

2156

24576

84⁵⁻⁶⁴

2-66

2011

2011

25 179/ 290
Վ Բ Գ Թ Օ Ր Զ Բ Ի Կ Օ

Թ Ղ Ո Ւ Ա Ռ Ն Ե Ր

Թ Ա Գ Մ Ա Ն Ե Ց

Գ Ր. Չ Ի Բ Ն Կ Ի Բ Ե Ա Ն

Մ Ա Ս Ն Ե Բ Բ Ո Ր Դ. — Մ Ա Բ Ի Ո Ւ Ս

Հ ի ն զ Ե ր ո ղ ր Կ հ ա տ ո ղ ր

Տ Ե Բ Ե Ի Զ Բ Ա Ս Բ Ա Ն Կ Ե Չ

Ե Ղ Բ Ա Ր Բ Տ Է Տ Է Ե Ա Ն

Զ Մ Բ Բ Ե Ն Բ Ե

Տ Գ Ա Կ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն Տ Է Տ Է Ե Ա Ն

1868

290

02442 400442

9954004054

1868

1868

1868

1868

1868

1868

1868

1868

1868

Р 2 0 1 5 0 7 6 7

2003

84

290

2-66 նք

ՎԻՉԹՕՐ ՀԻԻԿՕ

ԹՂՈՒՆՈՒՆԵՐ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԳՐ. ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ. — ՄԱՐԻՈՒՍ

Հիւզերորդ հատոր

ՏԷՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻԻՆ ՏԷՏԷՆԱՆ

ԶՄԻՐԵՆԵ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՏԷՏԷՆԱՆ

1868

495404054

6085

(1002 / 5158)



ՀՅՕ ՄԱԿ.

ՕՐԿԵՆ ԳՕՊԳԿ

ԳԳՄԳՄԳՍԳ

ՍԿՈՒՂԱՍՍ — ԲՂՈՂՅՅ ՄԱՍՍ

ԳՈՍՍԱՄ ԲԵՐԵՐԻՍԻՅ

ՍՊԵՅՅԵ ՅՈՑՈՒՄՈՒՅ ԵՊԳԳԿ

ՄԳՄԳՄԳ

ՅՊԵՅՅԵ ԵՊԳՂՈՒՄՈՒՅ

1888

2151-64

ԹՂՈՒՆՈՒՆԵՐ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ. — ՄԱՐԻՈՒՍ

ԳԻՐԲ ԱՌԱՋԻՆ

ՔԱՐԻԶ ԿԸ ԶՆՆՈՒԻ ԻՐ ՀԻԻԼԷԻՆ ՄԷՉ

ՔԼՈՐԲ ԵՊԵՂԵՐԵ

ՄԱՆՈՒԿ

ՔԱՐԻԶ մանուկ մ'ունի, անատն ալ թուզուն մը: Թուզունը ճնճուռի, մանուկն ալ ստամբակ (gamin) կանուանի:

Զուգարով այս երկու գազափարսները, որոնց մին կը պաշտեն առնալէ ամեն կեցողական հոսք, միւսն ալ ամեն արշալոյս շիջ իրարու այս երկու կայծերը, այսինքն Բարիքը, մանկու թիւնը, և ահա պղտի մարդ մը կը ժայթքի: Մարդուկ (homme-muncio) ըսէր թերևս Բլոթ:

Այս պղտիկ անձը զուարթ է: Ամեն իրիկուն շերտակիրն քայց՝ երէ սիրտը ուզէ՝ ամեն իրիկուն թատրոն կերթայ: Մարմինը շապիկ չունի, ոտքը մանձակ չկայ, գլխուն վերան ալ յարկ չկայ. օդին ճանճերուն կը նմանի, որոնք ասանկ բաներ չունին բնառ: Եթէ մինչև տասներեք տարու է, քամբովն կապրի, փողոցները կը թափափի, զուարթ կը բնակի, հօրը վարտիքներուն մին կը հազնի որ իր ներսուն ճեղքն աւելի վար կիջնէ, ուրիշ հօր մը վերաբերող հին

դիւարի մը կը դրուի որ ականջներէն աւելի վար կիջնէ ,
 միայն մէկ փոկ ունի որու եզրը դեղին է . կը վազէ , կը լըր-
 տեսէ , կը խնդրէ , ժամանակ կը վատնէ , միշտ կը ծխէ ,
 սոսկալի գեհնապարտի մը պէս կը հայհոյէ , կայտալաները կը
 յաճախէ , գողեր կը ճանչնայ , փոխանակ դուք ըսելու ,
 դու ըսելով կը խօսի աղջիկներու հետ , արկթեան¹ լեզու կը
 խօսի , լըբենի երգեր կը նուագէ , և սրտին մէջ ամենևին չա-
 րութիւն մը չունի : Հողիին մէջ ունեցածն է մարդրիտ մը ,
 այսինքն անմեղութիւն . և մարդրիտները տղին մէջ չեն ա-
 պականիր : Մարդս քանի որ տղայ է դեռ , Աստուած կուզէ
 որ անմեղ ըլլայ ան :

Եթէ հարցուելու ըլլայ ահագին քաղաքին թէ ինչ է այն .
 — Պզտիկս է , պատասխանէ թերևս :

ՔԼՈՒԹ Բ.

ՔՆՈՐ ՔԱՆԻ ՄԸ ՄԱՆՆԵՐՈՐ ՆՁՆՆԵՐԸ

ԲԱՐԻՁԻ ստամբակը ախտանուհիին թզուկն է : Ծայրա-
 յեղապէս չդատենք , փողոցի տղին այս քերովքէն երբեմն
 շապիկ մ'ունի . բայց մէկ հատ ունի միայն , երբեմն մուճակ-
 ներ ունի , բայց մուճակները ներքան չունին . երբեմն բնա-
 կարան մ'ունի , զոր կը սիրէ , վասն զի մայրը հոն կը դա-
 նէ . բայց փողոցը նախապատիւ կը սեպէ վասն զի ազատու-
 թիւն կը գտնէ հոն : Իրեն յատուկ խաղեր ունի , իրեն յա-
 տուկ չարամտութիւններ ունի , որոնց հիմն է քաղաքաւորին
 դէմ ատելութիւն . իրեն յատուկ այլարանութիւններ ունի .
 մեռնիլը կանուանի վայրէ հաղաք ուրիշ արմաղէն . իրեն յատուկ
 դործ ունի , որ է կառք բերել , կառքերու սանդուղները ի-
 ջեցնել , սաստիկ անձրև եկած ժամանակ բաժ առնուլ՝ փողո-
 ցին մէկ կողմէն միւս կողմը անցք հաստատելով , զոր ճարտ-
 քութեանց կանուարներ կանուանէ , իշխանութեան կողմէն Ֆրան-

տայի ժողովուրդին համար ըսուած ճառերը հուշակեց , քա-
 ղայատակին միջնամասը քերել . իրեն յատուկ դրամն ունի .
 այս դրամը կը քաղիանայ այն ամէն ձևակերտ պղնձի կտոր-
 ներէ որք հրապարակը կրնան գտնուիլ . այս հետաքրքրական
 դրամը որ կարծէր կանուանի , այս թափառական տղոց մէջ
 անփոփոխ և խիստ կանոնաւոր դին մ'ունի :

Աերջապէս իրեն յատուկ կենդանիներ ունի զոր ուշագիւր
 կը գնէ . ինչպէս է կարմիր միջատը , մուշկալ լուխ արջը ,
 գաշտասարգը , « սատանան » որ իր շրկու եղջիւրով զինուած
 պոչը զալարելով սպառնացող սև գեռուն մ'է : Իրեն յա-
 տուկ առասպելական հրէշ մ'ունի որու փորին վրայ թեփեր
 էան և որ մողէզ մը չէ . որու կունակին վրայ պալարներ կան
 և որ գորտ մը չէ . որ կրոց հողմներու և յամբած ջրփոսներու
 ծակերուն մէջ կը քնակի . որ սև է , մազոտ է , կը փակչի ,
 կը սողայ՝ երբեմն արագապէս , երբեմն յամբապէս , և որ
 այնքան սոսկալի է որ ոչ ոք անտած է զայն բնաւ . ստամ-
 բակը « սաղամանդր » կանուանէ այս գաղանը : Քաթերուն
 տակ սաղամանդր փնտռելը սոսկալի զուարճութիւն մ'է : Աւ-
 րիշ զուարճութիւն մ'ալ ունի , որ է յանկարծ տալաքարը
 վերցնել և նեպուկներ անսնել : Բարիզի ամէն մի կողմը երե-
 շելի է հետաքրքրական իրերով որք հոն կրնան գտնուիլ :
 Իւրսիլինի փայտանոցները ականջամուտներ կան , Բանթէօնը
 օձասանդրեր կան , Շան-տը-Մարտի խրամներուն մէջ գոր-
 տի ձապեր կան :

Այս տղան իրեն յատուկ խօսքեր ալ ունի Թալէյրանին
 պէս : Բաւական լիբր է , բայց բաւական ալ պարկեշտ է :
 Չղիւտմ ինչ անակնկալ զուարթութիւն մը կայ բնաւորու-
 թեանը մէջ . իր յիմարական խնդումովը խանութպանը կը
 շփոթէ : Իր ձայնալիբրերը ընտրելագոյն կատակերգութենէ
 մինչև զաւելչտ կերթան համարձակապէս :

Յուզարկաւորութեան հանդէս մը կանցնի : Մեռելին հետ
 գացողներուն մէջ բժիշկ մը կայ . — Այն , կը պոռայ ստամ-

բախ մը , բծիշխները քրքան ժամանակէ 'ի վեր սկսած են իրենք տանիլ իրենց դործը :

Աւրիշ սամբակ մ'ալ բազմութեան մէջ կը դանուի : Ծանրաբարոյ մարդ մը որ ակնոց ունի և զարգեր , զայրանալով ետեւ կը դառնայ , և կըսէ . — Սրիկայ , ինչու կընկանս մէջքը բռնեցիր . — Ե՛ք , պարոն , նայէ , բան մը կայ ձեռքս :

ՉԼՈՐԻ Գ.

ՍՏԵՄԲԵՐ ՀԵՃԵԼԻ Է

Իրեւանստեղ քանի մը սուի շնորհիւ զոր հայրենութեւն միջոց մը կը գտնէ միշտ , մարտիկը թաղան մը կը մրանէ : Այս հմայական սեռն ներս մտնելով այլակերպութեան մը կառնու . սամբակէ քրք և ահա թիթի' կը լլայ . թաղանները գլխիկայր քարձած տեսակ մը նաեւրու կը նմանին արոնց յատակը վերնէ : Թիթիները այս ունիին մէջ կը դիտուին : Ինչ որ է գիշերացին թիթեանը թրթուրին նկատմամբ , նոյնն է և թիթին սամբակին նկատմամբ : Երբ այս թիթին հոն կը կենայ , երանութեան ճառագայթումովն , աւիտի և սրբախոթութեան զօրութեամբը , ծափահարութեանն բոլոր որ թեւրու ընդհարումին կը նմանին , այս նեղ , զարշահուս , մթին , դձուած , անողջամիտ , սասկալի և զարշնլի յատակը Արքայութեան կը դառնայ :

Տուր անձի մը ինչ որ անօգուտ է և վերցնէր իր վրայէն ինչ որ հարկաւոր է , և ահա սամբակը կուտննու :

Սամբակը գրականութեան մասին ակնբնութիւն (intuition) աւնի փոքր 'ի շատէ : Այն լաճին չափ ցաւելով կըսենք թէ անոր միտումը գասական ճաշակը չէ թեքուս : Երբնութեամբը ոչ այնքան աղատեմիական է : Օրինակի աղագաւ օրիորդ Մարս անուանի դերասանուհիին հանրամասնութեանը այս կրակաւ տղոց բազմութեան մէջ հեղնութեան

խայթով մը համեմուած էր : Սամբակը օրիորդ Մէշ կանուանէր զան :

Այս աղան մեծաձայն կը շաղակրատէ , կը ծաղրէ , կը կատակէ , կը կուռի , մանկիկի մը պէս քուրջեր , փիլիսոփայի մը պէս հնոտիներ ունի , կոյուղիին (égout) մէջ ձկնորուութեան , կոյանոցին մէջ արտարգութեան կընէ , աղքատներն զուարթութեան կարտագրէ , յիմարական յոժարութեամբը քառուղիի բերանները կը յաճախէ , կը հեղնէ և կը խածնէ , կը սուլէ և կերպէ , կը կայթէ (acclamer) և կը բարբանջէ , ալէլուիան ծիծաղաշարժ խօրքերով կը բարեխառնէ , կերպէ ամեն դաշնակաւոր երգերը , յուզարկաւոր քահանաներուն Փարսի 'ի քարշահուէն սկսելով մինչև բարեկենդանի գլխակաւորաց բազմութեանները , կը գտնէ առանց փնտելլու , գիտէ ինչ որ չգիտէր , ճարպիկ զոզ մ'ըլլալու չափ սպարդեան , իմաստուն մ'ըլլալու չափ յիմար , զարշափոս մ'ըլլալու չափ քնարերգու է , թեքու Ռիթմոսի վրայ կը սմբի , աղքատոցին մէջ կը թաւալի և աստեղագարդ դուրս կիւնէ : Բարիկ սամբակը պզտի Բազրէ մ'է :

Գոհ չէ իր վարակէն եթէ մամոցոյցի քանկ չունի :

Քիչ կը գարմանայ , վախէ ինչ է չգիտէ , աւելորդապաշտութեանները կը հեղնէ' երկելով , չափանցումները կը մեղմէ , զազանիքներու նկատմամբ սուտումուտ կերպով կը դքսքանէ , ճիւղները կը ծաղրէ լեզուն դուրս հանելով , բանաստեղծական ճամբաբախութեանն բու վրայ կը ծիծաղի . գիլցազնական մեծ երեւոյթներու անհեղեղ պատկերները կը խառնէ : Սակայն մի կարծեր թէ քանահիւսութեան ինչնամի է . ընդհակառակն կը սիրէ ինչ որ բանաստեղծական է . բայց հանդիսաւոր տեսիլին անգ ուրուականի ծիծաղաշարժ պատկերը կը դնէ : Եթէ Ասամասթօրը երեւալու ըլլայ , սամբակը թեքու ըսէ , Այ , Աարաղանճալօղն է եղեր :

ՔԼՈՐԻ Գ

ՍՏԱՄԲԱԿԸ ԿՐՆԱՅ ԹԳՏԵՎԵՐ ԸԼԼԸԼ

ԲԱՐԻՉԸ պանդոյրով կսկսի և ստամբակով կը վերջաւանայ. ուրիշ քաղաքի տրուած չէ ունենալ այս երկու անձերը. մին է կրաւոր (passif) ընդունելութիւն որ նայելով գոհ կը ըլլայ, միւսն է նախաշարժում (initiative) որ սպառիլ չդիտեր. մին Բրուտուսն է և միւսն ալ Ֆուլյուս: Ասի միայն Բարիզի բնական պատմութեան մէջ կայ: Պանդոյրը ամբողջ միապետութիւնը կը ներկայէ. ստամբակը բոլոր անիշխանութիւնը կը ներկայէ: Բարիզի արուարձաններուն այս գոռնատ պատանին կայրի և կը զարդանայ, կը վտարի և կաճի տառապումի մէջ և ընկերային իրութիւններու և մալ դիւային իրերու առջև՝ իբր փոհուն ակնապետ: Յը կարծէ թէ անհոգ է ինք, թէ և չէ: Ար նայի՝ խնդարու պարտաւոր ըլլալով. բայց ուրիշ բանի ալ պատրաստ է: Քվ կուզէք եղիք, դուք որ նախապաշարում, Ջեզուս, Խոյսառակութիւն, Հարստահարութիւն, Անօրէնութիւն, Բռնամարտութիւն (despotisme), Անիրաւութիւն, Մոլորանդութիւն, Բռնակալութիւն (tyrannie) կանուանիք, վարսիք բերանաբաց ստամբակէն:

Այս պղտիկը պիտի մեծնայ: Ի՞նչ կաւով շինուած է ան. — որ և իցէ տիղմով: Ափ մը տիղմ, շունչ մը, և ահա Ադամը կը շինուի, կը բաւէ որ Աստուած մ'անցնի: Ստամբակին վրայէն Աստուած մ'անցած է միշտ: Բազմը կը բանի այս պղտիկ անձին համար: Բազմը սեւելով նաև դիպում կիմանանք փոքր ինչ: Այս թզուկը, որ հողին մէջ հասարակ հաստ հողով շագուած է, և որ տղէտ, անուս, ապուշ, շինական և խուժան մ'է, յոնիացի մը պիտի ըլլայ թէ պէտքիցի մը: Սպասէ, Բարիզի ողին, այն դէր որ բաղդին զաւակները և ճակատագրին մարգերը

կը կազմէ, լատին բրուտին հակառակ՝ Ջուրի փարջը զինեւափ (amphore) մը կընէ:

ՔԼՈՐԻ Ե

ՍՏԱՄԲԱԿԻՆ ՍԱՀՄԱՆԵՂԼՈՒԹՆԵՐԸ

ՍՏԱՄԲԱԿԸ քաղաքը կը սիրէ, մեծական վայրերն ալ կը սիրէ՝ իմաստութիւն ունենալուն համար: Ֆիւսիլիսին պէս քաղաքը կը սիրէ, Ֆիւսիլիսին պէս ալ դաշտերը կը սիրէ: Մտածելով թափառիլը, այսինքն դեղերիլը իմաստասիրին համար ժամանակը լաւ դործածել է. մանաւանդ այն փոքր ինչ պիտակ (bâtard), բաւական տղեղ բայց այլանդակ և երկու բնութեամբ բաղադրուած դաշտային վայրերը որոնք կը շրջապատեն քանի մը մեծ քաղաքներ, ինչպէս է Բարիզ: Շրջակաները դիտելը երկակենդանը դիտել է: Ծառերը կը վերջանան, յարկերը կսկսին. խոտը կը վերջանայ, քարայրայր կսկսի. ախոսները կը վերջանան, կոպակները կըսկսին. անիւի հեռքերը կը վերջանան, կիրքերը կսկսին. երկնային շուքը կը վերջանայ, մարդկային շուքը կսկսի. սակէ կը հետևի տարօրինակ հեռաքրքրութիւն մը:

Այս պատճառաւ է որ սաստիկ մտախոհը՝ առերևութապէս առանց նպատակի՝ ման կուղայ այս տեղերը որք ոչ այնքան հրապուրելի են և որոնց անցորդը Կիւրոս մակդիրը տուած է մշտնջենապէս:

Այս տողերը դրողը շատ ժամանակ Բարիզի դուռերու մօտ տեղուանքը թափառած է, և այս թափառումը անոր համար անմոռանալի յիշատակներու աղբիւր մ'է: Այն ողորկ դալարները, վիմուտ պողոտաները, կախիճները, կրակառն հողերը, բուռերը, խոպան երկիրներու և անմշակ անդերու տաղտուկ միակերպութիւնները, բանջարեղինաց պարտիզպաններուն երակայրիքի նորարողութիւնները որք յանկարծ մեկուսի Խեղ մը կը նշմարուին, վայրենական և շինական ի-

րեքու խառնուրդը, և ընդարձակ ամայի խորշերը ուր պահապան պիտու լինուորներու թմբկահարները աղմուկ դաս կառնուին և պատերազմի տեսակ մը թօթափու մը ձև ներկայեն, այն տեղաւանքը որ ցորեկը խորունկ միայնութիւններ են և գիշերը աւազակներու ուրջ, միջնաբերկաղօրիքը որ հոսիքն կը քառնայ, քարահատներու անխնայութիւնը որոնք քար հանելու կը ծառայեն, գերեզմանոցներու ծայրի աշխարհաւանդները, և վերջապէս մեծ և արուար պատերու խորհրդաւոր և հմայական հրապարակ, որոնք արեւի ճառագայթներով ողողուն և թիթեռնիկներով զեղուն ամայի լայնածաւալ երկիրներ կը ձեւեն քառակուսոցիկն, կը հրապուրեն զան :

Երկրիս վերայ գրեթէ ոչ ոք կը ճանչնայ սա պարմանալի տեղերը, այսինքն Աս կլասիեր, Գիւնէթ, Արքնիլի սոսկալի պատը որ գնդակներէ պիտակուած է, Վոն-Բարնաս-Պոս-օ-Լա, Օպիէ որ Վարնի գահաւանդին վերայ է, Վոն-Պուրի, Թունդ-Իսուար, Բիէր-Բլաթ Եր Զաթիլեան ուր ապառաժ հին քարահատք մը կայ որու միջ ալ տունի կը քուսնի և որ փառած ապիտակէ կափարիչով մը գեանին հաւասարութեամբ կը փակուի : Հոռով գաղապարն վայրերը քաղաքաբար մ'են, Բարիլի շրջակայ վայրերն ալ գաղաքաբար մ'են : Հարիլանի մը տեսքին միջ մի միայն գաղտնի, տուներ կամ ծառեր տեսնելը մակերեւոյթէն անդին չանցնիլ է, Իրերու ամեն տեսքերը Աստուծոյ ծրարիքներն են : Այն տեղը ուր ապարակի գաշտ մը քաղքի մը հետ կը միանայ, չգիտնամ թիչ ազդու մեղամաղձութեան մը դրոշմը կը կլի միշտ : Հոն քնութիւնը աւ միանդամայն մարդկութիւնը հետք կը խափնի, տեղական նորանշան իւրերը հոն կերեան :

Այլ որ մեզի սէս թափառեր է այս առանձնական տեղուանքը, որք Բարիլի լիմպոսը (limbes) սեպուղ արուարձաններու բաւ կից են, հոն հաս, ամենէն լքուն տեղերը, չորաբերկ ցանկի մ'ենանը կամ սոսկալի պտաի մ'անկիւնը, ամենին միաքէն չանցած վայրիկներն՝ արմկալի կերպով մը խմբուած :

գարշահաս, աղմուս, փոշտ, կէս մը մերկանդամ և անհամբոյր աղաներ տեսած է, որոնք հովտի շուշաններով պատկուած՝ Բիէլ³ կը խաղան :

Անոնք ամենքն ալ ազքատ ընտանիքներու պղտի փախըստականներն են : Արաաքին պուլարը անոնց շնչելի միջափայրն է, շրջակաները անոնց կը վերաբերին, ուր մշանջեանապէս կը թափառին իբր դպրոցէ խոյս տուող աշիւբաներ : Հոն միամտապէս կերպեն այն ամեն անամօթ երգերը զոր գիտեն : Հոն են, կամ լաւ ևս է ըսել հոն կապրին՝ ամեն նայուածքէ հետի, մայրի կամ յունիսի անոյշ արեւին մէջ հոն դետինը ծախի մը քոլորտիքը կը կճկոթին, բթամատով քարի դնդակներ կը մղեն, փուլի մը համար կը կուտին, պատասխանատուութիւն շուշին, կը թոխն, ազատ են և երջանիկ : Ե երբ մարդ մը կը նշմարեն, կը յիշեն թէ արհեստ մ'ունին և թէ պէտք է իրենց ապուստը հայթայթել, և ահա ծառի բնդերններով լի ասուի հին դուրպայ մը կամ փունջ մը շեփորուկ կը բերեն՝ առաջարկելով անոր որ գնէ : Բարիլի շրջականերուն զմայլելի ու միանդամայն կսկծալի գեղեցիկութիւններու մին է հանդիպիլ այսպիսի տարօրինակ պատանիներու :

Երբեմն այս խուռներամ տղոց մէջ պղտի աղջիկներ ալ կան, — անոնց քոյրերն են արդեօք, — գրեթէ չափահաս աղջիկներ, որք նիհար, տնդոտ, արեւհար, կարմիր բիծերով արատաւոր, հաճարի հասկերով և հարսնուկներով (coquelicot) զարդարուն, զուարթ, վայրենատես և բոկոտն են : Այս աղջիկներէն ոմանք ցորեններու մէջ կերաս կուտեն : Բրիկուներ անոնց խնդու մը կը լուի : Այս խուռները ուրնք կէսօրուան պայծառ լոյսէն կը լուսաւորին ջերմադին կամ վերջալոյսի ժամանակ կը նշմարուին, մտախոհին ուշք կը դրաւեն ժամերով, և այս տեսիլները անոր երազին հետ կը խառնուին :

Բարիլի կերպուն է. արուարձաններն ալ անոր շրջանակը

կը կազմեն . այս պատանին բուն համար այս է ահա բոլոր երկիրը : Ամենին դուրս չեն ելներ այս շրջանակէն : Ինչպէս ձուկերը չեն կրնար ջուրէն ելնել , անոնք ալ Բարիզի մթնոլորտէն չեն կրնար ելնել : Բարիզի դուռերէն երկու մղոն անդին անոնց համար ալ բան մը չկայ . Իվրի , Ժանթիլի , Արդէոյլ , Պելլիլ , Օպերվիլիէ , Մէնիմօնթան , Շուազի-Լը-Բրուա , Պիլլանգուր , Մէտոսն , Իսի , Վանվըր , Սէվըր , Բիլթօ , Նեօյիէ , Ժէնըվիլիէ , Գօլմպ , Բօմէնվիլ , Շաթու , Ասնիէր , Պուժիվալ , Նանթէր , Էնկիէն , Նուազի-Լը-Սէգ , Նօտան , Կուրնէյ , Տրանսի և Կօնէս էութիւն չունին անոնց համար . տիեզերքը հոն կը վերջանայ :

ՔԱՌՈՒՆ Զ .

ՍՍԱԿ ԻՆՉ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՅն ժամանակ որ գրեթէ արդի ժամանակը ըսել է և ուր դրքիս գործողութիւնը տեղի կունենայ , հիմակուան պէս ամէն մէկ դուրսի անկիւնը պահապան մը չկար (աղէկութիւն մ'է այս որու վրայ վիճելու ժամանակը չէ) . Բարիզի մէջ խուռներամ թափառաչընկ տղաներ կային : Աիճակազրու-թիւնը միջին հաշիւով կը ցուցնէ թէ անատեն օստիկանու-թեան գիշերապահները տարին երկու հարիւր վաթսուն ան-ապաւէն տղոյ կը հաւքէր անփակ տեղերէ , կիսաչէն տունե-րէ և կամուրջներու կամարներուն տակէն : Այս բոյներուն մին որ հռչակուած է , «Արդօլի կամուրջին ծիծեռնիկները» ար-տաբերեց : Ընկերային ակտանշաններու ամենէն աղէտալին է այս : Մարդուս ամէն ոճրադործութիւնները տղաներու թա-փառաչընկութեան ժամանակ կսկսին :

Բայց բացառութիւն մը համարինք Բարիզը : Յարաբեբա-կան չափով մը նկատելով , և առանց դիտելու ինչ ո՞ր քիչ մ'առաջ յիշեցինք , կը հաստատենք թէ իրաւացի է այս բացառութիւնը : Մինչդեռ ուրիշ ամէն մեծ քաղաքներու մէջ

Թափառաչընկ օրատանի մը կորուսուած մարդ մ'է , մինչդեռ , գրեթէ ամենուրեք , ինքնիշխան ձգուած պատանին կերպիս ի-ւիք կը նուիրուի և կը լքանի ալէտապէս ընկղմուու համար հասարակային մոլութիւններու անդունդը , որ անոր պար-կեշտութիւնը և խիղճը կը լափէ , կը կրկննք թէ Բարիզի սասմբակը , որքան ալ մաշուած և կեղեքուած ըլլայ արտա-քուստ , ի ներքուստ գրեթէ անարատ է : Շքեղ բան մը կայ զոր պէտք է հաստատել և որ մեր ժողովրդային յիշա-չըջումներու սքանչելի անբծութեան մէջ կերակայ յայտնապէս , այն է անապական յատկութիւն մը որ Բարիզի օդին մէջ դանդաճ գաղափարէն կարտագրի՝ Ովիկանոսի ջուրին աղէն արտադրուելու պէս : Բարիզի մէջ չնչելը հողին պահպանել է :

Բայց այս ըսելով բնաւ չպակսիր մեր այն սրտաբէկ վիշաք ջոք կղզանք երբ կը հանդիպինք այն պատանին բուն մէկուն , որոնց բոլորտիքը աղէտաբէկ ընտանիքի զաւակներուն տարու-բերիլը տեսնել կը կարծենք : Արդի քաղաքակրթութեան մէջ որ դեռ շատ անկատար է , խիստ անկերպարան բան մը չէ ընտանիքներու այս բեկորներուն մթութեան անդունդը թա-փելով սարսուիլը , բեկորներ որոնք լաւ մը չլիտան թէ ինչ եղած են իրենց զաւակները , և որոնք գուհը կը նետեն ի-րենց աղիքը : Այս անկումը , ըստ որում տխուր եղելու-թիւնը մասնաւոր առք մ'ունեցաւ , այս անկումը , կըսենք . «Բարիզի փողոցը նետուիլ» կանուանի :

Հոս յարմար կը թուի մեզ ըսել թէ հին միապետութիւնը աղայոց այսպէս երեսի վրայ ձգուիլը արդիւլու փոյթ չէր տաներ : Վարի մարդերուն սակաւ ինչ եղիպտոսի և Պօհէ-միայի նմանիլը վերի մարդերու հաշիւին կուզար , և հզօր-ներու գործին կը նսրաստէր : Ժողովուրդին մանկանց կրթու-թեան նկատմամբ ատելութիւնը հաւատքի գաւառանք մ'էր : Ինչ բանի կը ծառայէ «կիսկատար լուսաւորութիւնը» : Այս էր ահա նշանախօսը (mot d'ordre) : Արդ մանկան թա-փառաչընկութիւնը մանկան տղիտութեան հետեւանքն է :

Մանաւանդ թէ միապետութիւնը տղաներու հարկաւորութիւն մ'ունենէր, և ահա փողոցէն կը հայթայթէր իր պետքը:

Աւելի հեռի չեմք չափաւ համար Լուի ԺԳ. ի իշխանութեան ժամանակը կը յիշենք ուր թագաւորը իրաւամբ կողէր նաւատորմի մը կազմել: Լաւ էր այս զաղափարը. բայց տեսնենք թէ ինչ էր զործագրութեան միջոցը: Նաւատորմի մ'ունենալ կարելի չէ՝ եթէ՝ առադաստաւոր նաւին քով որ հովերուն խաղալիկն է, չըլլայ այնպիսի նաւ մը որ 'ի պահանջել հարկի կարենայ քշել ամենի զայն և որ ուղած տեղը կերթայ թէ թիով, թէ շողիով. ինչ որ են այսօր շողեաները նաւատորմի մը նկատմամբ նոյնն էին նաև թիանաւերը (galère) այն ժամանակի նաւատորմի համար: Ուստի թիանաւերու պէտք կար. բայց թիանաւը թիավարով կը շարժի միայն. հետեւաբար թիավարներու ալ պէտք կար: Փոլպէր կրցածին չափ թիասպարաներ կը կազմէր զաւանտներու կառավարիչներուն և խորհրդարաններուն շնորհիւր: Պատաւորները հաճութեամբ կը նպաստէին Փոլպէրի դիտաւորութեան զործագրութեանը: Մարդ մը թափօր մ'անցնելու միջոցին դիտարկը չէր հաներ. բողբոջականի գիրք մ'էր այս, հետեւաբար թիանաւ կը զրկուէր մարդը: Փողոցին մէջ տղայ մը կերեար, և եթէ տասնուհինգ տարեկան ըլլար և պառկելու տեղ չունենար, թիանաւերը կը զրկուէր: Մեծ իշխանութիւն, մեծ դար:

Լուի ԺԳ. ի իշխանութեան ժամանակ պատանիները Բարիդի մէջէն անհետ կըլլային. ոստիկանութիւնը կառուանդէր զանոնք չգիտեմ ինչ պարտի կիրառութեան համար: Մարդիկ թագաւորին բաղանիքին ծիրանեղոյն շուրերուն վրայօք սոսկալի ենթադրութիւններ կը փսփոսային սարսափով: Պարպիկ այս իրերու վրայ կը խօսի միամտաբար: Երբեմն ոստիկանութեան նուիրակները տղայ չգտնելով կառնէին նաև այն տղաները որոնք հայր ունէին: Հայրերը յուսահատոյթեամբ ոստիկանութեան նուիրակներուն վրայ կը յարձակէին: Ա՜

պսն խորհրդարանը կը միջամտէր, և կախել կուտար. բայց զով, նուիրակները. ոչ, այլ հայրերը:

ՊԼՈՒՔ Է:

ՍՏԵՊԱՆԸ ՔԵՐԵԱՍ ԻՆՏԵՆՍ ԳՆԱԿՈՐՈՒԹԵԱՆՑ ՄԷՋ

ՊԵՏԵՂՈՒՆ


ԲԱՐԻՉԵՆՆ ԿՈՄԱՆԴԱՆԵՐԸ ԳՐԵԹԷ ԴԱԿ ՄԸ ԿԸ ԿԱԶՄԵՆՆ ԿՐՆԱՅ ԸՍՈՒԿ ԹԷ ԿԱՆ ՈՒՂՈՂ ՉԻՐՆԱՐ ԿՈՄԱՆԴԱՆ ԸՆԿԱԼ:

Ե.յս կոմանդակ, կաշն, բաւր արաջին, անդամ 1834ին, պարտեցաւ, և աշխարհիկ լեզուէն զարբարին անցաւ: Գլուկէն անուն զբողոյի մէջ երեցաւ այս բարը: Մեծ գայթակղութիւն տուաւ, բայց բար միայ:

Խիստ կը վախազանին այն տարրերը որոնք կոմանդակներու համարումը կը կազմեն նոյն իսկ կոմանդակներու մէջ: Ըստնց մին ճանցած և հեղք տեսութիւն ըրած ենք. այս ըստմանակը շատ յարգ և համարում ունէր՝ Նովոր-Տայմ Ե. կեղեցիին աշխարակներուն վերէն մարդու մ'իշխալը տեղած. ըլլալուն համար, ուրիշներ ալ կային որոնք նոյնպէս իրենց ընկերներէն կը յարգուէին և անոնց զարմանքը կը զբաւէին, վազն զի մին կրցած էր մտնել այն յետանաակը (arriere-cour) ուր Կնիակաի զմբէթին արձանները դրուած էին անփամանակե այ կերպով, և անոնց վրայէն կապար գողնալ. երբորդ մը կառքի մը տապալիլը տեսած ըլլալուն համար, ուրիշ մ'ալ, վասն զի կը ճանչար զնաւոր մը որ՝ քիչ միայ՝ քաղաքաւորի մ'աչքը պիտի հանէ եղեր:

Ասով կը մեկնուի բարիզեան կոմանդակի մը գա աղաղակը որ վճռողական նրբիմաստ վերջաբան մ'է և որու վրայ գուհի կը խնդայ առանց հասկնալու:

— Տէր ի՞ տէր, ի՞նչ որ ի՞նչ արտաբանութիւն է այս որ արտաբանութիւն է նիշերէր քարեկան մ'իշխալը քիչ միայ:



6174-78

Քիւղացիի մը սա խօսքը աղւոր խօսք մ'է անշուշտ : — Հայր այսինչ, կնիկդ իր հիւանդութենէն մնաւ . ինչո՞ւ բժիշկ մը բերել չտուիր . — Է՛հ, պարոն, մեզի պէս խելո՞ւ մարդիկ ստանց բժիշկի միջամտութեան կը մնանին : Բայց եթէ զիւղացիին բոլոր կրարորութիւնը այս խօսքին մէջ կամփոփուի, արուարձանի սամբակին բոլոր ազատամային անիշխանութիւնն ալ սա խօսքին մէջն է : Մահապարտ մը զլիստուելու համար երբ ճամբայ կենէ, սայլին մէջ իր խոստովանահայրին ըսածներուն ուշ կը դձե : — Խոստովանահայրը է՞ Ժպտորին կը խօսի . վա՛յ խաբէքո՛ւ վա՛յ, կըսէ սամբակը :

Ստամբակը աւելի փառաւորութիւն կանոն կրօնական իրերու նկատմամբ տեսակ մը յանդդնութիւն ցուցնելով : Անհաւատ ըլլալը կարեւոր բան է :

Մահապարտներու զլիստութեան ակննատես ըլլալը պարտ մ'է : Ստամբակները կիլիօթիներ մէկ մէկու կը ցուցնեն և կը խնդան : Ամէն տեսակ պղտիկ անուններով կանուանեն զայն . օրինակի աղաղաւ Բանէն վերջը, Գրանայող, Կարպաֆոյն (եղինից) մայրը, յերֆին պարտաւոր, և այլն, կանուանեն զայն : Վիստաութեան ամէն պարագաներն ալ անթերի տեսնելու համար պատերուն վրայ կը մտնելին, պատշղամներու վրայ կը կանգնին, ծառերու վրայ կեննեն, վանդակներէ կը կախուին, չմինեաներու կը կառչին (s'accrocher) : Ստամբակը ծնած օրէն ինչպէս նաւաստի, նոյնպէս և յարկիչ է : Ինչպէս նաւի մը կայմէն չվախնար, նոյնպէս տունի մը յարկէն չը վախնար ամենեւին : Չկայ հանդէս մը որ Արեւիկէ հանդիսէն աւելի ակորժելի ըլլայ անոր : Մամսոն և Մօնթէսօ արքան բուն ժողովրդային անուններ են : Ետ՛հա, կը պտան մահապարտին՝ անոր սիրտ տալու համար : Էստըներ՝ ստամբակութեանը ժամանակ՝ սոսկալի Տօթէօնին քաջօրէն մեռնելը տեսնելով սա խօսքը ըստ որու մէջ ապագայ մը կայ . Այն խառն չէ՛ էք վեհակէն : Ստամբակութեան մէջ Վօլթէր անծանօթ, բայց Բարալուէն ծանօթ է : Մի և նոյն աւանդու-

թեան մէջ կը խառնուին « քաղաքագէտները » մարդասպաններու հետ : Ամէնուն ալ վերջին հաղուստին աւանդութիւնները կը յիշուին : Ար յիշուի թէ Թօլըթօն հրագործի զգալի մ'ունէր, Ալբիլլ՝ ջրասամոյրի զլիստոց մը, Աուվէլ՝ բուրածի զլիստի մը, թէ Տըլաբօրթ շիկադոյն էր և բաց զլուս . թէ Գասթէն՝ բողոքովին վարդադոյն և զերանձն, թէ Պօրի վիպային մօրուսիկ (barbiche) մ'ունէր, թէ Ժան-Մարթէն վարտիքին փոկերը պահած էր, թէ Արզուֆէ մայրին հետ կը կուէր . — Յանցանքից իբրոք երեսին ֆ' զարնէ, պտայ անոնց ստամբակ մը : Աւրիշ մ'ալ որ բաղմութեան մէջն է, շատ պղտիկ ըլլալով՝ Տըպաբէրի անցնելը տեսնելու համար ակնուղիին (quai) լապտերը միտքը կը բերէ և վրան կը մաղլի : Հոն սպասող ոստիկան մը յօնքը կը պոստէ : — Թող տուէր որ ելնեմ, պարոն, կըսէ ստամբակը ոստիկանին . և իշխանութեան դուրը շարժելու համար կը յաւելու . Չեմ իմար : — Իմարդ հոգս չէ, կը պատասխանէ ոստիկանը :

Ստամբակներու մէջ նշանաւոր վտանգ մը մեծ բանի տեղ կը դրուի : Ով որ մարմինը խորունկ կերպով, « մինչև սկրը » կը կտրէ, ամենամեծ ակնածութեան արժանի կըլլայ :

Ակնածութիւն վայելելու կարեւոր յատկութիւններու մին ալ կուսին է : Ստամբակը շատ բաներ կըսէ յօժարակամ որոնց մին սա է . Գնա՛ Բանդ, Էս տեղի շատ ուժեղ է : Ով որ ձախլիկ է, խիստ նախանձելի կըլլայ : Շիլ նայելը յարդի բան մ'է :

ՔՂՈՐԲ Է՝

ԱՐ ՎԵՐՋԻՆ ԹԱՐԱՐՈՐԻՆ ՍՐՐԱՆ ՄԵՆ ԽՍՏԸՐ ՊԻՏՈ
ԿԱՐԳԱՅՈՐԻ

ՍՏԱՄԲԱԿԸ ամառը զօրտի կը փոխուի, և իրիկունները՝ մուրթ կոխելու միջոցին՝ Աւստրիցի և Իէնայի կամուրջ-

ներուն առջև ածուխի լաստերուն և լաթ լուացող կիներուն նուազներուն վրայէն զլինվայր Սէն գետը կը նետուի՝ ա մոթխածութեան և օտտիկանութեան ամէն կանոնները առ ոչ չինչ համարելով: Բայց քաղքին օտտիկանները կը հսկեն, և այս հսկումէն կը հեռան խիստ թատրերդային կացութիւն մը որ անդամ մը եղբայրական արժանայիշատակ ազազակի մը տեղի տուաւ, այս ազազակը որ 1830ին երևելի էր, ստամբակէ առ ստամբակ ուղղման իտական ազգաբարձութիւն մ'է. Հոմերոսէն ստանաւորի մը պէս կը շափաքելի (se scander), և ինչպէս Աթենասական տօնախմբութեանց էլէօզիական երգերու եղանակը, նոյնպէս և այն գրեթէ չկրնար ձայնադրել (noter), և լսողը կըզայ թէ հին ժամանակի Իլլոսէին⁶ նման բան մ'է ստամբակներու այս ազազակը. Ո՛հայ, թիթի, ուհայ, բանա կայ, ձե՛ծ կայ, լաթերդ ա՛ն և փախի՛ր, կոյուղիէն անցի՛ր:

Երբեմն այս մեղուկը, — այսպէս կանուանէ ինքզինքը, — կարգալ, երբեմն ալ գրել, և միշտ մրտալ գրեալ: Չդիտեմ ինչ իրենցավարժական գազանի ուսումնով մը չվարանիք ստանալու այն ամէն տաղանդները որոնք հասարակային իրերու օգտակար են. 1813էն մինչև 1830 հնդկահասակն պէս ձայն կը հանէր. 1830էն մինչև 1848 պատերուն վրայ տանձ մը կը նկարէր անհեղեղ կերպով: Ամառնային իրիկուն մը Լուի-Ֆիլիք երբ կը վերադառնար հետի, պղտի և կարճուկ ստամբակ մը տեսաւ որ արիւն քրտինք կը թափէր և վեր կը բարձրանար նեոյնի վանդակին սիւներուն մէկուն վրայ ածուխով ահադին տանձ մը մրտալու համար. թագաւորը միամտութեամբ մը որ Հանրի Գ. էն մնացած էր իրեն, օգնեց ստամբակին, լմնցուց տանձը, և լաթ մը տալով պատանին, ըսաւ. Աոր լրան ալ որո՞նչ կայ: Ստամբակը վախկնկ կը սիրէ: Տեսակ մը կրակոտութիւնը հաճելի է անոր: Սաստիկ կատէ «ժողովրդապետները»: Օր մը Իւնիվերսիթէի (համալսարան) փողոցը այս նորատի շուտիկներուն մին թշնա-

մանք մը կը մրտալ մեծ դուռի մը վրայ, որու թիւն էր 69: — Ինչո՞ւ ստանի նախատանի բան մը կը մրտալ այդ դուռին վրայ, հարցուց անցորդ մը: — Ներսը ժողովրդապետ մը կայ, պատասխանեց պատանին: Եւ օք հոն կը բնակէր բարին նուիրակը: Սակայն ստամբակը որքան ալ վախկնկան ըլլայ, փոխապէս տիրացու մ'ըլլալու առիթը եթէ պատահի, կարելի է թէ ընդունի, և եթէ ընդունի, մարդավարութեամբ կը ծառայէ պատարագին: Երկու բան կայ որո՞ւ Տանտաղան է ստամբակը և զոր միշտ կը փափաքի առանց բնաւ հասնելու այս փափաքին. այսինքն կառավարութիւնը ստաղիլ և վարտիքը կարկտէլ տալ:

Կատարեալ ստամբակը Բարիդի բոլոր օտտիկանները կը ճանչնայ, և երբ անոնց մէկուն հանդիպի, միշտ կրնայ անունը երեսին տալ: Մի առ մի կը համրէ զանոնք ճանաչումով: Անոնց վարմունքը կը զննէ, և ամէն մէկուն վրայօք մասնաւոր տեղեկութիւններ ունի: Ոտտիկանութեան հողին մէջ ինչ որ կայ, բայց զրքի մը մէջ տեսնելու պէս կը կարգայ: Շուտ մը և առանց սխալելու կրնայ ըսել թէ այսինչը ճարտիւ մ'է, այսինչը ի՛նչ շարտեր է, այսինչը ճե՛ է, այնինչը ճի՛նչը ճի՛նչը ճի՛նչը է. (այս մասինչ, շարտեր, մեծ, ճի՛ծազելի բառերը անոր բերնին մէջ մասնաւոր նշանակութիւն մ'ունին). — Արտէ նաև. «Ասի կը կարծէ թէ Նոր-Ամսը իրն է, և չթողուր որ ճարտիկ կամուրջին կըզէն դուրս ծնօտաներուն վրայ պարտին. անի ալ անչեքս ախանջը քշելու արտը ունի. — և այլն, և այլն. . . .»

ՔՇՈՒՆԻՆՆԵՐ

ՊՆԱՊԱՆՈՅԻ ՀԻՆ ՀՈՅՈՒՆ


ՔՇՈՒՆԻՆՆԵՐ նոյնպէս որ վաճառանոցի զաւակն էր, ըստամբակի յատկութիւն ունէր. Պոմարշէ ևս ստամբակութիւն ունէր: Ստամբակութիւնը զազգիական (gaulois) սգիի զանա-

զանու թիւն մ'է . երբ ուղիղ խելքի (bon sens) հետ կը խառնուի , երբեմն ոյժ կուտայ անոր ինչպէս արյօօլը զինիին : Երբեմն պակասութիւն է այն : Հոսկոս կը կրկնաբանէ , լաւ կրնայ ըսուիլ թէ Վօլթէր կստամբակէ : Գամիլ Տէմուլէն անուանի յեղափոխականը արուարձանի ստամբակ մ'էր : Շամբիօնէ զօրակեալ որ ամառգօրէն կը վարուէր հրաշնեցու հետ , Բարիզի գոնհներու դաւակ մ'էր . մանկութեանը ժամանակ Սէն-Ժան-աը-Պօլէի և Սէնթ-Էթիէն-աիւ-Մօնի դահլիճները խուժած էր . բաւական անքաղաքավարութեամբ վարուած էր սրբուհին Ժընըվիէվի սրբատուփին հետ՝ սուրբ Ժանվիէի՝ սրուակին հրամաններ տալու համար :

Բարիզի ստամբակը սովորութիւն ունի ակնածելու , հեղանելու և լքանալու : Յոռի ակոսներ ունի , վասն զի լաւ չանիւր և վասն զի իր ստամբսը կը տառապի . բայց աղւոր աչեր ունի , վասն զի ուշիմ է : Եհօվայի առջև թերեւս Արքայութեան սանդուղէն վեր ցատկէ մէկ ուքով : Հետի սուրհանդակութիւն ընելու կարի յաջողակ է : Ամէն աճուսնեցու ընդունակ է : Տղմին մէջ կը խաղայ և ապստամբութեան ժամանակ կանդուս կը կենայ մեծամտաբար . իր լքուութիւնը ուսմբին առջև կը յամառի կը յնայ . սրիկայ մ'էր , և ահա դիւցազն կը լլայ . սգտի թէպայցիին առիւծին մնրթը կը ցընցէ . Պարա անուն թմբկահարը բարիզեան ստամբակ մ'էր . Բարիզի ստամբակը , Օ'ն , յառաջ երթանք , կը սօռայ՝ սուրբ Գրքի երկվարին պէս որ վա՛հ կըսէ , և մանկիկ մ'ըլլալէ դարբելով հսկայ մը կը գառնայ :

Այս տիղմըու զաւակը նաև տեղականին զաւակն է : Չափէ այն անջրպետը որով Մօլիէր կը հեռանայ Պարսէն :

Ղեքլապէս , և ամէն ինչ մէկ բառով համառօտելու համար կըսենք . Ստամբակը էակ մ'է որ կըբօսնու , վասն զի զժբաղգ է :



ՔԼՈՐՔ Ժ

ԱՀՍ ԲԱՐԻԶ , ԱՀՍ ՄԱՐԿԸ

Արեւն ինչ անդամ մ'ևս համառօտելու համար կըսենք թէ Բարիզի ստամբակը՝ հին ժամանակի Հուսի յոյնիկն (græculus) պէս աղայ ժողովուրդն է՝ ճակատին վրայ հին աշխարհի կտրշումը ունենալով :

Ստամբակը շնորհք մ'է աղղին համար , ու միանգամայն հիւանդութիւն մը . հիւանդութիւն զոր պէտք է բուժել :

- Ինչպէս :
- Աղյսով :
- Աղյսը կառողջէ (assainir) :
- Աղյսը կը վառէ :

Ընկերային ամէն վիճ փողփողումն երր գխտութենէ , գպրուութենէ , ճարտարութենէ և ուսումէ կարտադրին : Մարդեր կաղմէ , մարդեր կաղմէ : Առուաւորէ մարդերը որպէս զի անոնց լըյսովը տաքնաս : Ազան կամ անագան տիեզերական կըս թութեան շքեղ խնդիրը ելևան պիտի ելնէ բացարձակ ճըշմարտին անգիմագրելի իշխանութեամբը , և անասն որոնք որ ֆրանսեան տեսիլին հսկողութեան ներքև կառավարութիւն պիտի ընեն , պիտի ստիպուին ընարութիւն մ'ընելու . պիտի պարտաւորին կամ Ֆրանսայի զաւակներ և կամ Բարիզի ըստամբակներ ունենալ , այսինքն լըյսին մէջ բոցեր կամ խաւարին մէջ շրջմովի հուրեր :

Ստամբակը Բարիզը կարտայայտէ , և Բարիզն ալ աշխարհս կարտայայտէ :

Վասն զի Բարիզ ամբողջութիւն մ'է : Բարիզ մարդկային սեռի ձեղունն է : Այս ահագին քաղաքը մեռած բարբերու և կենդանի բարբերու համառօտութիւն մ'է : Ալ որ Բարիզը կը սենսնէ , բոլոր պատմութեան տակը , երկինք և տեղտեղ համաստեղութիւններ տեսնել կը կարծէ : Բարիզ ու-

նի Գարիթուլ մը որ է քաղաքացիներու խորհրդարանը (hôtel de ville) . Բարթեհոն⁸ մը որ է Նոթթը-Տամ . Մոն-Վիան . Թէն մը որ է Սէնթ-Անթուանի արտարձանը . Ասինարիոմ մը որ է Սորբոն , Բանթէոն մը որ է Բանթէոն , Նուիրական Ռեղի (Voie Sacrée) մը որ է Պուրլար-Տէղ-Իթալիէն , Հու վերսու Աշտարակի (Tour de Vents) մը որ է կարծիքը , և Ծէժօնիայի⁹ տեղ խեղդատակութիւն ունի : Բարիդի մաթօն (majo) Քարօ (նաւավար , բեռնակիր և այլն) կանուանի . Թրանսթէ վէրեանը¹⁰ աւանաբնակի (faubourien) կանուանի , համարը վաճառանոցի բեռնակիր կանուանի , լաճարձնի՝ քէրը (pègre , ծոյլ) կանուանի . Գօքէյը (cockney) Կանդին (gandin , պճնամուլ , տիտա) կանուանի : Ինչ որ այլուրեք կայ , Բարիդի մէջ ալ կայ : Տիւմարտէի ձկնավաճառ կնիկը Իօրիքիտի խոտավաճառ կնիկին կրնայ պատասխանել , լարախաղաց Փորիօզոն Աէժանիւս անուն ափօճիկ (discobole) ըմբիշին էութիւնը կը շարունակէ . Ասաղպօնդէօր կրնաւորէն Թէրաթօնթիզօնիւս Միլի Տեա Թե Թեի կուտայ , Տամաղիբ փերեզակը կրնար երկրանիկ ըլլալ փերեզակներու կրպակը , Աէնտան՝ Սոլրատար կը բռնէ թերեւս ինչպէս Աօրա Տիւրքիէն զլուրը կը շակէր . Պրիմօ Տը Աա Բէյնիէր ճարտար ռօթիֆը (խորտլամ միսը) Տնարեյ՝ տապկուած սղնին Տնարոզ Գիւթիլլիւսի պէս . Արդ աը լ'Էթուալի օբապարիկին ներքէ նորէն կերեայ Բըթի պատմած արապիզը . Բէօսիլի սրակերը (mangeur d'épées) որու Տանդիլյած է Արիւլէ , Բօն-Նէօֆի վրայ թրակուլ (avaleur de sabres) է . Բամօյի եղբորդին և Գիւրդիլլիոն Տաղիւտակը զոյգ մը կը կազմեն , Բրիկալիլ Տ'Էկրիֆէյլի առաջնորդութեամբը թերեւս Գամպասէրէսի տունը ներկայի . Հոռոմի չորս պճնասէր սրիկաները որք են Ալէսիմարիւս , Ֆէօարօմուս , Տիւպօլիւս և Արթիլիբ , Գուրթիլլիէն կուգան արբշիւ և Ասպաթիլի արաղաթիւ կառքը կը մտնեն : Ինչպէս Շարլը Նօտիէ Բօլիշիներ ինչպէս Բրիկար ասուն չկենար , նոյնպէս և Օլիւ-Ժէլ Գօնիլիօյի առջև չէր կենար երկար ժամանակ .

Մարթօն էր վաղը մը չէ , բայց Բարտալիսպա վիշտոյ մը չէր . Բանթօլապիւս ծաղրածուն Ննդիական սրճարանին մէջ Նօմանթանիւս աշխարհամոլին սուտեր կը կլիշնէ , շէրօժէն Շանդ-Էլիզէի մէջ Քէօր է , և՛ անոր բարբալքը՝ Թրասիոս մուրացիանը որ Պօպէշի պէս Տաղուուած է , ողորմութիւն կը խնդրէ . Ճանձիրը որ Թիւիլլըրի մէջ թիկնոցիկ կոճակը բռնելով քեզի կը կեցնէ , երկու Տաղար տարիէն ետք քեզի կրկնել կուտայ Թէսթիօնի սա յանդիմանութիւնը . Quis properantem me prendit pallio?¹¹ Սիւրէնի զինին Ալլիի զիւնիին նմանելու խեղդատակութիւնը ունի , Տէղօժիէի (զինիին) ծայրալիբ բաժակը (rouge-bord) Պալաթիօնի մեծ բաժակին կը Տաւասարակըրի , Բէր-Լաշէլը զիշերայէն անձրեի ժամանակ Կազիլիի պէս մը և նոյն նշոյլները կարտաբարէ (exhaler) , և աղքատին Տինդ տարուան Տամար ծախու առած փոսը զերիին վարձու առած դապաղէն վար չկար :

Փնտէ բան մը որ Բարիդի մէջ չգտնուի : Թրօֆօնիոսի կոնքին մէջ չկայ բան մը որ Մէտիլի առաջին մէջ չգտնուի . Էրիպիլիսս յարութիւն առնելով Պայիիօնթրօյի անունը առած է . Աաղա-Գանթա ՊրաՏիմիը (Տնդիկ քուրմը) նորէն աշխարհ եկած է . և կանուանի Սէն-Ժէրմէնի կամս . Սէն-Մէտարի գերեզմանոցն ալ Գամասիոսի Աւիօլիէ անուն մզկիթին պէս Տրաշներ կը գործէ :

Բարիդ Էզօր մ'ունի որ է Մայէօ , և Գանիտի մ'ունի , որ է օրիորդ Արնօման : Բարիդ՝ Տէրֆի պէս կահարեկի ուրուականին փարիլուս (fulgurant) իւրութիւններէն . սեղանները դարձնել կուտայ Տօմօնի պէս որ եռոտտնի աթոռները դարձնել կուտար : Բարիդ անուանարի կինը զահը կը բաղմեցնէ , ճիշդ Հոռոմի պէս որ պոռնիկ մը կը բաղմեցնէ . և՛ վերջապէս՝ եթէ Լուի Ժ. Գլոսէն աւելի գէշ է , տիկին Տիւպարի աւելի աղէկ է քանթէ Մէտալին : Բարիդ՝ յունաւ կան մերկութիւնը , երբայական բորտութիւնը և կասկոնեան անՏամ կատակաբանութիւնը կամիոփէ անլուր տիպարի մը

մ ջ որ էութիւն ունեցաւ և զոր հարեանցի կերպով մը նկա-
րեցինք : Գիտցինք, Յարը և Բայլեասը մէկ տեղ կը խառ-
նէ : Գոմարի լիւր լազրին հին թիւերովը ճիւղող մը կը
հարուստ և Հարիւր Տիւրքսը կը կազմէ :

Թէև Բլիթարդ կըսէ թէ Բանակալը քրեյն զձերմար, Հոոմ՝
Սիլլայի ինչպէս նաև Ծովթիւնի իշխանութեան ժամանակ կը
համակերպէր և իր պահանջումները կը չափաւորէր : Թիւրքը
դեպքը Աթէթ մ'էր և թէ պէտք է հաւատալ փոքր ինչ վար-
դապետական գովեստի մը զոր Աարիւս Աիպիսիս կուտար
Թիւրքին . Բարիդ օրը մէկ միլիոն լիթրա ջուր կը խմէ . բայց
ասով չարիք չուր . ընդհանուր գորածողով թմբուկը զարնե-
լու և վատնդի զանդակը հնչեցնելու :

Եթէ 'ի բայց առնուէք այս ամէնը, Բարիդ լու տղայ մ'է :
Ամէն բան կընդունի թաղաւորացէս . Ասողկի մասին դժուա-
րակամ չէ . իր Գալիքիժը Հօթանթօթուհի (hotentote) է .
անյիշատակութիւն կը ցուցնէ՝ բաւական է որ խնդայ . տղե-
ղութիւնը զուարթութիւն, տձևութիւնը զուարճութիւն, մա-
լութիւնը զգոտում կուտայ անոր . և թէ զուարթ ես, ազատ
ես, կրնաս անառակ մ'ըլլալ . երկբիմութիւնը անգամ որ
լըբութիւններու յետինն է, զայրոյթ չտար Բարիդի . ասի
այնքան զրատէր է որ Գագիլի առջև քիթը չըսներ հոտ չառ-
նելու համար, և երբ Թարթիֆի աղօթք ընելը կը տեսնէ,
չզայթակղի ինչպէս Հօրաս (Ավրատիոս) ալ չերաչիւր Բրիտ-
բին հեծկլուամէն : Տիեզերական գեմքի գծերուն և ոչ մին
կը պակսի Բարիդի կեպարանին վրայ : Մասկիլի հասարակաց
պարահանդէսը թանկիլի թօլիմիական պարը չէ, բայց պըճ-
նազարդ փերեզակուհին Մասկիլի մ ջ անընդհատ լըբթիւն
կը նայի՝ ճիշդ Սթաֆիլա կուտուհիին պէս որ Բլանսիոմ
կայրը կը զիտէր ծածկապէս : Բարիդին Ալիւի շըջափակ կըր-
կէսը Գօլիզէ մը չէ, բայց այս կրկէսին մէջն ալ անդթու-
թիւն կը գործուի իբր թէ Աեսար հանդիսական ըլլար : Սի-
րիացի պանդոկապետուհին աւելի վայելուչ է քան թէ Սակէ

խաթունը, բայց եթէ Աիլիլ հոռովական կապեւանները կը
յաճախէր, Տավիա Տ'Անէ, Պալլազ և Հարլէ բարիզեան
խոհատուհի մ ջ սեղան նստած են ուսել խմելու համար =
Բարիդ կիշէ . հանճարները հոն կը փայլատակեն, չարագոր-
ծները բարեբաստօրէն կը յուսաջանան : Ատոնաի անկէ կանց-
նի իր շանթային և փայլակնալի կտաքովը որ սասներկու ա-
նիւ ունի . Սիլէն հոն կը մտնէ իր իշովը : Ես Սիլէն ըսի,
դու կարգա՛ Բամբօն :

Բարիդ աշխարհի համանիշն է : Բարիդ Աթէնք է, Հոոմ
է, Սիպարիս է, Երուսաղէմ է, Բանթէն է : Ամէն քաղա-
քակրթութիւն, նոյնպէս ամէն բարբարոսութիւն անոր մ ջ
կամփոփուի համառօտագէս : Բարիդ թերևս շատ պիտի զգա-
րէր եթէ կիլիօթիւն մը չունենար :

Փոքր ինչ Արէվի հրապարակ ունենալը լու է : Աւանց այս
համեմունքի ինչ պիտի ըլլար այս յաւիտեանական տօնախմբ-
բութիւնը : Մեր օրէնքները փոհեմութեամբ ճարեցին այս
համեմունքը, և՛ փա՛ռք անոնց՝ այս կարոցին (couperet) վրա-
յէն բան մը կը կաթի բարեկենդանի այս յետին օրուան
վրայ :

ՔԼՈՐԻ ԺԱՅ

ԹԱՂԻՆԼ ԻԹԽԵԼ

ԲԱՐԻԶ բնաւ սահման չունի : Ամենին քաղաք մը ու-
նեցած չէ այն տիրապետութիւնը որ երբեմն կը ծագրէ իր
լծին ներքև հնազանդողները : Ձեռն հաճելի ըլլալ, ո՛ր արեւա-
ջիւ, կողազակէր Ալէքսանդր : Բարիդ օրէնք հաստատելը բա-
ւական չհամարիր, այլ նաև մօտա կը հաստատէ՝ մօտա հաստա-
տելն ալ բաւական չհամարիր, և սովորութիւն ալ կը հաստա-
տէ : Բարիդ եթէ սիրտը ուզէ՝ կրնայ ապուշ ըլլալ, երբեմն
այս շոյալութիւնը կընէ . անատեն տիեզերք անոր հետ ա-
պուշ կըլլայ, յետոյ Բարիդ կը զարթնուի, աչքը կը շփէ :

և կըսէ . Միթէ այուշ եմ . և քահ քահ կը խնդայ մարդ-
 մային սեռի երեսին : Ո՛հ , ինչ հրաշալիք է այսպիսի քա-
 ղաք մը . մարդ կը զարմանայ տեսնելով թէ այս շքեղու-
 թիւնը և ծաղրածու թիւնը միատեղ կապրին , թէ այս ամէն
 վիճակաւու թիւնը անհասկալի ստու թիւն մը չկրեր այս ամէն ծաղ-
 րելի նմանութիւններէ , և թէ մի և նոյն բերանը կրնայ այս
 օր վերջին դասաստանի փողարը և վաղը սոխէ սրինդ մը
 հնչեցնել : Բարիզ բացարձակ զուարթութիւն մ'ունի : Իր
 պուարթութիւնը շանթեղէն է և զաւելար արքայական դա-
 ռազան մը կը կրէ : Իր փոթորիկը երբեմն գէմքի ծառու մը
 կարտագրի : Իր պայթիւնները , նշանաւոր օրերը , հրաշա-
 փերաները , սքանչելիքները , գիւցազներգութիւնները տիե-
 ղեքքիս ծայրը կերթան , բայց իր լըբձուկ խօսքերն ալ (coq-
 a-l'âne) կերթան նոյնպէս : Իր խնդուկը հրաշխանային բերան
 մ'է ուսկէ ցիւ ու հրափրփուր կը տեղայ բոլոր երկրիս վրայ :
 Իր խելիատակութիւնները կայծակներու կը նմանին : Իր ան-
 հեղեղ պատկերները , ինչպէս նաև տեսլականը բունի բն-
 դուները կուտայ ժողովուրդներուն , մարդկային բազաքակրթուե-
 ամենէն բարձր յիշատակարանները անոր հեղուութիւնները
 կընդունին և իրենց էութեանը պէս անոր սրիկայութիւններն
 ալ կը յաւեղծեն : Հոյակապ է Բարիզ . զարմանալի թուական
 մ'ունի , որ է յուլիսի 14ը¹² և որ երկրպագուտը կը փրկէ .
 ամէն ազգերը կատիպէ գնդախաղի հրապարակին երգումը¹³
 քննելու . իր օգոստոս կի գիշերը երեք ժամի մէջ հազար տար-
 ուան աւատականութիւնը կը լուծէ . իր արամբարանութիւնը
 ամենուն համահամութեան ջիղը կը լայ . Բարիզ վսեմութեան
 ամէն ձեւերով կը բազմապատկի . իր նշուլովը կողովին Աա-
 շինկթըն , Գօշխուքոն , Պօլիվար , Պոյարիս , Բիէիօ , Պէմ ,
 Մանէն , Լօրէզ , Ճօն Պրասն , Կարիպալտի . ուր որ այա-
 գան կը վառի , հոն է նաև Բարիզ . 1779ին Պօսթօն , 1820ին
 Լէոնի կղզին , 1848ին Բէշթ և 1860ին Բալէրնօ էր , զօրա-
 ռոր նշանախօս մը կայ որ է Աշտուրիւն և զոր կը փոփայ

Հարբէրս Գէրիի լաստին մէջ համախմբող և դերութեան
 բարձուփն պաշտպան ամբրիկայինն բու ախանջին , նաև Ան-
 դոնայի հայրենասէրներու ախանջին որոնք ծովկըրը Պոյցիի
 պանդոկին առջև Արդիի մէջ և մութին գումարուած են .
 կտեղծէ Գանարիսը , կտեղծէ Գիրօիան , կտեղծէ Բիզա-
 գանէն . վեհ ճառագայթները կարձակէ աշխարհիս վրայ . լըրա-
 Պայրըն և Մազէ իր շունչէն միուելով կերթան ուր որ կեր-
 թայ այն շունչը , և կը մտնին՝ լըրա Պայրըն Միսօլունիիի
 և Մազէ՝ Պարալունի մէջ . Միրազոյի ոտներուն ներքև բեմ ,
 իսկ Բօպէսրիէրի ոտներուն ներքև հրաշխանային բերան մ'է
 Բարիզ . իր զերքերը , թատրը , ճարտարութիւնը , գիտու-
 թիւնը , փիլիսոփայութիւնը մարդկային սեռի դասաստեարերն
 են , Բասպալ , Քէնեիէ , Պօրնէլլ , Տէղարթ , Ժան-Ժազ
 ունի , Աօլթէր ունի ամէն բոպէի համար , Մօլիէր ունի ա-
 մէն դարերու համար . իր լեզուովը խօսիչ կուտայ բոլոր
 տիեզերքի բերանը , և այս լեզուն Բան կը լայ . ամէն միա-
 քերու մէջ յառաջիմութեան տեսիլը կը շինէ . սերունդնե-
 րու համար սնարի քով պահուելու սուրբ են այն ազատա-
 բար վարդապետութիւնները զոր կը դարբնէ , և 1789էն 'ի-
 վեր ամէն ժողովուրդներու ամէն հերոսները անոր խորհող-
 ներուն և բանահիւսներուն հոգիովը էութիւն ունեցած են .
 բայց և այնպէս ստամբակելէ չգաղրիր ան . և այն ահաղին
 հանձարը որ Բարիզ կանուանի , իր լոյսովը աշխարհս այ-
 լակերպելովը հանդերձ Թէղէի տաճարին պատին վրայ Պա-
 ժիսիէի քիթը կը մրազրէ (charbonner) և բուրդերուն վրայ
 Գրեթըշէլ Գող կը գրէ :

Բարիզ միշտ ախուաները կը ցուցնէ . երբ չյանդիմաներ ,
 կը խնդայ :

Այս է ահա Բարիզ : Իր յարկերուն մուխերը տիեզերքիս
 դաղափարներն են : Տղմի և քարերու դէղ մ'է , լուէ , եթէ
 կուզես , բայց ամէն բանէ առաջ բարոյական էակ մ'է . ոչ
 թէ մեծ այլ անբաւ է : Եւ ինչո՞ւ անբաւ է . վասն զի կը
 համարձակի :

Համարձակիլ. այս թէութեամբ հնարին է յառաջդիմու՞
թիւնը :

Ամն վե՛հ յաղթութիւնները յանդդուութեան աւելի կամ
նուազ մրցանակներ են : Քրանսայի յեղափոխութիւնը ըլլա-
լու համար՝ զայն Մօնթէսղիէօյի նախազգալը , Տիարօյի
քարոզիլը , Պօմարչէին ծանուցանելը , Գօնաէրսէի հաշուելը ,
Արուէի (Աօլթէր) պատրաստելը , Բուսոյի նախամտածելը չը
բուեր . պէտք է որ Տանթօն ալ յանդդին դործելու :

Յանքինո-ի-ն ազազակը Եղիցի Լոյս մ'է : Մարդկային սե-
ռը դէպ յառաջ քայլելու համար պէտք է որ զազաթնբու
վրայ արթութեան վսեմ դասեր ըլլան յարատե : Յանդդու-
թիւնները պատմութիւնը կը շայնեն և մարդուս մեծ ճառա-
զայլմներուն մին են : Արշալոյսը կը յանդդին երբ կը ծագի :
Փորձել , առ սջինչ գրել , գիմանալ , յարատեել , ինքնիրեն
հաւատարիմ մնալ , ճակատադրին հետ 'ի մօտուստ և սն-
վեհեր կուտիլ , զարմանք առ աղէտքին՝ ոչ այնքան վախ-
նալով իրմ , երբեմն արհամարհել անիրաւ զօրութիւնը ,
երբեմն նախատել արբշիւ յաղթութիւնը , հաստատ կենալ ,
դէմ դնել . ահա այս է այն օրինակը որու պէտք ունին ժո-
ղովուրդները , և այն լոյսը որ անոնց ելեկտրական ոյժ կուտայ :
Մի և նոյն փայլակը Բրօմէթի ջահէն դէպ 'ի Կամպրօնի պղախ
ծխափայտը կերթայ :

Ժողովորդին թւոյնն սղուսն

ՔԼՈՒՔ ԹԲ՝

ՍԱԿԱՅՆ Բարիգի ժողովուրդը , նաև մարդ ըլլալն
ետք , միշտ ստամբակ է . մանուկը նկարագրելը քաղաքը նկա-
րագրել է , հետեւաբար մինք ալ այս ճշմարիտ ճնճղուկով
զննեցիկնք այն արծիւր :

Բարիգեան ցեղը՝ պնդելով կրսներ թէ՛՝ ամն տեղէ ա-
ւելի արուարձաններու մէջ կերևայ . հոն է բուն արիւնք .

հոն է իրական կերպարանը . հոն այս ժողովուրդը կաշխատի
և կը առապի . արդ տառապանքը և աշխատանքը մարդուս
երկու ճշմարիտ պատկերն են : Հոն անծանօթ էակներու ա-
հագին բազմութիւններ կան , որոնց մէջ ամենէն աարօրինակ
տիպարները կը վստան , Բարէի բնահաթափէն (déchargeur)
սկսելով մինչև Մօն Քօղօնի գրաստ մարմողը : Feex urbis¹⁴ կը
պօռայ Կիկերոն . Պօծ (խուժան) կը յաւելու Պիլլք՝ զայրանալով .
խուժան , բազմութիւն , սամիկ : Այս բաները շուտ մը կը սուին .
լու . բայց որո՞ւ հոգ . ինծի ինչ եթէ բոկտան կը քայլեն
անոնք : Կարգալ չգիտեն . աւելի դէշ : Միթէ այս պատճա-
ռաւ պիտի թողուս զանոնք . միթէ անե՛ք մը պիտի համա-
րիս անոնց այս թշուառութիւնը . լոյսը միթէ չկրնար թա-
փանցել այս բազմութիւնները : Նորէն կրկնե՛ք սա ազազակը .
Լոյս , կրկին և կրկին անգամ ազազակե՛ք . Լոյս , Լոյս :
Քի՛չ գիտէ թէ այս անթափանց մարմինները թափանցիկ չգի-
տի ըլլան . յեղափոխութիւնները միթէ այլապէս պատմութիւններ
չնն : Օ՛ն ուրեմն , փիլիսոփաներ , գայէք և ուսուցէ՛ք , լու-
սաւորեցէ՛ք , վառեցէ՛ք , բարձր մտածեցէ՛ք , բարձր խօսեցէ՛ք ,
զուարթօրէն դէպ 'ի մեծ լոյսը գիմեցէ՛ք արշաւախի , եղայր
եղիք հասարակաց հրապարակներու հետ , տարածեցէ՛ք բարե-
լուրերը , ցրուեցէ՛ք առատօրէն այբբենարանները , հրապա-
րակեցէ՛ք իրաւունքները , երկեցէ՛ք Մարտեբեղները , եռանդ-
սերմանեցէ՛ք , կազնիներէն դալար ոստեր կարեցէ՛ք և առէք :
Գաղափարը մրրիկ մ'ըբէք : Այդ բազմութիւնը կրնայ վսե-
միլ (sublimier) : Գիտնանք դործածել սկզբունքներու և ա-
ռաքինութիւններու այս համատարժ հրդեհը որ ժամանակ
առ ժամանակ կայծեր կարձակէ , կը բորբոքի և կը սարսուխ
Այս բոկանիները , մեքի թեկերը , հնոտիները , աղիտութիւն-
ները , դձձութիւնները , խաւարները կրնան դործածուիլ
տեսլականը յաղթութեամբ վասակելու համար : Նայեցէ՛ք ժո-
ղովուրդին մէջէն և ճշմարտութիւնը պիտի նշմարէք : Այն
դձուձ աւազը զոր սաքիգ տակ կառնուս , թող վառարանը

Թող փուռը նետուի, թող անոր մէջ հալի, թող անոր մէջ եռայ, և ահա շքեղ բիւրեղ մը կը լլայ, և ահա անոր շնորհիւր կալիէ և նէվածն աստղերը կը գտնեն:

ՔՂՈՒՆՈՒՆԵՐ

ՊՁՁԻ ԵՍՂԻՐՈՅ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՍ երկրորդ մասին մէջ պատմուած դէպքերէն զրեթէ ութ կամ ինը տարի ետք Թամփլի պալատին վրայ և Շաթո-Տ'Օյի կողմերը ասանուձէկ կամ տասներկու տարեկան պղտի տղայ մը կը նշմարուէր, որ ճշգրտէս կըրնար մեր նախորդ զլուխներուն մէջ ծրարած ստամբակին տեսլական իրութիւնը կազմել՝ եթէ՛ իր տարիքի խնդումին հետ որ շուրթերուն վրայ կերեւար, սրտին մէջ կատարեալ տիրութիւն և դատարկութիւն չունենար: Այս պատանին վարտիք մը հաղած էր, բայց հայրէն ընդունած չէր զայն, նաև կնիկի շապիկ մը, սակայն մայրէն առած չէր զայն: Այս կամ այն անձինք մեղքնալով հաղուեցուցած էին զինք հինուփուտ լաթերով: Սակայն հայր մը և մայր մ'ունէր պատանին: Բայց հայրը միտքը չէր բերեր, մայրն ալ չէր սիրեր զան: Շատերուն պէս ան ալ արդահատանքի արժանի այն պատանիներուն մին էր որոնք հայր, մայր ունին և որք որք են:

Այս պատանին փողոցին մէջ միայն հանդատութիւն կը զբուռնէր: Բարայտակը մայրին սրտին չափ կարծր չէր:

Ծնողքը ոտքի հարուած մը տալով կեանքի աստղարեզը նետած էին զան:

Պատանին պարզապէս թռեւով փախած էր հայրական տունէն:

Աղվառէր, գալիագէմ, արդաշարժ, արթուն, խեղկատակ տղայ մ'էր, և կայտառ ու հիւանդային կերպարան մը ունէր:

Կերթար, կուղար, կերգէր, կը խաղար, ուղտերը կը քերէր, փոքր ինչ կը զողնար, բայց կատուներու և ճնճղուկներու պէս զուարթօրէն կը զողնար, կը խնդար եթէ շուտիկ ըսէին անոր, և կը զչարէր եթէ լակոտ ըսէին: Ոչ խրճիթ, ոչ հաց, ոչ կրակ և ոչ ալ սէր ունէր. բայց ուրախ էր, վասն զի ազատ էր:

Այս խեղճ էակները երբ առնութեան հասակը կը մտնեն, զրեթէ միշտ ընկե բային կարգաւորութեան երկանաքարին կը հանդիպին և անոր տակ կը փշուրին, բայց պատանութեան ժամանակ խոյս կուտան, վասն զի պղտիկ են, ամենափոքրիկ ծակ մը կը փրկէ զանոնք:

Թէև բոլորովին լքեալ էր այս պատանին, սակայն երկու կամ երեք ամիսը անդամ մը՝ Երթամ մաման տեսնեմ, կըսէր, և պալատէն, Կրկեսէն, Բօրթ-Սէն-Մարթէնէն կը մեկնէր, Սէնի ափնուղինները կիջնէր, արուարձանները կուղար, Սալէթրիէր կը հասնէր և կուղար, ուր, ճիշդ այն 30-32 երկիւրը զոր ընթերցողը գիտէ և որ է Կօրպօյի տունը:

Այն ժամանակները 30-32 աւերուն տունին մէջ որ սովորաբար ամայի և մշտնջենապէս «վարձու սենեակներ» ծանուցազիրը կը կրէր, բազմաթիւ անձեր կը բնակէին, — զարմանալի բան, — որոնք՝ ինչպէս սովորութիւն եղած է Բարիզի մէջ՝ իրարու հետ ամենեին կապ մը կամ յարաբերութիւն մը չունէին: Եւէնքն ալ կը վեքաբերէին այն չքաւոր դատուն, որ նեղութեան մէջ ինկած յետին պղտի քաղաքաւորէն կսկսի և որ ընկերութեան ստորայտակները (bas-fond) օթեաններով թշուառութենէ՛ ի թշուառութիւն կը շարունակուի և կը հասնի մինչև սա երկու անձերը որոնց կը յանդին քաղաքակրթութեան ամեն նիւթական իրերը, մին է կոյուղի մաքրողը, միւսն է քուրջ հաւքողը:

Ժան Վալթանի ժամանակուան «գլխաւոր վարձակալը» մէ...

ոսած և տեղը ճիշդ անոր նման պառաւ մը յաջորդած էր : Զդիտեմ որ փիլիսոփան ըսած է թէ պառաւ կի՛նք չեն պակսիր բնաւ :

Այս նորեկ պառաւը տիկին Պիրիօն կանուանէր , և իր բոլոր կեանքին մէջ նշանաւոր բան մ'ունեցած չէր և թէ 'ի բաց առնունք երեք թու թահներու տոհմը , որոնք յաջորդաբար իշխած էին անոր սրտին վրայ :

Տունին մէջ բնակողներուն ամենէն թշուառներն էին ընտանիք մը կազմող չորս անձեր , հայր , մայր , և երկու մեծկակ աղջիկներ , որոնք միասին կը բնակէին մի և նոյն խրք-ճիթի մը , այսինքն այն խուցերուն մէկուն մէջ որոնց վրայ յօսեցանք արդէն :

Այս ընտանիքը նախ իր յետին աղքատութենէն 'ի զատ խիստ ուշադրութեան արժանի բան մը չէր ցուցներ . հայրը սենեակը վարձու բռնած ժամանակ ըսած էր թէ ծօնարէթ կանուանի ինք : Այս ընտանիքը Կորսոյի տունը կրուելէն քիչ մ'ետք , որ գլխաւոր վարձակալին նշանաւոր խօսքին համեմատ՝ « չնչ քանի ճը կրուելու նմանած էր տարօրէն , ծօնարէթ ըսած էր պառաւ վարձակալին որ ' իր նախորդու հիին պէս՝ — Եթէ երբէք հոս եկող և բոլոնիացի կամ իտալացի , և կամ թերևս սպանիացի մը փնտոող ըլլայ , ես եմ :

Այս ընտանիքը ուրախ և բոկտան ստամբակին ընտանիքն էր : Բոկտը հոն կուգար և կը գտնէր յետին թշուառութիւն , իսկ որ աւելի արտաճին է՝ ժպիտ ըսուած բանը չէր գտներ . կրակարանն ալ ցուրտ , սիրտերն ալ ցուրտ էին : Երբ ներս կը մտնէր , կը հարցուէր անոր . — Ուսկէ կուգաս : — Փողոցէն , կը պատասխանէր : Երբ կը ձգէր կերթար , կը հարցուէր անոր . — Ո՞ւր կերթաս : — Փողոցը , կը պատասխանէր : Մայրը բոկոտին կըսէր . — Ինչո՞ւ եկար :

Այս պատանին այսպէս գորովէ զուրկ կապրէր այն աշխահար խոտերու նման որոնք նկուղներու մէջ կը բուսնին : Այս

պէս ապրելուն ոչ կը վշտանար և ոչ ալ մէկու մը դէմ կը գանդատէր բնաւ : Ընդամենը չէր դիտեր թէ ինչպէս ըլլալ կը պարտաւորի հայր մը և մայր մը :

Սակայն մայրը պատանիին քոյրերը կը սիրէր :

Մտցանք ըսել թէ պուլարին վրայ պզտի Կավրօշ կանուանէր այս պատանին : Ինչո՞ւ Կավրօշ կանուանէր : Թերևս հայրն ալ ծօնարէթ անուանելուն համար :

Գերձանը կտրել կարծես թէ տեսակ մը թշուառ ընտանիքներու բնագլուխն է :

Ծօնարէթի ընտանիքին Կորսոյի տունին մէջ բնակած սենեակը փողին ծայրի վերջին սենեակն էր : Բովի խուցին մէջն ալ խիստ աղքատ երիտասարդ մը կը բնակէր որու անունն էր պարոն Մարիուս :

Ըսենք այս պարոն Մարիուսին ո՞վ ըլլալը :



ՄԵԾ ՔԱՂԱՔԱԻՈՐ ՄԸ

ՔԱՂԱՔԱՅԻ ՄԱՐԿԱԿԵՆ

ԻՆՆՍՈՒՆ ՏԱՐԻ ԵՒ ԵՐՈՒՆԵՐԿՈՐ ԱԿՈՒՅ

ՊՈՒՇԸՐԱՅԻ, Կորմանտիայի և Սէնթօնժի փողոցները տակաւին քանի մը հին բնակիչներ կան որոնք զեռ կը յիշեն Պ. Թիւրօման անունով միամիտ մարդ մը, և որոնք խընդութեամբ կը խօսին: Այս միամիտը ծեր մ'էր անոնց երիտասարդութեան ժամանակ: Անցեալ ըրուած մթութիւններու վիտուսին թախճութեամբ նայողներու համար այս շքանկարը (silhouette) բոլորովին անհետ եղած չէ Թամիլի մտակայ գոեհներուն լաբիւրինթոսէն որոնց՝ Լուի Թ. Ի իշխանութեան ժամանակ Քրանսայի ամէն գաւառներուն անունները արուած են ինչպէս որ հիմա ալ Թիվօլիի նոր թաղին փողոցները Եւրոպայի բոլոր մայրաքաղաքներուն անուններովը մը կըրտուած են. տեղն է ըսել թէ յառաջում մ'է այս, ուր յառաջիմութիւնը կերևայ:

Պ. Թիւրօման որ 1831ին զեռ կատարելապէս կապրէր, այն մարդերու մին էր զոր մարդս լոկ տեսնելու հետաքրքրութիւն կզգայ վասն զի շատ տարիներ ապրած են անոնք, և որք զարմանալի կերևան վասն զի ժամանակաւ ամէն մարդունմանած են, մինչդեռ հիմա մարդու մը չեն նմանիր: Մասնաւոր ծեր մ'էր, ուրիշ դարու մը իրական մարդն էր, տասնութերորդ դարու վերաբերող անթերի, փոքր ինչ հըպարա և ճշմարիտ քաղաքաւորներուն մին էր, և իր լաւ ու հին քաղաքաւորութիւնը՝ իրենց մարքիդութիւնը ցուցունող մարքէզներուն պէս կը ցուցնէր: Իննսուն տարին անցուցած

էր. ուղիղ կը քայլէր, բարձր կը խօսէր, յայտնապէս կը տեսնէր, գինիին մըուրը անգամ կը խմէր, կուտէր, կը քնանար և կը խորգար: Երսուներկու ակոյայ ունէր: Կարգալու համար միայն ակնոց կը գործածէր: Բնութեամբ սիրահար մ'էր, բայց կըսէր թէ հինգ տասը տարիէ ՚ի վեր վճռապէս և բոլորովին հրածեշտ տուած էր կիներուն: Ա՛լ չէր կրնար հաճել ըլլալ, կըսէր. և այս տհաճութեան պատճառ կը բռնէր չէ թէ իր խորին ծերութիւնը, այլ յետին աղքատութիւնը: Եթէ տնանկացած չըլլայի. . . հէ, հէ, կըսէր:

Իրօք ա՛լ գրեթէ տասնուհինգ հազար Փրանքի շափ եկամուտը մնացած էր: Իր երազն էր ժառանգութեան մը վիճակիլ և հարիւր հազար Փրանք եկամուտի տէր ըլլալ սիրուհիներ ունենալու համար: Ինչպէս կը տեսնուի, անի չէր վերաբերեր այն հիւանդոտ ու թսոււնամաներու դասին որոնք՝ Պ. տը Աօլթէրի պէս՝ իրենց բոլոր կեանքը մուտղի պէս անցուցած են. դիզուն անօթի մ'երկարկիցութեան չէր նմանէր Թիւրօմանի երկարկիցութիւնը. այս կոյտաւ ծերը միշտ քաջողջապէս ապրած էր: Տկարամիտ և շոյտ ծեր մ'էր և շուտ կը բարկանար: Ամէն առթիւ շատ անգամ ճշմարտութեան հակառակ կըսկուրոց կը կորէր: Եթէ գիմագարձ պատասխան ընդունէր, գաւազանը կը վերցնէր: Ասոր անոր ծեծ կը քաշէր ինչպէս սովորութիւն էր մեծ դարուն մէջ: Յիսուն տարեկան և ամուրի աղջիկ մ'ունէր զոր շատ կը ծեծէր բարկացած ժամանակը և զոր թերևս կամովին մարակէր: Աղջիկը կարծես թէ ութ տարեկան պատանուհի մը կերևար անոր: Սաստիկ ապտակներ կուտար սպասուհիներուն, և կըսէր. Գա, բո՛ղ: Իր հայհոյութեան մին էր. Կրողն քերանք քացէ՛, շունչ զաւակներ: Տարօրինակ հանդարտութիւններ ունէր. ամէն օր կածիլուէր սափրիչէ մը որ խեցած էր և որ կատէր զան, վասն զի Պ. Թիւրօմանէն կը նախանձէր իր կնկան պատճառաւ որ գեղեցիկ և պջրասէր սափրուհի (barbière) մ'էր:

Պ. Ժիլնօրման ինք իր վրայ կզմայլէր կարծելով թէ ամէն բանի նկատմամբ ընտրողութիւն ունի, և կարի սրամիտ կը դաւանէր ինքզինքը. ահաւասիկ իր խօսքերուն մին. « Ստուգիւ փոքր 'ի շատէ սրամիտ եմ, երբ լու մը զիս խայթէ, կարող եմ ըսելու թէ սր կնկան կողմէն ինձ եկած է այն»։ Ստեպ յիշած բառերն էին Ջփայան ճարբը, քնաթիւնը։ Այս վերջին բառին չէր տար այն մեծ նշանակութիւնը զոր մեր ժամանակը տուած է։ Բայց կրակին քով նստած և մանր մուներ պարսաւներ բրած միջոցին այն բառն ալ կը գործածէր իր հասկցած կերպովը։ — Բնութիւնը, կըսէր, քաղաքակրթութեան մէջ ամէն բան պտնուելու համար զուարճալի բարբարոսութեան օրինակներ անդամ կուտայ անոր։ Եւրոպան Ասիայի և Ափրիկէի իրերու փոքրագիւր օրինակները ունի։ Կատուն սրահի վագր մ'է, մողէզը զրպանի կոկորդիլոս մ'է։ Օբէրայի պարուհիները (danseuse) վարդագոյն վայրենուհիներ են որոնք չէ թէ մարդերու միսը, այլ անոնց քսակը կը լափեն։ Կամ թէ մողուհիներ են որոնք ոտտէի կը փոխեն մարդս և կը կլլեն։ Գարախպները միայն ոսկրը կը թողուն, իսկ անոնք միայն կեղևը կը ձղեն։ Այս է մեր բարբը։ Չենք լափեր, այլ կը կըծենք. հետաջինջ չենք ընենք, այլ կը ճիրանենք (griffer)։

ՊԼՈՐԻ Բ.

ԱՍՆՆՆ ՏԻՐԱԶ ԱՍՆՆՆ ՏՈՒՆ

ՊԱՐՈՒՆ Ժիլնօրման Մարէի թաղը Գիլլ-աիւ-Գարվէրի փողոցին մէջ, թիւ 6 տունը կը բնակէր, որ իր սեպհալանութիւնն էր։ Այս տունը փլուեցաւ և ետքը նորէն շինուեցաւ. հաւանական է թէ թիւն ալ փոխուեցաւ այն թուանշաններու յեղափոխութեանց ժամանակ որոնց կենթարկին Բարիզի փողոցները։ Առաջին դատիկոնի մը վրայ հին և ընդարձակ բնակարանի մը մէջ կը նստէր, որու մինչև ձեզուն.

ները կօպրէնի և Պօլէի օթոցներով զարդարուած էին. այս օթոցները հովուական տեսարաններ (bergerade) ունէին. ձեղուններուն, ինչպէս նաև գուռերու, պատուհաններու երեսներուն վրայի առարկաները թիկնաթոռներուն վրայ ալ նկարուած էին փոքր ձևով։ Անկողինին առջև ընդարձակ հողմարդեղ (paravent) մը կար, որ Գօրօմանտէլի վերնիճով ներկուած ինը թերթ ունէր։ Պատուհաններուն երկայնասիւր վարդոյրները կտրուած, մեծ և խիստ շքեղ ծալեր կը կազմէին։ Պարտեզը ճիշդ պատուհաններուն տակն էր, որոնց մին անկիւն մը կը ձևացնէր տասներկու կամ տասներկու աստիճան ունեցող սանդուղի մը միջոցաւ. սանդուղէն իջնողը պարտեզին մէջ կը գտնուէր. բարեմիտ ծերը կայտառութեամբ կը լնէր ու կիջնէր այս սանդուղէն։ Իր սենեկին կից թանդարանէն 'ի զատ մենախուց մ'ալ ունէր զոր շատ կը սիրէր և որ շքեղազարդ սենեակ մ'էր. այս մենախուցին մէջ շուշանակերտ և ծաղիկազարդ յարդեայ պատուական օթոց մը փուռուած էր որ Լուի ԺԳ. ի ցուկանաւերուն վրայ հիւսուած էր և զոր Պ. Վիլօն տարփուհիին (maitresse) տալու համար իր թիւագարտներուն ապօպրած էր։ Պ. Ժիլնօրման այս օթոցը ժառանգած էր վայրենաբարոյ մեծ-մօրաբոյրէ մը որ հարիւրամեայ հասակի մէջ մեռած էր։ Երկու կին առած էր։ Իր կերպերը պալատականի մը կերպերուն կը նմանէին սակաւ ինչ, թէև ամենեին արքունիքը յաճախած չէր, նաև սակաւ ինչ դատաւորի մը կերպերուն, և իրօք կրնար դատաւոր մ'եղած ըլլալ։ Չուարթ, նաև ուղած ժամանակը՝ շտամարար մարդ մ'էր։ Երիտասարդութեանը ժամանակ այն մարդերու կարգին վերաբերած էր, որոնք միշտ իրենց կնիկէն կը խաբուին՝ առանց երբէք խաբուելու իրենց տարփուհիէն, վասն զի խիստ անշնորհ ամուսիններ ու միանգամայն խիստ սիրուն սիրահարներ են։ Պատկերահանութեան նկատմամբ տեղեկութիւն ունէր։ Սենեկին մէջ հրաշալի պատկեր մը կար որ չիխեմ որունն էր և զոր ծօրտաէն նկարած էր։

նշանաւոր վրձինի մ'արտագրութիւնն էր, հաղարու մէկ մանրամասն կէտերով, խառն 'ի խուռն կերպով և կարծես ըստ դիպուածի քաշուած պատկեր մ'էր այն: Թիւնօրմանի հազուատը ոչ Լուի Ժե. ի ժամանակուան զյետաներուն և ոչ ալ Լուի ԺԶ. ի ժամանակուան հազուատներուն ձեւ ունէր. Տիրէքթուարի զէվզէկներուն պէս կը հաղուէր Թիւնօրման: Մինչև այն ժամանակ ինքզինքը նորածիլ երիտասարդ մը սեպած և մտաներուն հետեւած էր: Թիկնոցը՝ որու նիւթը նրբաթել սուռի էր՝ լայն դարձեր, երկայն պոչ մը և պողպատեայ լայն կռճակներ ունէր: Նաև կարճ վարտիք մը և ճարմանդաւոր մուճակներ կը հաղնէր: Չեռները միշտ գրպաններուն մէջ կը դնէր: Իշխանաբար կըսէր թէ ֆրանսայի յեղափոխութեանը արեւելքէն քեզ յիշէ:

ՔԼՈՐԻ Ք.

ԼՈՐԻ-ԷՍՐԻՒ

Երբ տասնուվեց տարու էր, զիշեր մը Օքերա թատրոնին մէջ պատիւ ունեցած էր ակնոցով դիտուելու Լա Գամարիօնն ու միանգամայն Լա Սալէէն, երկու գեղանի կիներ որք այն ժամանակ արբուն էին և անուանի, և որոնց վրայ ովսաննա կարգացած է Վօլթէր: Երկու կրակի մէջ մնալով ետ քաշուած էր դիւցազնաբար՝ Նահէնտի անուանով անպատիւ պարուհիի մը զիմելով, որ անոր հասակակից էր և կատուի մը պէս աննշան, և որու սիրահարած էր Թիւնօրման: Ասի բիւրաւոր ըմներ կը յիշէր պարուհիին նկատմամբ: — Ո՛րքան ազւոր էր այն Աիմար-Աիմարտինի-Աիմարտինիկը երբ վերջին անգամ Լօնշան տեսայ զան. ս'հ, ո՛րքան սիրուն կերեւար իր անյողողող զգացումներովը, լազուարթէ զարդերով, թխզոյն բոպայովը և մուշտակէ ծփուն ձեռնապահովը (manchon): — Երիտասարդութեանը ժամանակ Թզուկ-լոն.


տրացիի բաճկոնակ մը հաղած էր որու վրայօք հաճութեամբ և աւելնով կը խօսէր: — Արևելեան Արևելքի Թիւրքի մը պէս հաղուած էի, կըսէր: Երբ քսան տարեկան էր Թիւնօրման, աիկին Տը Պուֆէր պատահաբար տեսած և «թիւնօրման փախուկ մը» անուանած էր զան: Քաղաքականութեան և իշխանութեան բոլոր մարդերու անունները գայթակղութիւն կը պատճառէին, ստորին և շինական անուններ կերեային անոր: Արադիւնները կը կարգար՝ նոր թերթերը, կոլեկտիւնները, կըսէր՝ քահ քահներ ձգելով: Ո՛հ, կըսէր, ի՞նչ պիտի անձինք են ասոնք. Գորպիէր, Հիլման, Գալիսիէր Բէրիէ, ահա այսպիսի մարդեր պաշտօնեայ եղեր են: Եթէ օրին մէկը օրագրի մը մէջ կարգացուի թէ Պ, Թիւնօրման պաշտօնեայ է, ընթերցողը պիտի ծիծաղի. բայց այս մարդիկ այնքան ապուշ են որ ասի ալ անկարելի բան չէ. Թիւնօրման ամէն բան մաքուր կամ ազոտու բառովը կանուանէր զուարթութեամբ, և չէր զիտեր թէ ինչ է կիներու առջև պատկառիլ ըսուած բանը: Տմարդի, լրբեմնի և նողկալի բաններ կըսէր չզիտեմ ինչպիսի հանգարտութեամբ և զրեթէ անոր զարմանքի որ վայելչութիւն մ'ունէր: Իր դարուն անքաղաքավարութիւնն էր այս: Գիտել արժան է թէ ոտանաւոր շրջասացութիւններու ժամանակը արձակ հմտութիւններու (crudité) ժամանակն եղաւ: Իր կնքհայրը մարդարեացած էր թէ հանճարաւոր մարդ մը պիտի ըլլայ ան, և սա երկու նշանակելի մակդիրները տուած էր. Լիւզ-Էսբրի. (Լուկաս-Հանճար):

ՔԼՈՐԻ Ք.

ՀՆՐԻՐԱՄԵՆԵՑ ՀԵՏԱՄԱՆՑ

ԺԻՆՍՕՐՄԱՆ որ Մուլէն քաղաքը ծնած էր, պատահական հասակին մէջ մրցանակներ ընդունած էր նոյն քաղ-

քին վարժատունէն, նաև պատկուած Նիվէրնէի դքսին ձեռքովը: զոր Նըվէրի դուքս կանուանէր: Այ Գօնվանսիօնը, ոչ Լուի ԺՁ. ի մահը, ոչ Նարոլէոն, ոչ Պալպոննբուզարձը, վերջապէս ոչ ինչ կրցած էր սրբել այս պատկուծին յիշատակը: Նըվէրի դուքս անոր համար դարուս մեծ պատկերն էր: — Ինչ սիրուն և մեծանուն իշխան էր ան, և ինչ լաւ կերպարան ունէր իր կապոյտ ժապաւէնովը, կըսէր: Թիլնօրման կը կարծէր թէ Աուսաց Գաթէրին Բ. կայսրուհին Բօլօնիայի բաշխումին ոճիրին փոխարէնը հատուցած էր՝ սակեղոյն ցքիին զաղտնիքը Պէսթիլչէֆէն երեք հազար ուռիլի գնելով: Այսպէս կարծելով եռանդով կը վառէր և կաղաղկէր. — Ասկեղոյն ցքին, Պէսթիլչէֆի դեղին ջուրը, Լամօթ զօրապետին կաթիլները, տասնութերորդ դարու մէջ սիրոյ աղէտից մեծ դեղ մը, Աստղիկին դէմ հանրադարման (panacée) մ'էին, և կէս արամբ սրուակի մը մէջ մէկ լուիճի կը ծախուէր: Լուի Ժ. Երկու հարիւր սրուակ զրկեց բարին: Եթէ մէկը համարձակէր ըսելու թիլնօրմանի թէ սակեղոյն ցքին ոչ այլ ինչ է թէ ոչ երկաթի քլորաջուրը (perchlorure), անոր համբերութիւնը պիտի հատցնէր և տաստկապէս պիտի բարկացնէր զան: Պ. Թիլնօրման Պուրպօնները կը պաշտէր և 1789ին դէմ անհնարին ատելութիւն ունէր. կը պատմէր անդու թէ ինչ կերպով աղատած էր Ահակալութեան (Terreur) ժամանակ, և թէ ճրքան զուարթութիւն ունեցած և ճրքան խելք բանեցուցած էր զլուսը չկարուելու համար: Եթէ մէկը անոր ատջը ուղէր հանրապետութեան գովեստը տալ, Պ. Թիլնօրման կաս կապուտ կը դառնար և նուազելու աստիճան կը բարկանար: Երբեմն իր իննսնամայ հասակին ակնարկելով կըսէր: «Բաշայոն Ե՛ թէ երբ անգամ լալթի որեանե՛ս իննսնե՛րէի խառնանք: Երբեմն ալ իմաց կուտար անոր ասոր թէ միտք ունի հարիւր տարի ապրելու:



ՔԼՈՐԲ Ե.

ՊԱՍԿ ԵՒ ՆԻԳՕԼԵԹ

ԺԻՆՆՕՐԲԱՆ տեսութիւններ ունէր, որոնց մին հետեւեալն է.

«Երբ մարդ մը հոգի կուտայ կնիկներուն վրայ, և երբ ինքն ալ իրեն յատուկ կին մ'ունի որու նկատմամբ անտարբեր է և որ տղեղ, հետտ, օրինաւոր, շատ մը իրաւունքի տէր, օրէնքի վրայ դարող և 'ի հարկին նախանձօտ է, անոր ձեռքէն ազատելու և հանդարտ ապրելու մէկ միջոց ունի միայն, որ է քսակին բանալին իր կնոջը յանձնել: Այս հրաժարումով ազատ կըլլայ: Անտան կինը կըբաղի, խելքը միտքը ստակ բռնելու, համբելու կուտայ, մատերը կը ժանգէ (vert-de-griser), աղարակի բանուորները և վարձակալները հրահանգելու և ուղղելու կը ձեռնարկէ, փաստաբանները ժողովի կը կոչէ, նօտարները ժողովելով անոնց կը նախադասէ, գիւղին նօտարներուն ատենաբանութիւն կընէ, իրաւադիտաց այցելութիւն կուտայ, դատերը կը վարէ, վարձամուրհակներ կը շարադրէ, պայմանադիրներ կը թելադրէ, կըլղայ թէ միապետուհի մ'է, կը վաճառէ, կը գնէ, կը կարգադրէ, կը հրամայէ, կը խօստանայ և կը վտանգէ, կը կապէ և կը քակէ, կը թողու, կը շնորհէ, կը վերաշնորհէ (retrocéder), կը կարգէ, կանկարգէ, կը դանձէ, կը վտանգէ, անտանութիւններ կընէ. տիրական և անձնական երանութիւն որով դո՛հ կըլլայ ան: Մինչդեռ էրիկը կարհամարհէ կնիկը, կնիկը իր էրիկը կործանելու դոհունակութիւնը կը վայելէ»: Պ. Թիլնօրմանի պատմութիւնն եղած էր այս տեսականը, վասն զի նոյն իսկ ինք գործադրած էր զայն: Երբ երկրորդ կինը անոր պոքը այնպիսի կերպով մատակարարած էր որ մեռած ժամանակ պարոն Թիլնօրմանին տասնուհինգ հազար ֆրանքի չափ եկամուտը մնացած էր միայն, զոր գրեթէ ամ.

բողջապէս ցիւեանս շահու աալով պիտի կրնար ապրիլ ժիւ-
 նօրման և որու երեք չորրորդը իր հետը պիտի սպառէր :
 Ժառանգութիւն մը ձգելու մտաաանջութիւնը դրեթէ չունե-
 նալուն համար՝ առանց դեղևուսի ցիւեանս եկամուտի յատկա-
 ցուցած էր զայն : Մանաւանդ տեսած էր թէ ժառանգութիւն-
 ները վտանգներու կենթարկուէին և՛ օրինակի աղապա՝ ազ-
 քայն ինչ կըլլային : Տեսած էր թէ ինչ փոփոխութիւններ
 կրած էր Քէր քանուկէրէ¹⁵ ըսուած զբամաղլուիսը զոր Տէ-
 բութիւնը մասնաւորներու կը պարտաւորէր, և մեծ վտա-
 հութիւն չունէր մայր-տոմարին ուր կարձանագրին Տէրու-
 թեան հաստատուն (consolidé) պարտքերը . — Գեղարքունի-
 քանի Քանէր եւ ասնի, կըսէր : Ֆիլլ-տիւ-Գալլէրի փողոցը
 ունեցած աունը, ինչպէս ըսինք արդէն, իրն էր : Երկու
 սպասաւոր ունէր, « մին արու, միւսը էգ » : Երբ սպասաւոր
 մը ծառայութեան կը մանէր անոր քով, Պ. Ժիլնօրման նո-
 րէն կը մկրտէր զան. մարդերուն իրենց դաւառի անունները
 կուտար, ինչպէս Նիմցի, Ֆրանշ-Գօնթէցի, Բուաթվէնցի,
 Բիդարցի : Ա. երջին սպասաւորը յիսնամեայ հաշմոտն (fourbu)
 և թասուն (poussif) անձնեայ մարդ մ'էր և չէր կրնար քսան
 քայլի չափ անդամ վաղիլ. բայց Պայօնի բնիկ ըլլալով ժիւ-
 նօրման Պասգ անուանած էր զան : Իսկ սպասուհիներուն ա-
 մէնքն ալ (նաև Մանտօն որու վրայօք պիտի խօսինք ետքը),
 Նիդօլէթ կանուանէին անոր տան մէջ : Օր մը սէգ խոհարար
 բուհի մը, ամենաքաջ խոհարարուհի մը որ դունապաններու
 ընտրե լազոյն տոհմէն էր, Ժիլնօրմանին ներկայացաւ : — Ինչ
 ամսական կուղէք աունուլ, հարցուց անոր Պ. Ժիլնօրման :
 — Երսուն ֆրանք : — Անունդ ինչ է : — Օլէմբի : — Յիւ-
 սուն ֆրանք պիտի աունես, բայց Նիդօլէթ պիտի անուանիս :

ՔԼՈՒԲ 2.

ՈՐ ԿԸՆԳՆԵՄԱՐՈՒՆ ԼԵ ՄԱՆՆՕ ԿԻՆԸ ԵՒ ԻՐ ԵՐԿՈՐ
ՊԶՏԻՆՆԵՐԸ

Երբ Պ. Ժիլնօրման կսկիծ մը կունենար, կը բարկա-
 նար. երբ կը յուսահատէր, կատալութեամբ կը զբաւուէր :
 Միտքը ամէն տեսակ նախապաշարունակներու ընդունարան, և
 բերանը ամէն տեսակ ապերասանութիւններու սովոր էր : Իր
 արտաքին փառքը և ներքին գոհունակութիւնը կազմող իրե-
 բուն մին էր, ինչպէս ըսինք արդէն, կայտառ կնասէր
 մը մնալ և ազգուութեամբ իբր այն սեպուիլ ամենուն
 առջև : « Արքայական հոշակ » ունենալ կանուանէր այն-
 պէս մնալ և սեպուիլը : Արքայական հոշակը երբեմն տա-
 րօրինակ և անակնկալ շահեր կը բերէր անոր : Օր մը ոս-
 արէի յատուկ կողովի նման հակութեան կողովի մը մէջ դըր-
 ուած անձնեայ նորածին մը բերուեցաւ անոր տունը : Խան-
 ձարուրով լաւ մը պլլուած էր և լալադին կը ճչէր նորա-
 ծինը զոր վեց ամիս առաջ Պ. Ժիլնօրմանի տունէն արտաք-
 սուած սպասուհի մը կըսէր թէ անորմէ ունեցած էր : Այն
 ժամանակ Պ. Ժիլնօրման ճիշդ ութսունը չորս տարեկան էր :
 Սովորաբար իր ընկերութիւնը կազմող անձինք սկսան զայ-
 րանալ և վիճուի հանել : Այս անամօթ անառակուհին որո՞ւ
 կը յուսայ կլել տալ այս բանը. ինչ յանդգնութիւն, ինչ
 նողկալի զբաղարտութիւն, կըսէին : Բայց Պ. Ժիլնօրման ա-
 մենեին չբարկացաւ : Ընդհակառակն զբաղարտութենէ ողորբալ
 ծերուկի մը սիրուն ժպիտով նայեցաւ մանկիկին, և իրողու-
 թիւնը գիտցողներուն ըսաւ մեկուսի .

— Բայց ինչ կայ, ինչ է, ինչ ունիք. կը զարմանամ որ
 այդպէս կը շուարիք մեզմիկ, իբր թէ ազէտ անձերու կարգն
 ըլլայիք :

Անկուլէփ դուքսը, որ նորին Վեհափառութեան Շարլը Թ. ի պիտակն (bâtard) էր, ութսունը հինգ տարեկան հասակին մէջ տասնուհինգ տարեկան թեթևօղիկ աղջիկի մը հետ կարողուեցաւ . Պ. Ալիքիմալ որ Ալիյեի մարքիզ, և Պորտոյի արքեպիսկոպոս կարգինալ Սուրբիի եղբայրն էր, ութսունը երեք տարեկան էր երբ տիկին ժաղէնի սպասուհիներուն մէկէն զաւակ մ'ունեցաւ, իբրպէս սիրային զաւակ մը, որ Մալթայի ասպետ և ելեւի զինուորական եղաւ . ներկայ դարուս միժ մարդերուն մին, այսինքն Թապարո արքասը ութսուն եօթ տարեկան մարդու մը զաւակն է : Ասանկ բաները սովորական բաներ են : Հապա կը մտնանք Աստուածաշունչը : Բայց և այնպէս կը հաստատեմ թէ իմն չէ այս պղտիկ պարոնը : Թող իր ճարը նայուի : Յանցանքը իրը չէ » :

Այս խօսքերը խիստ մարդասիրական էին : Սպասուհին, այն որ Մանեօն կանուանէր, տարիէ մ'ետք Պ. Թիլնորմանին երկրորդ նորածին մ'ալ զըկեց որ միւսին պէս արու էր : Այս անգամ Պ. Թիլնորման դաշինքի մտաւ : Երկու մանկիկները մայրին յանձնեց, և անոնց սնունդին համար պարտաւորեցաւ ամիսը ութսուն ֆրանք տալ անոր, այն թէութեամբ որ յիշեալ մայրը մէյ մ'ալ չընէ այնպիսի բան մը : Նաև ըսաւ . — Կուզեմ որ մայրը լաւ խնամք տանի անոնց : Մերթընդ մերթ պիտի երթամ տեսնեմ զանոնք :

Իրօք խօսքը բռնեց : Եկեղեցական եղբայր մ'ունէր որ երսուն երեք տարի Բուաթիէի ճեմարանին տեսչութիւն վարած, և վաթսունը ինը տարեկան հասակին մէջ մեռած էր : Դեռ երկուսորք էր երբ իբրտե՛ շնորհ, կըսէր Թիլնորման : Այս եղբայրը որ ա՛լ քիչ կը յիշուէր և որ հանգարտարարոյ ազահ մ'էր, և կեղեցականութեանը ժամանակ կը կարծէր թէ պարտաւոր էր ողորմութիւն տալու իր առջև ելնող ամէն աղքատներու, բայց միշտ հին և անարժէք դրամներ կուտար, ինչպէս նաև այնպիսի լումաներ որոնց դրամական

դրոշմը սրբուած էր . ահա այսպէս արքայութեան ճամբով դժոխք երթալու միջոցը կը գանէր : Իսկ առջինեկ Պ. Թիլնորմանը ողորմութիւնը չէ թէ ազահօրէն, այլ յօժարակամ, ազնուութեամբ իսկ կուտար : Բարեւէր, դածան և կարեկից էր . եթէ հարուստ մ'ըլլար, թեբևս պերճութեան միտում ունենար : Կուղէր որ իրեն վերաբերող ամէն բան, նաև խարբրայութիւնները վսեմ կերպով կատարուին : Օր մը ժառանգութեան գործի մը մէջ գործակատար մը տմարդօրէն և յայտնապէս Պ. Թիլնորմանը կողոպտած ըլլալով, ասի հանգիսաւոր կերպով մ'ըսաւ . Վահ, անարժան յափշտակութիւն մ'է այս . եթէ ես ըլլայի կամչնայի այսպիսի նուաստ կերպով մը զողութիւն ընելու : Այս դարուս մէջ ամէն բան, սրիկանները անգամ այլասեռած են : Վայ ապուշ վայ, ինծի պէս մարդերը պէտք չէ որ այս կերպով կողոպտուին : Անտառի մը մէջ կողոպտուելու պէս կողոպտուեցայ, բայց ոչ այնպէս ինչպէս կը վայելէր կողոպտուիլ :

Ինչպէս ըսինք արդէն, երկու անգամ կարողուած էր . առջի կնիկէն աղջիկ մ'ունէր որ կոյս մնացած էր . երկրորդէն ալ ուրիշ աղջիկ մ'ունեցած էր որ երսուն տարեկան հասակի մօտ մեռած էր և որ կամ սիրելով, կամ պատահարաւ և կամ չգիտեմ ինչպէս կարողուած էր ստորին աստիճանէ բարձր աստիճանի հասնող զինուորականի մը հետ . այս զինուորականը հանրապետութեան և կայսրութեան բանակներու մէջ ծառայած, Աստերլիցի մէջ պատուոյ խաչ ընդունած և Վաթերլոյի մէջ զնդապետի աստիճան տուած էր : Ընդանիս նախարարն է այն, կըսէր ձերունի քաղաքաւորը : Հաս քթախոտ կը քաշէր . ձեռքին արտաքին կողմովը շապիկին պարանոցին շղարչեայ ծոպը զարնելով ճղմելու մասնաւոր վայելութիւն մ'ունէր : Խիստ քիչ կը հաւատար Աստուծոյ :

ՊԼՈՒՐ Է՝

ՊԵՆՆ ՄԸ ՈՐ Է ԳԻՇԵՐԸ ՄԻՍԵՆ ՄԱՐԳ ԸՆԳՈՒՆԻԼ

Այս աշուխի մարդ մ'էր Պ. Լիւզ-Էսբրի Ժիւնօրման, որ իր աւելի ալևոր քանթէ սպիտակ մազերը կորուսած չէր, և որ միշտ շնականջներ (oreilles de chien) կը դբբուէր զլուխը: Վերջապէս և այսու ամենայնիւ պատկառելի մարդ մ'էր ան: Տանուութեբորդ դարու վերաբերող, այսինքն շնչին և մծ մարդ մ'էր:

Պ. Ժիւնօրման 1814ին և Վերահաստատութեան առջի տարիները, — անատեն դեռ երիտասարդ կը սեպուէր՝ տակաւին եօթանասունը չորս տարեկան ըլլալուն համար, — Սէն-Ժէրմէնի արուարձանին մէջ, Սէն-Սիլբիսի մօտ Սէրվանտօնի փողոցը բնակած էր: Աշխարհիս հրածեշա տալէն, ութսնամեայ հասակը մանեկէն շատ ետքը Մարէի թաղը քաշուած էր: Աշխարհէս քաշուելով իր սովորութիւններու մէջ փակուեր մնացեր էր: Այս սովորութիւններու առաջինն էր ցորեկը բոլորովին զոց պահել դուռը և միայն երեկոյեան ժամանակ ընդունիլ իր աունը եկողը. եկողը ո՛վ կուզէր թող ըլլար, և ինչ գործի համար կուզէր թող եկած ըլլար, Պ. Ժիւնօրման ամենեւին չէր շեղեր իր այս սովորութիւնէն: Ժամը հինգին կընթրէր, յետոյ իր դուռը կը բացուէր: Իր ժամանակին մօտան էր այս, և ամենեւին չէր կրնար հակառակ կերպով վարուիլ: — Ցորեկը սինլբոր մ'է, և մէկ փեղիկ արժանի է, կըսէր: Ախնաւոր անձինք իրենց միտքը կը վառեն երբ դէնթը իր աստղերը կը վառէ: — Եւ Պ. Ժիւնօրման տունին մէջ կը փակուէր կը մնար ամենեւին մարդու մը, նաև թաղաւորին չերևալու համար: Իր ժամանակի հին վայելաւորութիւններուն մին էր այս:



ՊԼՈՒՐ Է՝

ԵՐԿՈՒՐԸ ԶՈՑԻ ԶԱՆՉՄԵՐ

Պարոն Ժիւնօրմանի երկու աղջիկներուն վրայ քիչ մը առաջ խօսեցանք: Մին միւսէն տաս տարի ետք ծնած էր: Երիտասարդութեան ժամանակ խիստ քիչ նմաներ էին իրարու, և թէ բնաւորութեամբ և թէ դէմքով կարելի եղածին չափ նուազ քոյր եղած էին մէկ մէկու: Արասերուհին սիրուն փնձ մ'էր, խելքը միտքը սուած էր ուր որ լոյս կար. ծաղղիկներու, բանահիւսութեան և երածշաութեան կը պարաշպէր, փառաւոր անջրպետներու մէջ կը թևարկէր, եռանդուն էր, եթերական էր, և մանկային հասակէն 'ի վեր տեսչական աշխարհի մէջ գիշաղնական անորոշ պատկերի մը հետ նշանուած էր: Անդրանկուհին նոյնպէս երևակայական նպատակներ ունէր, բարձրէն թռելով բանակի մծահասարուտ համբարապետ մը, պաշարատու մը, շքեղապէս ապուշ էր իկ մը, մարդու կերպարան առած միլիոն մը կամ թէ կուտակալ մը կերպէր. կուտակալութեան ընդունելութիւններ, նախասենեկի նուերակ մը վիզը շղթայով, պաշտօնական պարահանգէսներ, քաղաքապետներու ճառախօսութիւններ, «տիկին կուտակալուհի ըլլալ», — ահա ասոնք էին իր երևակայութիւնը մերկապէս տակնուվրայ ընող իրերը: Երկու քոյրերը իրենց ծաղկահասութեան ժամանակ այսպէս կը մտորէին, ամէն մէկը իր երազովը: Երկուքն ալ թեւեր ունէին, մին հրեշտակի, միւսը սազի մը պէս:

Չկայ փառասիրութիւն մը որ գէթ այս աշխարհի մէջ կատարելապէս կտաարուի: Մեր օրերու մէջ չկայ դրախտ մը որ երկրային ըլլայ: Արասերուհին կարգուած էր իր երազներու մարդին հետ, բայց մնած էր: Անդրանկուհին կարգուած չէր:

Այս միջոցիս ուր Պ. Թիլնորմանի առջինեկ աղջկը պատմութեանս մէջ կը մտնէ, Հինօրեայ առաքինութիւն մ'է ան, աւերելոյցը և անայրեկի զգօնուհի մ'է, ամենէն սրածայր քիթերուն և ամենէն թանձր միտքերուն մին է: Նշանակութեան արժանի պարագայ մ'ալ կայ. ընտանիքին սակաւամիւ անձերէն 'ի զատ՝ ոչ ոք զիտցած էր բնաւ անոր պղտիկ անունը, որ էր անորմէնի օրինոյ Թիլնորման:

Անդրանիկ օրինոյ Թիլնորման վարդապետական զգօնութեան մասին կրնար երեք քար հանել անկլուհի մը, որու յատուկ է այս կատարելութիւնը: Օրինոյ Թիլնորմանի սին պարկեշտութիւնը ողորմ չունէր բնաւ: Անապը մէջ սոսկալի յիշատակ մ'ունէր այս աղջիկը, որ մը մարդուն մէկը անոր ծնրակապը տեսած էր:

Տարիքին հետ նաև այս անողորմ և կեղծ պարկեշտութիւնն աւելցած էր: Անջանակը որքան ալ անթափանց ըլլար, օրինորդը կը կարծէր թէ թափանցիկ է այն, և որքան ալ վերէն կապուած ըլլար, կը կարծէր թէ բաց կը մնար կուրծքին վերի կողմը: Ճարմանդները և գնդասեղները կը շատցնէր ուր որ և ոչ մէկուն միտքէն կանցնէր նայիլ: Բերդը յարձակումի վտանդէն որքան աւելի ազատ ըլլայ, այնքան աւելորդ պահնորդներ դնելը սուտ պարկեշտութեան առաջին յատկութիւնն է: Բայց նիզակաւոր զօրաց պաշտօնատար Թէօաիւլ անունով երիտասարդ մը կար որու հետ օրինոյ Թիլնորման կը հաւանէր պահնուելու առանց սոհաճութեան և որ անոր քեռորդիին տղան էր, կրցողը թող մեկնէ անմղութեան այս հին գաղանիքները:

Այս բարեբաղդ նիզակաւորը յիշելով հանդերձ կը հաստատենք թէ օրինոյ Թիլնորմանի բացարձակապէս կը յարմարի կեղծ զգօնակի մակդիրը զոր տուինք անոր: Տեսակ մը վերջալուսական հոգի մ'էր ան: Անկեղծ պարկեշտութիւնը կէս-առաքինութիւն և կէս-մոլութիւն է:

Այս կեղծ պարկեշտութիւնը յարմար աստատ մ'ալ ունէր որ էր կեղծ բարեպաշտութիւնը: Օրինորդ Թիլնորման Արոսին ընկերութեան անդամակից էր, քանի մը տօներու առթիւ ըստ պիտակ քող մը կաւնուր, մասնաւոր աղօթքներ կը կմկմար, «սուրբ արիւնը» կը յարգէր, «նուիրական-սիրտը» կը պատուէր, ամենէն հասարակ հաւատացեալներու համար դոց մնացող մատուի մը մէջ ժեզուիթեան և Հինօրեայ խորանի մ'առջև ժամերով կը հիանար, և հոն կը թողուր որ իր հոգին մարմարեայ ամպիկներու և սկեզօծ փայտէ մեծ շառակիչներու մէջ թևարկէ:

Մատուի բարեկամուհի մ'ունէր օրինոյ Աօպուա անունով, որ անոր պէս պառաւ կոյս մ'էր, որ բացարձակապէս ապուշ մ'էր և որու քով օրինոյ Թիլնորման արծիւ մ'ըլլալու ուրախութիւնը ունէր: Հասարակէն և Տէր պարգէն 'ի զատ օրինոյ Աօպուաին ունեցած բոլոր հմտութիւնն էր զանազան անասիկ անուշիղէներ շինել: Իր տեսակին մէջ անթերի էր օրինոյ Աօպուա, և ապշութեան սպիտակ աքիսը կը սեպուէր՝ որու վրայ իմացականութեան բիծ մ'անդամ չկար:

Ար խոստովանինք թէ օրինոյ Թիլնորման ծերանալով աւելի վաստկած էր քանթէ կորուսած: Արաւոր բնաւորութեանց յատուկ է այս: Ամենեկին շարասրտութիւն ունեցած չէր. չարասիրտ չըլլալը յարաբերական բարութիւն մ'է, և որովհետև տարիները անհարթութիւնները կուղղեն, ժամանակը ամփքած էր զան: Տրտում էր անյայտ տրտմութեամբ մը որու պատճառը ինքն ալ չէր գիտեր: Իր բոլոր անձին վրայ շուարում մը կար, շուարում վերջացած կեանքի մը որ դեռ սկսած չէ:

Հօրը տունը կառավարողը ան էր: Պ. Թիլնորման իր աղջիկը ունէր քովը Պիէնվընիւ եպիսկոպոսին պէս, որ՝ ինչպէս զիսէ ընթերցողը՝ իր քոյրը ունէր քովը: Այս տեսակ ըն-

տանիքները որք ծերէ մը և պառաւ աղջիկէ մը կը բազկա-
նան, հազուադիւս չեն, և իրարու վրայ կը թնող երկու
տկարութիւններու սրտաուռ կերպարանը ունին միշտ:

Տունին մէջ այս պառաւ աղջիկին և ծերին հետ մանուկ
մ'ալ, պղտի տղայ մ'ալ կար որ Պ. Ժիլնորմանն առջև միշտ
կը բողբոջէր և չէր խօսեր: Պ. Ժիլնորմանն միշտ խստութեամբ
և երբեմն ալ գաւազանը վերցնելով կը խօսէր այս ման-
կան. — Հո՞ւ եկա՞ր, պարոն. — Ծո՞ր եկա՞ր, խա՞թե՞քայ, սրե-
կայ: — Պարտախան պիտի որո՞ւ, ա՞նտառայ: — Տե՞տե՛՛մ վէշ անբա՛մ
ժը, ա՞նպիտան. և այլն և այլն: Բայց Պ. Ժիլնորմանն հոգեւին
կը սիրէր զան:

Իր թոռն էր այս մանուկը որու վրայ ետքէն պիտի խօսիք:



ՀԱՒԸ ԵՒ ԹՈՌԸ

ՔՂՈՐԷ ԱՌԱՋԸ

ՀԻՆ ԱՆՉԵՐՈՒ ԵՆՈՒՄՐ ՄԸ

ՊԱՐՈՆ Ժիլնորմանն երբ սերվանտոնի փողոցը կը բնա-
կէր, շատ մ'ամենալու և զերազնիւ անձերու տունը կը յա-
ճախէր, որք կընդունէին զինքը, թէ և քաղաքաւոր մ'էր
ան: Պ. Ժիլնորմանն կը փնտռուէր իսկ և կը տօնուէր, վասն
զի երկու խելք ունէր. մին իր ունեցած խելքը՝ միւսն ալ
այն զոր կը կարծուէր թէ ունի: Տիրելու թէութեամբ կեր-
թար ուր որ երթար: Վան մարդիկ որք ամէն միջոց 'ի դործ
կը գնեն ազգեցութիւն ունենալու և ուրիշներու ուշադրու-
թիւնը իրենց վրայ հրաւիրելու համար, ուր որ չեն կրնար
պատգամ ըլլալ, ծաղրածու կըլլան: Պ. Ժիլնորմանն այս
մարդերու կարգէն չէր. առանց երբեք իր անձնական պա-
տիւր ֆնասելու կը տիրէր այն արքայականներու (royaliste) ա-
կումբներուն մէջ ուր կը յաճախէր: Պատգամ էր ամենու-
րեք: Շատ անգամ Պ. Տը Պօնալին և Պ. Պանժի-Բիւյ-
Վալէին անգամ գէ՛մ կը գնէր:

1817ի միջոցներուն շաբաթը երկու օր անփոփոխ կերպով
կէսօրէն ետք Տը Թ. . . պարոնուհիին տունը կերթար որ Ձե-
րու փողոցն էր. արժանապատիւ և յարգի անձ մ'էր այս պա-
րոնուհին, որու էրեկը Լուի ԺԶ. ի իշխանութեան ժամա-
նակ Պէրլինի մէջ Ֆրանսայի դեսպան էր: Տը Թ. . . Պա-
րոնը որ կենդանութեանը ժամանակ խելքը միտքը մագնիսա-
կան երեւոյթներու տալով եռանդաղին կը յափշտակուէր,
վարանդութեան մէջ տնանկ մեռած էր, իբր հարստութիւն

ոչ այլ ինչ թողլով բայց միայն Մէսմ ըի և իր տաշտին վրա-
 յօք խիստ հետաքրքրական տեղեկադիրներ , որոնք կարմիր սե-
 կով կազմուած և ոսկեղօծ էին , և տասը ձեռագիր հատոր-
 ներէ կը բաղկանային : Տիկին Տը Թ. . . Պարոնուհին իր ար-
 ժանագատուութեան արտա չըբերլու համար հրատարակած
 չէր այս տեղեկագիրները , և կապրէր պզտի եկամուտով մը
 որ մնացած էր չզիտեմ ինչպէս : Պարոնուհին միայնութեան
 մէջ կապրէր ազնուօրէն , սիղապէս և աղքատութեամբ , ա-
 ոանց յարաբերութիւն ունենալու արքունիքին հետ , որու
 համար կըսէր թէ ինք խառն մարդանց ընկերութիւն մ'է :
 Շաբաթը երկու անգամ քանի մը բարեկամներ այրի
 պարոնուհին կրակարանին բոլորտիքը կը գումարուէին , և
 զուտ արքայականներու կաճառ մը կը կազմէին : Թէյ կը
 խմէին հոն , և հովը եթէ եղերեղութեան ըլլար , կը հե-
 ծէին , և եթէ քնարերդային վիպասանութեան ըլլար , ա-
 հաբէկ աղաղակներ կարձակէին դարուս , սահմանադրութեան ,
 պօնաբարդեաններու , Հոգւոյն-Սրբոյ կապոյտ ժապաւէնի
 շքանշանին շինականներու ալ արուելուն , և Ղուի ԹՎ. ի սոս-
 կալի աղատականութեան համար , և կամաց մը կը խօսակցէին
 արքային անդրանիկ եղբօր վրայ , որ այն ատենները յոյսեր
 կուտար , և որ ետքէն Շաբթ. անունով Փրանսայի թա-
 դաւոր եղաւ :

Այս արքայական ահումբին մէջ ուրախալի աւելնով մը կըն-
 դունուէին այն աղտոտ երգերը , որոնց մէջ նէթօլա կանուա-
 նէր Նարոլէոն : Պրսուհիներէ ոմանք որոնք անուանի կիներ-
 ըուն ամենէն փափուկ և ամենէն շնորհալիններն էին , կըբան-
 չանային « գաշնաւորներուն »¹⁶ ուղղուած յետադայ երգին
 նման երգերուն վրայ .

Եսպիկնուդ ծայր դուրս է ելեր .
 Վարտիքնուդ մեջ խօթեցք
 Որ չըսուի թէ ազգասերներ
 ձերակ զըրօշ պարզեցին :

Այս արքայականներու ահումբը կը զուարճանար երկդ իմի
 կատակներով որք սարսափելի կը կարծուէին , անմեղ բառա-
 խաղներով որք թունալի կը սեպուէին , քառատուն (quatrain) ,
 նաև երկտուն (distique) ստանաւորներով . օրինակի աղաղա-
 յետադայ երկտունը կըսուէր տերութեան պաշտօնէից խուճ-
 քին նկատմամբ որու գլուխն էր Տըսօլ , և որոնց մէջն էին
 Պ . Տըգալ և Տըսէր .

Pour raffermir le trône ébranlé sur sa base,
 Il faut changer de sol, et de serre et de case¹⁷.

Ազգային Պատգամատունի անգամներուն ցուցակը կը շե-
 նէին , « Շարապիղծ յեղափոխականներու Պատգամատուն »
 անուանելով զայն , և այս ցուցակին վրայ անուններու
 միաւորութիւններ կը կարգադրէին այնպիսի կերպով որ՝ օ-
 րինակի աղաղաւ՝ սա անունները կը կազմէր . — Տամա . Սապ-
 բան . Կուվիէն-Սէն-Սիբ : Այս ամէն բաները զուարթու-
 թեամբ կըլլային :

Յեղափոխութիւնը այս ահումբին մէջ հեզնալի նմանու-
 թեամբ կը ծաղրուէր : Յեղափոխութեան մի և նոյն բարկու-
 թիւնները հակառակ միտքով այսինքն պօնաբարդեաններու
 գէմ գրգռելու չզիտեմ ինչ կամեցողութիւններ ունէին այս
 արքայականները , որոնք իրենց յատուկ Սա իրա պղտիկ եր-
 դը կերպէին . և որք այս երգին մէջ պօնաբարդեանները կա-
 խանը կը զրկէին :

Ah! ça ira, ça ira, ça ira!
 Les buonapartistes à la lanterne (կախան)

Երգերը կիլեօթինի կը նմանին . անտարբերութեամբ այս-
 օր այս , վաղը այն գլուխը կը կարեն : Երգը և կիլեօթինը
 մի և նոյն բանն է փոքր ինչ զանազանութեամբ :

Այն ժամանակ , այսինքն 1816ին երբ Ֆիւալտէզի դատը
 բացուեցաւ , արքայականները Պասթիաի և Թողիօնի կողմը կը

ըսեցին, վասն զի Գրեալտէզ «պօծարարդեան էր»: Ազա-
տականներուն եղբայր և քարէկօ՛ անունը կը արուէր. թշնա-
մանքին յետին ծայրն էր այս անունը:

Եկեղեցիի տեսակ մը զանդակատուններուն պէս Տը Թ. . .
Պարոնուհիին ակումբը երկու աղազաղ ունէր: Մին էր Պ.
Թիւնօրման, միւսն էր Լամօթ-Վալուայի կամար, որու հա-
մար իրարու ակունջին սա փսիսուքը կըլլար տեսակ մ'ակնա-
ծուծեամբ: Չէրէքէր, Կառմանէակի Գաթին¹⁸ Լամօթն է ան:
Պուսակցութիւնները այսպիսի տարօրինակ անյիշաչարութիւն-
ներ ունին:

Հոս հարկ կը համարինք ըսել թէ քաղաքաւորներու գա-
սին մէջ պատուաւոր դերք ունեցողները իրենց յարգը կը
կորուսեն և թէ անխտիր տեսութիւն ընեն ստորին մարդու
հետ. պէտք է զգուշութեամբ ընդունիլ առնդ եկողը. ինչ-
պէս որ ջերմութիւնը՝ կը նուազի երբ ցուրտ մարմիններու
կը մօտի, նոյնպէս և համարումը կը նուազի երբ վարնոց
մարդերու կը մօտի: Հին մեծամեծներու ակումբը ինչպէս ու-
րիշ ամեն օրէնք նոյնպէս և այս օրէնքը սաքին տակ կառ-
նէր: Մարինի՛ որ Բօմբատուրի եղբայրն էր: Սուպիզ իշ-
խանին աունը կընդունուէր, գործին թէնը մի փնտաւեր, այլ
ճան չէն: Տիւ Պարի որ տիկին Վօյէրնիէի կնքահայրն է,
մարեշալ Բիշէթէօյի տունը սիրով կընդունուէր: Այս երե-
ւելիներուն ակումբը Ոլիմբոս է. Մէրդիսը և Արմենի իշ-
խանը անխտիր կը տեսնուին այն ակումբին մէջ: Գող մը
կընդունուի հոն, բաւական է որ աստուած ըլլայ: Լամօթի
կամը որ 1813ին եօթմաստունը հինգ տարեկան ծերունի
մ'էր, իր ընդ և ծանրակայ կերպարանէն, անկիւնաւոր և
ցուրտ դէմքէն, կատարելապէս մարդավար կերպերէն, մին-
չև փողակապը կռճկուած թիկնոցէն ՚ի զատ նշանաւոր բան մը
չունէր, ոչ նուազ նշանաւոր էին նաև իր մեծ սրունքները,
զոր միշտ մէկ մէկու վրայ կը դնէր խաչաձև, երկայն և
մեղկ բանթալօն մ'ունէր, որոջ գոյնը սիւննան հողի¹⁹ գոյն

էր: Լամօթ կոմսին երեսն ալ բանթալօնին գոյնը ունէր:

Այս Պ. Տը Լամօթը մեծ մարդու մը տեղ կը դրուէր այն
ակումբին մէջ, իր «հաջակաւորութեան», և՛ որ աւելի զար-
մանալին բայց ճիշդն է՝ Վալուա անունին պատճառաւ:

Իսկ Պ. Թիւնօրման բացարձակապէս բարեկէլիտ ակնածու-
թեամբ կընդունուէր այն ակումբին մէջ, ուր մեծ աղգեցու-
թիւն ունէր: Ստոյգ է թէ թեթևսօլիկ մ'էր ան, բայց այս
պատճառաւ իր զուարթութեանը առանց զբիւմ մ'ընելու՝
պատկառելի, արծանապատիւ, մարդավար և քաղաքաւորի
յատուկ ամբարտաւան կենցաղավարութիւն մ'ունէր, որու
վրայ կը յաւելուր իր մեծ տարիքն ալ: Մարդս շիրնար գա-
քաւոր հասակ մ'ունենալ առանց պատիժը կրելու: Տարի-
ները հուսկ յետոյ հերարձակ պատկառելի զլուխ մը կը
կազմեն:

Պ. Թիւնօրման նաև այնպիսի խօսքեր ունէր որք հինաւուրջ
բարքերու կայծն են բոլորովին: Բրուսիայի թողաւորը Լաւի
ԺԸ, ը վերահաստատելէն ետք երբ կամ Բիւքէնի անունը
առնելով այցելութեան եկաւ անոր, փոքր ինչ Պրանարուր-
կի մարքիկի պէս և ամենափափուկ անամօթութեամբ ընդուն-
ուեցաւ Լաւի ԹԳ. ի թողէն: Պ. Թիւնօրման հաւնեցաւ: —
Այն ամեն խախտութիւնը որ Գրանայի խախտը լինէ, Գառնի խ-
խառնէր են, ըսաւ: Օր մը անոր առջև յետադայ հարցումը
եղաւ և պատասխանը արուեցաւ:

— Գառնի Գրանտե լրացին խմբագիրը ինչի՛ գատապար-
տուեցաւ:

— Լրագիրը հրատարակելէ զազբելու: Այբէլէ ըսելը ա-
ւելի աղէկ է, ըսաւ Պ. Թիւնօրման: Այս տեսակ խօսքեր ե-
րևելի գիրք մը կուտան մարդուս:

Պաւրօսնեան դահին վերահաստատութեան տարեդարձի մը
օրը երբ Չիւղ Աստուած փառափանեմ հանդիսաւոր ժամերգու-
թիւնը կըլլար, Պ. Թիւնօրման Պ. Տը Թալէյրանի անցնիլը
տեսնելով, ըսաւ, Ահա նորին վսեմութեան Չարսիւնը:

Պ. Թիլիսորման սովորաբար հետը կառուուր իր աղջիկը, այն երկայնահասակ օրիորդը որ այն ատեն քառսունը անցուցած էր և յիսնամայ կերևար, նաև եօթնամայ գեղանձն պատանի մը, որ սպիտակ, վարդագոյն և առոյգ էր և որ ուրախ և համարձակ աչիք ունէր. այս աղան ամէն անգամ որ այն ակումբին սրահը կը դանուէր, ամէն կողմէ սա շշուշնները կը լսէր. Պրքան գեղեցիկ է. մեղք. խեղճ պատանի: Ասի այն պատանին էր որու վրայ դեռ քիչ մ'առաջ մէկ երկու խօսք ըսինք: Խեղճ պատանի անուանելուն պատճառն էր հայր մ'ունենալը որ «Լուարի աւազակ» մ'էր:

Այս Լուարի աւազակը Պ. Թիլիսորմանի փեսան էր զոր արգէն յիշեցինք և զոր Պ. Թիլիսորման իր ընթացիկն նախաբնիկ կանուանէր:

ՎԼՈՐԻ Բ.

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՐՄԻՐ ԺԻՆՈՂՆԵՐՈՒՆ ՄԻՆ

Եթէ այն ժամանակները մարդ մը՝ Վերնօն անուն պղտի քաղաքէն անցնելու ատեն՝ ճեմելու ըլլար այն հոյաշէն գեղեցիկ կամուրջին վրայ որու՝ յուսանք թէ՛ քիչ ատենէն երկաթաշար տձև կամուրջ մը պիտի յաջորդէ, և եթէ այն կամուրջին պարիսպին վրայէն վար նայելու ըլլար, գրեթէ յիսնամայ մարդ մը պիտի նշմարէր որ կաշիէ զլխանոց մը, գորշադոյն հաստ չուխայէ բանթալօն և բաձկոնակ մը, և սանդղակներ հագած էր. բաձկոնակին վրայ դեղին բան մը կարուած էր, որ ժամանակաւ կարմիր ժայպէն մ'էր: Մարդը արևահար, գէմքը գրեթէ սև և մազերն ալ գրեթէ ճերմկած էին. ճակատին վրայ լայն սպի մը կար որ այտին վրայ կը շարունակուէր. ծոռած, կճկոռած, ժամանակէն առաջ ծերացած էր, և ձեռքը բահ մը և յատոց առնելով գրեթէ ամէն օր կը շրջէր այն խորշերուն մէկուն մէջ որոնք կամուրջին մտակայ պատերը կը շրջապատեն և իբր դարաւառփ-

ներու շարք Սէնի ձախակողման գետափը կիզերն (border): Ծաղիկներով լի էին այս շրջափակ սիրուն խորշերը որոնք կրնային պարտէզներ սեպուիլ եթէ շատ աւելի մեծ, կամ փունջեր, եթէ ալ աւելի պղտիկ ըլլային: Ամէն մէկ խորշին մի ծայրը գէտին կը յանդի, միւսն ալ տունի մը: Բաձկոնակ և սանդղակներ հագած մարդը որու վրայ կը խօսինք, 1817ին միջոցները այն խորշերուն ամենէն նեղին և տուներուն ամենէն անշուքին մէջ կը բնակէր: Հօն մինակ և առանձնակի, բռնեայն և աղքատօրէն կապէր կնիկի մը հետ որ ոչ նորաթի, ոչ պառաւ, ոչ գեղանի, ոչ աղեղ, ոչ զիւղացի և ոչ ալ քաղաքաւոր էր, և որ ծառայութիւն կրնէր անոր: Այն ամուն զոր իր պարտէզը կանտանէր, երեւելի էր քաղքին մէջ ծաղիկներուն աղւորութեան համար որք հօն կը մշակուէին: Ծաղիկներն էին անոր զբաղումը:

Աշխատութեան, յարաւեութեան, ուշադրութեան և ոտքուտակ շնորհիւ՝ Արարչէն ետք՝ ան ալ յաջողած էր ստեղծելու, և հնարած էր տեսակ մը կակաշներ և րալիաներ որ կերևայ թէ մտացուած էին բնութենէն: Հանճարամիտ էր ան: Ամբիկայի և Չինաստանի հազուադիւրս և թանկաղին թուփերու մշակումին համար աւելուած անտառակներ կազմելու արհեստին մէջ Սուլանժ Պօտէնը գերազանցած էր: Ամառը առտու կանուխ կերէր և ծառուղիներուն մէջ կաշխատէր ծակելով, կտրելով, անսպիտան խոտեր հանելով, ջրեւով, և ժամերով իր ծաղիկներուն քովերէն կը քայլէր, բարեսէր, տրտում, անոյշ, երբեմն ալ մտախոհ և անշարժ կերպարանով մը՝ ծառի մը վրայ թռչունի մը գեղեցիկումը, տունի մը մէջ մանկան մը ճառագողումը լսելով, կամ թէ աչերը շուղի մը ծայրը կաթիլ մը ցողի վրայ յատելով որ արևին մէջ կարկէհանի մը կը նմանէր: Այս մարդը մանկիկի մ'առջև կը զիջանէր, սպասուհիէն յանդիմանութիւն կը կրէր: Այնքան վիհերոտ էր որ կարծես վայրենի մ'էր. քիչ անգամ դուրս կերէր, ոչ զբք կը տեսնէր բաց 'ի պատուհանը դարնող

աղբատններէն և իր ժողովրդագետէն, որ Մապէօֆ աբբան էր և որ ծեր և բարի մարդ մ'էր: Բայց տեղացիներէն կամ օտարականներէն որոնք որ անոր կակաշները և վարդերը տեսնելու հետաքրքրութիւն ունենային, ժպտելով գուռը կը բանար: Ահա այս մարդն էր Լուարի աւազակը:

Սակայն եթէ մէկը ուզումական տեղեկազիրները, կենսադրութիւնները, Մօնիթօրը և մեծ բանակին օրաթերթերը (bulletin) կարգալու ըլլար, պիտի դարձանար անոնց մէջ բանական սակայ յիշուած անուն մը կարդալով, որ էր ԹէօօրԹ Բօնմէրսի անունը: Այս ԹէօօրԹ Բօնմէրսի երիտասարդութեանը ժամանակ Մէնթօնժի գունդին մէջ ղինուոր մ'էր: Յեղափոխութիւնը ծագեցաւ. Մէնթօնժի գունդը Բէնի բանակին հետ միացաւ. վասն զի միապետութեան հին դժբաղունքները նաև միապետութեան անհուճն ետք իրենց գաւառական անունները պահեցին, և 1794ին զօրաբաժիններ կազմեցին: Բօնմէրսի կուռեցաւ Սրիբի, Աօրմսի, Նեօսթատի, Թիլքըհայմի, Ալգէյի, Մայանսի մէջ ուր Հուզարի թիկնապահ գունդը կազմող երկու հարիւրներուն մին էր: Բօնմէրսի օր ասոնց երկուտասաներորդն էր, Անտէրնախի հին պարսպին ետեէն Հէսի իշխանին բանակին ղեմ դրաւ, և զաղղիական բանակին ամփոփ մասին հետ միանալու համար ան ատեն ետ քաշուեցաւ միայն երբ թշնամիին թնդանթը սկսաւ ուժբակոծել պարիսպին շղանակէն սկսելով մինչև անոր լեփաձև դարովարը: Քլէպէրի հրամանակալութեան տակ պատերազմած էր Մարշէնի և Մօն-Բալիսէլի կուռին մէջ ուր պիսպայեան գնդակ մ'անոր թեք կտրեց: Ապա Իտալիայի սահմանազլուխը գնաց, և ծուպէրի հետ Թանտի կիրճը պաշտպանող երսուն կըրնատիներուն մին եղաւ: Այն ամթիւ ծուպէր զօրապետի-օդնական, և Բօնմէրսի երկրորդ փոխ-տեղակալ անուանեցաւ: Բօնմէրսի ուժբատարափի ժամանակ Պէրթիէի քով կը կուռէր Լօտի այն պատերազմին մէջ որու ակնարկելով ըսաւ Պօնաբարթ, Պէրթիէ Խօթալիէ,

Իտալի և կըրնտիէի պէս կուռեցաւ: Նօվի մէջ իր վաղն մի զօրապետ Թուպէրի վիրաւոր տապալիլը տեսաւ երբ թուրը քաշած կը պոսար: Օ'ն, յառաջ երթանք: Պատերազմին պիտոյիցը համար իր զօրաց խումբին հետ Թէնէն շղիտեմ ծովեղերքին ո'ր նաւահանգիստը զացող պատերազմական պղտի նաւ մը մտած ըլլալով եօթ կամ ութ թշնամի այսինքն անդ լիական առադատատար նաւերու հանդիպեցաւ: Նաւին Թէնուացի հրամանատարը կուռէր թնդանթները ծովը նետել, ղինուորները նաւին միջնայարկը (entre-pont) պահել և վաճառական նաւի մը պէս մութին սպրդիլ անցնիլ: Բօնմէրսի դրօշակայմին շուանին վրայ պարզել տուաւ եռապոյն դրօշաւ կը, և բրիտանական Ֆրէկաթներու թնդանթներուն մէջէն անցաւ անվեհեր: Քսան մղոն անդին յանդգնութիւնը աւելնալով իր պղտի նաւովը յարձակեցաւ և տիրեց անդ լիական մեծ նաւի մը որ զօրք կը տանէր Սիկիլիա. այս նաւին մէջ այնքան մարդ և ձի կար որ համբարները մինչև բերանը բռնելով լեցուած էին: 1803ին Մալհէրի բաժինին մէջէն էր, այսինքն այն քաջերու հետ որք Պէրտինան արհիպիսիին յաղթելով Արնդպուրի տիրեցին: Ուէթիմէնի մէջ գնդակներու տեղատարափի մը միջոցին իր թեկերուն վրայ առաւ Մօրթի գնդապետը որ վիշապազօրաց Թ. գունդին ամջեէն կուռելով մահածին վէրք ընդունած էր: Աւտերլիցի մէջ երևելի հանդիսացաւ երբ գաղղիական բանակը աստիճաններու բաժնուելով թշնամիին կրակին տակէն զարմանալի կերպով մը յառաջ քայլեց: Երբ ուսաց կայսերական պահակներու ձիաւորները հետեակներու չորրորդ վաշտը Չախ-Չախեցին, Բօնմէրսի փոխարէնը հատուցանողներուն և այն պահակները տապալողներուն մին եղաւ: Այստեղ խաչի նշանը տուաւ անոր: Բօնմէրսի Ալիքմէրի՝ Մանթուայի մէջ, Մէլաի՝ Ալէքսանտրիայի (Իտալիա) մէջ և Մաքի՝ Իւլի մէջ դերի բռնուիլը հետ գհեաէ տեսաւ: Բօնմէրսի Մեծ-Բանաւիկն ութերորդ դումարտակին հետն էր որու կը հրամայէր

Յօրթիւն և որ Համարուելի տիրեց : Յետոյ հետևակներու ծննդն
 գունդին հետ միացաւ : որ Ֆլանսարի հին գունդն էր : Եւրոյի
 մէջ նաև ինքն այն գերեզմանոցին մէջն էր : ուր գրքին հեղինակին
 հօրեղայրը, Լուի Հիւկո արի հարիւրապետը միայն ութ-
 սունը երեք զօրքով երկու ժամ շարունակ դէմ գրաւ թշնա-
 մին բանակին յարձակումներուն : Այս գերեզմանոցէն կեն-
 գանի ելնող երեք հոգիին մին էր Բօնմէրսի : Քրիտլանտի
 պատերազմին մէջ ալ կուսեցաւ : Յետոյ հետ ղհեակ տեսաւ
 Մոսկուան , Պէրէզինան , Լիւցէնը , Պոցէնը , Տրէզարը , Աա-
 շոնը , Լէյքսիքը , և ժէլընհաուզընի կիրճերը : Մոսկուայ-
 լը , Հաթո-Թիէրին , Գրասնը , Մարնի ակերը , Էսնի ակե-
 րը և Լասոնի ահարկու կայանը : Արնէյ-լը-Տիւքի մէջ՝ հար-
 իւրապետ ըլլալով՝ տասը ֆուգէ սրէ անցուց , և ազատեց չէ-
 թէ իր զօրապետը այլ ասանապետը : Այս աթիւ Բօնմէրսի
 յօշուեցաւ , և խորակուած ոսկրի քանուեօթը շերտ միայն
 ձախ բազուկէն հանուեցաւ : Բարիզի անձնատուութենէ ութ
 օր առաջ ընկերի մը հետ փոխանակութիւն բրած և ձիաւոր
 զօրաց դասը մտած էր : Բօնմէրսի ունէր ինչ որ հին վար-
 շութեան ժամանակ կրէին - Ֆուր կանուանէր , այսինքն իբր զին-
 ւոր թուր կամ հրացան գործածելու , և իբր պաշտօնաւար
 հետևակ կամ ձիաւոր վաշտի մը հրամանակալութիւնը ընե-
 լու հաւասարապէս կարող ըլլալ , ուղմական կրթութեամբ
 կատարելագործուած այս կարողութենէ ծնած են ահա կարգ
 մը զինուորներ , օրինակի աղաղաւ , վիշապները որոնք ձիա-
 ւոր ու միանդամայն հետևակ զօրք են : Երբ նարոյէնն Էլլոյս
 կղզին գնաց՝ Բօնմէրսի ալ հետը գնաց : Աթիւրըյի մէջ
 Տիւպուայի ձիաւորներու գունդին մէկ մասը կազմող զրահա-
 ւորաց վաշտին պարագլուխն էր : Բօնմէրսին էր Լիւնպուելի
 հետևակներու վաշտին դրօշը առնողը : Գրօշը բերաւ կայսեր
 ստանբուլն քով նետեց : Արիւնթաթաւ էր Բօնմէրսի . դրօշը
 կորզելու միջոցին երեսին վրայ թուրի հարուած մ'առած էր :
 Այսրը՝ գոհ ըլլալով՝ պուայ , Գնդապետախանն , պարոնա-

իւնն սարխան , Պարոնայ Լիֆէնի շտապանը Կարա՝ Էլզ : Բօն-
 մէրսի պատասխանեց . Ահա՛ քա՛ն սեր , շարհա՛ւ Է՛մ այրի ինչան
 հա՛մար : Մէկ ժամ ետքը ՕՏէնի հեղեղատին մէջ ինկած էր :
 Արդ ո՞վ էր այս ժէօրժ Բօնմէրսին : Նոյն խել այն Լուարի
 աւազակն էր :

Ընթերցողը արդէն անոր պատմութիւնը իմացաւ փոքր ինչ :
 Աթիւրըյի պատերազմն ետք Բօնմէրսի՝ ինչպէս դիտէ ըն-
 թերցողը՝ ՕՏէնի խորունկ ճամբէն հանուելով կրցած էր բա-
 նակին գանուած սեղը հասնիլ , և հիւանդանոցէ հիւանդա-
 նոց փոխադրուելով մինչև Լուարի զօրանիստ գիւղերը գա-
 ցած էր :

Աերահաստատութիւնը կէս թռչակ առնողներու կարգը դա-
 սած էր զան , և Աէրնոն զըկած էր՝ հոն բնակելու , այս-
 ինքն հսկուելու համար : Լուի թԸ. Թաղաւորը Հարիւր Օրե-
 րու միջոցին կատարուած ամէն բաները իբր չեղած սեպելով ,
 անոր ոչ Լէձիօն Տ'Օնէրէ պաշտօնաւորութիւնը , ոչ զնդա-
 պետի աստիճանը և ոչ ալ պարոնութեան տիտղոսը ճանչ-
 ցած էր : Բայց Բօնմէրսի երբոր առիթ ունենար գրելու ,
 Գնդապետ Պարոն Բօնմէրսի կատարողէր : Միայն մէկ և հին
 կապոյտ թիկնոց մ'ունէր , և Լէձիօն Տ'Օնէրէ պաշտօնաւորու-
 թեան վարդանշանը (rosette) առանց գնելու գուրս չէր ել-
 ներ բնաւ : Տէրութեան փաստաբանը լուր զրկեց անոր թէ
 դատի պիտի հրաւիրուի այն շքանշանը ապօրինաւորապէս կրե-
 լուն համար : Երբ պաշտօնական միջնորդի մը կողմէն այս
 լուրը հաղորդուեցաւ , Բօնմէրսի դառն ժպիտով մը պատաս-
 խանեց . Չդիտեմ թէ ալ ես ֆրանսերէն չեմ հասկնար ,
 թէ դուք շղիանք խօսիլ . բայց ստոյղ է թէ չեմ հասկնար ինչ
 կրէք : — Յետոյ ութ օր շարունակ գուրս ելաւ իր վարդա-
 ձև շքանշանով : Ոչ ոք համարձակեցաւ բան մ'ըսելու անոր :
 Պատերազմի պաշտօնեան և գաւառին հրամանակալ զօրապե-
 տը երկու կամ երեք անգամ նամակ գրեցին այս հասցէով .
 Ա. Պ. Հրամանադատ Բօնմէրսի : Ես զրկեց նամակները առանց

բանորայ : նոյն միջոցներուն նաբողէոն ալ Սէնթ-Էլէնի մէջ
 մի և նոյն կեբպը 'ի գործ կը գներ Հիւսսըն Լօվի նամակ-
 ներուն նկատմամբ սրնոյ հասցէն էր Առ չգրողեան Գօնաբարբ :
 Քող ներքուի մեզ ըսել թէ ինչ որ էր իր կայսեր բերնին
 լորձունքը , վերջապէս նոյն լորձունքը գոյացած էր նաև Բօն-
 մերսի բերնին մէջ :

Հրամայ մէջ ալ կարգադիներուն կալանաւոր զինուորներ կա-
 յին որք կը մերձէին բարեհալ Ֆրանսիոսը և որք փոքր ինչ
 Աննիպալի հողին ունէին :

Աստու մը կառավարութեան փաստաբանին հանդիպեցաւ
 Աէրնօնի փողոցի մը մէջ , քովը դնաց և ըսաւ . — Պարան ,
 ներքին է ինձ երեսիս սպին կրել :

Իբր ձիւարաց վաշտի հրամանակաւ միայն կէս-ամսական
 կառնուր , որ շնչին գումար մ'էր . ասկէ 'ի զատ բան մը
 չունէր : Աէրնօնի մէջ ամենափոքր տուն մը վարձած էր : Հան
 մինակ կապրէր , և ինչպէս ապրելն ալ արդէն ըսինք : Կայս-
 րութեան ժամանակ պատերազմէ մը վերագարձած և նորէն
 պատերազմի երթալու միջոցին ժամանակ գտած էր ամուսնա-
 նալու օրիորդ Թիլնօրմանի հետ : Երբ քաղաքաւորը թէև 'ի
 ներքուստ սրտնամ էր , բայց հաւանութիւն տուած էր այս
 ամուսնութեան , հասաչելով և ըսելով : Անին երեկի ընդա-
 նիկէրը կը քանդարարուն զիջանէլ այսպէս ամուսնալիանց : Տի-
 կին Բօնմէրսի որ' պէտք է խոստովանել թէ զմայլելի , բա-
 րեկիրթ , հազուապիւս կին մ'էր և արժանի իր լծակցին ,
 1843ին մեռած էր , զուակ մը թողուով : Այս զուակը զըն-
 դապետին միայնութեանը մէջ անոր ուրախութիւնը պիտի ըլ-
 լար անշուշտ . բայց հաւր տիրաբար պահանջած էր իր թողը ,
 յայտնելով թէ ժառանգութենէ կը զրկէ զան եթէ իրեն չը
 յանձնուի : Հայրը զիջած էր' պզտիկին շահը մտածելով , և
 չկրնալով իր զուակը սիրել' սկսած էր ծաղկիկները սիրել :

Մանաւանդ թէ ան ամէն բանի հրածեշտ տուած էր , ոչ
 կը իլլուէր և ոչ կը դաւաբէր : Իր միտքը կուտար թէ այն

անմեղ գործերուն զոր կընէր և թէ այն մեծ գործերուն զոր
 ըրած էր : Շահօքրամ մը յուսալով կամ Աւստերլիցը յիշե-
 լով կանցունէր իր ժամանակը :

Պ . Թիլնօրման ամենևին յարաբերութիւն չունէր իր փե-
 սային հետ : « Աւազակ մը » կը սեպէր գնդապետը . ասի
 ալ շամիտ մը կը համարէր զան : Պ . Թիլնօրման գնդա-
 պետին վրայ բնաւ չէր խօսեր , և եթէ երբեմն խօսէր , ա-
 նոր « պարնոութեան » հեղինակ ակնարկութիւններ ընելու
 համար կը խօսէր : Յատկապէս պայման դրուած էր որ Բօն-
 մերսի բնաւ չպիտի տեսնէ իր զուակը , ոչ ալ պիտի խօսի
 հետը . եթէ այս պայմանին հակառակ վարուէր , զուա-
 կը արտաքսուելով և ժառանգութենէ զրկուելով ետ պի-
 տի յանձնուէր անոր : Թիլնօրմանի ընտանիքը ժամտախտա-
 հար (pestiféré) մը կը սեպէր Բօնմէրսին : Կուզէր իրեն
 յարմար կերպով կրթել մանուկը : Գնդապետը զուցէ սխա-
 լեցաւ այս թէութիւնները ընդունելով . բայց ստիպուեցաւ
 զլուս ծռելու' կարծելով թէ աղէկ կընէ և միայն զինքը կը
 զոհէ :

Թիլնօրմանի ժառանգութիւնը պզտի բան մ'էր . բայց անդ-
 րանիկ օրիորդ Թիլնօրմանի ժառանգութիւնը մեծ էր : Այս
 մօրաբոյրը որ աղջիկ մնացած էր , մայրական կողմէն մեծ հա-
 րստութիւն ունէր , և քրոջը տղան իր բնական ժառանգն էր :
 Տղան որ Մարիուս կանուանէր , զիտէր թէ հայր մ'ունի ,
 բայց ուրիշ բան չէր գիտեր : Իր հօրը վրայ ոչ որ բան մը
 կըսէր անոր : Բայց այն ակումբին մէջ ուր կերթար հաւին
 հետ , փսիսուքները , ակնարկութիւնները , ակնթարթները'
 ժամանակ անցնելով կըցեր էին մինչև պզտիկին միտքը սպրի-
 դիլ , և Մարիուս վերջապէս բան մը հասկցած էր , և որով-
 հետև կերպիւս իւր և յամրաբար իր մտքին մէջ կը մղէին
 և կը թափանցէին այն գաղափարները և կարծիքները զոր
 կընայ ըսուիլ թէ իր ծծած օդին հետ կը շնչէր , կամաց

պատկեր

կամօց սկսաւ ամօթ և սաստիկ վիշտ զգալ ամէն անգամ որ
միտքը կը բերէր հայրը :

Մինչդեռ այսպէս կը մծնար Մարիուս , զնդապետը եր-
կու կամ երեք ամիսը անգամ մը կը փախէր Վէրնօնէն , Բա-
րիզ կուգար՝ արտօրէն փախչող վաղեմի դատապարտի (repris
de justice) մը պէս , և Սէն-Սիւլբիսի եկեղեցին երթալով
կսպասէր մինչև այն ժամը , յորում մօրաքոյր ժիւնօրման
Մարիուսը պատարազին կը բերէր : Գնդապետը սինի մ'ե-
տե կը պահուէր , առանց շարժելու , առանց շնչել համար-
ձակելու , և ժիւնօրման մօրաքոյրին ետեւը դառնալու հաւա-
նականութենէն դողալով իր զաւակին կը նայէր : Այս վերա-
կիրը (balafre) կը վախնար այն պառաւ աղջիկէն :

Ահա այս անթիւ յարաբերութիւն հաստատած էր պարոն
Մապէօֆ արքային հետ որ Վէրնօնի ժողովրդապետն էր :

Այս արժանապատիւ եկեղեցականը Սէն-Սիւլբիսի եկեղեց-
պանին եղբայրն էր : Եկեղեցպանը բազմիցս նշմարած էր զըն-
դապետին զմայլումով իր զաւակին նայելը , այտին վրայի ըս-
պին և աչերուն արտօսքի մեծ շեթը : Այս անձը որ կատա-
րելապէս մարդու մը կերպարանը ունէր և որ կնիկի մը պէս
կուլար , եկեղեցպանին զարկած էր ժամանակաւ : Եկեղեց-
պանը այս պատճառաւ մոռցած չէր անոր կերպարանը : Ան-
գամ մը եղբայրը տեսնելու համար Վէրնօն դացած ըլլա-
լով , կամուրջին վրայ Բօնաֆրսի զնդապետին հանդիպեցաւ և
ճանչցաւ Սէն-Սիւլբիսի մարդը : Եկեղեցպանը եղելութիւնը
հասկցուց ժողովրդապետին , և երկուքնին մէկ պատուակի մը
դանելով՝ այցելութիւն ըրին զնդապետին : Այս այցելութիւ-
նը ուրիշ այցելութիւններու ալ տեղի տուաւ :

Գնդապետը 'ի սկզբան միշտ զոյք բերան էր , բայց վեր-
ջապէս բացուեցաւ անոնց . ժողովրդապետը և եկեղեցպանը
անոր պատմութիւնը ամբողջապէս իմացան , և հասկցան թէ
ինչպէս Բօնաֆրսի իր երանութիւնը կը զոհէր զաւակին ապա-
գային համար : Այս պատճառաւ ժողովրդապետը սկսաւ յար-

կանօք պատուել զնդապետը . ասի ալ սկսաւ սիրով յարել
ժողովրդապետին : Մանաւանդ թէ ծերունի եկեղեցական մը
և ծերունի զինուոր մը եթէ պատահաբար անկեղծ և երկուքն
ալ բարեսիրտ ըլլան , խիստ մեծ դերութեամբ իրարու մտ-
քը կը հասկնան և կը բարեկամանան : Մին վարի հայրենի-
քին համար անձը նուիրած է , միւսն ալ վերի հայրենիքին
համար . ասիէ 'ի զատ տարբերութիւն չկայ երկուքին մէջ :

Մարիուս տարին երկու անգամ , այսինքն յունվարի մէկին
և Սէն-Ժօրժի տօնին օրը շնորհաւորութեան նամակ կը զրէր
իր հօրը . այս նամակները , զոր իր մօրաքոյրը կը թելադրէր
և ինք կը տողէր , կարծես թէ նամակագիրքէ մ'օրինակուած
էին : Պ . ժիւնօրման միայն այս նամակագրութեան թոյլտու-
ութիւն կընէր : Հայրը զորովալի պատասխաններ կը զրէր
զոր Մարիուսի հաւը առանց կարգալու զրպանը կը դնէր :

պարտ

ՔԼՈՒՐ Ք.

ԿԸ ՀՆՆԳՉԻՆ

(ժիւնօրման)

Մարտի Բօնաֆրսի ընկերական աշխարհի մէջ տիկին
Թ . . . ի տունը յաճախող ակումբին սրահէն 'ի զատ ոչ զօք
և ոչ ինչ կը ճանչնար : Այն էր միայն իր պատուհանը ուս-
կէ կրնար նայիլ աշխարհի : Տխուր էր այս պատուհանը ,
որմէ Մարիուս աւելի ցուրտ քանթէ ջերմութիւն , աւելի խա-
ւար քանթէ լոյս կտանար : Այս պատանին որ՝ երբ սկսաւ
յաճախել այն մարդերու ակումբը՝ ուրախութիւն և լոյս էր ,
քիչ ժամանակի մէջ տրամութիւն , և՛ որ աւելի ներհակ է
այս հասակին՝ ծանրաբարոյութիւն մ'առաւ : Անխուով զար-
մանքով մը կը նայէր այն ամէն պատկառելի և տարօրինակ
անձերուն որոնց մէջ կը գտնուէր ինք : Ամէն ինչ մէկ տեղ
եկած էր անոր այս շուարումը աւելցնելու համար : Տիկին
Թ . . . ի սրահը խիստ պատկառելի ազնուական պառաւներ կա-

Նին որք Մաթան, Նոյ, Լէվի կանուանէին, այս անունները քր ժողովին տարբերութեամբ կարտաբերուէին, ինչպէս Գամպի անունը Գամպիշ կարտասանուէր: Այս հինաւորը քէմքերը և աստուածաշնչային անունները պատանիին մտքին մէջ հին կատարանին հետ կը խառնուէին զոր գոյ կը սովորէր: Պառաշները ամենքն ալ ժողովելով երբ գրեթէ մարած կրակի մը բոլորտիքը կը նստէին՝ հազիւ հաշ լուսաւորութեամբ կանաչադոյն ծածկոցի տակ վառող ճրագէ մը, երբ Մարիոս այսպէս կը տեսնէր անոնց դժնէտեսիլ կիսագէմքը (profil), ալեոր կամ սպիտակ մագերը, ուրիշ ժամանակի մը յատուկ երկայն բոցաները որոնց սուկալի գոյնները միայն կորոշուէին, երբ մերթ ընդ մերթ և խիստ քիչ անգամ վեհ ու միանգամայն անողորք խօսքեր կընէին այն պառաշները, Մարիոս ահաբէկ նայուածքով մը կը դիտէր դանոնք, կարծելով թէ նահապետուհիներ և մուսուհիներ, և չէ թէ կիներ, ուրուականներ և չէ թէ իրական անձեր կը տեսնէ:

Այս ուրուականներուն հետ կը խառնուէին բազմաթիւ եկեղեցականներ որք այս հին սրահին յաճախորդներն էին, և քանի մը աղնուատու մարդեր. Տը Սաս... մարդիկը, որ աիկին Տը Պէրիի առաջին քարտուղարն էր. Տը Վալ... կիսակոմսը (vicomte) որ Ըսրը-Անիո-ան կեղծ ստորագրութեամբ միայնոյ սաղեր կը հրատարակէր. Տը Պօֆ... իշխանը որ՝ երիտասարդութեան հասակին մէջ ալեոր գլուխ մը և աղոր ու խելացի կին մ'ունէր, կին մը որու ծիրանեղոյն թաւչէ և Կէֆօլէ բոցայէն և ասոր սուկեղէն ազներէն կը խրաչէր այս խաւարամած ակումբը. Տը Ս... Տ'Է... մարդիկը որ «համեմատական քաղաքավարութիւնը» ամենէն աւելի դիտցողն էր Ֆրանսայի մէջ. Տ'Ամ... կոմսը, բարեսէր կղակ ունեցող պարզամիտ մը, որ Բօր-Տը-Վիւլի ասպետ և թագաւորին գահընթացը ըստող Լուվրի թանգարանին մոյթն էր: Պարոն Տը-Բօր-Տը-Վիւլ որ շիկագէտ և աւելի

հինցած քանթէ ծեր էր, կը պատմէր թէ 1793ին երբ տասն և վեց տարեկան էր, իրր պատամբ թիարանը նետուած և շղթայուած էր ութնամեայ ծերի մը հետ որ Միրբոյի եպիսկոպոսն էր և որ անոր սէս պատամբ էր, բայց իբր եկեղեցական պատամբ էր, փնջու ինք իբր զինուոր: Քալանի թիարանը գրուած էին: Իրենց պաշտօնն էր գիշերը երթալ և կառափնափն վրայէն ժողովել ցորեկը կարուած գլուխները և մարմինները. շալթելով կը տանէին այս արփունաթաթաւ մարմինները, և իրենց թիարարտեան կարմիր կրկնոցին ետեւ շրջակին վրայ արիւնային կեղև մ'ունէին որ առտու չոր կըլլար և գիշերը խոնաւ: Այսպիսի բիւր կըսկծալի պատմութիւններ կը պատմուէին աիկին Թ... ի սրահը, ուր այնքան կանիծուէր Մարս որ վերջապէս ծափ կը զարնուէր Թրէսթայլեօնի համար: Միշտ կառավարութեան կողմը բռնող քանի մ'ազգային երեսփոխաններ ախի կը խաղային, ինչպէս են Պ. Թիպօր տիւ Էալար, Պ. Տըմարզան Տը Վոմիգուր, և Պ. Գօրնէ-Տէնգուր, որ երեւելի էր իբր ազգային պապագմատունի աջակողմեան երեսփոխանները ծաղրող: Քէրէթի գատաւորը՝ իր կարճ վարտիքովը և վախ սրունքներովը երբեմն այս սրահէն կանցնէր Պ. Տը Քալէյ-Քանի սունը երթալու ժամանակ: Ջրօսանքի մասին պարոն Տարթուա կոմսին ընկերն եղած էր, և Արիտոտէլին հակառակ որ Գամբասըրի վրայ կ'իծուած էր, Լա Վիմար անուն անուանի պարուհին չորս թաթի վրայ քայլել տուած և այսպէս փիլիսոփայի մը վրէժին գատաւորի մը շնորհիւ լուծուելը ցուցուցած էր գարեբու: Իսկ աիկին Թ... ի սրահին եկեղեցական յաճախորդներն էին Լալմա արքայը որու կրտսեր Պ. Լարօս իր Լա Ֆոօրը լրացրին խմբադրակիցը. Վալ, իրեն Գանի մ'անօրոտները ելել Բացարտափեան սեպէտ, ինչի ամեն ճարք յինսօնայ չէ: Լըթուրնէօր արքայը որ թագաւորին քաղաքիցն էր, Ֆրէիսիտու արքայը որ տակաւին ոչ կոմս, ոչ երեսփոխան, ոչ պաշտօնեայ, ոչ ատենակալ էր, և որ ա-

աւնց կոճակի չին պատմութեան մը կը հազնէր, և ԲէրաՎը նախ արբասը որ Սէն-Ժերմէն-Տէ-Բրէ եկեղեցիին աւագե-
րէցն էր, նաև բարին նուիրակը որ անտանն դերասպայծառ
Մագդի Նիսիայի արքեպիսկոպոս էր, որ ետքը կարգինալ ե-
ղաւ, և որ նշանաւոր էր իր երկայն և խոհուն քիթովը. ու-
րիշ գերասպայծառ մ'ալ կար որ էր Բալմիէրի արբասը, ասի
եկեղեցական ընտանի (domestique) առաջնորդ, սուրբ-ա-
թոռին մասնակցող եօթը դպրասպաններուն մին, լիպէրեան
հոյակապ մայր-եկեղեցիին կանոնիկոսը, և սուրբերու փաս-
տաբանն էր. այս պաշտօնը եկեղեցականաց սրբաւորութեան
(canonisation) խնդիրներուն կը յարաբերի և գրեթէ կը նշա-
նակէ. Գիւնանապեա դրախտի պաշտօնատան, վերջապէս եր-
կու ալ կարգինալ, որոնց մին էր Պ. Տը լա Լիւզէրն, և
միւսը Պ. Տը Գլ... — Թ... : Պ. Տը լա Լիւզէրնի կար-
գինալը գրողէտ մ'էր, և քանի մը տարիէն ետք Գեֆֆէ-
լէօր լրագրին մէջ յօդուածներ ստորագրեց Շաթօպրիանին
հետ քով քովի. Պ. Տը Գլ... — Թ... Թուլ... ի արքե-
պիսկոպոս էր, և սակայ Բարիզ կուզար օգափոխութեան հա-
մար և իր եղբորորդին Տը Թ... սեպուհին տունը կիջնէր.
Տը Թ... սեպուհը ծովային գործոց և պատերազմի պաշ-
տօնեայ եղած է: Տը Գլ... — Թ... կարգինալը զուարթ
ծերուկ մ'էր որու կարճ պատմութեանին տակէն կարմիր գուլ-
պաները կերևային. իր յատկութիւնն էր Հանրագիտարանը
(Encyclopédie) ատեւ և գնդախաղ խաղալ մոլեգնասպէս, և
այն միջոցներուն որոնք որ ամառը երեկոյեան ժամանակ Մ...
փողոցէն կանցնէին ուր էր Տը Գլ... — Թ... ի ապարանքը,
կանգ կառնէին դուռըբերուն ընդհարումը և կարգինալին սուր
ձայնը լսելու համար, որ Գարաֆուլ ըրէ, 'նշանիէ', 'ա'բբա',
կը սյուար դերասպայծառ Գօթրէին. Գօթրէ անոր ետէն Գօն-
գլալ կերթար և Գարիսթի եպիսկոպոս էր արտօսող: Տը
Գլ... — Թ... կարգինալը տիկին Թ... ի ակմբային սրա-
հը մտած էր իր մտերիմ բարեկամ Պ. Տը Բօղըւօրի շնոր-

հիւ որ Սանկի վաղեմի եպիսկոպոս էր և Ճեմարանի քառ-
սուն անմահներուն մին. Պ. Տը Բօղըւօր իր բարձր հասա-
կաւր և Ճեմարանէն բնաւ չպակտելով երևելի էր. այն ժա-
մանակները Ճեմարանի անդամները թանդարանին մէջ նիստ
կընէին, և հետաքրքիրները այս թանդարանին մտակայ սրա-
հին ապակաւոր դուռէն կրնային ամէն հինգշաբթի օրեր Սան-
կի վաղեմի եպիսկոպոսին նայիլ ակնապիշ, որ սովորաբար
ոտքի վրայ կայնած կըլլար. որու մազերը փոշուած և գուլ-
պաները մանիշագոյն էին, և որ կունակը դուռին կը դար-
ձնէր, թերևս իր փողակապը աւելի աղէկ ցուցնելու համար:
Այս ամէն կրօնաւորները, որոնց մեծագոյն մասը պալատա-
կան ու միանդամայն եկեղեցական էր, տիկին Թ... ի սրա-
հին շուքը կաւեցնէին, սրահ մը որու իշխանական տեսքին
շեշտերն կը սեպուէին Փրանսայի հինգ ատենակալներ, այս-
ինքն Տը Վիպ... մարքիզը, Տը Թալ... մարքիզը, Տ'Երպ
... մարքիզը, Տամպ... կիսակոմսը և Տը Վալ դուքսը:
Այս Տը Վալ դուքսը, — թէև Մօն... ի իշխան, այսինքն
օտար վեհապետ մը, — այնքան մեծ համարում ունէր Փրան-
սայի և անոր ատենակալներուն վրայ որ ամէն բան անոնց
մէջէն կը տեսնէր: Կարգինալները Հուսին Փրանսայի արեւակա-
նէքն են. լրբերը Ինկէլէրային Փրանսայի արեւակալներն են, կը-
սէր: Բայց այս աւատական ակումբին, ինչպէս ըսինք ար-
դէն, քաղաքաւոր մը կը տիրէր, վասն զի ներկայ դարուս մէջ
պէտք է որ յեղափոխութիւնը ամենուրեք ըլլայ: Տիրողն էր
Պ. Ժիլնօրման:

Այս տիկին Թ... ի սրահին մէջ կը դումարուէր ահա բա-
րիզեան անբիծ ընկերութեան էական և ազնուագոյն մասը:
Հռչակաւոր անձերու, արքայական հռչակաւորներուն անդամ
զոց էր այս սրահին դուռը: Հռչակը միշտ անխլանութիւն
կը պարունակէ. Շաթօպրիան եթէ հոն մտնելու ըլլար, Բէր
Տիւչէնի ազգումը պիտի ունենար: Սակայն կային քանի մը
անձինք որոնք անոնց հետ միացած ըլլալով թոյլտուութեամբ

կը մտնէին այս ուղղափառ ընկերութեան մէջ: Պէօկ . . . կում- սը այս ակումբին մէջ կընդունուէր՝ զղատութեան դաս առ- նելու համար:

Մեր ժամանակի «ազնիւներու» ակումբները այն ակումբ- ներուն չեն նմանիր ալ: Հիմակուան Սէն-Ժէրմէնի թաղը հերետիկներն կը հոտի: Արդի արքայականները՝ 'ի ջատա- գովութիւն անոնց՝ կըսենք թէ ուսմավարներ են:

Տիկին Թ. . . ի տունը ակմբողները երեւելները ըլլալով, ընտրելազոյն քաղաքավարութեան մը հետ ընտիր և սէգ ճաշակ ունէին: Այս ակումբին սովորութիւններուն ներքե լէին ամէն տեսակ ահամայ նրբութիւնները որք բուն հին ըն- կերութեան բարքը կը կազմէին, բարք որ թաղուած այլ տա- կաւին կենդանի է: Այս սովորութիւններու մէկ քանին այլ- լանդակ կերեւար, մանաւանդ խօսքի մէջ: Հարեանցի հմուտ- ներ թերևս գաւառական սովորութիւն կարծէին ինչ որ հնու- թիւն էր միայն: Զօրապետի կինը Գիլիէն զբոսայգի-նի կան- ուանէր: Տիկին Գնդապետ-նի բոլորովին անգործածելի չէր: Ընտրահան աիկին Տըլէօն՝ անշուշտ 'ի յիշատակ Լօնկուիլ և Ըրվրէօզ դքսուհիներու՝ իր իշխանուհիի տիպոսէն աւել Վեր կը սեպէր Գիլիէն Գնդապետ-նի տիպոսը: Տը Գրէգի մար- գիղուհիին նոյնպէս Գիլիէն Գնդապետ-նի կանուանէր:

Այս պղտիկ երեւելները Թիւրքերի պալատին մէջ թա- դաւորին հետ մտերմաբար խօսելու առթիւ՝ փոխանակ յե- ջեհափառութիւնը ըսելու, երբորդ գէմքով միշտ Բաֆառը ը- սելու քաղաքավարական նրբութիւնը հնարեցին, վասն զի «յափշտակիչը» (նաբոլէն) աղտոտած էր յե- ջեհափառու- թեան խօսքը:

Այս ակումբին մարդերը իրերը և մարդերը կը դատէին: Դարս կը ծաղրէին, հետեւաբար հարկ չունէին հասկնալ ա- նոր ողին. ամէնքն ալ իրարու զարմանք կուտային. մին միւ- սին կը հաղորդէր որքան լոյս որ ունէր: Էքիմէնիա Մաթիւ- տաղէմէն ուսում կառնուր. կոյրը խուլէն տեղեկութիւն կըս-

տանար: Անվաւեր կը սեպուէր այն ժամանակը որ ազնուա՝ կաններուն կօպլէնց զաղթէին 'ի վեր անցած էր: Ինչպէս որ Լուի ԺԸ. առանց իշխած ըլլալու՝ Աստուծոյ շնորհիւր իր թագաւորութեան քսանուհիներորդ տարին հասած էր, նոյն- պէս և վտարանդիները՝ ըստ իրաւանց՝ իրենց չափահասու- թեան քսանուհիներորդ տարին նոր մտած ըլլալ կը կարծէին:

Ամէն բան ներդաշնակութիւն ունէր. ամէն բան նոր ըս- կած էր ապրիլ. խօսքը հազիւ թէ շունչ մ'էր. լրագիրը՝ որ սրահի ակումբներու հետ համամիտ էր, կարծես թէ պը- տու մ'էր: Երիտասարդներ կային, բայց սակաւ ինչ մեռած էին: Նախասենեակը կեցող սպասաւորներուն միազգեստանե- ըր ձերի միազգեստներ էին: Բոլորովին անցեալին վերաբե- ըող այս անձերու ծառայութիւն ընողներն ալ իրենց տիրու- ջը պէս անցեալի զաւակներ էին զլսովին: Ասոնց ամէնքն ալ երկար ժամանակէ 'ի վեր ապրողի, և զերեզմանին հա- կառակ յամառողի կերպարան ունէին: Պահպանել, Պահպա- նում, Պահպանողական, զրեթէ այս էր անոնց բոլոր բա- ուարանը. խնդիրը Լա- հոյ ամենալաւ լը-յ էր: Իբրք այս պատ- կառելի ակումբներուն կարծիքները հոտաւէտ խունկեր ու- նէին, և իրենց տեսիլները վիթխէ ըսուած տունկին հոտը կը բուրէին: Մօփայի կը նմանէին անոնք: Տէրերը զմտեալ, սպասաւորներն ալ յարգապաա էին:

Արժանապատիւ պառաւ մարքիղուհի մը քր վտարանդի էր և տնանկ, թէև ալ միայն ազախին մ'ունէր, սակայն տակախն՝ Զարանէրս, կըսէր:

Տիկին Թ. . . ի սրահը ակմբողները ինչ կընէին: Անդրա- յին (ultra) էին: Անդրային ըլլալ. այս խօսքը ալ այսօր նշանակութիւն չունի, թէև գուցէ աներեւոյթ եղած չէ ինչ քր կը նշանակէ այն: Բացատրենք այս խօսքը:

Անդրային ըլլալը անդին երթալ կը նշանակէ. անդրային ըլլալն է յանուն դահին՝ իշխանութեան դաւաղանին, և յա- նուն խորանին՝ քահանայապետական խորին վրայ յարձա-

էիլ, տարուած իրը թշնամանել, տանող համալուծ ձիերուն վրայ խուժել. հերետիկոսներու կիզումին աստիճանին նկատմամբ հրակոյարը (bücher) խծրծել, կուրքը յանդիմանել նուազ կուպաշտութեանը համար. ծայրայեղապէս յարդելով նախատել, բարին վրայ նուազ բարութիւն, արքային վրայ նուազ արքայութիւն, և խաւարին մէջ ալ շատ լոյս նշմարել. յանուն սպիտակութեան սպիտակ կիճէն, ձիւնէն, կարապէն և շուշանէն դժուոճ ըլլալ, իրերուն պաշտպան ըլլալ՝ պաշտպանութիւնը մինչև թշնամութիւն տանելով, կողմնակից ըլլալ՝ կողմնակցութիւնը մինչև հակառակորդութիւն տանելով:

Անգրային ողին մասնաւորապէս վերահաստատութեան առաջին կերպարանը կը գրոշմաւորէ (caractériser):

Չկայ պատմութեան մէջ բան մը որ 1814ին սկսող և 1820ին վերջացող վեցամեայ միջոցին նմանի, միջոց մը որու վերջը Պ. Տը վիճէլ, որ աջակողմին փորձառու մարդն էր, պաշտօնէութեան կը հասնի: Այս վեց տարիները տարօրինակ միջոց մը կազմեցին, ազմկալի և միանդամայն սղալի, զուարթ ու միանդամայն տխուր, կարծես արշալուսային ճառագայթներէ լուսաւոր ու միանդամայն մեծ աղէտներու խաւարով ըսքողուած, աղէտներ որոնցմով տակաւին լի էր հորիզոնը և որք յամրաբար անցեալին անդունդը կը սուղէին: Այն միջոցին, այն լոյսին և այն մութին մէջ պղտիկ մարդերու ամբողջ ընկերութիւն մ'ապրեցաւ. նոր ու հին, ծաղրածու և արտում, նորասի և ծեր մարդերու ընկերութիւն, որ արթնցողի պէս աչքը կը շփէր. չկայ բան մը որ զարթումի նմանի որքան կը նմանի վերագարձը. մարդեր որք Ֆրանսային կը նայէին զուարթօրէն և որոնց Ֆրանսան հեղնապէս կը նայէր. մելամաղձային, ծեր և բարեմիտ մարդիկներ որոնք ամենուրեք կը վլտային. վերագարձողներ և ճիւղներ, «ժամանակաւ» ամէն բանէ շուարողներ, աքի և աղնիւ աղնուակններ որք կը ժպտէին և միանդամայն կուլային Ֆրանս.

այսի մէջ ըլլալուն համար, կը հրճուէին իրենց հայրենիքը նորէն տեսնելով, և կը յուսահատէին ալ փրակաւորութիւնը չգտնելով. խաչակրութեան ազնուականներ որք կ'սլոյսութեան այսինքն ուղմային ազնուականները կանարդէին. պատմական տոհմեր որք ալ պատմութիւնը ըմբռնելու կարողութիւն չունէին. Շարլըմանի մարտիկներուն թոսեր, որք նարդէոնի զինուորները կարհամարհէին:

Ինչպէս ըսինք քիչ մ'առաջ, սուրերը իրարու վրայ նախատինք կը թափէին. Ֆոնթենոյի պատերազմին սուրը ծաղրելի և ժանդահար էր, Մարենկոյի սուրն ալ սոսկալի էր, մեծ դանակ մ'էր միայն: Հին ժամանակը չէր ճանչնար նորը: Ալ մարդիկ չէին զգար ինչ որ վսեմ, և ոչ ալ ինչ որ ծիծաղելի էր: Գտնուեցաւ այնպիսի մարդ մը որ Սդարէն անուանեց զՊօնաբարդ: Այս մարդկային ընկերութիւնը մեռած է ալ: Հիմա անկէ մնացած բան մը չկայ: Երբ պատահաբար այն աշխարհի մարդերէն մէկ քանիին կերպարանքը կառնենք և կը ջանանք միտքով կենդանացնել, անդրադէտեղեան մարդերու պէս ասարօրինակ կերևան մեզ: Իրօք այն մարդերն ալ երկու յեղաշրջումներու տակ սուղելով անբեղթեղան: Ո՛հ, ինչ կոհակներ են զազափարները. Ինչպէս շուտ մը կը ծածկեն ինչ որ պաշտօն ունին ջնջելու և թաղելու, Ինչպիսի արպուլութեամբ ահարկու անդունդներ կը բանան,

Այս էր ահա այն հեռուոր և անարատ ժամանակներու ահումբներուն նկարագիրը, ուր Պ. Մարթենվիլ Աօլթերէն աւելի խելք ունէր:

Այն ահումբերը իրենց յատուկ զրականութիւն մը և քաղաքականութիւն մ'ունէին: Ֆիէվէին կը հաւտային: Պ. Օ. ժիէ օրէնք մ'էր, որու կը հնազանդէին: Պ. Գօլնէի զիրքերը կը մեկնէին. Պ. Գօլնէ հրատարակիչ էր և Մալադէ ամենուրեք կը սփռուէր մ'ունէր որ հինուփուտ զիրքեր կը վաճառէր: Բոլորովին մարդակեր ճիւղ մը կը սեպէին նաբուլէոնը: Ետքէն արքայական բանակներուն ընդհանուր տեղա.

կալ Պ. Տը Պօնաբարդէ մարքիզին պատմութեան մէջ յիշուելը դարուս ողիին զիջում մը սեպուեցաւ :

Այս ախուճբներուն անարատութիւնը շատ չաւեց : 1818էն քանի մը վարդապետականներ (doctrinaire) սկսան երեւալ աւանց մէջ . տաղնապելի գանաղանու թիւն : Ասոնց կերպն էր թագաւորութեան կողմնակից ըլլալ և ինքզինքնին արդարաւցնել : Ուր որ անդրայինները խիստ սէգ էին , վարդապետականները սակաւ ինչ ամօթաճար կերեւային : Ասոնք ուշիմ էին , լռել զիտէին , ասոնց քաղաքական վարդապետութիւնը մեծ մեծ խօսքերով օծուած էր վայելչապէս . վարդապետականները իրենց նպատակին պիտի չհասնէին : Սպիտակ փողակապներ և կոճկուած թիկնոցներ կը դործածէին ծայրայեղապէս , և այս հաղուստի ծայրայեղութիւնը սպարդիւն չէր մնար : Վարդապետականներու կուսակցութեան յանցանքը կամ դժբաղդութիւնը եղաւ ծեր երիտասարդները կազմելը : Վարդապետականները խոհմի գիրք կառնէին : Բացարձակ և ծայրայեղ սկզբունքին վրայ չափաւոր իճանութիւն մը պատուաստել կերպովէին : Քանդողական ազատասիրութեան դէմ պահպանողական ազատասիրութիւնը կը պաշտպանէին , և երբեմն մեծ հանճարամտութեամբ կը պաշտպանէին : Անոնք կը սէին . « Ներենք արքայականութեան , շատ ծառայութիւններ ըրաւ այն . աւանգութիւնը , կրօնքը , հաւատքը , պատկառանքը վերահաստատեց . հաւատարիմ , արի , ասպետական , սիրող և անձնուէր է : Միապետութեան դարաւոր վսեմութիւնները ահա ազդին նորանոր վսեմութիւններուն հետ խառնեց , թէև ակամայ : Արքայականը յեղաշրջումը , կայսրութիւնը , փառքը , ազատութիւնը , նորածիլ զաղափարները , նորբայս սերունդները և դարուս ողին չհասկնալու յանցանքը ունին . բայց անոնց մեզի դէմ ըրած այս անիրաւութեան փոխարէն միթէ մենք ալ երբեմն անոնց դէմ անիրաւութիւն չենք ընել : Յեղափոխութիւնը որու ժառանգներն ենք մենք , կը պարտաւորի հասկնալ ամէն բան : Արքայա-

կանութեան դէմ կուսիլը ազատասիրութեան ներհակ վարուիլ է : Ինչ անիրաւութիւն , և ինչ կուրութիւն : Յեղափոխական Ֆրանսան չարդեր պատմական Ֆրանսան տյսինքն իր մայրը , ինք զինքը : Յեպտմբերի հինգէն ետք միապետութեան ազնուականներու նկատմամբ ինչ ընթացք որ ըլլանուեցաւ , նոյն ընթացքը բունուեցաւ նաև կայսրութեան ազնուականներու նկատմամբ յուլիսի ութէն ետք : Արքայականները անիրաւութիւն ըփին արծիւին (կայսերական դբօշ) , մենք ալ նոյն անիրաւութիւնը ցուցուցինք շուշանդրոշփին : Միթէ պէտք է տարադրելու բան մ'ունենալ միշտ : Ա.ուի ծ.Գ. ի թագին ոսկեջուրը սրբելը , Հանրի Գ. ին զինանշանը քերթելը միթէ մեծ օգուտ մ'ունի : Մենք կը ծաղրենք Պ. Տը վ.օպլանը որ Իէնայի կամուրջին վրայի Ն տառերը կը ջնջէր : Ինչ կընէր ան : — Ինչ որ մենք կընենք : Ինչպէս Պուվին , նոյնպէս և Մարէնիօ մերն է : Շուշանդրոշմը , ինչպէս նաև Ն մեր սեպակականութիւնն է : Մեր ժառանգութիւնն է : Ինչ հարկ կայ նուազել այս ժառանգութիւնը : Պէտք չէ ուրանալ հայրենիքը ոչ անցեալին և ոչ ներկային մէջ : Ինչո՞ւ չսիրենք համայն պատմութիւնը : Ինչո՞ւ չսիրենք համայն Ֆրանսան :

Վարդապետականները ահա այսպէս կը քննադատէին և պաշտպանէին արքայականները , որոնք կը դժգոհէին՝ քննադատուելուն և կը կատղէին պաշտպանուելուն համար :

Անդրայինները արքայականութեան առաջին ժամանակը նշանակեցին . վարդապետականները երկրորդ ժամանակը դրոշմաւորեցին : Արախտութեան յաջորդեց վարպետութիւնը : Հոս վերջ կը տանք մեր ծրագրին :

Գրքիս հեղինակը պատմութեանս շարունակութեան մէջ ժամանակակից պատմութեան այս հետաքրքրական ժամանակը դատելի չաւանդուս վրայ , և անիկ անցնելու միջոցին պարտաւորեցաւ անդամ մը գիտել և դժադրել այն ընկերութեան տարօրինակ ծրագիրներուն մէկ քանին , ընկերութեան

մը որ այսօր անձանօթ է : Բայց արագօրէն և առանց դժուր համ հեղնալի գաղտնար մ'ունենալու կը կատարէ այս պարտաւորութիւնը : Հեղինակը այն անցեալին կը յարի յիշատակներով, յիշատակներ որոնք գորովալի և յարգալի են, վասն զի իր մօրը կը մօտին : Մանաւանդ կը խոստովանինք թէ այն պղտիկ ընկերութիւնն ալ իր մեծութիւնը ունէր : Արնանք անոր վրայ ժպտիլ, բայց չենք կրնար արհամարհել, ոչ ալ ատել : Ուրիշ ժամանակի Ֆրանսան էր այն :

Մարիուս Բօնմէրսի այս կամ այն կերպով ուսում առաւ ամեն պատանիներու պէս : Երբ մօրաքոյրին ձեռքէն աղաւտեցաւ, Պ. Թիլնօրման դասական ամենայնոտակ անմեղութեան վարժապետ արժանապատիւ մարդու մը յանձնեց Մարիուսը որպէս զի կըթուրիւն առնու : Այս նորածիլ սիրտը սը կը փթթէր, կեղծ համաստուհի մը ձեռքէն տմարդի իմաստակի մը ձեռքը անցաւ : Մարիուս վարժարանի ուսումները աւարտելէն ետք իրաւագիտութեան դպրոցը մտաւ : Արքայական, մնլեռանդ և խստաբարոյ էր : Քիչ կը սիրէր իր հասարակութիւնը, որու զուարճասիրութիւնը և լըրութիւնը ծանր կու գար իրեն, իսկ իր հօրը նկատմամբ տխուր էր :

Բայց եռանդոտ և ցուրտ, ազնիւ, վիհանձն, սէդ, էր, կիւղած, վառվռուն, տմարդի ըլլալու չափ պարկեշտ, վայրենի ըլլալու չափ անարատ աղայ մ'էր ան :

ՔՂՈՒՆ Գ.

ԱՆՈՋԱԿԻՆ ՎԱՅՄԱՆԸ

ՄԱՐԻՈՒՍ իր դասական ուսումները աւարտած միջոցին Պ. Թիլնօրման ալ ընկերական յարաբերութիւնները դադրեցուց : Մնաս բարեւ ըսաւ Սէն-Թէրմէն արուարձանին և աիկին Թ. . . ի սրահին, և Մարէի թաղը քաջուելով իր սուներ բնակեցաւ որ Ֆիլլ-տիւ-Գալլէրի դռնէն միջն էր :

Այն տունին մէջ ունեցած ծառաներն էին գունապանը, նիւզօլէթ անուն սենեկի սպասուհին որ Մանեօնին յաջորդած էր, և այն ողեսպառ և թասող Պասպը որու վրայօք արդէն խօսեցանք :

Մարիուս 1827ին տասն եօթ տարեկան էր : Իրիկուն մը երբ տունը դարձաւ, տեսաւ որ հասին ձեռքը նամակ մը կար : — Մարիուս, ըսաւ Պ. Թիլնօրման, վաղը Վէրնօն պիտի երթաս :

- Ինչո՞ւ, հարցուց Մարիուս :
- Հայրդ տեսնելու համար :

Մարիուսի վրայ դող մ'եկաւ : Ամէն բան անցած էր միտքէն, բայց բնաւ միտքէն չէր անցնէր թէ օր մը հարկ պիտի ըլլար իր հայրը տեսնել : Մարիուսի համար ասկէ աւելի անակնկալ, աւելի զարմանալի և փութանք ըսելու՝ աւելի անհաճոյ բան մը չէր կրնար ըլլալ : Հեռաւորութիւնը մերձաւորութեան կը բռնադատուէր : Հայրը տեսնելու պարագը չէ թէ կսկիծ մ'էր այլ բունի վաստակ մը :

Մարիուս՝ քաղաքական հակակրօթեան պատճառներէն 'ի զատ՝ համոզուած էր նաև թէ չէր սիրեր զինքը իր հայրը, սուտերածիլը, ինչպէս կըսէր Պ. Թիլնօրման իր հեղուրթեան օրերը : Յայտնի էր թէ հայրը չէր սիրեր զաւակը, վասն զի Ղբած էր, ուրիշներու ձեռքը թողած էր զան : Մարիուս չէր սիրեր իր հայրը, վասն զի չէր զգար թէ կը սիրուի անորմէ : Ամենին չեմ գարմանար, կըսէր իւրովի :

Այնքան շուտեցաւ որ Պ. Թիլնօրմանին բան մը չհարցուց : Հաւը կրկնեց. — Կերեայ թէ հիւանդ է, քեղ կուղէ : Պահ մը ըտէլն ետք, շարայարեց :

— Վաղը առտու մեկնէ : Կարծեմ թէ Փոնթէնի բակը կառք մը կայ որ ժամը վեցին կը մեկնի և իրիկուն կը հասնի : Կըսէ հայրդ թէ ստիպողական է երթալդ :

Յետոյ ճմլեց նամակը և գրպանը դրաւ : Մարիուս կրնար այն իրիկուն մեկնիլ և հետեւալ օրը

սուտու հօրը քով զտնուիլ: Այն ժամանակները Պուլջի փոշոցը ուղեկառք մը կար որ զիշերով Բուան կերթար և Աէր. նօնէն կանցներ: Ոչ Պ. Թիւորման, ոչ ալ Մարիուս կամք ըրին տեղեկանալու:

Հետևեալ օրը իրիկուն Մարիուս Աէրնօն հասաւ: Ճրագ. ները կսկսէին վառիլ: Հարցուց մարդու մը թէ ուր էր Պ. Բօնօքսիի գոմը: Ասան զի Մարիուս միտքովը Աերահաստա տութեան հետ համակարծիք էր, և անոր պէս, ինքն ալ չէր ճանչնար իր հօրը ոչ պարոնութիւնը և ոչ գնդապետութիւնը:

Մարդը ցուցուց տունը: Մարիուս գուռը զարկաւ, կի՛ն մ'եկաւ բացաւ՝ ձեռքը սզտի ճրագ մը բռնած:

— Պ. Բօնօքսիին տունը այս է:

Կինը անշարժ կեցաւ:

— Հո՞ս է ինք, հարցուց Մարիուս:

Կինը գլուխը շարժեց՝ այժ րսելու միտքով:

— Կրնամ տեսնուիլ հետը:

Կինը բացասական նշան մ'ըբաւ:

— Բայց իր տղան եմ ես, կրկնեց Մարիուս: Ինձ կըստ պատէ ան:

— Ա՛լ չսպասեր, ըսաւ կինը:

Անատեն նշմարեց որ կինը կուլար:

Կինը մատովը ստորին սրահի մը դուռը ցուցուց: Մարիուս ներս մտաւ:

Այս սրահին մէջ զոր չմինէային վրայ դրուած ճարպի ճրագ մը կը լուսաւորէր, երեք մարդ կար. մին ոտքի վրայ էր, միւսը ծունը կրկնած, և մին ալ գետինն էր շապիկով և երկնցած պառկած էր տախտակամածին վրայ: Գետինը երկնցովը գնդապետն էր:

Միւս երկուքը բժիշկ մը և քահանայ մ'էր որ աղօթք կընէր:

Գնդապետը երեք օրէ 'ի վեր ուղեղի տեսնուով պառկած էր: Հիւանդութիւնը սկսած ժամանակ յոռի նախազգացում մ'ունենալով՝ նամակ գրած էր Պ. Թիւորմանին զաւակը ու-

ղելու համար: Հիւանդութիւնը ծանրացած էր: Մարիուսի Աէրնօն հասած իրիկուն գնդապետը բանդագուշած էր. սուանց սպասուհիին խօսքը մտիկ ընելու անկողնէն ելած էք պօռալով: — Տղաս չեկաւ դեռ. ես երթամ՝ ուրեմն զինք տեսնելու: — Յետոյ իր սենեկէն ելած, նախասենեկին տախտակամածին վրայ ինկած և հոն մեռած էր:

Բժիշկը և ժողովրդապետը կանչուեր էին: Բժիշկը շատ ուշ եկած էր, ժողովրդապետը շատ ուշ եկած էր, զաւակը նոյն պէս շատ ուշ հասած էր:

Ճրագին ազօտ լոյսովը գետինը երկնցած դալիադէմ գընդապետին այտին վրայ մեծկակ կաթիլ մ'արտասուք կերևար որ անոր մեռած աչէն հոսած էր: Աչքը մարած էր, բայց արտասուքը չորցած չէր: Այս արցունքը իր զաւակին յապաղումն էր:

Մարիուս այս մարդին նայեցաւ զոր առաջին և վերջին անգամ կը տեսնէր, գիտեց անոր պատկառելի և առնական դէմքը, բայց աչքը ուք չէին նայեր, սպիտակ մաղերը և ջղապինդ անդամները: Այս անդամներուն վրայ տեղ տեղ թխազոյն գիծեր կը նշմարուէին որք սուրի նշաններ էին, և տեսակ մը կարմիր աստղեր որք գնդակներու ծակեր էին: Գիտեց այն ահագին սպին, որ այս դէմքին վրայ գիւցազնութիւն կը դրոշմէր, զէմք մը ուր Յստուած բարութեան դրոշմը զարկած էր: Մտածեց թէ այս մարդը իր հայրն էր՝ և թէ մեռած է ան, բայց անդոյս մնաց:

Զգացած արամութիւնն էր այն արամութիւնը զոր պիտի զղար ուրիշ որ և է մարդու մ'առջև եթէ զան մեռած և գետինը փռուած տեսնէր:

Այս սենեկին մէջ սուղը, կսկծալի սուգ մը կը տիրէր: Սպասուհին անկիւն մը քաշուած կուլար հեծկլտումով, ժողովրդապետը կաղօթէր, միանգամայն իր հեծկլտալը կը լուսէր, բժիշկը աչքերը կը սրբէր, գիտիլ անգամ կուլար:

Այս բժիշկը, քահանան և կինը մէկ կողմէ կսկծանօք կը ցաւէին, միւս կողմէ Մարիուսի կը նայէին անմունչ. Մա-

ընուն էր օտարականը : Մարիուս որ խիստ քիչ յուզուած էր , առհնալ և իր գիրքէն շիտթիւ զդայ . զլիարկը ձեռքն ըլլալով թողուց որ ինայ կարծել աալու համար թէ վշտը ոյժ չէր թողուր իրեն որ կարենայ բռնել զայն :

Միանգամայն խղճի տաղնայ մը կղզար , և ինքզինքը կանարդ էր այսպէս վարուելուն համար : Միթէ իրն էր յանցանքը : Սէր չունէր իր հօրը վրայ . ինչ կրնար ընել :

Գնդապետը բան մը չէր թողած : Կոհ կարասին ծախուեցաւ , և ստակովը հաղիւ հաղ թաղումին ծախքը վճարուեցաւ : Սոստուհին թուղթի կտոր մը գտաւ և Մարիուսին յանձնեց : Այս թուղթին վրայ հետեւեալ առղերը կային զոր գնդապետը իր ձեռքը գրած էր .

« — Չառախ համար . — Կայսրը պարոնութեան տիաղոս տուաւ ինձ Աւթերլոյի պատերազմին դաշտին վրայ : Քանի որ Աերահաստատութիւնը չուզէր ճանչնալ իմ այս տիաղոսը զոր արիւնս թափելով առած եմ , զաւակս պիտի առնու և կրէ զայն : Աւելորդ է բտել թէ անի կը սպառտաւորի այս տիաղոսին արժանի վարմունք ունենալ » :

Գնդապետը թուղթին ետեւը կաւելցնէր .

« Այս Աւթերլոյի պատերազմին մէջ յիսնապետ մը կեանքս ազատած է : Յիսնապետին անունն է Թենարտիէ : Աերջին ժամանակներս կարծեմ թէ Բարլզի չըջակայ զիղերուն մէկուն մէջ , Էէլի կամ Մոնֆերմէյլի մէջ պանդոկ մը կը բանեցնէր : Չաւակս եթէ հանդիպելու ըլլայ այս Թենարտիէին , թող ընէ անոր այն ամէն աղէկութիւնը զոր կարող է ընելու » :

Մարիուս այս թուղթը առաւ և պահեց չէ թէ վասն զի հաւատարիմ էր , այլ վասն զի կղզար մահուան այն անորոշ պատկառանքը որ միշտ կը դբաւէ մարդուս սիրտը :

Գնդապետէն բան մը չմնաց : Պ . Թիլիօրման հրազարտի մը ծախեց անոր սուրը և համազղեստը : Գրացիները պարտեղը թալլեցին , և հաղուազիւտ ծաղիկները կողպտեցին :

Միւս տունիկըրը մոտենի և մայաւ դարձան , և չորցան :

Մարիուս միայն քառասունը ութ ժամ մնացած էր Աերնն : Թաղումն հտը Բարիզ վերադարձած , և նորէն իր իրաւադիտութեան դասերը ուսնիլ սկսած էր , ալ միքըր անգամ չըրեւել իր հայրը , իրր թէ էութիւն ունեցած չըլլար ան :

Գնդապետը երկու օրուան մէջ թաղուած և երեք օրուան մէջ մոռցուած էր :

Մարիուս զլիարկին վրայ սև շղարշ մը դբաւ , և ահա առէն ինչ եղաւ լմնցաւ :

ՅԼՈՒՄ Ե .

ՅԵՂԱՓՈԹՈՒՆՆԵՐ ԸԼԼԱԼՈՒ ԿՅՄԵՐ ՆԱԵԳՆՅԻ ԵՐԹՈՒԼՈՒ ՕԳՏՈՎԱՐՈՒԹԻՒՆԸ

ՄԱՐԻՈՒՍ իր մանկութեան կրօնական սովորութիւնները պահած էր : Կիրակի օր մը պատարազ տեսնելու համար Սէն-Սիւլբիս եկեղեցին գացած և մտած էր ճիշդ Աստուածածնի այն մատուռը ուր կուզար իր մօրաքոյրին հետ մանկութեանը ժամանակ : Այն օրը սովորականէն աւելի թարթութիւն և մտախոհ կացութեան մէջ ըլլալով , սիւնի մ'ետեւը կեցած և անուշազրութեամբ ծունր կրկնած էր Իւթրէշի թաւշեղարդ աթոռի մը վրայ որու ետեւը դրուած էր . Պ . Մաղէօֆ , Էլեղեցուն : Գատարաղը հաղիւ սկսած էր , և ահա ծեր մ'եկաւ և Մարիուսին ըսաւ .

— Գարոն , իմս է այդ տեղը :

Մարիուս աճապարումով մկ կողմ քաշուեցաւ , և ծերը իր աթոռը առաւ :

Երբ պատարաղը լմնցաւ , Մարիուս քանի մը քայլ անգին կը կենար և կը խորհէր . ծերը նորէն մտեցաւ և ըսաւ .

— Կերումն կը խնդրեմ ձեզմէ , պարոն , քիչ մ'առաջ ձեզի անհասնդատութիւն տալուս և հիմա իսկ նորէն անհասն

դատութիւն պատճառելու համար . բայց անշուշտ նեղացած էք ինձի գէմ, ուստի պէտք է որ բացատրութիւն տամ :

— Անողուտ է բացատրութիւն տալդ , պարոն , ըսաւ Մարիուս :

— Այո՛ , պէտք է որ տամ , կրկնեց ծերունին . չեմ ուզեր որ գէշ կարծիք ունենաք իմ վրայ : Այն տեղը սիրելի է ինձ : Կը կարծեմ թէ հոն պատարազը լաւագոյն կերեայ ինձ : Հիմա պիտի ըսեմ թէ ինչո՞ւ համար : Խեղճ և բարեսիրտ հայր մը որ ընտանեկան կարգադրութիւններու համար արդիւրած էր տեսնելու իր զաւակը , ամէն երկու կամ երեք ամիսը անգամ մը կանոնաւորապէս կուգար այն տեղ կը կենար իր զաւակը տեսնելու համար , վասն զի ուրիշ առիթ և ուրիշ միջոց մը չունէր զան տեսնելու . ասաւ տարի այս պէս անոր հոն գալ և կենալը տեսած եմ : Հոն կուգար ճիշդ այն ժամուն յորում իր զաւակը եկեղեցի կը բերուէր : Պըզ տիկը ամենեւին չէր գիտեր թէ հոն էր հայրը : Անմղը թերևս և ոչ իսկ հայր մ'ունենալը գիտէր : Հայրը սիւնի մ'եւ տեղ կը կենար որպէս զի շտեմուռի : Զաւակն կը նայէր և կուլար : Այս խեղճ մարդը կը պաշտէր իր պղտիկը : Ես տեսայ այս բանը : Այն տեղը կարծես նուիրական տեղ մ'եղաւ ինձի համար , և սովորութիւն ըրած եմ հոն կենալու՝ պատարազը մտիկ ընելու համար : Ընտրելի է ինձ հոն նրստիլ քանթէ դասի նստարանին վրայ ուր իբր եկեղեցական իրաւունք ունիմ նստելու : Փոքր ինչ ճանչցայ իսկ այն աննստէ մարդը : Աներ մը , հարուստ քեռի մը , ազգակիաններ և ուրիշ չգիտեմ ինչեր ունէր , որոնք կսպառնային զաւակը ժառանգութենէ զրկել , եթէ ան , այսինքն հայրը տեսնելու ըլլար զաւակը : Խեղճ մարդը զոհուած էր որպէս զի իր զաւակը օր մը հարուստ և երջանիկ ըլլայ : Այն ազգականները քաղաքական կարծիքի պատճառաւ զաւակը հայրէն զատած էին : Անշուշտ կը հաւանիմ քաղաքական կարծիքներու , բայց կան այնպիսի անձինք որք կանգ առնուլ չգիտեն : Տէր

իմ Աստուած , մարդ մը Աւթերլոյի մէջ պատերազմած ըլլալով հրէշ մը շիրնար ըլլալ . այսպիսի պատճառի մը համար զաւակը հայրէն չզատուիր : Պօնաբարդի գնդակետներուն մին էր ան : Կարծեմ թէ մեռած է : Աէրնօն կը բնակէր ուր եղբայրս ժողովրդագետ է , և անունը Բօնմարիի կամ Մօնրէրսի պէս բան մ'էր . . . : Իրաւ է որ աղէկ սուր զօրծածել գիտէր :

- Բօնմէրսի , ըսաւ Մարիուս տոգունելով :
- Ճիշդ ըսիք , Բօնմէրսի է : Միթէ կը ճանչնայիք զան :
- Հայրս էր , պարոն , ըսաւ Մարիուս :
- Օտերունի եկեղեցականը ձեռները իրարու միացուց և պօռայ .
- Ա՛հ , դո՛ւք էք տղան : Այո՛ , այնպէս է , հիմա հասալ կը առած մարդ մ'եղած ըլլալ պէտք է : Ե՛հ , խեղճ տղայ , կրնաք ըսել թէ այնպիսի հայր մ'ունեցաք զոր շատ սիրած է ձեզի :

Մարիուս թեւ ծերունիին աուաւ , և մինչև բնակարանը տարաւ զան :

- Հեռեկալ օրը Մարիուս Պ . Ժիլնորմանին ըսաւ .
- Քանի մը բարեկամներու հետ որսորդութեան երթալ և զրօսնուլ որոշեցինք : Կը հաճիք հրաման տալ ինձ՝ որ երեք օր տարակայիմ :
- Զորս օր , պատասխանեց հաւը . զնա , զուարճացիր : Եւ աչքը թարթելով (cligner) կամայ մ'ըսաւ աղջիկին .
- Կերեայ թէ աղջիկ մը դտած է :

ՔՆՈՒՆԵՐ Զ .

ԹԻ ԻՆՉ ՀՆՏԵՒՈՒԹԻՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՎԵՂԵՑՈՒՆԻ ՄԸ ՀԱՆԳԻՊԻԼԸ

Քի՛շ մ'եաք պիտի տեսնեք թէ ո՛ւր դնաց Մարիուս : Մարիուս երեք օր բացակայ եղաւ . յետոյ Բարիդ գար-

ձառ, ուղղակի իրաւագիտութեան դպրոցի թանգարանը դնայ, և Մեծիկէբը պաշտօնական լրագրին կազմուած ամբողջ թերթերը ուղեց:

Կարգաց Մեծիկէբը, կարգաց Հանրայեալութեան և կայսրութեան բոլոր պատմութիւնները, Մեծիկէբը Տը Սէնթ-Էլէշը, ամէն տեղեկագիրները, լրագիրները, օրաթերթերը, յայտարարութիւնները, ամէն ալ լափեց, լինցոց: Երբ առաջին անգամ մեծ բանակին օրաթերթներուն մէջ իր հօրը անունը տեսաւ, Տիշդ շարաթ մը տեսնելով համակուցաւ: Գնաց տեսաւ այն զօրագետները, և մանաւանդ շ. . . կոմսը, որոնց հրամանին տակ ծառայած էր Թօրթ Բօնմէրսի: Մասէօֆ եկեղեցիպանը զոր նորէն տեսնելու գացած էր, պատմած էր Մարիուսին իր հօրը Աէրնօնի մէջ անցուցած կեանքը, կնքապետին զինական ծառայութիւնէ քաշուիլը, ծաղիկները, միայնութիւնը: Մարիուս հետ զհետէ ճանչցաւ կատարելապէս այն հաղուաղիտ, վիհ և քաղցր մարդը, այն առիւծ-դաւնուկը որ իր հայրն եղած էր:

Բայց ալ դրեթէ չէր տեսներ Թիշորմանները, վասն զի այս ուսումին պարապելով իր բոլոր ժամերը, ինչպէս նաև բոլոր միտքը անոք տուած էր: Ընթերլու միջոցին կերևար, ապա կը փնտռուէր, բայց չէր գտնուէր հին: Մօրաբոլորը կը մրմնար: Պ. Թիշորման կը ժպտէր. — Աւշ, վաշ, կըսէր ազջիկները սիրելու ժամանակն է՝ հիմա: — Երբեմն ալ կը յաւելուր ձերունին. — Ընտանիք տանի, կը կարծէի թէ տարփական յարաբերութիւն մ'է այս: Բայց կերևայ թէ ճշմարիտ արիփ (passion) մ'է: *կոր*

Իբօք արիփ մ'ունէր Մարիուս: Այս երիտասարդը հետ զհետէ կը պաշտէր իր հայրը:

Մի և նոյն ժամանակ տարօրինակ փոփոխութիւն մը կատեսէին իր գաղափարները: Մյս փոփոխութիւնը բազմաթիւ և յաջորդական կերպարաններ ունեցաւ: Ասի մեր ժամանակի միտքերուն պատմութիւնն որսալով, օրտակար կը սեպենք

քայլ առ քայլ դիտել այս կերպարանները և ամէն ալ յույցնել:

Մարիուս խռովութեամբ կը համակուէր պատմութիւնը կարգալով: Ընթերցումին առաջին հետևութիւնը եղաւ սքանչաւաւ:

Հանրապետութիւնը, կայսրութիւնը մինչև անասն Մարիուսի համար հրէշային բտեր երևած էին: Հանրապետութիւնը կտափնատ մ'էր մշուշի մէջ. կայսրութիւնն ալ թուր մը դիշերային մթութեան մէջ: Հիմա նոյած էր անոնց, և ուր որ կը կարծէր մի միայն խաւարամած գոտս մը նշմարել, երկիւզով և ուրախութեամբ խառն տեսակ մ'անլուր զարմանքով ասաղերու փողփողումը տեսած էր, ասաղեր որք էին Միրալո, Աէրնէիօ, Սեն-Թիւսթ, Բօպէսքէր, Գաւմյլ Տէմուլէն, Տանթօն, նաև արևի մը ծագումը որ էր Նարուլէն: Չէր զիտեր թէ ուր կը գտնուէր հիմա: Ճառագայթներէ կուրծալով կընկրկէր: Չարմանքը անցնէին ետք սակաւ առ սակաւ սովորեցաւ այս ճառագայթներուն, դործողութիւնները դիտեց առանց շլացումի: Երևելի անձերը քննեց՝ առանց սարսափի: Եր տեսլատես քիբը յեղափոխութեան և կայսրութեան հետաւոր և լուսաւոր տեսքը դիտեց, տեսաւ պատահարներու և մարդերու այս երկու խումբին ամէն մէկը, մին էր հանրապետութիւնը քաղաքացիին իրաւանց վիհապետութեան մէջ որու կրկին տէր եղած էին ժողովուրդները. կայսրութիւնը գաղղիական գաղափարի վիհապետները. կայսրութիւնը գաղղիական գաղափարի վիհապետութեան մէջ որ Եւրոպային իշխած էր, տեսաւ որ յեղաշրջումն ժողովուրդին մեծ կերպարանը և կայսրութեան հարանսայի մեծ կերպարանը կենէր: Խղճովին խոտոտվանեցաւ թէ լաւ էր այս ամէնը:

Մենք հարկ չենք համարիլ նշանակել հոս ինչ որ Մարիուսի զմայլումը չէր նշմարել՝ իրերու կացութեան էական արժէքը առանց մանրազննին քննութեան կըլած ժամանակ: Տառաջարկյալ միտքի մը վիճակը կը նշանակենք: Մարգս

Հայրենի կայսր

անդամ մ'օթեաներով ամէն տեսակ յառաջդիմութիւն չը կրնար ընել: Ասի մեր արդէն ըսածներուն և միանգամայն այսուհետեւ ըսելիքներուն համար անդամ մը հաստատելէն ետք կը շարունակենք:

Մարիուս անատեն նշմարեց թէ մինչև հիմա հասկցած չէր ինչ որ էր իր հայրը և ինչ որ էր իր հայրենիքը. ոչ մին և ոչ միւսը ճանչցած էր, և իր աչերը կամայական տեսակ մը խաւարով վարագուրուած էին: Հիմա աչքը կը տեսնէր և մէկուն վրայ կը քանչանար, միւսն ալ կը պաշտէր:

Յաւերով և տագնապներով համակուած էր, և յուսաբէկ կը մտածէր. ալ մի միայն գերեզմանի մը կրնար ըսել ինչ որ ունէր իր հոգիին մէջ: Ո՛հ, եթէ ապրէր հայրը, եթէ տակաւին հայրը կորուսած չըլլար, եթէ Աստուած իր կարեկցութեամբը և բարութեամբը թոյլ տուած ըլլար որ տակաւին կենդանի մնայ այն հայրը, ինչպէս պիտի վազէր, ինչպէս պիտի շտապէր, ինչպէս պիտի յաղաղակէր իր հօրը: — Հայր-իմ, ահա եկայ, ես եմ, իմ սիրտս ալ քու սրտիդ համատիպն է, քու դաւակիդ եմ: Արդեօք ինչպէս պիտի համբուրէր անոր սպիտակահէր դրուիք, ինչպէս իր արտաբերութեամբ պիտի ողողէր անոր մազերը, ինչպէս ակնապիշ պիտի նայէր անոր սպիին, ինչպէս ձեռները պիտի սխմէր, զգեստները պիտի պաշտէր, զաները պիտի համբուրէր: Բարեւ, այն հայրը ինչո՞ւ արդեօք այսքան շուտ, տարիքը չառած, արգարութիւնը, իր զաւակին սէրը չվայելած մեռած էր: Մարիուս սրտին մէջ անընդհատ հեծկլտում մ'ունէր որ անդադար «ափսոս» կըսէր: Միանգամայն հետզհետեւ աւելի զգոնութիւն, աւելի ծանրութիւն կտանար ստուգիւ, և աւելի կը վստահէր իր հաւատքին և մտածումին: Ամէն մէկ րոպէ ճշմարտութեան նշոյլներ կերևային և անոր միտքը կամբողջէին: Կարծես թէ ներքնապէս կաճէր Մարիուս: Կղզար թէ տեսակ մը բնական ընդարձակութիւն կտանար սա երկու իրերէն, որք նոր էին իրեն համար, այսինքն հայրը և հայրենիքը:

Ամէն բան կը բացուէր բանալի մ'ունեցողին առջև բացուելուն պէս: Ինքն իրեն կը բացատրէր ինչ որ ասած էր, կը հասկնար ինչ որ քամահրած էր, ալ ակներեւապէս կը տեսնէր թէ ինչ նախախնամական, երկնային և մարդկային նշանակութիւն ունէին այն վտեմ իրերը զոր ատել սորված էր, և այն մեծ մարդերը զոր անիծելու հրահանգ ստած էր: Երբ միտքը կը բերէր իր նախորդ կարծիքները ոչք դեռ առջի օրուան կարծիքներն էին և որք սակայն արդէն կարի հին կերևային իրեն, կը սրտմտէր և կը ժպտէր: Իր հօրը ինչ երեւելի մարդ ըլլալը ճանչնալէն ետք բնականապէս սկսած էր ճանչնալ նաև նաբոլէոնին ինչ երեւելի մարդ մ'ըլլալը: Բայց պէտք է ըսենք թէ Մարիուս ատանց աշխատութեան ստացած չէր այս ճանաչումը:

Մանկութեան ժամանակէն ՚ի վեր իր միտքը 1814ի կուսակցութեան Պօնաբարդի վրայ բրած դատումներովը սողորուած էր: Արդ Ալեքահաստատութեան ամէն նախապաշարումները նաբոլէոնը աձևելու նպատակ ունէին: Նաբոլէոն Բոպէսբիէրէն շատ աւելի ատելի էր Ալեքահաստատութեանը Ասի ազգին յոյնութեան և մայրերու ատելութեանն օգուտ քաղած էր բաւական վարպետութեամբ: Պօնաբարդ գրեթէ առասպելական տեսակ մը հրէշ սեպուած էր, և 1814ի կուսակցութիւնը այս հրէշը նկարագրելու համար ժողովուրդին երևակայութեան՝ որ ինչպէս քիչ մ'ատաջ կըսէինք՝ մանկային երևակայութեան կը նմանի, հետ զհետեւ երևան կը հանէր ամենէն ահաւելի, սոսկալի ու միանգամայն մեծ իրերէն սկսելով մինչև ինչ որ սոսկալի ու միանգամայն ծիծաղելի է, Տիբերէն սկսելով մինչև Ղարաղանձալօղը: Հետեւաբար Պօնաբարդի վրայ խօսողը ազատ էր կամ հեծկլտալու կամ խնդալու, բաւական էր որ ատելութիւնը ըլլար այս հեծկլտումին կամ խնդումին շարժան լիթը:

Մարիուս իր մտքին մէջ ահա այս զաղափարները ունէր միայն այն մարդին լըսյօ: Այս զաղափարները խառնուած էին

այն յամառութեան հետ զոր ունէր իր բնաւորութիւնը : Մարիոսի ինքնաութեանը մէջ փոքր և յամառ մարդ մը կար որ կասէր գշարուէն :

Երբ կարգաց պատկերութիւնը , երբ մանաւանդ տեղեկալիքները և նիւթերը հետազօտելով քննեց զայն , Նարուէնը վարագուրող բողը կամաց կամաց պատուեցաւ անոր առջև : Անքաւ բան մը նշմարեց , և կասկածեցաւ թէ զուցէ մինչև հիմա սխալած էր ինչպէս ուրիշ բաներու նոյնպէս և Պոնաբարդի նկատմամբ , ամէն օր աւելի լաւ կը տեսնէր , և՛ յամբարբար , քայլ առ քայլ , ՚ի սկզբան զրեթէ չուլելով , ապա ետպնդով և կարծես հմայական անդիմադրելի զօրութիւնէ մը մղուելով սկսաւ աւելնի նախ մթին աստիճաններէն , ապա աղօտապէս լուսաւոր աստիճաններէն , և վերջապէս լուսափայլ և փառաւոր աստիճաններէն վերանալ :

Գիշեր մը յարկին ներքև շինուած իր պղախ սենեկին մէջ նստած էր առանձին : Մտը կը վառէր . ինք բաց պատուհանին քով սեղանի մը վրայ կռթնելով կը կարդար : Անջրպետութեան մէջէն ամէն տեսակ մտախօսութիւններ կուղային իր վրայ և իր մտածումին հետ կը ինտնուէին : Այն արեւօք զիշերին պէս տեսարան մը , խորին շշուէներ կը լսուին որք չգիտես թէ ուսկէ կուղան . խորոյնի պէս կը փայլի լուսնիմպը որ երկրէս հաղար երկու հարիւր անգամ մեծ է , երկինքը խաւարամած է , աստղերը կը փողփողին , աստղին է այս տեսարանը :

Մարիոս մեծ բանակին օրաթերթերը կը կարդար , այն օրաթերթերը որք պատերազմի դաշտին վրայ գրուած համբաւական երգերու տուներ են : Անոնց մէջ նեղ տեղ իր հօրը անունը և ամենուրեք կայսեր անունը կը տեսնէր . մեծ կայսրութիւնը ստրուգապէս կերեար իրեն , կարծես թէ մակընթացութիւն և տեղատուութիւն մը կղզար որ իր սրտին մէջ կուտէր և կը բարձրանար , մերթ քնդ մերթ կը կարծէր թէ հայրը իր քովէն կանցնէր շունչի մը պէս և ականջին բան

մը կը փսիսար , սակաւ առ սակաւ տարօրինակ մարդ մը կը դառնար , թմբուկները , թնդանօթը , փողարները , վաշտերու չափաւոր քայլը , ձիաւորներուն խորին և հեռաւոր արշաւը լսել կերեակայէր , ժամանակ առ ժամանակ աչիւր դէպ երկինք կը վերցնէր , անյատակ անդունդներու մէջ աստղին համաստեղութիւններու փայլելը կը գիտէր . յետոյ գրքին վրայ կը նայէր և հոն ալ ուրիշ աստղին բաներ կը տեսնէր որք խառն ՚ի խառն կը յուզուէին : Միտը կը ձնուէր : Մարիոս անասելի ախնով և զողովմով գրաւուած և շունչը կտրուած էր , յանկարծ՝ առանց ինքն ալ գիտնալու թէ ինչ կրկար , և ինչ բանի կը հնազանդէր , ելաւ կայնեցաւ , երկու թևերը պատուհանէն դուրս հանելով տարածեց , ակնայիշ նայեցաւ մթութեան , լուսութեան , խաւարամած անասմանութեան , յաւիտենական անբաւութեան , և « Անցցէ՛ կայսրը » , ազազակեց :

Նոյն րոպէէն սկսելով ամէն բան եզաւ լնցաւ . Գօրսիդայի ձիւաղը , — Յափշտակիչը , — Բունակալը , — Հրէչը որ իր քոյրերուն սիրողն էր , — Հապիտը որ Թալմայէն դաս կտուէր , — Եսֆայի թուճաւորիչը , — Ապրը , — Պոսոնարարդէն , — ասոնց ամէն ալ աներկոյթ եզաւ իր մաքէն , և տեղը յաջորդեց անորոշ և լուսափայլ ճառագայթ մը որու մէջ անմառչելի բարձրութիւնէ մը կը շողար Անարի մարմարեայ և գալիազէմ ուրուականը : Այսրը իր հօրը նըկատմամբ վարուած էր մի միայն ամենասիրելի զօրաւորի մը պէս որու վրայ մարդ կարանչանայ և որու համար իր անձը կը զոհէ . բայց Նարուէոն Մարիոսի համար միայն ամենասիրելի զօրավար մը չտեսնեցաւ : Մարիոսի համար կայսրը տիեզերքի արեւապատութեան մէջ հոռուական խումբին յաջորդող պաղղակաւ խումբին վերակազմիչը , փլումի մը նորանշան ճարտարապետը , Չարրմանի , Աուի ՅԱ. ի , Հանրի Գ. ի , Բիւլլիկօլի , Աուի ՅԳ. ի և հասարակաց փրկութեան մասնաժողովին շարունակիչն եզաւ , անշուշտ ինքն ալ

արատներ, յանցանքներ և ոճիրներ անդամ ունենալով, այսինքն մարդ ըլլալով. բայց իր յանցանքներուն մէջ վեհ, արատներուն մէջ փառաւոր, ոճրագործութեանը մէջ հղօր մնալով:

Ճակատադրային մարդ մ'եղաւ ան որ ամէն ազգիբը բրտնադատած էր ըսելու. Կեծ ազգը: Նարոյէոն աւելի լաւագոյն երեցաւ Մարիուսի. նոյն իսկ Քրանսայի մարմնաւորութիւնը սեպուեցաւ՝ բռնած սուրօքը Նարայային տիրելով և արձակած լոյսովը աշխարհիս իշխելով: Մարիուս տեսաւ թէ Պօնաբարդ ակնախաղ ճիւղ մ'էր որ սահմանազրուիսը կանգուն պիտի սպասէ միշտ և որ ապագան պիտի պահէ: Տեսաւ որ բռնակալ, բայց ինքնիշխան հրամանակալ մ'էր, յեղափոխութեանէ մը հետևող և յեղափոխութիւն մ'ամփոփող բռնակալ մ'էր: Նարոյէոն Մարիուսի համար մարդ-ժողովուրդն եղաւ ինչպէս Յիսուս Մարդ-Աստուած եղած է:

Ինչպէս կը անտէ ընթերցողը, ամէն նորահաւաններու պէս Մարիուս իր հաւատափոխութեամբը արբշիւ էր, շտապաւ կընդունէր իր նոր կրօնքին ամէն դաւանանքը, և շատ հեռի կերթար: Այսպէս էր իր բնաւորութիւնը. երբ դարու վարի մը վըսայ դանուէր, կասիլը անկարելի էր: Սուրի նկատմամբ մոլեռանդութիւնը կը գրաւէր զան և անոր մտքին մէջ կը խառնուէր այն աւիւնին հետ որով կը համակուէր զաղափարին նկատմամբ: Չէր նշմարեր բնաւ թէ հանձարին և՛ խառն 'ի խառն կերպով՝ նաև զօրութեան վըսայ կսքանչանար, այսինքն իր կուսպաշտութեան երկու խորշերուն մէջ կը զետեղէր մէկ կողմէ ինչ որ երկնային է և միւս կողմէն ինչ որ անասնային: Շատ կէտերու մասին սխած էր այլըպէս սխալիլ: Արնդունէր ամէն բան: Գէպ 'ի ճշմարտութիւն դիմելու ատեն մոլորութեան հանդիպելու կերպ մը կայ: Տեսակ մ'անդուսպ դիւրահաւանութիւն ունէր որով ամէն բան միահամուս կընդունէր: Այն նոր շաւղին մէջ ուր մտած էր, հին վարչութեան պահտութիւնները դատելու ինչպէս

նաև Նարոյէոնի փառքը կշռելու ժամանակ մեղմարար պարազաները զանց կընէր:

Բայց ինչ և է, ահադին քայլ մ'առած էր: Ուր որ յառաջագոյն միապետութեան անկումը տեսած էր, հիմա Քրանսայի գահակալութիւնը կը տեսնէր: Իր դիրքը փոխուած էր. ինչ որ արևմուտքն էր, արևելք եղած էր: Մարիուս արևելքի կողմը դարձած էր:

Մինչդեռ այս ամէն յեղափոխութիւնները կը կատարուէին Մարիուսի մօքին մէջ, իր ընտանիքը և ոչ իսկ կերակայէր թէ այսպիսի փոփոխութեան մ'ենթարկուած է ան:

Այս խորհրդաւոր աշխատութեան մէջ երբ բոլորովին հանց վըսայէն իր պուրպօնեան և անդրային հին մարթը, երբ իր պնդուպետութեան, կրօնամոլութեան և արքայականութեան շապիկը մերկացաւ, երբ բոլորովին յեղափոխական մը, եռանդոտ հանրիշխանական մը, դեթէ հանրապետական մ'եղաւ, Տէզ-Օրֆէվը ակնուզին երթալով փորպրիլի մը կըրպակը մտաւ, և հարիւր այցատոմս ապսպրեց օս անունով. Մարիուս Բենեդիկտ, պարոն:

Ասի անոր կրած փոփոխութեան խիստ բնական հետևութիւններուն մին է, փոփոխութիւն որու մէջ ամէն բան դէպ իր հայրը կը ձգտէր:

Միայն թէ ոչ զոք ճանչնալուն և իր այցատոմսերը այս կամ այն գունապանին տունը ցրուել չկրնալուն համար, զըրպանը դրաւ զանոնք:

Ուրիշ բնական հետևութեամբ մ'ալ հետ զհետէ քանի որ կը մերձենար իր հօրը, անոր յիշատակին, և այն իրերուն որոնց համար դնդապետը քսանուհինգ տարի նրասերազմած էր, Մարիուս կը հեռանար իր հաւեն: Ինչպէս ըսինք, Մարիուս երկար ժամանակէ 'ի վեր էր ախորժեր Պ. Յիլը նօրմանի բնաւորութեանէն: Անոնց մէջ արգէն կային այն ամէն անհամաձայնութիւնները որք կերևան ծանրաբարոյ երիտասարդի և թեթևաբարոյ ծերունիի մը մէջ: Թեթևամտ ծե-

ընդհանրի մը զուարթութիւնը վերթերի պէս երկտասարդի մը
 թախծութեան վիշտ և զայրոյթ հուտայ : Մարիուս քանի որ
 Պ. Թիւորմանի հետ մի և նոյն քաղաքական կարծիքները և
 զազախարները ունէր, կամուրջի մը վրայ հանդիպելու պէս
 անոր հանդիպած և հետը միացած էր . բայց երբ վերջուե-
 ցաւ այս կամուրջը, վիճ մը բացուեցաւ : Անկէ 'ի դատ Մա-
 րիուս անասելի կերպերով կը զայրանար երբ կը մտածէր թէ
 ծիծաղելի պատճառներով Պ. Թիւորման զինքը զնդապետէն
 զտած էր անդժաբար, հայրը զաւակէն և զաւակը հայրէն
 զրկելով :

Մարիուս այն անտիճան արդահատանք կը գործէր իր հօրը
 վրայ որ զրեթէ ալ կատէր իր հօրը :

Սակայն, ինչպէս որ ըսինք, երկտասարդը իր կրած այս
 փոխութիւններու նկատմամբ բան մը չէր յայտնէր : Մի-
 այն թէ հետ զհետեւ անտարբերութիւն կը ցուցնէր, քիչ կը
 խօսէր կերակուրի ատեն, և շատ չէր կենար տունը : Այս
 մասին երբ յանդիմանութիւն կը լսէր իր մծրաբոյրէն, հե-
 ղութեամբ կը պատասխանէր և պատրուակ կը բռնէր իր ու-
 սումները, դասերը, քննութիւնները, բանակցութեան հա-
 մար ժողովներու ներկայ դանուիլը, և այլն . . . : Հաւր իր
 անվերապա զուշակութեան անդին չէր անցնէր . — Միբահար
 է, ինձի ալ պատահած է այս բանը, կըսէր :

Մարիուս ժամանակ առ ժամանակ կը տարակայտէր :
 — Ո՛ր կերթայ այսպէս, կը հարցնէր մծրաբոյրը :

Այս ճամբորդութեանց ժամանակ որք միշտ կարճ կը տե-
 լէին, Մարիուս՝ հօրը իրեն ձգած տեղեկութեան հնազան-
 դելու համար՝ անդամ մը Մօնթիերմէյլ գացած, և Աւթեր-
 լոյն վաղեմի յիսնապետը, Թեոփոսիէ անուն պանդոկապետը
 վնասած էր :

Թեոփոսիէ անահպացած, պանդոկն ալ զոցուած էր . իսկ
 Թեոփոսիէին ինչ և ո՛ր ըլլալը յայտնի չէր : Այս խուզար-
 կութեանց համար Մարիուս չորս օր տունէն պակսեցաւ :

— Հարկաւ խառնողնաց կեանք մը վարել սկսած է, ը-
 սաւ իբրովի հաւր :

Կարծեք էին նշմարել թէ Մարիուս կուրծքին վրայ և շա-
 պիկին տակէն բան մ'ունէր որ սև ժապակեալ մը կապուած
 և վղէն կախուած էր :

ԳԼՈՒԹ Ե՛

ՄԻՋԱՂԵՍՅՈՒՆ ՄԸ

Այսին առաջ նիզակաւորի մը վրայ խօսեցանք :

Հայրական կողմէն պարոն Թիւորմանին թուորդի-տղան
 (arriere-petit-neveu) էր այս նիզակաւորը, որ ընտանիքէն
 դուրս և առն ընտանեկան տունէ հետի՝ պահապան զինուորի
 կեանք կը վարէր : Թեօսիւլ Թիւորման տեղակալը, — այս
 է անոր անունը, — անթերի կերպով ունէր այն ամէն թէ-
 ութիւնները որոնց պէտք ունի պաշտօնատար մը, սրպէս զի
 կարենայ բլալ ինչ որ պեղեցիկ պաշտօնատար մը կանուա-
 նի : Աղջիկի հասակ մ'ունէր, սուրը մը ջրէն յաղթական կեր-
 պով մը կախել և պետին ակիչի ձև տալ զիտէր : Խիտ քիչ
 անդամ Բարիդ կուգար, այնքան քիչ որ Մարիուս բնաւ
 ճանցած չէր զան : Երկու ազգական երկտասարդները անու-
 նով միայն կը ճանչէին զիրար : Կարծեք ըսինք արդէն թէ
 Թեօսիւլ սիրելի էր Թիւորման մծրաբոյրին որ զան ստեղ-
 չտեսնելուն համար աւելի կը սիրէր : Մարիուս չտեսնելու ար-
 տօնութիւն կուտայ ենթադրելու թէ անոնք ամէն տեսակ կա-
 տարելութիւններ ունին :

Աստու մը օրիորդ անդրանիկ Թիւորման իր անվերջու-
 թեանը ներածին չափ յուզուած և սննեակը մտած էր : Մա-
 րիուս պղտի ճամբորդութիւն մ'աւ ընելու համար դարձեալ
 հրաման ուղած էր հաւէն, ըսելով թէ նոյն օրը իրիկուն
 պիտի ուղևորէր : — Գնա՛, պատասխանած էր հաւը, և՛ Պ .

Թիւորման ունքերը ճակատն 'ի վեր մըն լով շարայարած էր մեկուսի. — Գուրսերը կը մնայ վերապարտութեամբ :

Օրիորդ Թիւորման՝ սաստիկ շուարի լով՝ իր սենեակը ելած և սանդուղին վրայ՝ Չարմա՛նք՝ աղաղակած էր միջարկութեամբ, և Բայց ո՛ր կերթայ արդեօ՛ք, հարցուցած էր ինքնին: Սիրային աւելի կամ նուազ ապօրինաւոր արկած մը, կիսաստուերի մէջ կէն մը, ժամագրութիւն մը, դաղտնիք մը կընդհնամարէր, և չպիտի դժուարէր եթէ կարենար իր ակնոցը դէպ 'ի հոն ուղղել: Գաղտնիքի մը համը գայթակղական տեսարանի մը երախայրիքի եղանակին կը նմանի: Սրբասուն անձերը չեն քամահրեր այս համը: Սուտ բարեպաշտութեան թաղուն դարաններուն մէջ հետաքրքրութիւն մը կայ գայթակղութեան նկատմամբ:

Շրջ օրիորդ Թիւորման դէպքի պատմութիւն մը գիտնալու անորոշ ակորժակով մը գրաւուած էր սաստիկ:

Փոքր ինչ մոռնալու համար այս հետաքրքրութիւնը որով իր սովորականէն քիչ մ'աւելի կը յուզուէր, օրիորդը իր տաղանդներուն ապախնելով սկսած էր բամբակով բամբակի վրայ յօրինել կայսրութեան և վերահաստատութեան ժամանակի այն ծաղկահիւս նկարներուն մին որոնց մէջ շատ կառանխներ կան: Գործը ձանձրալի, դորժաւորն ալ վէս էր: Քանի մը ժամէ 'ի վեր իր աթոռին վրայ նստած էր երբ դուռը բացուեցաւ: Օրիորդ Թիւորման քիթը վեր վերցուց, տեղակալ Թէօտիւլ իր առջևն էր, և ռազմական ձեռով բարև կուտար անոր: Օրիորդը երանութեան աղաղակ մը հանեց: Աին մը թող պառաւ մը, թող սուտ պարկեշտ մը, թող կրօնասէր մը, թող մօրսքոյր մ'ըլլայ, հոգ չէ, երբ իր սենեկին մէջ նիղակաւոր մը կը տեսնէ, միշտ հաճոյք մը կըզգայ:

— Ի՞նչպէս եղաւ որ հոս եկար, Թէօտիւլ, պօռաց:

— Ասկէ կանցնինք, և ահա առիթ ունեցայ գալու, մօրսքոյր իմ:

— Համբուրէ՛ ուրեմն զիս:

— Պատրաստ եմ, բաւ Թէօտիւլ:

Եւ պաղաւ զան: Թիւորման մօրսքոյրը զնաց կը գզոցը բացաւ:

— Անշուշտ շաքաթ մը պիտի մնաս մեզի:

— Այս իրիկուն պիտի մեկնիմ, մօրսքոյր իմ:

— Անկարելի բան:

— Ճիշդը կըսեմ:

— Կաղաչեմ, մնացիր, իմ պզտի Թէօտիւլ:

— Սիրոտս այ՞ կըսէ, բայց պատուէրը ոչ: Խնդիրը պարզ է, ահա պատմեմ, ուրիշ տեղ կը փոխադրուինք պահպանութեան համար. Մըլէօն էինք, հիմա Կայլեօն պիտի փոխադրուինք: Հին պահուստարանէն դէպ 'ի նորը երթալու համար պէտք է Բարիզէն անցնիլ: Երթամ մօրսքոյրս տեսնեմ, ըսի: —

— Ահա ուրեմն վաստակիդ փոխարէնը, ըսաւ:

Եւ տասը լուիճ տուաւ անոր:

— Ուրախութեանս համար ըսել կուզէք, սիրելի մօրսքոյրս:

Թէօտիւլ երկրորդ անգամ գրկելով համբուրեց իր մօրսքոյրը, որու վիզը անոր համազգեստին փշաւոր զարդերէն կեղեքուելուն ուրախութիւնը ունեցաւ:

— Գունդիդ հեռ ձիոյ կը ճամբորդես, հարցուց օրիորդ Թիւորման:

— Չէ, մօրսքոյր իմ: Փափաքեցայ ձեզի տեսնել, և ստոր համար մասնաւոր հրաման առի: Չիաւարմանը երիվարս կը տանի. ես ուղեկաւքով կերթամ: Աղէկ միտքս ինկաւ. կուզեմ բան մը հարցնել ձեզ:

— Ի՞նչ:

— Մօրսքոյրդ իս Մարիուս Բօնմբրի ևս ճամբորդութիւն կընէ եղեր, այնպէս չէ:

— Աւսկէ գիտես, ըսաւ մօրաքոյրը յանկարծ և սաստկապէս հետաքրքրութիւնը շարժելով:

— Երբ հոս եկայ, զացի ուղեկառօքին մէջ տեղ մը բըռնելու ինձի համար:

— Է՛, Ետքը:

— Աւղևոր մը արդէն եկած և ուղեկառօքին վրան տեղ մը բռնած էր: Թուղթին վրայ անոր անունը կարդացի:

— Ի՞նչ անուն:

— Մարիուս Բօնմէրսի:

— Սրիկան, աղաղակեց մօրաքոյրը: Ա՛հ, մօրեղբորդ տղան քեզի պէս խելքը գլուխը տղայ մը չէ: Գիշերը ուղեկառօքին մէջ մնա՛լ:

— Ինձի պէս:

— Բայց դու պարտաւորութեան համար կը մնաս, մինչդեռ նա անառակութեան համար:

— Ասյ լակոտ վայ, ըսաւ Թէօտիւլ:

Հոս օրիորդ Թիլնօրման երևելի դէպք մ՛ուենցաւ. այսօր ինքն զազափար մը ծնաւ մտքին մէջ: Եթէ մարդ մ՛ըլլար, թերևս ձեռներով ճակատը զարնէր: Յանկարծ ըսաւ Թէօտիւլին.

— Գիտե՞ս որ Մարիուս չճանչեր քեզի:

— Ոչ. ես տեսայ զան. բայց ինքը ծանրէն քաշելով չը զիջաւ զիս նշմարելու:

— Ըսել է թէ հիմա միատեղ պիտի ճամբորդէք:

— Ան ուղեկառօքին վրայ, իսկ ես ներսը:

— Ո՛ւր պիտի երթայ այդ ուղեկառօքը:

— Անտըլիս:

— Ըսել է թէ Մարիուս հոն պիտի երթայ:

— Եթէ ինձի պէս ճամբան կանդ չառնէ: Ես Աէրնօն պիտի իջնեմ ուրիշ կառք մը մտնելու և կայլեօն երթալու համար. Մարիուսի ուղեգիծը (itinéraire) բողբոլիլն անծածօթ է ինձ:

— Մարիո՛ւս, ի՞նչ խորդ անուն: Ի՞նչ խելքով Մարիուս անունը տուեր են անոր: Գէթ դու Թէօտիւլ կանուանիս:

— Աւելի կը փափաքէի Արֆրէտ անուանիլ, ըսաւ պաշտօնատարը:

— Մտիկ ըրէ՛, Թէօտիւլ:

— Ականջս քեզի է, մօրաքոյր իմ:

— Ուշագրութիւն ըրէ՛:

— Խելքս քեզի է:

— Պատրաստ ես:

— Այո՛:

— Լաւ. Մարիուս մերթ ընդ մերթ կը տարակայի:

— Հէ՛, հէ՛:

— Կը ճամբորդէ՛:

— Հա՛, հա՛:

— Գիշերը դուրսը կանցունէ՛:

— Օ՛, օ՛:

— Կուզէ՛ինք հասկնալ թէ ի՞նչ կայ ասոր տակը:

— Միջազդեատ մը, պատասխանեց Թէօտիւլ փորձառու մարդու մը հանդարտութեամբը. և ՚ի նշան ստուգութեան քթին տակէն խնդարով, կրկնեց.

— Պզտիկ աղջիկ մը:

— Յայտնի է, պօռաց մօրաքոյրը որ կարծեց թէ Պ. Թիլնօրմանն էր խօսողը, և որ զզաց թէ անդիմադրապէս պարզուեցաւ իր համոզումը այս պշտիկ աղջիկ խօսքէն, զոր գրեթէ մի և նոյն կերպով շեշտած էին հաւը և թողնորդին: Օրիորդ Թիլնօրման կրկնեց.

— Ընորհք մ՛ըրբե մեզ. նայէ փոքր ինչ թէ ո՛ւր կերթայ և ինչ կընէ Մարիուս: Գիւրին բան մ՛է այս քեզի համար, վասն զի ան չճանչնար քեզ: Քանի որ աղջիկ մը կայ բանին մէջ, աշխատէ աղջիկը տեսնելու և գրէ մեզ եղելութիւնը: Ասի զուարճութիւն պիտի տայ հաւին:

Թէօտիւլ այս տեսակ լրտեսութեան ամենին ծայրայեղ

ախորժակ մը շունէր : քայց տասը լուիճէն շատ յուզուած էր : և կը կարճէր թէ կրնար շարունակութիւն ունենալ պարզ դէր : Աւստի ընդունեցաւ յանձնարարութիւնը և ըսաւ . — Պատրաստ եմ ձեր կամքը կատարելու , մօրաքոյր իմ : ցղատա՛մ եւ մեկուսի շարայարեց .

— Ահա քա՛մբը ի՞նչ մ'եղայ : ցղատա՛մ , ի՞նչ ի՞նչ — Օրիորդ ծիլնօրման Թէօտիւլին փարեցաւ : ասպա՛ ըսաւ . — Գ՛նէ , Թէօտիւլ , դու այսպիսի յախուռն անմտութիւններ չես ըներ : Գ՛նէ զինուորական հրահանգին կը հնազանդիս , մեծիդ հրամանին գերին ես , պարտաւորութիւնդ ճանչցող և խղճամիտ մարդ մ'եմ , և անշուշտ ընտանիքեդ չտիտի հեռանայիր վարնոց աղջիկի մը հետ տեսնուելու համար : Նիդակաւորը 'ի նշան զոհունակութեան ձեւ մ'ըբաւ դէմ քովը՝ ուղղասիրութեանը նկատմամբ գովեստ ըսող Գարթուշի մը պէս :

Այն օրը յորում այս տրամախօսութիւնը տեղի ունեցած էր , զիշերուան դէմ Մարիուս ուղեկառքը մտաւ անանց կասկածելու թէ դիտող մը պիտի ունենար : Իսկ գիտողին առաջին դօրձն եղաւ քնանալ : Կատարեալ և անընդհատ քուն մը քաշեց . Արկոսը մինչև առաւօտ իրողաց : Գի ի՞նչա ի՞նչ երբ լուսցաւ , կատավարը պուաց .

— Աէրնօն եկանք , Աէրնօնի կայանը հասանք , Աէրնօնի ճամբորդները թող ելնեն : Երբ զո՛ւ , որոտով զ՛ մտնեցօ՛մ Տեղակալ Թէօտիւլը արթնցաւ : սյա՛ զմտնեցօ՛մ զ՛ տարձայր — Լաւ : մըմուաց Թէօտիւլը որ քունը դեմ գլուխն էր ձկնոս պիտի իջնեմ :

Յետոյ երբ յիշողութիւնը աստիճանաբար մաքրուեցաւ զարթումին աղումովը , միտքը բերաւ մօքաքոյրը , անսը լուիճի՛ն և Մարիուսի ընթացքին և շարժումներուն վրայ տեղեկութիւն տալու պաշտօն ունենալը : Անտին սկսաւ խնդալէն .

— Գուցէ ա՛լ կառքին մէջ չե՛ս ըսաւ մտապէս : իր հա՛մ մազեկատին բաձիննակը կոճիկելով : Հարկաւ Բուստի կայա՛ն

նը կանդ առած է . թերեւ Թրիէլի կայանը . եթէ Մէօլան իջած չէ , Մանթ իջած ըլլալու է , ուրիշ է եթէ Բօշպուաղ իջած է կամ մինչև Քասի գացած է : Կլիբէօ ուղղելու համար ձախ կողմը կամ Լարօշ Կիլիօն երթալու համար աջ կողմը դառնալու ընտրութեամբ : Ետեէն վազէ , մօրաքոյր իմ : Ի՞նչ տեսայ որ ի՞նչ դրեմ հիմա այս բարեսիրտ պատուին : Թէօտիւլ նոյն պահուն կառքին պատուհանէն սե բանթալուն մը տեսաւ որ ուղեկառքին վերէն կիջներ :

— Մարիուսն է արդեօք , ըսաւ տեղակալը : Իջնողը Մարիուսն էր : Կառքին քով , ձիերուն և կառապաններուն հետ խառնուած դեղացի աղջիկ մը կար որ ճամբորդներուն ծաղիկ կը ցուցնէր . Ծաղիկ տէք ձեր տիկիններուն համար , կը պօռար ան :

Մարիուս ծաղկավաճառին մօտեցաւ և անոր կողմին աննէն դեղեցիկ ծաղիկները գնեց :

— Ա՛լ հիմա հետաքրքրութիւն եկաւ վրաս , ըսաւ Թէօտիւլ՝ կառքէն վար ցատկելով : Ա՛ր շուտիկին պիտի տանի արդեօք այն ծաղիկները : Ասանկ գեղեցիկ փունջ մը խիտ գեղեցիկ կնիկի մը համար կառնուի : Կուզեմ տեսնել այն կինը :

Եւ ա՛լ հիմա չէ թէ հրամանը կատարելու , այլ իր հետաքրքրութիւնը յագելու համար սկսաւ Մարիուսին ետեէն ելնալ այն շուներու պէս որք իրենց համար կորսան : Մարիուս աննէին ուշադրութիւն չէր ըներ Թէօտիւլին : Ուղեկառքէն վախ լսողիկ կիջներ կիջներին . քայց Մարիուս չնայեցաւ , անոնց կարծես թէ բան մը չէր տեսներ իր ըսլորաիքը :

— Սիրահար է արդեօք , մտածեց Թէօտիւլը : Մարիուս դէպ եկեղեցին ուղղեցաւ :

— Ըսաւ լաւ , ըսաւ Թէօտիւլ իւրովի : Եկեղեցին կերթայ , ըսածս է : Սակաւ ինչ ժամերութեամբ համեմուած

Ժամադրութիւնները լաւագոյն են : Աստուծոյ վրայէն անցնող թաղուն նայուածքի մը պէս անոյշ բան չկրնար ըլլալ :

Մարիուս երբ եկեղեցին հասաւ , ներս չմտաւ , և դէպ աւագ խորանին ետեւի կողմը դարձաւ : Գմբէթին մոյթերուն մէկուն անկիւնը երթալով աներեղթ եղաւ :

— Ժամադրութիւնը դուրսն է , ըսաւ Թէօտիւլ : Աղջիկը տեսնենք :

Եւ կօշիկներուն ծայրովը կոխելով յառաջացաւ դէպ այն անկիւնը ուսկէ դարձած էր Մարիուս :

Թէօտիւլ երբ անկիւնին քով հասաւ , շուարելով կանգ առաւ :

Մարիուս՝ ճակատը ձեռներուն մէջ առնելով՝ ծունր կրօկնած էր գերեզմանի մը վրայ խոտերուն մէջ : Իր փունջը քակելով այս գերեզմանին վրայ սփռած էր : Գերեզմանին ծայրը , ուռոյցի մը քով որ գլուխին կողմը կը ցուցնէր , սև փայտէ խաչ մը կար , խաչին վրան ալ սպիտակ տառերով այս անունը . ԳՆԴԱՊԵՏ ՊԱՐՈՆ ԲՕՆՄԷՐՍՒ : Մարիուսի հեծկլտանքը կը լսուէր :

Աղջիկը գերեզման մ'էր :

ՊԼՈՒՐ Բ.

ԿՐԱՆԻԹԻՆ ԳԻՄ ՄԵՐՄԻՐ

ՄԱՐԻՈՒՍ՝ առաջին անգամ Բարիզէն մեկնելով ահա հոն եկած էր : Հոն կուղար ամէն անգամ որ Պ . Թիւնօրման կըսէր . Գիշերը դուրս կանցունէ :

Տեղակալ Թէօտիւլը բոլորովին խռովեցաւ մնաց երբ յանկարծ տեսաւ Մարիուսին գերեզմանի մը հետ տեսութիւն ընելու . անխորժ և տարօրինակ զգայութիւն մը կրեց զոր կարող չէր լաւ մը հասկնալ . կրկին յարգանք մը կզգար Թէօտիւլ , յարգանք գերեզմանի մը նկատմամբ , յարգանք նաև դնդապետի մը նկատմամբ : Ետ քաշուեցաւ՝ Մարիուսը մինակ

թողլով գերեզմաննոցը , զինուորական հրահանգի ձև մ'ունեցաւ այս նահանջը : Մահը մեծ ուսադիրներով երկցաւ Թէօտիւլին , և ասի յարգական ձևով բարեկեց զայն : Չէր գիտեր թէ ինչ գրէ մօրաքոյրին , ուստի որոշեց բան մը չըզրել . և հաւանական է թէ Մարիուսի սիրային յարաբերութիւններու մասին Թէօտիւլի տեսած բանէն հետևութիւն մը չպիտի ելնէր , եթէ Աէրնօնի տեսարանը գրեթէ անմիջապէս Բարիզի մէջ տեսակ մ'անդրադարձ չունենար այն խորհրդաւոր կարգադրութիւններու մէկուն համեմատ որք ստէպ կելեան բաղդին մէջ :

Մարիուս երրորդ օրը առտու խիստ կանուխ Աէրնօնէն վերադարձաւ , հաւին տունը իջաւ , և որովհետեւ երկու գիշեր ուղեկառքին մէջ մնալով յոգնած էր , ժամ մը ծովի բաղանիքը մնալու և իր տքնութեան յոգնութիւնը փարատելու հարկը զգալով , շուտ մ'իր սենեակը ելաւ , անմիջապէս հանեց վրայէն ուղեորութեան թիկնոցը և վզէն կախուած սև ժապակէնը , և ելաւ բաղանիք դնաց . Պ . Թիւնօրման որ ամէն քաջաուող ծերերու պէս կանուխ ելած էր , Մարիուսին դալը լսած , և ծերունական սրունքներովը կըրցածին չափ շուտով շտապած էր տունին վերերուն սանդուղէն ելնելու և Մարիուսին սենեակը երթալու՝ որպէս զի զանողջադուրէ , հարցուփորձ ընէ և ուսկէ եկած ըլլալը փոքր ինչ գիտնայ :

Բայց երիտասարդը ութսնամեայ ծերին վեր ելնելու ժամանակ չձգելով վար իջած էր , և Թիւնօրման երբ վերնայարկը մտաւ , Մարիուս արդէն դացած էր :

Անկողնը աւրուած չէր . թիկնոցը և սև ժապակէնը անկողնին վրայ դրուած էին անկասկած :

— Ասի աւելի աղէկ է , ըսաւ Պ . Թիւնօրման :

Պահ մ'ետք սրահը մտաւ ուր օրիորդ Թիւնօրման արդէն նստած էր և իր կառանիւնները կը յօրինէր լաթի մը վրայ : Թիւնօրմանի մուտքը յաղթական էր :

Մէկ ձեռքը թիկնոցը և միւսը վզի ժայպաւէնը բռնած էր, և կը սուսար.

— Թաղթու թիկն . Տիմա դաղանիքը պիտի հասկնանք . Տիմա ամեն բան տեղն 'ի տեղ պիտի գիտնանք . Տիմա ակ մեր ամենուրեքին անառակութիւնները պիտի շքափենք, ահա վէպին մէջ ենք : Պատկերը քովս է :

Իբր ժայպաւէնէն սև կաշիէ տուփ մը կախուած էր որ մեծ շքադրամի մը կը նմանէր բաւական :

Ծերունին տուփը առաւ առանց բանալու, բանի մը ըոպէ նայեցաւ համակուիլ զգալով այն հեշտութեամբ, գմայլումով և քարկութեամբ որով կը համակուի խեղճ անօթի մը երբ իրեն չվերաբերող սքանչելի կերակուրի մը քթին տակէն անցնիլը կը տեսնէ :

— Վասն զի տարակոյս չկայ թէ պատկեր մը կայ ասոր մէջ : Ասի սրտին վրայ կը պահուի դորովալի սիրով : Ապուշ են, ինչ են : Թերևս այնպիսի վարնոց բոզ մ'է որմէ մարդ զգուսնօք կը սուսկայ : Հիմակուան երիտասարդները շատ յոռի ճաշակ ունին :

— Տեսնե՞ք, հայր իմ, ըսաւ պատաւ աղջիկը :

Չսպանակի մը վրան կոխուելով տուփը կը բացուէր : Տուփին մէջ ոչ այլ ինչ գտան, եթէ ոչ ուշադրութեամբ ծալուած թուղթ մը :

— Աղջկէն պաշտի, ըսաւ Թիխորման քահ քահ խնդալով : Գիտեմ ինչ ըլլալը : Սիրապիլ մ'է անշուշտ :

— Ա՛հ, կարգանք ուրեմն, պուսպ մօրաբարյոր :

Եւ ակնոցը դրօշեցաւ : Բացին թուղթը և յետադայ տղերքը կարդացին .

« — Չտեսիկս կամար . — կայսրը պարնութեան տխորստաւ ինձ Վաթեքոյի պատեազովն դաշտին վրայ : Քանի որ Վերահաստատութիւնը չուզէր ճանչնալ իմ այս տխորսոր դոր, արիւնս թափելով առած եմ, դաւակն պիտի առնու և կրէ զայն : Աւերբոք է ըսել թէ անի կը պարտաւորի այս պիտղոսին արժանի վարմունք ունենալ » :

Անկարելի է ըսել թէ ինչ զղացին հայր և աղջիկ : Կարծես թէ մեռելի գլուխի մը շունչը սառեցուցած էր զանոնք : Բան մը չըսին իրարու : Միայն թէ Պ. Թիխորման ցած ձայնով և ինքնիշխան խօսելու պէս ըսաւ .

— Այն սուսերաձգին գիրն է այս : Մօրաբարյոր թուղթը քննեց, ամեն կողմը գարձուց, նայեցաւ, յետոյ տուփը դրաւ :

Նոյն պահուն թիկնոցին զբոսանէն կապոյտ թուղթի մէջ պլլուած քառակուսի, երկայն և պզտի ծրար մ'իկնկաւ : Օրիորդ Թիխորման ծրարը դետնէն առաւ, և կապոյտ թուղթը բացաւ : Ծրարին մէջ եղածն էր Մարիուսի հարկեր այցատմանը : Մին Պ. Թիխորմանին տուաւ որ կարդաց . Մարիուս Բենեդեքսի . Պարսի :

Ծերունին դանդաղ հնչեցուց . Նիգօլթ եկաւ : Պ. Թիխորման ժայպաւէնը, տուփը և թիկնոցը առաւ, և ամենն ալ գետց 'ի սրահին մէջ տեղը նետելով, ըսաւ .

— Տեղը տար սա կահերը : Ծիլզ ժամ մ'անցաւ ամենախորին լուսութեամբ : Ծերքը և պատաւը կունակ կունակի տալով նստած էին, և ամեն մէկը թերևս մի և նոյն բանը կը մտածէր : Արբ լրացաւ այս ժամը, Թիխորման մօրաբարյորը ըսաւ .

— Աղտօր բան : Քանի մը ըոպէ ետք Մարիուս տուն դառնալով երեցաւ : Արահին շեմն ոտքը ներս չլրած նշմարեց իր մեծ - հայրը որ այն այցատմանին մին ձեռքը բռնած էր և որ Մարիուսը անտեսելով աղաղակեց շինական և հեզնակ իշխանութեան մը կերպարանով որ անտանելի բան մ'էր :

— Հմ, հմ, հմ, հմ, հիմա պարոն ես եղեր, հմ : Արշարհաւորեմ պարոնութիւնդ : Ինչ կը նշանակէ ասի : Մարիուս թեթև կարմրուք մ'առաւ և պատասխանեց .

— Կը նշանակէ թէ հօրս դաւակն եմ : Պ. Թիխորման խնդալէ դարձեցաւ, և ըսաւ խառութեամբ :

— Ե՛ս եմ քու հայրդ :

— Ի՛մ հայրս , կրկնեց Մարիուս աչերը խոնարհելով և խոժոռ կերպարանով մը , խոնարհ և քաջազուն մարդ մ'էր որ փառաւորապէս ծառայեց հանրապետութեան և Ֆրանսայի . որ երևելի հանդիսացաւ մարդերու մինչև հիմա ըրած պատմութիւններուն ամենէն մեծին մէջ , որ քսանուհինգ տարի բանակատեղիները ապրեցաւ՝ ցորեկը ումբերու և գնդակներու , զիշերն ալ ձիւնի , տղմի և անձրևի ասկ մնալով . որ երկու դրօշ առաւ . որ քսան վէրք ընդունեցաւ , որ մուսուրի և լքուած մեռաւ , և որու միակ յանցանքն եղած է կարի սիրելի երկու ապերախտ , այսինքն իր հայրենիքը և զիս :

Պ . Ժիլնօրմանի համբերութիւնը հատաւ երբ լսեց այս խօսքերը : Իսկ Հանրապետութեան բառը լսելով կանգնեցաւ , կամ լաւ ևս է ըսել ոտքի վրայ ելաւ : Մարիուսի արտաբերած խօսքերուն ամէն մէկը ծերունի արքայականին երեսին վրայ այն ազդումը ունեցած էր զոր դարբնոցի մը փութքը կուներայ երբ հրակէզ խարոյի մը վրայ կը փչէ : Պ . Ժիլնօրմանի նսեմ դէմքը հետ զհետէ կարմրեցաւ , շառագունեցաւ և հուսկ յետոյ կրակ դարձաւ :

— Մարիուս , պօռաց Պ . Ժիլնօրման : Գարշելի՛ տղայ , չեմ գիտեր թէ ի՛նչ էր հայրդ , և ոչ ալ կուզեմ գիտնալ . ոչ տեղեկութիւն ունիմ և ոչ ալ բան մը գիտեմ , բայց սա գիտեմ՝ թէ ատոնք ամէնքն ալ թշուառական մարդիկ էին . ամէնքն ալ սրիկաներ , մարդասպաններ , արիւնուշտ յեղափոխականներ , զոզեր էին . ամէնքը , կը կրկնեմ թէ ամէնքն ալ այս տեսակ մարդիկ էին , լսեցիր , Մարիուս : Գուն ալ հողաթափիս պէս պարոն մ'ես . անոնց ամէնքն ալ հուղկահարներ էին որոնք Բօպէսրիէրին ծառայեցին . ամէնքն ալ աւազակներ էին որք Պոլս-օ-նաբարդին ծառայեցին , ամէնքն ալ մատնիչներ էին , որոնք իրենց օրինաւոր թագաւորը մատնեցին . կրկին և կրկին անդամ մատնեցին

ամէնքն ալ վատեր էին որոնք Ալաթերլոյի պատերազմին մէջ փախան Բրուսիացուց և Անսլիացուց առջևէն : Ահա այս է իմ գիտցածս : Եթէ պարոն հայրդ ալ անոնց մին է , չգիտեմ , բայց եթէ նաև ըլլայ , հոյս անգամ չէ , հրամէ՛ նայիմ , պարոն :

Հիմա կարգը Մարիուսին եկած էր խարոյի մը դառնալու և Պ . Ժիլնօրմանին՝ փութք մ'ըլլալու : Մարիուս մարմնովին կը սրսփար . չգիտէր թէ ի՛նչ կըլլար . զլուխը կրակ դարձած էր : Կը նմանէր քահանայի մը որ իր պատարապի նշխարներու դուրս նետուիլը կը տեսնէ , Ֆաքիբի մը որ իր կուռքին վրայ անցորդի մը թքնելը կը տեսնէ : Անկարելի էր որ իր առջև այսպիսի բաներ ըսուած ըլլային անպատիժ : Բայց ի՛նչ կրնար ընել : Հայրը իր առջև ոտքի տակ առնուած և կոխկրտուած էր . բայց ո՛վ է կոխկրտողը . — Իր մեծ-հայրը : Միթէ կարելի էր մէկուն վրէժը լուծել առանց միւսը թըշնամանելու : Անկարելի էր նախատել իր հաւը , բայց նոյնպէս անկարելի էր իր հօրը վրէժը չառնուլ : Մէկ կողմը նուիրական գերեզման մը , միւս կողմն ալ սպիտակ մազեր կար : Քանի մը վայրկեան այլայլեցաւ և երեքեցաւ՝ մտապէս այս գաղափարներու փոթորիկով զբաւուելով . յետոյ աչերը վեր վերցուց , իր հաւին նայեցաւ ակնապիշ , և որոտալիբ ձայնով մը պօռաց .

— Կորնչին Պուրպօնները , և այն Լուի ժԸ . ըսուած գէր խղը :

Լուի ժԸ . չորս տարիէ 'ի վեր մեռած էր , բայց Մարիուսի համար հոգ չէր :

Ծերունին կաս կարմիր ըլլալէ դադրելով յանկարծ մազերէն աւելի ճերմկացաւ : Գարձաւ դէպ 'ի Պ . Տը Պէրի դութսին կիսարձանը որ չմինէային վրան էր և տեսակ մը տարօրինակ վսեմութեամբ կարի ակնածական բարև մը տուաւ կիսարձանին : Յետոյ յամբաբար և լռելեայն երկու անգամ շփնէայէն դէպ 'ի պատուհան և պատուհանէն դէպ 'ի չմինէան գնաց եկաւ սրահին մէկ ծայրէն միւսը երթալով և

քայլով քարէ արձանի մը պէս տախտակամածը շտապէլ տալով: Երկրորդ անգամին դէպ իր աղջիկին մօտեցաւ որ պառաւ մաքիի մը պէս շուարելով մտիկ կընէր այս ընդհարումը և գրեթէ հանդարտ ժպիտով մը ժպտելով ըսաւ անոր.

— Պարոնին պէս Պարոն մը և ինձի պէս քաղաքաւոր մը մի և նոյն յարկին ներքեւ չեն կրնար բնակիլ:

Յանկարծ կայնեցաւ . ժողոջն , գողգոջուն , սոսկալի կերպարան մը , և ճակատն ալ բարկութեան ահարկու ճառադայտուէն վսեմութիւն մ'առաւ . և ահա թեւերը դէպ 'ի Մարիուս տարածելով , պօռայ .

— Կորիք , դնա :

Մարիուս գնաց տունէն :

Հետևեալ օրը Պ . Ժիլնօրման իր աղջիկին ըսաւ .

— Եմէն վեց ամիսը անդամ մը այս արիւնարբուին երսուն լուիճ զրկեցէք դուք , և ալ իր խօսքը մի ընէք իմ առջև :

Պ . Ժիլնօրման տակաւին իր բարկութիւնը կտտարելայէս առած չըլլալով , և ինչպէս առնել չդիտնալով , փոխանակ դուրսելու՝ երեք ամիս շարունակ դուք ըսելով խօսեցաւ իր աղջիկին հետ .

Մարիուս ալ սրտմտութեամբ մեկնած էր տունէն : Պարազայ մը զօր պէտք է ըսել , ալ աւելի գրգռած էր անոր զայրոյթը : Միշտ կան պղտի աղէտներ որոնք ընտանեկան թատրերգութիւններու հետ կը խառնուին : Ասով տրտունջները կաւելնան , թէն իրապէս անիրաւութիւնները շտոցած չըլլան : Նիդօլթի իր տիրոջ հրամանին համեմատ Մարիուսին թիկնոցը և միւս բաները աճապարումով տեղը տանելու ժամանակ անոնց նշմարելու հաւանականաբար վերնայարկերուն միջին սանդուղին վրայ ձգած էր սև կաշիէ տուփը որումէջն էր գնդապետին գրած թուղթը : Ոչ այն տուփը և ոչ ալ թուղթը գտնուեցան : Մարիուս համոզուեցաւ թէ պարոն Ժիլնօրման , — այս օրէն սկսելով ալ ուրիշ անուն չտուաւ անոր , — կրակը նետած էր « իր հօրը կտակը » : Գոց սոր-

ված էր գնդապետին գրած քանի մը տողերը , հետևաբար բան մը կորուսած չէր թուղթը կորուսելովը : Բայց թուղթը՞ զերը , այն նուիրական մասունքը նոյն իսկ իր հոգին կը կազմէին : Ի՞նչ եղած էին արդեօք :

Մարիուս ձգած գացած էր առանց ըսելու թէ ուր կերթար , և առանց գիտնալու թէ ուր կերթայ . հետը ունեցածն էր երսուն ֆրանք , ժամացոյց մը և քանի մը զգեստ իր գիշերային պայուսակին մէջ :

Հրապարակի կտոք մը մտած և զայն ժամի վրայ վարձելով դէպ 'ի լատինական թաղը ուղղած էր՝ ինքզինքը բաղդին յանձնելով :

Ի՞նչ պիտի ըլլար Մարիուսին վիճակը :



ԱՊԷՍԷԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

ՓՂՈՒՐ ԱՌԱՋԻՆ

ՊԱՌԻՐ ՄԸ ՈՐ ԳԻՉ ՄՆԱՑ ՊԵՏՐՈՎԻՉԻ ԳԻՏԻ ԸԼԼԱՐ

Այս ժամանակները որք առերևոյթն անտարբեր կե-
րեային, ամենուրեք յեղափոխական սարսուռ մը կը տարած-
ուէր անորոշապէս: Օդին մէջ շունչեր կային որք ճճի և
ՅՅի անդունդներէն վերադարձեր էին: Երիտասարդութիւնը
թող ներուէի մեղ ըսել թէ փետուր կը փոխէր: Մարդիկ
գրեթէ յանդէտս նոր կերպարանք կառնէին նոյն իսկ ժամա-
նակին շարժումէն: Ժամացոյցի տախտակին վրայ քայլող սլաքը
հոգիներու մէջ ևս կը քայլէ: Իւրաքանչիւր ոք գէպ յառաջ
կառնուր իր առնելիք քայլը: Արքայականները ազատական,
ազատականներն ալ հանրաշինական կը լլային:

Այս իողութիւնը հազարաւէի տեղատուութիւններով խառ-
նուած ծովային մակընթացութեան մը կը նմանէր. տեղա-
տուութիւններու յատկութիւնն է խառնուրդներ կազմել. ա-
հա այս պատճառաւ զազափարներու խիստ տարադէպ խառ-
նուրդներ կային. Նաբոլէոն ու միանդամայն ազատութիւնը
կը պաշտուէր: Մենք հոս պատմութիւն մը կը գրենք: Այն
ժամանակի կրկնեղանակներն էին անոնք: Կարծիքները զա-
նազան ձևեր կընդունին: Այլութեան արքայականութիւնը,
տարօրինակ զանազանութիւն, ոչ նուազ զարմանալի զուգա-
կշիռ (pendant) մ'ունեցաւ, որ է պօնաբարդեան ազատա-
սիրութիւնը:

Աւրիշ միտքերու խումբեր ալ կային որք աւելի երևելի
էին: Ասոնք սկզբունքը կը քննէին, իրաւունքին կը յարէին:

Բացարձակը կը սիրէին եռանդազին, և անհուն դործագրու-
թիւններ կընդունարէին: Միտքերը բուն իսկ բացարձակի՞ն
անաչառութեամբը գէպ երկինք կը մղուին և անսահմանու-
թեան մէջ կը ծփան: Երազին ծնունդ տալու համար վար-
դապետութիւնը միայն բացարձակին այս յատկութիւնը ու-
նի. և ապագային ծնունդ տալու համար երազը միայն վար-
դապետութեան այս յատկութիւնը ունի: Ինչ որ այսօր իւ-
թօփի է, վաղը միս և ոսկր է:

Յառաջագէմ կարծիքները կրկին յատակներ ունէին (dou-
bles-fonds): Գաղտնիքի սկզբնաւորութիւն մը կսպառնար
«հաստատեալ բարեկարգութեան», որ կասկածելի էր և
ընկելայն չարանիւթ: Ասի յեղափոխութեան ամենամեծ նշան
է: Իշխանութեան թաղուն դիտաւորութիւնը խրամին մէջ
ժողովուրդին թաղուն դիտաւորութեան կը հանդիպի: Ա-
պստամբութիւններու թխումը վարչական բռնաբարութիւննե-
րու (coup d'Etat) նախապատրաստութեան գէմ պատասխան
կուտայ:

Քրանսայի մէջ տակաւին չկար գերմանական Թուրքո-պուլսո
(գաշնաւորութիւն առաքինութեան) և իտալեան դարպօնա-
րութեան պէս ընդարձակ ստորերկրիայ ընկերութիւններ.
բայց հոն հոս միջին խողոցներ կային որոնք ճիւղեր ունէին:
Ազգուկուրա ըսուած ընկերութիւնը Եքսի մէջ կը ծրարուէր.
Բարիզի մէջ ալ այս տեսակ ընկերութիւններ կային որոնց
մին էր ադէտէի (Այբբէնդիմ) Բարեկամներու ընկերութիւնը:

Ինչ էին այս Ադէտէի Բարեկամները. — Ընկերութիւն մը
որու առերևոյթ նպատակն էր մանկանց դաստիարակութիւնը
իսկ իրական նպատակն էր մարդերու վերականգնումը: Աւ-
զողը ադէտէին բարեկամ կը դաւանէր ինքզինքը. ադէտէն (a-
baissé, անկեալ) ժողովուրդն էր: Իր բարեկամները կուզէին
կանգնել զան: Այս բառախաղին վրայ (ադէտէի քրանսերէնի
մէջ մէկ բառ կազմելով նաև քննած, օղբարցած կը նշանակէ)
ինդալը ներելի չէ: Գաղաքական իրերու մէջ բառախաղները

երբեմն կարևորութիւն ունին . մեր այս բնածին կրնան վկայ
ըլլալ այն այլ և այլ բառախաղները որք պատմութեան մէջ
կը յիշուին , Նարսէսի , Պարպէրինիի , Սուրբ Պետրոսի , և
այլն վրայօք :

Աղեւի բարեկամները ոչ այնքան բաղմնութիւ էին : Սաղ-
մնաութեան վիճակի մէջ գաղտնի ընկերութիւն մը , կընա-
յինք ըսել իսկ թէ կողմնակցութիւն (coterie) մը կը կազմե-
ին , եթէ կողմնակցութիւն մը կարենար դիւցազուններու խումբ
մը դառնալ : Բարիցի մէջ երկու տեղ կը գումարուէին ա-
նոնք . մին Հալի քով Գօրնի անուն կապեւան էր որու վրայ
եաքէն պիտի խօսինք . միւսն էր Բանթէօնի քով Սէն-Մի-
շէլի հրապարակին Լը Գաֆէ Մի-դէ անուն պղտի սրճարանը
որ հիմա քանդուած է : Այս ժամադրութեանց տեղերուն առ-
ջինք բանտրներուն , երկրորդն ալ ուսանողներուն մօտ էր :

Աղեւի Բարեկամները սովորաբար Միւզէն սրճարանին ե-
տեը սրահի մը մէջ ժողով կը կազմէին . Այս սրահը ուսկէ
մինչև սրճարանը ելնող խիստ երկայն և նեղ անցք մը կար
երկու պատուհան , դուռ մը և Տէ Վրէ պղտի փողոցին վրայ
թաղուն սանդուղ մ'ունէր : Սրահին մէջ կը ծխէին , կը
խմէին , կը խաղային , կը խնդային : Բարձր ձայնով ամէն բա-
նի , իսկ ցած ձայնով ուրիշ բանի վրայ կը խօսէին : Պա-
տին վրայ Հանրապետութեան ժամանակի Քորանային աշ-
խարհադրական հին քարտէս մը կար կախուած . ոստիկա-
նութեան գործակալի մը հատտեւ լիքը զըզուելու բաւող նշան
մ'էր այս :

Աղեւի բարեկամներուն մեծագոյն մասը ուսանողներէ կը
բաղկանար , և քանի մը բանտրներու հետ մտերմական յա-
րաբերութիւն ունէր : Գլխաւորները որք փոքր ինչ պատ-
մութեան կը վերաբերին , Անժօլրա , Գօմպլֆէր , Ժան Բրու-
վէր , Ֆէօյեի , Գուրֆէյրազ , Պասօրէլ , Լէկլը , Ժօլի և
Կրանթէր կանուանէին :

Այս երիտասարդները այնպիսի սերտ բարեկամութեամբ

մը կապուած էին որ տեսակ մ'ընտանիք կը կազմէին : Լէկ-
լէն 'ի զատ ամէնքն ալ հարաւարնակ էին :

Այս խումբը նշանաւոր էր : Հիմա անհետ եղաւ այն անը-
րևոյթ անդունդներուն մէջ որք մեր ետեւն են : Թատրերգու-
թեանս այս կէտին ուր հասանք , թերևս անօգուտ չէ այս ե-
րիտասարդներու վրայ տեղեկութիւն մը տալ՝ ընթերցող ա-
նոնց սգալի գեպքի մը մթութեան մէջ խորատուգիլը տես-
նելէն առաջ :

Միածին և հարուստ երիտասարդ մ'էր Անժօլրա որու ա-
նունը ամենէն առաջ դբինք . ետքէն պիտի հասկնուի թէ ին-
չու նախագասեցինք անոր անունը :

Անժօլրա սոսկալի ըլլալու կարող սիրուն երիտասարդ մ'էր .
հրեշտակի պէս գեղանձն էր : Անթինօիւս մ'էր և անոր պէս
խտաբարոյ : Ով որ անոր նայուածքին խոհուն ցոլումը
տեսնէր , պիտի կարծէր թէ նախորդ կեանքի մը մէջ ար-
դէն յեղափոխութեան խորհուրդները սորված է ան : Այա-
նատեսի մը պէս յեղափոխութեան աւանդութիւնը ունէր :
Մեծ բանին ամէն մանր պարագաները զիտէր : Քահանայա-
պետի և մարտիկի բնաւորութիւն ունէր . նորահաս երիտա-
սարդի մ'այսպիսի բնաւորութիւն ունենալը տարօրինակ բան
մ'է : Ժամաբար և մարտիկ էր . նախ և առաջ հանրիշխա-
նութեան զինուոր , ու միանգամայն տեսլականին քահանան
էր ժամանակակից շարժումին վերեւը : Բիբը խորունկ , ար-
տեւանունքը փոքր ինչ կարմիր , և ստորին շուրթը ստուար և
դիւրաւ անարդու , ճակատն ալ բարձր էր : Ինչ որ է հո-
րիզոնի մը մէջ ընդարձակ երկինքը , կարծես նոյնն է երեսի
մը վրայ մեծ ճակատը : Այն քանի մ'երիտասարդներու պէս
որոնք ներկայ դարուս սկիզբները և անցեալ դարուս վեր-
ջերը կապրէին և որք կանուխկէի երևելի հանդիսացած են ,
Անժօլրա նորատի աղջիկներու պէս ծայրայեղ և առոյգ երի-
տասարդութիւն մ'ունէր , թէև ժամանակ առ ժամանակ տըժ-
գնութիւն մը կուղար վրան : Արդէն առնուութեան հասակը մը-

տած էր, այլ տակաւին պատանիի մը կը նմանէր : Քսան երկու տարեկան էր, այլ տասնուեօթ տարեկան կերևար. ծանրաբարոյ էր, և կարծես չէր զիտեր թէ երկրիս վրայ կին առնունով էակ մը կայ : Միայն մէկ կիրք ունէր, այսինքն իրաւունքը. միայն մէկ խորհուրդ ունէր, այսինքն քարընդոտը տապալել : Աւանթէն²⁰ լեռին վրայ կրնար Արաղիւսն և Գոն վանսիօնի մէջն ալ Սէն-Ժիւսթ ըլլալ : Հազիւ հաղ կը տեսնէր վարդերը, չէր ճանչնար դարունը, և ոչ ալ թուչուններու դայլայլիկը կը լսէր. Եվատնէի մերկ վիզէն Արիսթօ-ժիթօնի պէս ան ալ թերևս չպիտի յուզուէր. ծաղիկները՝ ինչպէս Հարմօտիուսի նոյնպէս և անոր համար՝ միայն սուրբ պահելու կը ծառայէին : Աւրախութիւններու մէջ խիստ էր : Աւր որ Հանրապետութիւն չկար, հոն Անժօլրա ակնկոր կը լռէր զգաստութեամբ : Ազատութեան մարմարին սիրահարն էր ան : Իր խօսքը խստիւ ներշնչուած էր և օրհնեղութեան մը սարսուռը ունէր : Յանկարծապէս թեկը տարածել զիտէր : Անյ այն կնիկին որ ինքնին պիտի յանդգնէր պահ մը սիրել զան : Եթէ Գամպրէի հրապարակին կամ Սէն-Ժան Տը Պօլէի փողոցի կրիզթիւններուն մին՝ անոր գարոցէ մը նոր ելնողի նման դէմքը, սպասիկի (page) կերպարանքը, խարտեշագեղ երկայն ունքերը, կապտադոյն աչերը, հոգմա-յոյզ գիտակը, վարդադոյն այտերը, նորածիլ շուրթերը, ընտիր ակունները տեսնէր՝ և հետևաբար եթէ այս ամէն արշալուսական հրապոյրէն դրդուելով իր զեղութիւնը Անժօլրայի վրայ փորձել ուզէր, ասի զարմանալի և ահալի նայուածքով մը յանկարծ պիտի յույսնէր վիճը և պիտի սորվեցնէր անոր չչիթեալ Պօմարչէի իրասէր քերովուէն եզեկեկի ահարկու քերովուէին հետ :

Մինչդեռ Անժօլրա յեղափոխութեան տրամաբանութիւնը կը ներկայէր, Գամպրէի յեղափոխութեան փիլիսոփայութիւնը կը ներկայէր : Յեղափոխութեան տրամաբանութիւնը և փիլիսոփայութիւնը տարբերութիւն մ'ունին. յեղափոխու-

թեան տրամաբանութեան կրնայ պատեբազմը հետևիլ, մինչդեռ փիլիսոփայութեան կրնայ խաղաղութիւնը հետևիլ : Գամպրէի Անժօլրան կամբողջէր և կուզէր : Նուազ բարձր և աւելի լայն էր : Աուզէր որ ընդհանուր տեսիլներու լայնատարած սիլլոուները միտքերու մէջ հոսին. ուստի կըսէր. Յեղափոխութիւն, բայց քաղաքակրթութիւն, և ուղղաձիգ լեռին բոլորտիքը կապտադոյն ընդարձակ հորիզոնը կը բանար : Այս պատճառաւ Գամպրէի ամէն կարծիքները հրպարելի և զործնական բան մ'ունէին : Յեղաշրջումը Գամպրէի հետ աւելի շնչելի էր քանթէ Անժօլրայի հետ : Անժօլրա յեղաշրջումին երկնային իրաւունքը, իսկ Գամպրէի բնական իրաւունքը կարտայայտէր : Առջինը Բօպէսքիէրի կը յարէր, երկրորդը Գօնտօրսէի կը մօտէր : Գամպրէի Անժօլրայէն աւելի կապրէր ամէն մարդերու կեանքովը : Եթէ այս երկուսարդները կարող եղած ըլլային պատմական երևելի անձերու կարգը մտնել, մին արդար մը, իսկ միւսը իմաստուն մը եղած կըլլար : Անժօլրա աւելի առնութիւն, իսկ Գամպրէի աւելի մարդութիւն ունէր : Մարդ և Այր, ահա այս էր իրօք անոնց փանաքի տարբերութիւնը : Գամպրէի մեղմ էր, ինչպէս Անժօլրա խիստ էր բնական անարատութեամբ : Գամպրէի քաղաքացի բառը կը սիրէր, բայց մարդ բառը նախագաս կը սեպէր : Սպանիացիներուն պէս թերևս յօժարա-կամ ըսէր, homme (մարդ) : Ամէն բան կը կարգար, թատրոնները կերթար, հրապարակային դասախօսութիւններու ունկնդրութիւն կընէր միշտ, լոյսին զուսալի ընկերկումը կուսներ Արակօյէն, մեծ հետաքրքրութիւն ունէր դասի մը նըկատմամբ ուր Ժօֆրօյ-Սէնթ-Իլէր արտաքին թմբբային (ca-rotide) շնչեակին և ներքին թմբբային շնչեակին կրկին զործողութիւնը բացատրած էր, մին որ երեսը կը կազմէ, միւսը որ ուղեղը կը կազմէ. հմտութիւն ունէր, զիտութեան կը հետևէր քայլ առ քայլ, Սէն-Սիմօնը ֆուրիէի հետ կը գիմագիմէր, եղիպտական նշանագիրները կը մեկնէր, գտած

կուպիճները կը կարէր, և երկրաբանութեան վրայ կը տրամաբանէր, յիշողութեամբ շերամի (bombyx) թիթեռն մի կուրուագէր, Արատեմիայի բառարանին փրանտերէնի սխառները կը դտնէր, Բիւլղէկիւրի և Տըլէօղի դժուարին երկերը կը զննէր, բան մը չէր հաստատեր, և ոչ իսկ հրաշները, բան մը չէր ուրանար, և ոչ իսկ ողինները. Մօնթիէօրի կազմուած ամբողջ թիւերը կը թղթատէր և կը մտախոհէր: Ար հաստատէր թէ ապագան վարժապետին ձեռքն է, և կը թուութեան խնդիրներու վրայ կը մտածէր սաստիկ: Կուզէր որ ընկերութիւնը անընդհատ աշխատի մտական և բարոյական հարթութիւնը բարձրացնելու, գիտուիլը գրամելու (monnayer), գաղափարները շքարեկութեան հանելու, երիտասարդներուն միաքը բարդաւաճելու, և կը վախնար որ մէթոսներու արդի ազբատութիւնը, դրական տեսութեան հիբութիւնը, տեսութիւն որու սահմանն է միայն դասական ըսուած երկու կամ երեք դար, պաշտօնական իմաստակներու բռնական վարդապետականութիւնը (dogmatisme), դպրոցական նախապաշարունակները և հին սովորութիւնները վերջապէս արուեստական սատրանոցներու (huître) շնմանեցնեն մեր դպրոցները: Գիտուն, յստակասէր (puriste), ճշդասէր, բազմալեզու, եռանդուն աշխատասէր ու միանդամայն խորհող էր «նաև ցնորուկ իրերու նկատմամբ», կըսէին իր բարեկամները: Ար հաւտար ամէն երազները, կը հաւտար երկաթուղիները, վշտին բարձումը վերաբուժական գործողութեանց ժամանակ, մթին սենեկին մէջ պտակերին լուսանկարիլը, ելեկարանի հեռագիրը և օդապարիկներուն ուղղութիւնը:

Մանաւանդ թէ ոչ այնքան կը վախնար այն ամբոցներէն զորս աւելորդապաշտութիւնները, բռնամտութիւնները և նախապաշարունակները ամէն կողմէ շինած են մարդկային սեռի գէտ: Այն մարդերու թիւէն էր որք կը հաւտան թէ գիտութիւնը վերջապէս պիտի տիրէ մարդկային սեռի: Անժօլբա պարագ լուխ մէր, Գօմպրօթէր առաջնորդ մը: Մարդ կուզէր

միտն քով կուուիլ և միտին հետ քայլել: Ասով ըսել չենք ուզեր թէ Գօմպրօթէր անկարող էր պատեւազմելու, չէր մերժեր մարմնովին փարիլ խոջընդոտին և ուժղնակի ու սաստկապէս յարձակիլ անոր վրայ. բայց աւելի հաճելի էր իրեն ճշմարտութիւններու ուսումով և գրական օրէնքներու հրապարակումով կամաց կամաց մարդկային սեռը իր ճակատադիրներուն հետ համաձայնել. և երկու ճառագայթներուն մին կամ միւսը ընտրելու համար աւելի լուսավարութեան կը միտէր քան թէ հրդեհին: Հրդեհ մ'անշուշտ կրնայ արշալոյս մ'արտադրել, բայց ինչո՞ւ չսպասել արևին ծագումին: Հրալեռ մը կը լուսաւորէ, բայց արշալոյսը աւելի աղէկ կը լուսաւորէ: Գօմպրօթէր գեղեցիկին անարատութիւնը թերևս վստիկ մին փայլատակումն վեր կը սեպէր: Այս գորովալի և զգօն միտքը կիսովին դո՛հ կըլլար մուխէն պղտորուած ճաւաղայութե մը, բռնաբարութեամբ ստացուած յառաջդիմութիւն մը: Ժողովուրդի մ'ուղղապէս դէպ 'ի ճշմարտութիւն դահա վիժիլը, ԱՂՅի ամաթիւ մը կահարեկէր զան. բայց աւելի նողկալի կերևար իրեն մնայնութիւնը (stagnation) ուսիէ ապականութեան և մահուան հոս կանոնը: ամէն ինչ նկատելով աւելի կը սիրէր փոփօւրը քան թէ գարշահոտութիւնը (miasme), և հեղեղը կոյանոցէն, Նիակարայի ջրիէժին անկուռն ալ Մօնթօգօնի լճէն նախապատիւ կը բռնէր: Աերջապէս ոչ դադարում և ոչ ալ աճապարում կուզէր: Մինչդեռ իր աղմկասէր բարեկամները ասպետաբար բացարձակին վրայ հոգի աւելով յեղափոխութեան փառաւոր արկածները կը պաշտէին և կը հրաւիրէին, Գօմպրօթէրի միտումն էր թուղու որ ինքնին կատարուի յառաջդիմութիւնը, լաւ յառաջդիմութիւնը. թերևս ցուրտ, այլ անարատ, կանոնական (méthodique) այլ անստգտանելի, հանգարտ այլ անվրդով յառաջդիմութիւնը: Գօմպրօթէր թերևս ծուրը կրկնէր և ձեռնամամա աղօթէր որպէս զի ասպագան իր բոլոր անմեղութեամբը զայ, և որպէս զի բան մը չվրդովէ ժողովուրդներու ան-

բաւ և առաքինի զարգացումը (évolution) : Պէտք է որ բարոյականը անհեղ ըլլայ , կը կրկնէր անդու : Եւ իրօք եթէ յեղափոխութեան վստահութիւնն է ուղղակի նայիլ ակնախաղ անսլակահանին և հոն շանթերու մէջէն թեւարկել արիւնալի և հրալի ճիրաններով , յառաջդիմութեան դեղութիւնն ալ անարատ ըլլալն է , և վաշինքթընի ու Տանթօնի մէջ՝ որոնց մին անարատ յառաջդիմութեան և միւսը յեղափոխութեան մարմնաւորութիւնն է , կայ այն սարքերութիւնը որով կարաւարթե հրեշտակը արծուածե հրեշտակէն կը զատուի :

Ժան Բրուլէր՝ Գոմպրֆերէն աւելի մեղմ զանազանութիւն մը կը ցուցնէր : Ժըհան կանուանէր ան՝ վայրկեանական պզտի յօժարութեամբ մը որ կը խառնուէր այն հզօր և սաստիկ շարժումին , ուսկէ ելաւ միջին դարու կարի հարկաւոր ուսումը : Ժան Բրուլէր սիրահար էր , ծաղիկ թաղար մը կը մշակէր , սրինդ կը նուագէր , ոտանաւոր կը շինէր , ժողովուրդը կը սիրէր , կանանց վրայ կը մեղքնար , մանկան վրայ կուլար , Աստուծոյ ու միանգամայն ապագային կը վստահէր , և յեղաշրջումը կը պախարակէր արքունի գլուխ մը , այսինքն Անտրէ Շէնիէ բանահիւսին գլուխը կտրելուն համար : Իր ձայնը սովորաբար փափուկ և առնական էր բոլորովին : Պեր ճաբան մ'ըլլալու չափ գրագետ , և գրեթէ արեւելագետ էր : Ամէն բանէ առաջ բարեսիրտ էր , և բանահիւսութեան մասին նախագաս կը սեպէր ինչ որ անբաւ էր , ասի զարմանալի չկրնար թուիլ որոնց որ գիտեն թէ բարութիւնը քանի՞ն կը մօտի վստահութեան : Իտալերէն , լատիներէն , յունարէն և հրեարէն լեզուները գիտէր , և այս լեզուներէն քաղած օգնուան էր կարդալ մի միայն չորս բանահիւսներու , այսինքն Տանթէի , Ժիւվէնալի , Էսգիլի և Եսայի մարգարէին բանահիւսութիւնները : Ֆրանսերէնի մէջ Գօրնէյը Ռասինէն և Ալբիբա Տ'Օպինէն Գօրնէյէն վեր կը դասէր : Չուարթ վարսակի և հովտային շուշանի դաշաբուռն մէջ յօժարակամ կը գեղերէր , և պատահարներու զբաղելուն

չափ ամոլերուն ալ կը պարսպէր : Իր միտքը երկու դիքք ունէր . մին դէպ 'ի մարդ , միւսը դէպ Աստուած . կամ կուսանէր և կամ հոգեպիշ կը նայէր : Ամբողջ օրը մաղէ անցնելով կը քննէր ընկերային խնդիրները , այսինքն վարձքը , դրամադրուիլը , վարկը , ամուսնութիւնը , կրօնքը , խորհելու ազատութիւնը , սիրելու ազատութիւնը , դաստիարակութիւնը , պատիժը , թշուառութիւնը , ընկերակցութիւնը , սեպհահանութիւնը , արտաբերումը և բաշխումը , և այս աշխարհի այն կնճիւր որ մարդկային սեռը մթութեամբ կը համակէ : Գիշերն ալ աստղերուն , այսինքն աստղին մարմիններու կը նայէր : Ինչպէս Անթօլոթա նոյնպէս և ան հարուստ էր և միածին զաւակ : Մեղմիկ կը խօսէր , գլուխը կը ծռէր , աչերը վար կառնէր , շփոթումով կը ժպտէր , ալէկ չէր հպուռեր , անշնորհ կերպարան մ'ունէր , ոչինչ բանէ կը կարմրէր , շատ վեհերոտ , այլ սակայն քաջ էր :

Ֆէօյեի հոգմահար շինող բանուոր մ'էր . հայրը և մայրը մեռած էին . օրը երեք ֆրանք կը վաստկէր դժուարաւ , և մէկ դիտաւորութիւն ունէր միայն , որ էր աշխարհս փրկելու Ռերիշ մտմտութեամբ մ'ալ ունէր , այսինքն ուսնիլ . կրէր թէ ուսնիլը նոյնպէս ազատիլ է : Ինքնիրեն կարդալ և գրել սորված էր . ինչ որ գիտէր , մինակը ուսած էր : Ֆէօյեի վեհ սիրտ մ'էր , բոլոր աշխարհիս կը փարէր : Այս որբը ժողովուրդները որդեգրած էր : Մայրէն զբիւրած ըլլալով , հայրենիքին վրայ խորհած էր : Չէր ուզեր որ երկրիս վրայ հայրենիքէ զուրկ մարդ մը գտնուի : Ժողովուրդի մարդին յատուկ խորին գուշակութեամբ անի ինքնին և ծածկապէս կը պատրաստէր ինչ որ մենք այսօր աշխարհաբնանց րեւելը կանուանենք : Յատկապէս պատմութիւնը սորված էր ճանաչումով սրամտելու համար : Այս իւթօփիի սիրահարներու երեսասարդական խումբին մէջ որու յատուկ նպատակն էր ֆրանսան , Ֆէօյեի ուրիշ աղբերու վրայ մտածողն էր : Մասնաւորապէս իր միտքը կը զրուէին Յունաւտան , Բօլոնիա ,

Հունդարիա, Ռուսիան, Իտալիա: Յարմարութիւն առնէր
 կամ չառնէր, միշտ իրաւունքին պէս յամառութեամբ կար-
 տառանէր այս անունները: Թիւրքիային՝ Յունաստանի և Թե-
 սալիայի, Ռուսիային՝ Վարսովիայի, Աւստրիային՝ Իտալիայի
 վրայ տիրելը բռնաբարութիւններ էին որոնք Ֆէօյեիի զայ-
 րոյթը կը զբոսէին սաստիկ: 1772ի բռնաբարութիւնը մա-
 նաւանդ անոր բարկութիւնը կը շարժէր: Չկայ պերճախօ-
 սութիւն մը որ այնքան բացարձակ ըլլայ, որքան է ինչ որ
 ճշմարիտ է սրամառութեան մէջ, ահա Ֆէօյեիի պերճախօսու-
 թիւնը այս տեսակէն էր: Ամենին չէր զազբեր խօսելէ այն
 վատաճամբաւ թուականին վրայ որ է 1772ը²¹, այն աղնիւ և
 արի ժողովուրդին վրայ զոր մասնութիւնը ջնջեց, այն ո-
 ճիրին վրայ զոր երեք տէրութիւնները գործեցին, այն հրէ-
 շային դաւաճանութեան վրայ որ ազդային էութեանց սոսկա-
 լի բարձունքներուն նախատիպն է և կաղապարը (patron), բար-
 ձուններ որք այն թուականէն 'ի վեր շատ մ'աղնիւ ազդերու
 վրայ յարձակեցան և կրնանք ըսել թէ անոնց ծննդեան վկա-
 յադիքը ջնջեցին: Ընկերային ամէն ժամանակակից ոճրա-
 դարձութիւնները Բօլօնիայի բաշխումէն կը ծագին: Բօլօնիայի
 բաշխումը յառաջագրութիւն մ'է որու հետեւութիւններն են
 արդի քաղաքական ամէն մեծ ոճիրները: Չկայ բունակալ մը,
 մասնիչ մը որ ճիշդ մէկ դարէ 'ի վեր տեսած, վաւերած,
 ստորագրած և ստորագրութեան նշանովը անփոփոխ կերպով
 հաստատած չըլլայ Բօլօնիայի բաշխումը: Երբ ժամանակա-
 կից մասնութիւններու թուղթերը խառնես, ամենէն առաջ
 այս մասնութեան վերաբերողները կը տեսնես: Աիէնայի
 գեսպանաժողովը այս ոճիրին խորհուրդ հարցուց իր ոճիրը
 գործէնէն առաջ: Արսորդները 1772ին շիկեղէն զարնելով
 հաւաքէ²² կը պօսան. 1815ին ալ շուներուն մաս մը կը հան-
 ուի այս շիկեղէնէն: Այս էր ահա Ֆէօյեիի սովորական բնա-
 բանը: Այս ազբատ բանորը արդարութեան խնամակալն է-
 զածն էր, և արդարութիւնը մեծութիւն տալով կը վարձա-

տրէր զան: Վասն զի իրօք իրաւունքին մէջ յախանութիւն
 կայ: Ինչպէս Վենետիկը գերմանական չկրնար ըլլալ, նոյն-
 պէս և Վարշավիա չկրնար թաթար ըլլալ: Թագաւորները այս
 մասին պարագ սեղը կաշխատին և իրենց պատիւը կը կտրու-
 սին: Ազան կամ անազան ընկղմեալ Հայրենիքը երեսը ել-
 նելով կը ծփայ և կերեայ: Յունաստան գարձեալ Յունաս-
 տան, Իտալիան գարձեալ Իտալիա կըլլայ: Իրաւունքը յա-
 ւերժապէս կը բողբէ բռնաբարութեան դէմ: Ժողովուրդ մը
 դողողը անընդհատ անոր տէրը ըլլալովը սեպհական տէր մը
 չկրնար ըլլալ: Այս բարձր նենգութիւնները ապագայ չունին
 բնաւ: Ազգ մը թաշկինակի մը նշանին պէս չկրնար սրբուիլ:
 Գուրֆէյրագ հայր մ'ունէր որ կանուանէր Պ. առ Գուր-
 ֆէյրագ: Ազնուապետականութեան և ազնուութեան խնդիր-
 ներու մէջ Աերահաստատութեան ժամանակի քաղաքաւորնե-
 րուն ունեցած սխալ գաղափարներուն մին էր որ մասնիկին
 հաւատալ: Յայտնի է թէ մասնիկը նշանակութիւն մը չունի:
 Բայց Լա Միլեթը լրագրին ժամանակի քաղաքաւորները այն-
 քան մեծ բանի տեղ կը դնէին այս խեղճ որ մասնիկը, որ
 կարծէին թէ պարտաւոր էին հրաժարել անկէ: Պ. Տը Ըօ-
 վըլէն՝ Պ. Ըօլըլէն, Պ. Տը Գօմարթէն՝ Պ. Գօմարթէն,
 Պ. Տը Գօնսթան Տը Բըպէք՝ Պէնթամէն Գօնսթան, Պ. Տը
 Լաֆայէթ՝ Պ. Լաֆայէթ կանուանէին իրենց ուղեւորը:
 Գուրֆէյրագ ևս չուզած էր ետ մնալ և պարզապէս Գուր-
 ֆէյրագ կանուանէր:
 Գուրֆէյրագի մասին զրեթէ այսքանը կրնայինք բաւական
 տեսել և մնացածին համար ալ զո՛հ ըլլալ՝ ըսելով. Գուր-
 ֆէյրագ, տես Թօլօմիյէս:
 Իրօք Գուրֆէյրագ ունէր երիտասարդութեան այն խնդը
 որ կրնայ շուտիկ մտքի զեղութիւնը անուանիլ: Ետքը այս
 խանդը կը մարի պղտի կատուին զեղութեանը պէս, և այս
 տեսակ զեղութիւն մ'ունեցող երիտասարդը երկոտանի քա-
 ղաքաւոր, և պղտիկ կատուն ալ անթերի քառոտանի կատու
 մը կըլլայ:

Այն սերունդները որք դպրոցներէ կանցնին, և այն երի-
տասարդները որ զինական ծառայութեան համար կը ժողովին
հետ զհետէ, մտքի այս յատկութիւնը իրարու կը փոխադրեն,
և գրեթէ միշտ անփոփոխ կերպիւ ձեռքէ ձեռք իրարու կու-
տան. հետևաբար, ինչպէս ըսինք, ո՛վ որ 1828ին Գուր-
ֆէյրազը մտիկ ընելու ըլլար, պիտի կարծէր թէ 1817ին
Քօլօմբիյէսն է խօսողը: Միայն թէ Գուրֆէյրազ լաւ տղայ
մ'էր: Արտաքին մտքին առերևոյթ նմանութիւններուն ներ-
քէ մեծ տարբերութիւն կար Քօլօմբիյէսի և անոր մէջ: Անե-
րևութապէս կը տարբերէին իրարմէ. առջինը ուրիշ և երկ-
րորդը ուրիշ մարդ մ'էր: Ի ներքուստ նկատուելով Քօլօ-
մբիյէս բծախնդիր դատասէր մը, իսկ Գուրֆէյրազ բաղդա-
խնդիր ասպետ մ'էր:

Խուճբին պարագլուխն էր Անժօլրա, առաջնորդն էր Գօմ-
պըֆէր, կեդրոնն էր Գուրֆէյրազ: Միւսները աւելի լոյս
կուտային, իսկ ան աւելի ջերմութիւն. վասն զի Գուրֆէյ-
րազ կեդրոնի մ'ամէն յատկութիւնները ունէր, բոլորու-
թիւն և ճառագայթում:

Պահօրէլ դեր մը խաղացած էր 1822ի արիւնարոյր խաչ-
մութեան միջոցին, որու տեղի տուած էր երիտասարդ Լա-
լումանի թաղումը:

Պահօրէլ զուարթ բնաւորութիւն և ստորին մարդերու յա-
տուկ կերպեր և ձևեր ունեցող, քաջոխրտ, վատնիչ, զեղի
և երբեմն առատաձեռն, շաղակրատ և երբեմն ալ պերճա-
բան, յանդուզն և երբեմն անամօթ անձ մ'էր. նաև սատա-
նային չորս ոտքը սեպուողներուն լաւադոյնը. յանդուզն
բաճկոնակներ և կասկարմիր կարծիքներ ունէր. մեծ ազմուկ-
ները, այսինքն առ 'ի չղոյէ ապստամբութեան ամէն բանէ
աւելի կռիւը, և առ 'ի չղոյէ յեղափոխութեան ամէն բանէ
աւելի ապստամբութիւնը կը սիրէր. միշտ պատրաստ էր պա-
տուհանի ապակի մը խորտակելու, փողոցի մը սալայատակը
քակելու, կառավարութիւն մը տապալելու, որպէս զի հե-

տևութիւնը տեսնէ. տասնումէկ տարիէ 'ի վեր ուսանող մ'էր:
Իրաւագիտութեան քովէն կանցնէր, բայց չէր մօտեր: Իր
նշանաբանն էր փաստաբան ՆԵԼԼԸ ԲՆԱՒԻՆ, և զինանշանն էր
զիշերային սեղան մը որու մէջ քառակուսի դպակ մը կընդ-
նշմարուէր: Ստոյգ է թէ քիչ անդամ կանցնէր իրաւագի-
տութեան դպրոցին առջևէն, բայց երբ անցնելու ըլլար կը
կոճկէր իր թիկնոցը, վասն զի դեռ բալթօն հնարուած չէր,
և առողջապահիկ զուշուրթիւններ կընէր: Ի՛նչ զեղեցիկ ծե-
րունի, կըսէր դպրոցին մեծ դուռին համար. և ի՛նչ յիշա-
րան, կըսէր դպրոցին գահերէցին ակնարկելով որ էր
Պ. Տէլվէնդուր: Գասերուն մէջ երգի նիւթեր, և վարժա-
պետներուն մէջն ալ ծիծաղաշարժ պատկերներու առիթներ
կը տեսնէր: Բաւական մեծկակ թոշակ մը, երեք հազար
ֆրանքի մօտ բան մը կը վատնէր առանց պորձ մ'ընելու:
Գիւղացի ծնողներ ունէր որոնց կրցած էր սորվեցնել թէ կը
պարտաւորին պահել իրենց զաւակին յարզը:

Արսէր իր ծնողներուն համար թէ գիւղացի են և ոչ թէ
քաղաքաւոր, և այս պատճառաւ է որ ուշիմ են անոնք:

Պահօրէլ որ քմածին միտումներ ունէր, շատ մը սքճա-
րաններ կը յաճախէր. միւս երիտասարդները սովորութիւն-
ներ ունէին, իսկ ան չուներ: Պահօրէլ կը դեղերէր: Թա-
փառումը մարդկային է: Գեղերումը բարիզեան յատկու-
թիւն է: Սակայն կարծուածէն աւելի սրամիտ և խոհուն
անձ մ'էր:

Միութեան կապ մ'էր Ալէօէի Բարեկամներու և ուրիշ
խումբերու մէջ որոնք դեռ անձև էին և որք ետքէն պիտի
ծրագրուէին:

Այս նորահաս զըռւխներբու կոնկլավին²³ մէջ կուտան անդամ
մը կար:

Տ'Ավարէյ մարքիզը, որ երբ Լուի ԺԸ. Ֆրանսայէն խոյս
կուտար, օգնած էր անոր որ հասարակաց կառք մը մտնէ և
զոր Լուի ԺԸ. այս ծառայութեան փոխարէն՝ դուքս ըրած էր,

կը պատմէր թէ 1814ին երբ Քրանսա վերադարձաւ, մարդ մ'ազերսազիր մը մատոյց թաղաւորին որ նաւէն Գալէ կե ընէր:

- Ինչ կուզես, ըսաւ թաղաւորը:
- Նամակատունի մը վարչութիւն, Աեհափառ Տէր:
- Անունդ ինչ է:
- Լ'Էկլը (Paigle):

Թաղաւորը դէմքը ծռեց²⁴. աղերսազրին ստորազրութիւնը նայեցաւ, և տեսաւ որ անունը Լէկլը (Lesgle) զրուած էր: Այս ուղղազրութիւնը նուազ պօնաբարդական ըլլալով, թաղաւորին արդահատանքը շարժեց, և արքայն սկսաւ ժպտիլ. — Աեհափառ Տէր, կրկնեց խնդրազիր մատուցանողը, նախհայր մ'ունիմ, որ շունեբու սպասաւոր մ'էր և որու մահանունն էր Լէկէօլ: Անունս այս մակդիրէն ելած է: Անունս Լէկէօլ է, որ կըճատուելով Լէկլը և աղաւաղումով Լ'Էկլը եղած է: — Թաղաւորը ասոր վրայ դադրեցաւ ժպտելէ: Ետքէն Մոյի նամակատունի վարչութիւնը սուաւ դիտամամբ կամ անզգուշաբար:

Խումբին կուստ անդամն էր այս Լէկլին տղան, և ստորազրութիւնը Լէկլը (Տը Մօ) կը դնէր: Իր ընկերները՝ համատես լու համար՝ Պօսիւէ կանուանէին զան:

Պօսիւէ զուարթ տղայ մ'էր որ ձախորդութիւն ունէր: Իր մասնաւոր հանդամանքն էր չյաջողել որ և է գործի մէջ: Բայց և այնպէս ամէն բանի վրայ կը խնդար: Քսանուհինգ տարեկան հասակին մէջ կուստ էր: Հայրը վերջապէս տունի և դաշտի մը տէր եղած էր. բայց տղային սախորդական գործն եղած էր կորուսել այս դաշտը և տունը շահադիտական անհիմն ձեռնարկութեան մը պատճառաւ: Պօսիւէի ակբան մը մնացած չէր: Գիտուն էր և խելացի. բայց ամէն բունած գործը անյաջող կերթար: Ամէն բան կը պակսէր անոր, ամէն բան կը խաբէր զան. ինչ որ կը շինէր, իր վերայ կը փլէր: Եթէ փայտ կարելու ըլլար, մասն ալ հետը կը կարէր: Եթէ սիրուհի մ'ունենար, շուտ մը կը դիտէր

որ նաև բարեկամ մ'ունի: Ամէն ժամանակ դժբաղդութիւն մը կը պատահէր անոր. այս պատճառաւ զուարթ էր: Կը բնակէ՞ կընդորդէրո՞ւ յարկն ներս որդի ինան, կըսէր: Ոչ այնքան կը զարմանար դիպուածին վրայ, վասն զի դիպուածը նախայայտ բան մ'էր անոր համար. զուարթօրէն կը համալինքէր բազին յոռի շրջումներուն, և կատակ վերցնողի մը պէս կը ժպտէր ճակատադրին խեղութիւններուն վրայ: Աղքատ էր, այլ իր զուարթութեան ընդունարանը անսպասելի: Ստակը շուտ մը կը հատնէր, այլ քրքիջ սպասիլ չգիտէր: Երբ փորձանքը անոր կը մօտէր, Պօսիւէ սրտադին կը բարեկէր այս հին բարեկամը: Մեծ աղէտները կապտակէր: Այնքան ընտանի էր ճակատադրին հետ որ պղտիկ անուսովը կանուանէր զան. — Բարի լոյս, Փորձանք, կըսէր:

Բազդին այս հալածումները հնարապէս մ'ըրած էին զան: Պօսիւէ բիւր հնարներ ունէր: Ստակ չունէր, բայց՝ երբ սիրտը ուղէր՝ «պերասան ծախսեր» ընելու միջոյց կը դրանէր: Գիշեր մը կարող կապող կնիկի մը հետ ընթրելով մինչև հարիւր ֆրանք ծախս ըրաւ, և զեղևութեան միջոցին սա անմտանակ խօսքը ըսաւ. Հաբէար Ֆրանսոյ աղջիկ, Կաշէ՛, նայի՛՛, սա կոշիկներս:

Պօսիւէ դէպ 'ի փաստաբանութեան պաշտօնը կը դիմէր յամրաբար. իրուագիտութիւն կուսանէր Պահօրէլի ուսած կերպովը: Պօսիւէ քիչ անդամ բնակարան կունենար, երբեմն ալ ամենեւին չէր ունենար: Մերթ ասոր, մերթ անոր, և ամենէն շատ ծօղիին սենեակը կը բնակէր:

Ծօղի բժշկութիւն կը սորվէր. Պօսիւէէն երկու տարի պըղտիկ էր:

Ծօղի երեակայական հիւանդ երկտասարդ մ'էր: Բժշկութեան մէջ սորվածն էր աւելի հիւանդ ըլլալ քան թէ բժշկութեան քսաներեք տարեկան հասակին մէջ ինքզինքը հիւանդոտ մը կը սեպէր, և կեանքը հայլին մէջ լեզուն նայելով կանցունէր: Կը հաստատէր թէ մարդս ասեղն մը պէս կը մաղ-

նէտի (s'aimanter), և սենեկին մէջ անկողնին դուրսը դէպ 'ի հարաւ և ոտքը դէպ 'ի հիւսիս կը դնէր, որպէս զի գիշերը երկրագունտի մագնիսական մեծ հոսանքը (courant) չը շփոթէ իր արիւնին շրջաբերութիւնը: Փոթորիկի ժամանակ իր երակին զարկը կը քննէր: Բայց ամենէն զուարթն էր ծօլի:

Ծօլիին այս ամէն իրարու անյարմար հանգամանքը, այսինքն երիտասարդութիւնը, մոլեկրութիւնը, հիւանդոտութիւնը, զուարթութիւնը սիրով կը վարուէին միատեղ, և կը կազմէին արտակերպոն և հաճելի անձ մը զոր իր ընկերները՝ էլ բազաձայն տառին գործածութեան մասին անխնայ ըլլալով՝ ծօլլլի կանուանէին:

— Չորս երով²⁵ կրնաս թեւարկել, կըսէր անոր ծան Բրուվէր:

Ծօլի սովորութիւն ունէր դաւազանին ծայրովը քթին դըպնալու. այս սովորութիւնը կորովամտութեան մը նշան էր:

Այս ամէն երիտասարդները որք խիստ կը զանազանէին իրարմէ, և որոնց վրայ սակայն պէտք է անկատակ խօսիլ, մի և նոյն կրօնքը ունէին, այսինքն Յառաջգիմութիւն:

Ամէնքն ալ զաղղիական յեղափոխութեան հարազատ դաւակնեցնէին: Ամենէն թեթեւները ծանրութիւն մը կառնէին, երբ կարտասանէին 89 ամսթիւը: Անոնց հայրերը՝ ամէն մէկը իր բնութեան համեմատ՝ Ֆէօյշեան, արքայական կամ վարդապետական էին կամ եղած էին. բայց հոգ չէր. այն խառնակութիւնը չէր վերաբերեր իրենց, վասն զի իրենք երիտասարդ էին, և այն խառնակութիւնը իրենցմէ առաջ էութիւն ունեցած էր: Անոնց երակներուն մէջ շրջաբերողն էր սկզբունքներու անարատ արիւնը: Առանց միջնական (intermédiaire) զանազանութեան անոնց ամէնքն ալ անապաւ կանելի իրաւունքին և բացարձակ պարտաւորութեան կը յարէին:

Անդամակից (affilié) և մասնակից (initié), ամէնքն ալ ծածկապէս տեսլականը կը ծրագրէին:

Այս ամէն եռանդաւի սիրտերուն և համոզակեր միտքերուն հետ սկեպտիկեան մ'ալ կար: Ինչպէս անոնց հետ կը գրանուէր. — Վերագրութեամբ: Այս սկեպտիկեանին անունն էր Արանթէր. սովորաբար R գլխադիրը կը դնէր իր ստորագրութեան տեղը: Արանթէր մարդ մ'էր որ շատ կզգուշանար որ և է բանի մը հաւատալու: Սակայն Բարիզի մէջ ուսում առնելով ամենէն աւելի սորվող ուսանողներուն միջէր ան: Գիտէր թէ լաւագոյն սուրճը Վամպլէնի սրճարանը, և լաւագոյն դնդասեղանը Վօլթէրի սրճարանը կը գտնուէին թէ լաւ նկանը և լաւ աղջիկը Մէնի պուլվարին վթայ Էրմիթաժը, շրթնատունկով (crapaudine) եփած հաւիկները (poulet) Սակէ անուն կնիկին պանդոկը, համադամ ձուկերը Գիւնէթի քաղաքագրան մօտերը, և սպիտակ թեթե գինի մ'ալ Գօմպայի դուրին մօտերը կը գտնուէին: Ամէն բանին լաւ տեղերը գիտէր, նաև օպօն և շօն ըստած խաղերը, քանի մը պար, և երեկելի դաւազանակիր (bâtoniste) մ'էր: Այս ամէն յատկութիւններէն 'ի զատ նաև նշանաւոր գիտնէր, և սոսկալի տղեղ էր: Իրմա Պուասի որ այն ժամանակի բօթիկնէլ կարող կիներուն ամենէն գեղանին էր, զայրանալով անոր տղեղութեան դէմ, օտ վճիռը տուած էր, Արանթէր անհաբէլ է. բայց Արանթէրի ինքնագովութիւնը չէր շփոթեր: Սիրապէս և ակնապիշ կը նայէր ամէն կիներուն, ամենուն համար կարծես ըսելով «Էթէ ուղէի», և աշխատելով կլլեցնել իր ընկերներուն թէ ընդհանրապէս կուզուէր ինք:

Ծողովուրդի իրաւունք, մարդու իրաւունք, ընկերային դաշնադիր, զաղղիական յեղափոխութիւն, հանրապետութիւն, հանրիշխանութիւն, մարդկութիւն, քաղաքակրթութիւն, կրօնք, յառաջգիմութիւն, ասոնք ամէնքն ալ Արանթէրի համար զրեթէ նշանակութիւն չունէին: Ար ժպտէր այս բառերուն վրայ: Սկեպտիկութիւնը, իմացականութեան այս փրթութիւնը ամբողջ զաղափար մը թողած չէր անոր մտքին մէջ: Հեզնութեամբ կապէր: Միայն մէկ ստուգութիւն կայ՝

որ է գինիիս բաժակը, կըսէր. այս էր անոր սկզբունքը: Ա-
 մէն կուսակցութիւններու ամէն զոհարարութիւնները կը ծաղ-
 րէր, եղբայրը, ինչպէս նաև հայրը, երիտասարդ Բօպէս-
 քիէրը, նաև Լուսազըբօլը կը ծաղրէր: Լաւ կը յառաջանան
 մեռնելով, կաղաղակէր: Խաչելութեան համար կըսէր. Ա-
 հա կախան մը որ աղէկ դորձ տեսաւ: Թափառաշրջիկ, խա-
 ղամոլ, անասակ, սաէպ գինով մ'էր, և այս նորահաս մտա-
 խոհներուն տհաճութիւն կը պատճառէր անընդհատ երգե-
 լով. Կը սէրէն, արջիկէր, կը սէրէն, և քիւնի. Եղանակ,
 Կեցցէ Հանրի Գ.

Սակայն այս սկեպտիկեանը մոլեռանդութիւն մ'ունէր: Այս
 մոլեռանդութիւնը ոչ զաղափար, ոչ վարդապետութիւն, ոչ
 ճարտարութիւն, ոչ ալ գիտութիւն մ'էր, այլ մարդ մը,
 այսինքն Անծօրա: Կրանթէր կսքանչանար Անծօրայի վրայ,
 կը սիրէր և կը պատուէր զան: Այս բացարձակ ողիներու
 քաջամարտ խումբին մէջ այս անիշխանական կասկածոտը ո-
 բնէ հետ կը միանար: Ամենէն բացարձակին հետ: Անծօրա
 կ'նչ կերպով կը նուաճէր զան. միթէ զաղափարներով: Ոչ,
 այլ բնաւորութեամբը: Ասի շատ անգամ գիտուած երևոյթ
 մ'է: Սկեպտիկեանի մը հաւատացեալն մը յարիլը պարզ
 բան մ'է ամբողջարար (complémentaire) գոյներու օրէնքին
 պէս: Հրպայր մ'է մարդուս ինչ որ չունի ինք: Ոչ ոք
 կոյրին պէս կը սիրէ լոյսը: Թղկուհին թմբկահարներու բար-
 ձրահաս պարագլուխը կըսիրէ: Գորտը աչերը դէպ երկինք
 կը վերցնէ միշտ. Ինչո՞ւ: — Թուչունին թևակութիւնը տես-
 նելու համար: Կրանթէր՝ որու մտքին մէջ տարակոյսը կը
 սողար՝ սիրով կուզէր տեսնել Անծօրայի սրտին մէջ հա-
 ւաքին թևատարած գիրքը: Կրանթէր Անծօրայի հարկաւո-
 բութիւն ունէր: Այս զգաստ, քաջողջ, հաստատուն, ու-
 ղիղ, խիտ և անարատ երիտասարդը կը հմայէր զան. Կրան-
 թէր որոշապէս չէր նշմարեր և ոչ ալ միտքէն կանցունէր
 ինքնիրեն մեկնել թէ ինչպէս կը հմայուէր անորմէ: Բնազ-

դու մոլ կսքանչանար այնպիսի մարդու մը վրայ որ իր ներ-
 հակն էր: Իր թոյլ, դիւրակոր, հիւանդային և աճև զաղա-
 փարները Անծօրայի կը յարէին ողնայարի մը յարելու պէս:
 Իր բարոյական ողնասիւնը (colonne vertébrale) այս նեցու-
 կին վրայ կը յե՛նուր: Կրանթէրի անձ մ'ըլլալը Անծօրայի
 քով կերևար: Սակայն Կրանթէր իսկ առերևութապէս երկու-
 իրերու ներհակ տարբերով կը բաղկանար: Հեղնասէր էր ու
 միանգամայն ջերմասիրտ: Իր անտարբերութիւնը սէր կըզար-
 Միտքը կրնար հաւատքէ զուրկ մնալ, բայց սիրտը չէր կըբ-
 նար բարեկամութենէ զուրկ ապրիլ: Մեծ հակասութիւն.
 վասն զի սէր մը համարում մ'է: Այսպէս էր Կրանթէրի
 բնաւորութիւնը: Կան այնպիսի մարդեր որոնք կարծես թէ
 երկրորդ երես, աստու կամ յետասկողմ ըլլալու համար
 ծնած են: Բօլիւքս, Բաթրօղլը, Նիսիւս, Խօտամիտաս, Է-
 Ֆէսթիօն, Բէլմէտա են: Ուրիշի մը վրայ կ'սխալու թէսու-
 թեամբ կ'ապրին. անոնց անունը շարունակութիւն մ'է, և
 երբ կը գրուի, միշտ և շաղկապը կուզէ առջևէն. անոնց
 կեանքը իրենց յատուկ չէ. անոնց չլիքաբերող ճակատագրի
 մը միւս կողմն է այն: Կրանթէր ահա այս մարդերուն մին
 էր: Անծօրայի աստառն էր:

Գրեթէ կրնանք ըսել թէ մտերմութիւնները այբբէնգիմփ
 տաւերուն մէջ կ'սխալին: Ֆրանսերէն այբբէնգիմփ տաւերուն
 շարքին մէջ Օ և Բ տաւերը անբաժանելի են: Ուզած կեր-
 պովդ կրնաս արտասանել Օ և Բ, կամ Օրէսթ և Բիլատ:

Կրանթէր, Անծօրայի ճշմարիտ արբանեակը, այս երկ-
 տասարդներուն խումբին մէջ կը բնակէր, անոնց հետ կ'ապ-
 րէր. անոնց հետ միայն հաճութիւն կըզար. ամենուրեք ա-
 նոնց ետեէն կերթար: Կրանթէրի ուրախութիւնն էր տես-
 նել այս շքանկարներուն երթևեկելը գինիին զրբըշիններուն
 մէջ: Կրանթէր զուարթ բնաւորութիւն մ'ունէր, և ահա այս
 պատճառաւ այն երիտասարդները իրենց խումբէն չէին ար-
 տաքսեր զան:

Անժօլրա՝ իբր հաւատացեալ կարհամարհէր այս սկեպտիկեանը . իբր ժուժկալ կարհամարհէր այս գինովը : Հըւպարտութեամբ փոքր ինչ կարեկցութիւն կը շնորհէր անոր : Արանթէր չընդունուած Բիլլաւ մ'էր : Անժօլրա միշտ կը յանդիմանէր , խոտիւ անդին կը հրէր , կը մերժէր զան . Արանթէր ալ միշտ ետ կուգար . Ինչ գեղեցիկ մերմէր , կըսէր Անժօլրայի համար :

ՊԼՈՒՐ Բ

ԳՆՄԱՐՆԱԿԱՆ ԺՈՒ ՊԼՈՆՏՅՈՅԻ Ի ՊՕՍԻԻԼԷ

ԿԻՍՕՐԷ մ'եւար որ՝ ինչպէս ընթերցողը պիտի տեսնէ՝ համադիպութիւն մ'ունէր վերը պատմուած դէպքերուն հետ , Լէկլը Տը Մօ՝ Գաֆէ Միզէնի դուռին ծնօտին կը թնամ էր հեշտասիրութեամբ : Հանդիստ վայելող մարգարձանի մը կերպարանով միայն կը մտախոհէր հոն : Սէն-Միշէլի հրապարակը կը նայէր : Անտիով յենու լը ոտքի վրայ պառկելու կերպ մ'է զոր մտախոհները չեն ատեր : Լէկլը Տը Մօ՝ առանց թախծութեան՝ կը խորհէր պզտի ձախորդութեան մը վրայ որ առջի օրը իրեն պատահած էր իրաւադատութեան դպրոցը և որ իր անձնական խորհուրդները կը փոփոխէր , խորհուրդներ որք բաւական անորոշ էին :

Մտախոհութիւնը չկրնար արդիւլէլ ոչ կառքի մ'անցնիլը և ոչ ալ մտախոհէն նշմարուիլը : Լէկլը Տը Մօ , որու աչքերը տեսակ մ'անորոշ դեղերու մէջ կը թափառէին , իր այս քնաշըջայի միձակին մէջ մայտանին վրայ քայլող երկանիւ կառք մը նշմարեց , որ կամաց կամաց և կարծես գեղեւունով կերթար : Ինչ կուգէր այս կառքը , ինչո՞ւ յամբարար կերթար : Լէկլը կառքին նայեցաւ , որու մէջ կառապանին քով երկտասարդ մը , և երկտասարդին առջևն ալ գիշերուան բաւական մեծ կակ ծրար մը կար : Անցորդները այս ծրարին վրայ անուն մը կը տեսնէին որ սև մեծ տառերով գրուած

էր թուղթի մը վրայ . թուղթը կառւին վրայ կարուած էր . անունն էր ՄԱՐԻՈՒՍ ԲՕՆՄԷՐՄԻ :

Լէկլը երբ տեսաւ այս անունը , գերբը փոխեց , ուղիղ կայնեցաւ , և ձայնը կառքին մէջ նստող երկտասարդին ուղղելով , պօռաց .

— Պարոն Մարիուս Բօնմէրսի :

Կառքը կանգ առաւ :

Երկտասարդը որ նոյնպէս խորունկ մտախոհութեան մէջ կերեւար , աչքերը վեր ընելով ,

— Ո՞վ է ան , ըսաւ :

— Գ . Մարիուս Բօնմէրսի գուք չէք :

— Անշուշտ :

— Ձեզ կը փնտռէի , կրկնեց Լէկլը Տը Մօ :

— Ինչո՞ւ , ինչ կայ , հարցուց Մարիուս , վասն զի իբր Մարիուսն էր որ իր հաւին տունէն ելած էր : Իր առջև կերեւար կերպարան մը զոր առաջին անգամ՝ կը տեսնէր . ուստի շարայարեց . — Ձեմ ճանչնար ձեզի :

— Եւ ոչ ալ ես ձեզի կը ճանչնամ , պատասխանեց Լէկլը :

Մարիուս կարծեց թէ ծաղրածու մ'է ան . կամ թէ այնպիսի մէկը որ կուգէ փողոցին մէջ իր քիթէն բռնել : Մարիուս որ նոյն պահուն զուարթ չէր , ունքերը ծռեց : Իսկ Լէկլը Տը Մօ՝ առանց խռովելու՝ շարայարեց .

— Երէկ չէ միւս օր դպրոց չէիք :

— Կարելի է :

— Այո՛ , դպրոցն էիք :

— Ուսանող էք , հարցուց Մարիուս :

— Այո՛ , ձեզի պէս , պարոն : Երէկ չէ միւս օր դպրոցը մտայ պատահարար : Վարժապետը աչկերունքուն անունը կուտար մի առ մի՝ անոնց ներկայ ըլլալը կամ չըլլալը հասկնալու համար : Ինչպէս դիտես , այն միջոցին այս վարժապետները շատ ծիծաղելի կերպով կը վարուին : Աթէ երբորդ անգամ անունդ տայ և ձայն չտաս , իսկոյն անունդ կը սըւ-

բուի ցանկէն : Աւթսուն Ֆրանքը ծովը նետած կըլլաւ :

Մարիուս սկսաւ մտիկ ընել : Լէկը շարունակեց .

— Պլոնտո վարժապետն էր աշկերտներուն անունները տուողը : Ար ճանչնաք Պլոնտոն : Խիստ սրածայր և իբիստ շարաշուք քիթ մ'ունի , և հեշտօրէն կառնու բացականերուն հօտը : Նախ Բ տառով սկսող անունները սկսաւ յիշել սրմ սեղօւկը : Ես՝ այս տառին հետ գործ չունենալուս համար՝ մտիկ չէի ըներ : Ամէն տրուած անունը ձայն կուտար , և ոչ մէկուն անունը սրբուեցաւ . աշկերտներուն ամէնքն ալ ներկայ էին անթերի : Պլոնտո կը տրտմէր : Մեկուսի կըսէի իւրովի . Պլոնտո , սիրականդ իմ , այսօր ամենափոքր գործ մը չպիտի կրնաս տեսնել : Պլոնտո յանկարծ Մարիուս Բժնէրսի անունը տուաւ : Բայց ոչ ոք պատասխանեց : Պլոնտո յոյսով համակուած նորէն և աւելի ազդու ձայնով մ'ըսաւ . Մարիուս Բժնէրսի , և դրիչը ձեռք առաւ : Անդու չիմ , պարոն : Հուս մ'ըսի իւրովի . Ահա լաւ աղայ մը՝ որ ցանկէն պիտի սրբուի : Աւշադրութիւն : Այս աղան իրապէս կեանքի վախճաններովը ապրող անփոյթ մ'է : Լաւ աշկերտ մը չէ ան : Նստասէր մը , ուսում առնող ուսանող մը , իմաստակ անմարուս մը , պիտութեան , դպրութեան , աստուածաբանութեան և իմաստութեան քաջ հմուտ մը , հազուած շքուած հաստ դուրի մը , յատկութեամբ անպիտան մը չէ ան : Պատուաւոր ծոյլ մ'է ան որ կը դեզերի , որ գիւղերը կզբօսնու , որ կրէլէններուն հետ կը տեսնուի , որ դեղանիներուն հետ կը սիրաբանէ , և որ թերևս հիմա տարփուհիս տունն է : Ազատենք զան : Թող Պլոնտո ճայթի : Բարեկամ , նոյն պահուն Պլոնտո սրբութի սե դրիչը առնելով մեղանին թաթխեց՝ անունը ներկաներուն ցանկէն սրբելու պատրաստուելով , եր շիկադոյն բիբը սրահին մէջ ժուռածեց , և երրորդ անգամ կրկնեց Մարիուս Բժնէրսի : Հո՛ւ ե՛՛ , պատասխանեցի . ասով անունդ չսրբուեցաւ ցանկէն :

— Պարոն . . . ըսաւ Մարիուս :

— Բայց իմ անունս սրբուեցաւ , շարայարեց Լէկը տը Մօ :

— Չեմ հասկնար թէ ինչ ըսել կուզէք , ըսաւ Մարիուս Լէկը կրկնեց .

— Ահա եղելութիւնը : Պատասխանելու համար՝ բեմին և՛ կծիկը գնելու համար՝ գուռին քովն էի : Աւարժապետը կերպիւ իւրե աչերը վրաս անկելով ինձ կը նայէր : Յանկարծ Պլոնտո՝ որ Պուալոյի զիրքին մէջ յիշուած շարամիտ քիթն է թերևս , Լ տառով սկսող անունները յիշել կսկսի : Լ գիրը իմ անունի սկզբնատառն է : Ես Մօ քաղթէն եմ և անունս Լէկը է :

— Լէկը , ընդմիջեց Մարիուս կարծելով թէ կայսերական արծիւ կը նշանակէ անունը , ինչ գեղեցիկ անուն :

— Պարոն , Պլոնտո երբ այդ գեղեցիկ անունին հասաւ , Լէկը , պօռայ . Հո՛ւ ե՛՛ , պատասխանեցի : Անտան Պլոնտո վազրի մ'անուշութեամբ ինձ նայեցաւ , և ժպտելով ըսաւ . Եթէ Բժնէրսի դու ես , ապա ուրեմն Լէկը չես : Խօսք մը որ կարծես քեզի համար դառն ամարդութիւն մը կը պարունակէ . և որ սակայն միայն ինձի համար սոսկալի խօսք մ'էր : Պլոնտո ասի ըսելէն ետք անունս սրբեց :

Մարիուս աղաղակեց .

— Ամօթով եմ քովդ , պարոն :

— Նախ և առաջ , ընդմիջեց Լէկը , կուզեմ լաւ կերպով քանի մը զովեստներ տալ և անոնց մէջ զմուսել Պլոնտոն : Մեռած կենթադրեմ զան : Անոր նիհարութեան , տժողունութեան , ջրտութեան , խտտութեան և հոտին մասին փոփոխութեան արժանի մեծ բան մը չկայ : Եւ կըսեմ . Erudimini qui iudicatis terram²⁷ . « Հաս կը հանդիս Պլոնտոն , քիթ Պլոնտոն , հրահանգին կովը , պահարդական պատուէրին ահագին շունը , անուանակոչումի հրեշտակը , որ ուղիղ , քառակուսի , ճիշդ , անաչառ , պարկեշտ և սոսկալի մարդ մ'էր : Ինչպէս որ ան իմ անունս ջնջեց , Աստուած ալ զինքը ջնջեց :

Մարիուս կրկնեց .

— Շատ կը ցաւիմ . . . :

— Թող ասի քեզի դաս մ'ըլլայ , պատանիդ դու , ըսաւ
Լէկլը Տը Մօ : Այսուհետեւ նայէ որ չպահիսիս :

— Բիւր անգամ ներումն կը խնդրեմ քեզմէ :

— Աչ մէյ մ'ալ ընկերիդ անունը սրբել տալու վտանդին
մի ենթարկիր :

— Յիրաւի շատ կը տրտմում . . . :

Լէկլը քահ քահ խնդաց :

— Բայց ես շատ կուրախանամ : Փաստաբան ըլլալու վը-
տանդի մէջն էի : Հիմա անունիս սրբուժովը այդ վտանգէն
ազատեցայ : Փաստաբանական պաշտօնի յաղթանակներէն կը
հրաժարիմ : Ոչ այրի կնիկները պիտի պաշտպանեմ և ոչ ալ
որբերու դէմ դատ պիտի վարեմ : Ոչ փաստաբանի ամբանը
պիտի կրեմ և ոչ ալ դատարաններու մէջ պիտի սպասեմ :
Ահա անունս սրբուեցաւ փաստաբանցուներու ցանկէն : Պա-
րոն Բօնմբուի , քեզ կը պարտաւորիմ այս ազատումը : Կու-
զեմ շնորհակալութեան այցելութիւն մ'ընել քեզ հանդի-
սապէս : Ո՛ւր կը բնակիս :

— Այս կտաքին մէջ , ըսաւ Մարիուս :

— Հարստութեան նշան , կրկնեց Լէկլը հանդարտութեամբ :
Պը շնորհաւորեմ քեզի . վասն զի տարին ինը հազար ֆրանք
վարձ բերող կալուած մ'է այդ :

Նոյն պահուն Գուրֆէյրազ սրճարանէն դուրս կենէր :

Մարիուս տրտմապէս ժպտելով ,

— Երկու ժամէ 'ի վեր է այս կալուածին մէջ դանուիլս ,
և կը փափաքիմ դուրս ելնել . բայց բան մը պատահեցաւ և
չգիտեմ թէ ո՛ւր երթամ :

— Պարոն , ըսաւ Գուրֆէյրազ , իմ տունս եկէք :

— Կը վայելէր որ իմ տունս դար , բայց տուն չունիմ , ը-
սաւ Լէկլը :

— Գուն լուէ , Պոսիւէ , կրկնեց Գուրֆէյրազ :

— Պոսիւէ , բայց կարծեմ թէ անունդ Լէկլը էր :

— Լէկլը Տը Մօ , այլաբանութեամբ Պոսիւէ , պատաս-
խանեց Լէկլը :

Գուրֆէյրազ կտաքը մտնելով .

— Կառապան , Բօրթ-Սէն-Ժաղի պանդոկը պիտի երթանք ,
ըսաւ :

Նոյն գիշեր Մարիուս Բօրթ-Սէն-Ժաղի պանդոկին սեն-
եակներուն մէջ տեղաւորուած էր Գուրֆէյրազին հետ քով
քովի :

ՊԼՈՒԲ Գ .

ՄԵՐԻՈՍԻ ԶԵՐՄԱՆԷՐ

ՔԱՆԻ մ'օրուան մէջ Մարիուս Գուրֆէյրազի բարե-
կամը եղաւ : Երկտասարդութիւնը անմիջական կցուեցերու և
ստիպողական յարուածներու եղանակն է : Մարիուս Գուրֆէյ-
րազին քով ազատ չունչ կառնէր . Մարիուսի համար բա-
ւական նօր բան էր այս : Գուրֆէյրազ հարցումներ չըբաւ ա-
նոր : Եւ ոչ իսկ միտքէն անցաւ հարցնելը : Այս հասակի
մէջ երեսները չուտ մը կըսեն ամէն բան : Խօսքը անօգուտ
է : Կան երիտասարդներ որոնց դէմքը կրնայ ըսուիլ թէ կը
չսղակրատէ : Այս անսակ երիտասարդներ անգամ մը կը
նային իրարու և կը ճանչնան զիրար :

Սակայն առաւօտ մը Գուրֆէյրազ յանկարծ յետագայ
հարցումը ուղղեց անոր .

— Աղէկ միտքս ինկաւ . քաղաքական կարծիք մ'ունին դու :

— Զարմանալի հարցում , ըսաւ Մարիուս , գրեթէ վերա-
ւորուելով հարցումէն :

— Ի՞նչ ես :

— Հանրիշխանական-Պօնաբարդեան :

— Երկու կրօնքի ծառայող թերահաւատ , ըսաւ Գուրֆէյրազ :
Հեռեեալ օրը Գուրֆէյրազ Մարիուս < հետ անու- >

Գաֆէ-Միզէն տարաւ : Յետոյ ժպխտով մ'անոր ականջին փսփսայ . Գէտք է որ յեղափոխականներուն ներկայեմ քեզի : Եւ Ադէաէի բարեկամներուն սրաջը տարաւ դան , միւս ընկերներուն ներկայեց և կէս ձայնով , Աշէբո ք , ըսաւ . պարզ խօսք զոր Մարիուս չհասկցաւ :

Մարիուս ինկած էր այնպիսի միտքերու բոյնի մը մէջ ուր հանդիստ չպիտի վայելէր : Թէև լռակց և ծանրաբարոյ էր , բայց և այն միտքերուն պէս ինքն ալ թե ու զէնք ունէր :

Մարիուս որ սովորութեամբ և ճաշակով մինչև անատեն առանձնասէր , և մեծախօսութեան ու մեծախօսութեան միտած էր , փոքր ինչ խրաչեցաւ այն երիտասարդներուն իր բոլորտիքը թուշտիլ տեսնելով : Այս ամէն զանազան նախաշարժումները (initiative) կը գրգռէին զան միահամուռ և կը ձգձգէին : Այս ազատական և աշխատասէր միտքերուն աղմկալի երթմեկեր մերթիկ կը յարուցանէր անոր դաղափարներուն մէջ : Երբեմն աղմուկին մէջ այս դաղափարները այնքան կը հեռանային Մարիուսի միտքէն որ դժուարաւ կը ժողովէր զանոնք : Կը լսէր որ անակնկալ կերպով մը կը խօսուէր փիլիսոփայութեան , դրականութեան , ճարտարութեան , պատմութեան և կրօնքի վրայ : Տարօրինակ պատկերներ կը նշմարէր , և կը կարծէր թէ տեսածը քսոսն է , վասն զի հեռուէն չէր զիտեր անոնց տեսքը : Հօրը կարծիքները ընդունելու համար երբ ձգած էր իր հաւին կարծիքները , կարծած էր թէ ալ միտքը հաստատուն վիճակ մ'ընդունած է , հիմա՛ խողովութեամբ և առանց ինքնիրեն խոստովանել համարձակելու՝ կը կասկածէր այս հաստատութեան վրայ : Գարձնալ տեղէն կը շարժէր այն հրեշտակը որու տակ կը տեսնէր ամէն բան : Տեսակ մ'երեքում՝ անոր ուղեղին ամէն հօրիզոնները վեր 'ի վայր կը յուզէր : Կերբին տարօրինակ իրարանցում : Այս իրարանցումը գրեթէ կը տառապէր զան :

Կերևար թէ այս երիտասարդներու համար «նուիրադորժուած քաներ» չկային : Մարիուս ամէն նիւթի վրայ այնպի-

սի տարօրինակ խօսուածք մը կը լսէր , որ իր տակաւին վեհերոտ մտքին անհասկնալի թիւն կուտար :

Երբ կը ներկայէր թատրական ծանուցում մը , որու վրայ դասական ըսուած հին ցուցակէն ողբերգութեան մ'անունը կերեար , Պասօրէլ կը պօտար . Կորնչի՛ այն ողբերգութիւնը որ սիրելի է քաղաքաւորներուն : Եւ Մարիուս կը լսէր Գօմպլէրին յետադայ կերպով պատասխանելը .

— Անիրաւ ես , Պասօրէլ : Քաղաքաւորները ողբերգութիւնը կը սիրեն , և այս մասին պէտք է հանդարտ թողուլ քաղաքաւորները : Արդի յառաջդիմութեան դաղափարներէն հեռի ողբերգութիւնն ալ իր էութեան պատճառն ունի , և ես չեմ այն անձերու թիւէն որոնք յանուն Կարիլի կուրանան անոր էութեան իրաւունքը : Բնութեան մէջ ճրագիրներ կան , արարածներու մէջ ծիծաղելի նմանութիւններ կան բոլորովին կազմուած . կտուց մը որ կտուց չէ , թևեր որ թև չեն , լուղաթևեր (nageoire) սրբ լուղաթև չեն , թաթուլներ որք թաթուլ չեն , ցաւալին աղաղակ մը , որ լսողին խընդուկը բերէ . ահա սպոյն է այս : Արդ քանի որ թուշտիին քով հաւն ալ կայ , չեմ հասկնար թէ ինչո՞ւ դասական ողբերգութիւնը էութիւն չունենայ հին ժամանակի ողբերգութեան առջև :

Երբեմն ալ Մարիուս երբ Անժօլբայի և Գուրֆէյրազի հետ Ժան-Ժազ-Բուսօյի փողոցէն կանցնէր , Գուրֆէյրազ Մարիուսին թեղ կը մանէր , և կըսէր .

— Աշտղբութիւն ըրէ : Ասի Բլաթրիէր փողոցն է որ այսօր Ժան-Ժազ-Բուսօյի փողոցը կանուանի , վասն զի զարմանալի ընտանիք մը ասկէ վաթսուս տարի առաջ այս գոտէ հին մէջ կը բնակէր : Ընտանիք ըսածս Ժան-Ժազ և Թերեզան էին : Ժամանակ առ ժամանակ այս ընտանիքէն պղտի էակներ կը ծնէին : Թերեզան կը ծնէր , Ժան-Ժազն ալ կը պիտակէր (enfantrouver) զանոնք :

Եւ Անժօլբա խախտ կը յանդիմանէր Գուրֆէյրազը :

— Լու՛գ ժան-ժաղ-Տուսոյի առջև . ես կըքանչանամ այդ ճարգուն վրայ : Յտոյդ է թէ ուրացաւ իր զաւակները , բայց ժողովուրդը որդեգրեց :

Այս երկառարդներուն և ոչ մէկուն բերնէն կը լսուէր « կայսրը » բառը : Ժան Բրուվէր միայն Նարբոնն կըսէր երբեմնակի . միւս ամէնքն ալ Պոնաբարդ կըսէին : Իսկ Անժօլը բա Պոնաբարդ կարտասանէր :

Մարիուս անորոշապէս կը զարմանար :

ԳԼՈՒԲ Գ.

ԳՆՓԻ-ՄԻԻՋԻՆԻ ԵՏԵՆԻ ՍՐԱՀԸ

ԱՅՍ երկառարդներու մէջ տեղի ունեցող խօսակցու՛թիւններու մին որոնց ներկայ կը դանուէր Մարիուս՝ երբեմնակի ինքն ալ խօսքի խառնուելով , ստուգապէս ցնցեց ա՛նոր միտքը :

Այն խօսակցութիւնը՝ որու կակնարկենք՝ տեղի ունեցաւ Գաֆէ-Միւլզէնի ետեւի սրահին մէջ ուր նոյն իրիկուն զուճարուած էին Ադէտէի գրեթէ բոլոր բարեկամները : Պատին վրայի ճրագը հանդիսապէս վառուած էր : Այս կամ այն իրերու վրայ կը խօսէին առանց կրքի , այլ վիճուկով : Անժօլը այլէն և Մարիուսէն 'ի զատ՝ որք կը լռէին՝ ամէն մէկը իր մտքէն փչող հոգին համեմատ կը ճառէր : Ընկերներու մէջ տեղի ունեցող խօսակցութիւնները երբեմն կունենան այս հանդարտ վիճուկները : Խօսակցութիւնը նաև խաղ մ'էր , խառն 'ի խառն բան մ'էր : Իրարու խօսք կը նետէին , քար կը նետէին փոխադարձապէս : Սրահին չորս անկիւնը խօսակցութիւն կըլլար :

Այս ներքին սրահին մէջ բնաւ կին մը չէր կրնար մտնել , բաց 'ի Լուիզօնէն , որ սրճարանին սպասները լուացող կինն էր և որ ժամանակ առ ժամանակ սրահէն կանցնէր լուացանէն գործանոցս ելքաուել Համբար :

Կրանթէր որ կատարելապէս գինով էր , վրդովում կուտար սրահին այն անկիւնին ուր կը կենար , խելքին փշածը բերնէն դուրս կը թափէր գիտնալով կամ չգիտնալով , և կը պոտար :

— Ծարաւի եմ : Երազ մը կը տեսնեմ , մահկանացուներ , Հայտէլպէրկի գինիին տակառին թող կաթուած մը իջնէ , և անոր փակցուելք առանեղիւ տղորուկներուն մին ես ըլլալ պիտի ուզեմ : Կուզէի խմել : Կը փափաքիմ մուռնալ կեանքը : Կեանքը չգիտեմ որմէ հնարուած սոսկալի գիւտ մ'է : Այս կեանք ըսուածը ամենին չաւեր և ամենին արժէք մը չունի : Մարդս հոգին բերանը կը բերէ ապրելու համար : Կեանքը զարդ մ'է որու մէջ գործածելի իրեր քիչ կան : Երանութիւնը հին շրջանակ մ'է որու մէկ կողմը միայն ներկուած է : Ժողովոց գիւրքին իմաստունը՝ ամէն ինչ ունայնութիւն է՝ կըսէ : Համամիտ եմ այս միամիտ մարդուն հետ որ թերևս էութիւն ունեցած չէ բնաւ : Զրօն՝ չուզելով բոլորովին մերկ մնալ , ունայնութեամբ հաղուեցաւ : Ա՛ ունայնութիւն , դու ամէն բանի կարկանդակն ես մեծ մեծ բառերով : Խոհապանը՝ գործանոց , պարզը՝ վարժապետ , ձեռնածուն՝ մարմնավարժ , կոփամարտը՝ ըմբիշ , գեղազորքը՝ տարբալոյժ , հերազարդը՝ (perruquier) ճարտարապետ , կաւիիր բանուորը՝ ճարտարապետ , կառավար ծառան՝ քաջավարժ որսորդ , նեպուլը՝ քլեքէքլեքա՛նշ (տեսակ մը կենդանի) կը սեպուի : Աւնայնութիւնը ետե մը և երես մ'ունի , երեսը՝ պարու է , սեւ մարմն է ան՝ իր ուլունքովը , ետեը՝ ալմար է . փիլիսոփան է ան՝ իր հնոտիներովը : Մէկին վրայ կուլամ՝ միւրին վրայ կը խնդամ : Ինչ որ շուք և առաջութիւն կանուանի , պատիւը և արժանապատուութիւնը անդամ ընդհանրապէս սոսկեղեղ (chrysocale) կը սեպուին : Թագաւորները մարդկային հպարտութիւնը խաղալի կընեն : Կալիպուլա հիւպատոս կընէր երիվար մը : Շարլը Բ. ասպետութեան աստիճանն առուելով կընակի մը : Հիմա հաղուեցէք շքուեցէք :

ուրն մն Ինչիթաթիւսի (ձի մը) Տիպատոսութեան և Բոսպորի (խորոված) պարոնութեան մէջ: Իսկ մարդկանց սեպհական արժէքին ակնարկելով կրսեմ թէ այն ևս աւելի յարգ մը չունի: Մտիկ ըրէք զժայիին իր դրացիին վրայ աւուած գովասար: Ճերմակը ճերմակին վրայ անագորոյն է. եթէ շուշանը խօսէր, արգեօք ինչպէս սիտի շտիէր ազաւնին. սուս կրօնուհի մը որ ջերմեանդ կնիկի մը վրայ կը շաղկորատէ, աւելի թունաւոր է քանթէ իժը և կապոյտ պէնկարը²⁸: Մեղք որ տղէտ եմ, թէ ոչ շատ մը բաներ պիտի յիշէի ձեզ. բայց քան մը չեմ գիտեր: Օրինակի աղաղաւ, միշտ խելք ունեցած եմ. երբ Արօյի քով աշխերտ էի, փոխանակ մանր մուկեր պատկերներ մրադծելու, ժամանակս խնձոր լուրջանէլով (chipper) կանցունէի. յափշտակիչը յափշտակութեան արուն է: Ահա իմ մասին պէտք եղածը ըսի. իսկ դուք, ձեր արժէքն ալ կշնեմ: Ար ծիծաղեմ ձեր կատարելութիւններու, պատուականութիւններու և յատկութիւններու վրայ: Ամէն յատկութիւն պահուածիան մը կը յանդի, խնայատէրը ազահին կը մօտի, առատաձեռնը՝ զեղին կը մերձաւորի, քաջը պարծուկին քովէն կերթայ. ով որ խիստ բարեպաշտ կըսուի, փոքր ինչ կեղծ բարեպաշտ է. Գիտցինէսի վերարկուին ծակերուն չափ մոլորութիւններ կան առաքինութեան մէջ: Աքո՛ւ վրայ կսքանչանաք, սպաննուողին թէ սպաննողին, Աւարի՛ թէ Պրիւթիւսի վրայ. ընդհանրապէս սպաննողին կողմը կը բռնուի: Ազրի՛ Պրիւթիւս, վասն զի սպաննեց: Ահա այն է առաքինութիւնը: Առաքինութիւն, կըսէք, լուր բայց նաև յիմարութիւն է այն: Այդ երեւելի մարդերը այլանդակ արքաններ ունին: Պրիւթիւս որ Աեսարը սպաննեց, պղտի տղայի՝ անդրիի մը սիրահար էր: Այս անդրին շինողն էր Ըսթրօնսիլիօն անուն Յոյն անդրիագործը. ասի քանդակած է նաև Գեղեցիկ-Սրուք անուն ամազոնին այն պատկերը, զոր Ներոն Տետը կը տանէր երբ կը ճամբորդէր: Այս Ըսթրօնսիլիօն միայն երկու անգրի ձգած է, որով հա-

մաճայնեցան Պրիւթիւս և Ներոն: Պրիւթիւս մկին սիրահարեցաւ, Ներոն ալ միւսին: Բոլոր պատմութիւնը ոչ այլ ինչ է եթէ ոչ կրկնաբանութիւն մը: Մեկ գարը միւս դարին բանաբաղն է: Մարէնկոյի պատերազմը Բիտնոյի պատերազմը կորինակէ. Գլովիսի Թօլպիազը և Նաբոլէոնի Աւստերլիցը համանման են երկու կաթիլ արիւնի պէս: Մեծ կարեւորութիւն մը չեմ տար յաղթութեան: Ամենէն մեծ աջ շութիւնն է յաղթելը. ճշմարիտ փառքը համոզելն է: Հրամայէք, աշխատեցէք բան մը հաստատելու, եթէ կրնաք, գոհ կըլլաք երբ կը յաջողիք, — ինչ միջակութիւն, — և երբ կը նուաճէք, — ինչ թշուառութիւն: — Բարէ, ունայնութիւն և վատութիւն ամենաբար: Յաջողութեան կը հնազանդի ամէն բան, նաև քերականութիւնը: Si volet usus,²⁹ կըսէ Լորաս: Հետևաբար կարհամարհեմ մարդկային սեռը: Բոլորէն մասին իջնե՛ք, կուզէք որ սկսիմ սքանչանալ ժողովուրդներու վրայ. բայց ո՞ր ժողովուրդին վրայ, եթէ կըք հաճիք. միթէ Յունաստանի վրայ: Աթենացիք Տիմոսթոկրիսի այս բարիզեանները Փոսիօնը կսպաննէին՝ ինչպէս Գալլիացիք Գօլինին սպաննեցին, և այնքան կը փառաքչէին բռնաւորները որ Անասէֆէօր՝ Բիսիսթրաթիւն համար կըսէր. Անոր մեղք մեղուները կը հրապուրէ: Յիսուս արի շարունակ Յունաստանի ամենէն երեւելի մարդը սեպուած է այն Փիլիթաս անուն քերականը, որ կարի փոքր և կարի մանր ըլլալուն համար ստիպուած էր իր մուճակները կապարել (plomber) սրպէս զի հովը շառնու շտանի զինքը: Գօրինիթի մեծ հրապարակին վրայ անգրի մը կար զոր Սիլանիոն շինած էր և զոր Բլին կը յիշատակէ երեւելի անդրիններու հետ. այս անգրին Էֆիսթաթի պատկերն էր: Ինչ ըրած է Էֆիսթաթ. — Ուք թաթելու արհեստը դատած է: Ասով կամփոփուի Յունաստանը և փառքը: Անյնիք ուրիշներու. կուզէք որ Ինչիլթէրայի վրայ սքանչանամ, Քրանտայի վրայ սքանչանամ: Քրանտայի վրայ, և ինչե՛ւ. վասն զի Բարիկն ունի. բայց

արդէն Աթենայի վրայ ըսի կարծիքս : Ինկիլիթերայի վրայ
 և ինչու . միթէ Լոնարայի համար . բայց ես կատեմ այն քա-
 ղաքը որ լոկ առուտուրի գերի է , որ Գարթամ մ'է : Մանա-
 ւանդ թէ Լոնարա որ շոայլութեան մայրաքաղաքն է , նաև
 թշուառութեան կեդրոնավայրն է : Միայն Շէրին-Գրոս թա-
 ղին մէջ տարին հարիւր հոգի կը մեռնի անօթութենէ : Այս
 է ահա Ալլիսոն : Հիմա ուրիշ բան մ'ալ ըսեմ որ եղ կա-
 պէք . Անկլուհի մը տեսայ որ վարդեայ պսակ և կապոյտ ալ-
 նայներ ունէր և որ կը պարէր : Աւրեմ շուախը տեսնէ Ին-
 կիլթերայի երեսը : Եթէ չեմ սքանչանար ճօն Պուլին (անդ-
 լիացի) վրայ , ինչպէս սքանչանամ Յօնթաթանին (ամերիկացի)
 վրան : Այնքան կախորժիմ այս եղբայրէն որ գերիներ
 ունի : Աերցուր times is money (ժամանակը ստակ է) , ինչ
 կը մնայ Ինկիլթերային : Աերցուր cotton is kingը (բամպա-
 կը թաղաւոր է) , ինչ կը մնայ Ամերիկային : Ալմանիան ա-
 յիշ է . Իտալիան մաղձ է : Միթէ հիանաք Ռուսիայի վրայ :
 Աօլթեր կսքանչանար : Բայց Չինաստանի վրայ ալ կսքանչա-
 նար : Ար հաւանիմ թէ Ռուսիա մասնաւոր գեղեցիկութիւն-
 ներ ունի , որոնց մին է բոնամուլութիւնը . բայց կը ցաւիմ
 բունամուլներու վրայ , վասն զի փափուկ է անոնց առողջու-
 թիւնը : Ալէքսիս մը գլխատուած , Պետրոս մը գաշտուած ,
 Պօղոս մը խղզուած , ուրիշ Պօղոս մ'ալ կօշիկի ներբանի
 տակ ճմլուած , զանազան Իւաններ մորթուած , բազմաթիւ
 Նիկողայոսներ և Աասիլներ թուհուղուած են , և այս ա-
 մնը կը ցուցնէ թէ Ռուսիայի կայսրներու պալատին օդը
 յայտնապէս մահառիթ ապականութիւն մ'ունի : Առէն քա-
 ղաքալիթեալ ժողովուրդները կը հրաւիրեն խորհողը որ հիա-
 նայ սարապայի մը , այսինքն պատերազմի վրայ . այդ պատե-
 բազմին , քաղաքալիթ պատերազմին մէջ կը կազմուին և
 կամփոփուին աւազակութեան ամէն ձևերը , ժայտս լեռին
 կերճերու հրայտակիրներուն աւազակութենէն սկսելով մին-
 չև Բաս-Տութեղի Գօմաշ Հնդկիներուն ասպատակութիւնը :

Աճ , Եւրոսոսն Ասիական աւելի կարծէ սակայն , ըսէք ինձ
 թերևս : Ար հաւանիմ թէ Ասիան համ հոտ չունի , բայց
 լաւ մը չգիտեմ թէ ինչ պատճառաւ կրնաք ծաղրել մեծ
 Լաման (Մօնկօլնեբուն քուրմը) , դուք , արեմտքի ժողո-
 վոքրդներ , դուք որ ձեր մօտաներու և վայելչութիւններուն
 հետ խառնեցիք վեհափառութեամբ խառն ամէն աղտեղու-
 թիւնները՝ Իդապել թաղուհիին կեղտոտ շապիկէն սկսելով
 մինչև թագածաւանդ իշտանին միզանոցը : Պարոն մարդա-
 սէրներ , 'ի նանիք կըսեմ ձեզի : Պարեջուրը ամենէն աւելի
 Պրիւսէլի , օղին ամենէն աւելի Սթօքօլմի , չիոլաթօն ամե-
 նէն աւելի Մատրիտի , գիաջուրը (genievre) ամենէն աւելի
 Ամսթերտամի , գինին ամենէն աւելի Լոնտրայի , սուրճը ա-
 մենէն աւելի Պօլսի և աւշինգըրը ամենէն աւելի Բարիդի մէջ կը
 գործածուի . ահա ասոնք են ամէն օդատար գաղափարները
 Բարիդ վերջապէս ամենէն գեր 'ի վեր է : Բարիդի մէջ քուրջ
 հաւքողները անդամ Միսպրիթներ (կնամուլ) են . Գիոգիւնէս
 ինչպէս փիլիսոփայ էր Բիրէի մէջ , նոյնպէս ուղէր թերևս
 քուրջ հաւքող ըլլալ Մօպրի մայտանը : Սորվեցէք նաև թէ
 քուրջ հաւքողներուն կապելանները պէպէն կանուանին . ամենէն
 երևելիներն են Լա Գառըլ և Լ'Ապաթաթ : Աւրեմ , ո՛ր կա-
 պելիօններ , գինետուներ , գինեանիկներ , աշխարհաւանդ-
 ներ , կապելաններ , պանդոկներ , բողանոցներ , իջևաններ ,
 քրջավաճառներու սրճարաններ , խալիֆներու օթեաններ ,
 կը հաստատեմ ձեզ թէ հեշտամուլ մ'եմ , Բիշարի պանդոկը
 կը ճաշեմ մարդի գլուխ չորս Ֆրանք վճարելով , Պարսկաս-
 տանի օթոցներ պէտք է ինձ որպէս զի Գլէօթաթրան մերկան-
 դամ գլորեմ անոնց վրայ . ո՛ր է Գլէօթաթրան : Ա՛հ , դա
 ես Գլէօթաթրան , Լուիզօն : Բարի լոյս :

Գաֆէ Միւզէնի ետևի սրահին մէկ անկիւնը ահա այս խօս-
 քերը կը թափթփէին Արանթերի բերնէն , որ սաստիկ արք-
 շիւ էր և որ սրճարանին սպասները լուացող կնիկներ հետը
 կիյնար՝ չթողլով զայն որ անցնի սրահէն :

Պօսիւէ ձեռքը դէպ 'ի Կրանթեր երկնցնելով՝ կը ջանար լռեցնել զան, բայց Կրանթեր նորէն կըսէր.

— Արծիւզ (լէկլը) Մօլի, վար առ թաթերդ : Ամենեին աղբեցուծիւն մը չես ընէր իմ վրայ՝ շարժում ընելով Հիբօլարաթին պէս, որ կը մերժէր (նայիլ) Արթաքսերսի փերեղակը : Չիս հանդարտելու հարկ չեմ թողուր քեզի : Մանաւանդ թէ տրտում եմ. ինչ կուզես որ ընեմ քեզի : Մարդս յուր է, մարդս նաեւ է, թիթեանը յաջողած է, մարդը յաջողած չէ. Աստուած չիրցաւ յաջողպէս շինել այդ կենդանին : Բազմութիւն մը ազեղութիւններու ընտրութիւն մ'է : Մարդս, ո՛վ կուզէ թող ըլլայ, թշուառական մ'է : Կնիկ, յանդն է պտոնիկ : Այո՛, մեղամաղձութիւն ունիմ թախմութեամբ և հայրենական տրամաթեամբ խառն, նաև սեւամաղձութիւն ունիմ, և կը սրտմտիմ, կը կատարիմ, կը յօրանջեմ, կը ձանձրանամ, կը տաղանայիմ, զլուխ կը ցուցնեմ : Թող շուտիկին բերանը երթայ Աստուած :

— Արէ քիչ մը, Բ զլխայիր, կրկնեց Պօսիւէ որ իրաւախտութեան խնդիրի մը վրայ կը վիճէր մեկուսի նստող ընկերի մը հետ և որ կէս մէջքէն աւելի ընկղմած էր դատական արիօթեան խօսքի մը մէջ. ահաւասիկ այս խօսքին վերջը.

— . . . Իսկ ես, թէև հաղիւ հազ «օրէնսդէս և ըլլայ ըլլայ փաստաբանութիւնը սիրող մ'իմ, կը պնդեմ թէ Նորմանախայի սովորական օրէնքի տրամադրութիւններուն համեմատ Սէն-Միշէլի տօնին օրը և ամէն մէկ տարուան համար ամէն կալուածատէրնեքը և ժառանգութեան վիճակողները յօդուտ հողատիրոջ կը պարտաւորին համարժէք մը վճարել, ամէն երկարատե վարձակալութիւններու, վարձույթներու, ժառանգային երկիրներու, հողական անշարժ ստացուածներու և կալուածներու դրաւի, նաև այս դրաւով երաշխաւորուած պարտքի վերաբերող պայմանադրութիւններու համար. . . » :

— Արձագանդներ, 30 մրմնջող յաւերժահարսեր, մրմնայ Կրանթեր :

Կրանթերին խիստ մօտ և դրեթէ լրին սեղանի մը վրայ թերթ մը թուղթ, կաղամար մը և զրիչ մը կար երկու պզտի բաժակներու մէջ տեղը, ուսկէ կը հասկցուէր թէ երգախառն զաւեշտ մը կը ծրարուէր : Այս դժուարին դործը ցած ձայնով կը պատրաստուէր, և երկու աշխատողներուն զլուխնեքը իրարու կը հպէին :

— Նախ անուները գաննք : Երբ անուները կը գլուխուին, նիւթն ալ կը գանուի :

- Իրաւ ըսիր : Ըսէ, և դրեմ :
- Պարոն Տարիմնն :
- Հաստա՞ն :
- Անշուշտ :
- Իր աղջկին է Սէլէսթին :
- . . . թին : Ե՛տքը :
- Գնդասեա Սէնվալ :
- Սէնվալ նոր անուն մը չէ : Ալալէն ըսենք :

Երգախառն զաւեշտը յօրինող նորուսներուն քով ուրիշ խումբ մը կար որ ընդհանուր աղմուկին շնորհիւ ցած ձայնով խօսելով մեղամարտութեան մը վրայ կը վիճէր : Երտուն տարեկան ծերունի մը խրատ կուտար տասնութ տարեկան երիտասարդի մը, և կը մեկնէր անոր թէ սրբախի հակաւարդի հետ էր գործը :

— Ձգուչացիք, բարեկամ : Քաջ սրակիր մ'է ան : Իր դերը անթերի կը խաղայ : Աւարպետութեամբ յարձակիլ դիտէ. իր սուրին հարուածները չիղծեր, դաստակը վարժէ, սուրը կը շողացնէ, կը փայլատակէ, ճշդապէս կարգիլէ հակաւարդին հարուածը, և շուտիկը մաթեմատիկական ճշդութեամբ զարնել դիտէ. նաև ձախլիկ է ան :

Կրանթերի գիմացի անկիւնը ժօլի և Պահօրէլ տօմիսօ կը խաղային և սիրոյ վրայ կը խօսէին :

— Դու երջանիկ ես, կըսէր ժօլի : Դու սիրուհի մ'ունիս որ միշտ կը խնդայ :

— Այս խնդումը պահուածիւն մ'է, կը պատասխանէր Պատօրէլ: Սիրուհի մը պէտք չէ որ խնդայ. վասն զի անոր խնդալը անսնող մը զան խարելու քաջալիբուրու իւն կառնու: Երբ զուարթ կը տեսնես զան, խիղճդ չտաղնապիր, իսկ եթէ արտում անսնես, խիղճդ չտանիր խարել զան:

— Վայ ապերախտ, վայ. խնդայող կին մը շատ լաւ կին մ'է: Մանաւանդ թէ ամենին կուի չէք ընել:

— Չենք կուիր, վասն զի գաշինք ըրած ենք: Երբ մեր պզտի սրբազան-գաշնաւորութիւնը ըրինք, ան՝ իրեն և ես ալ ինծի սահմանող լուիս մը նշանակեցինք, որով անդին չենք անցնիր բնաւ: Ինչ որ հիւսիսի կողմն է, Վօի կը վերաբերի. ինչ որ քայիին կողմն է ժէյսի կը վերաբերի: Ասով խաղաղ կը մնանք:

— Խաղաղութիւնը երանութիւն է որ կը մարսէ:

— Հապա գու ինչ կընես, Ժօլլլի. ո՛ր մնայ օրիորդին . . . հետ ունեցած դժտութիւնդ, կը հասկնաս անշուշտ թէ որո՞ւ կակնարկեմ:

— Անպարտի համբերութեամբ մը երես կը դարձնէ իզմէ:

— Սակայն դու ծիրութեամբդ սիրտը թուշտ հանող սիրահար մ'ես:

— Բարէ:

— Եթէ քու տեղդ ըլլայի, ա՛լ անոր երեսը անգամ չէի նայեր:

— Ըսելը գիւրբին է:

— Նաև ընելը: Կարծեմ Միւզիդէթա է անունը, այն պէս չէ:

— Այո: Ա՛հ, սիրելիդ իմ Պատօրէլ, հոյակապ, շատ գիտուն ազջիկ մ'է ան. պզտի ոտներ, պզտի ձեռներ ունի. չէնքով շնորհքով կը հազուի, մարմինը ճերմակ է և մեղ, և աչերը մոպուհի մ'աչերուն կը նմանին: Ինքքս միտքս անոր տուած եմ:

— Բարեկամ, պէտք է ուրեմն հաճելի ըլլալ անոր, պէտք

է վայելաւոր ըլլալ, և նեղ բանթալոն հագնիլ: Սթօպէն ասրեայ և խաչալիծ գիպակէ բանթալոն մ'առ: Աղէկ կերթայ այն:

— Ո՛ւր կերթայ, պօռաց կրանթէր:

Կրորդ անկիւնը բանաստեղծական տաք վեճաբանութիւն մը կը ըլլար: Հիթանոսական գիցաբանութիւնը քրիստոնէական գիցաբանութեան հետ կուսիտի կը կուտէր: Խնդիրը Ոլիմպոսի վրայ էր, որու կողմը կը բռնէր Ժան Բրուվէր՝ իբր վիպասէր: Ժան Բրուվէր միայն հանդատութեան միջոցին վէհէրտ էր: Երբ զրդուելու ըլլար կրակուբոց կը կտրէր, տեսակ մը զուարթութիւն կառնուր իր եռանդը, և զուարթու միանգամայն քնարերային կը ըլլար:

— Չնախատենք աստուածները, կըսէր: Աստուածները թերևս անհետ չեղան: Ես չեմ կարծեր թէ Գիտո մուած է: Աստուածները երազներ են, կըսէք: Ես ալ կըսեմ թէ՛ այդ երազներուն փախուստէն ետք՝ նոյն իսկ բնութեան, արդի բնութեան վեճակին մէջ դարձեալ կը գտնուին հիթանոսական ամէն հին և մծ առասպելները: Բերդաքաղաքի մը կերպարանը ունեցող այսինչ լեռը, օրինակի համար, Վինիլը մալը տակաւին ինծի համար Սիպէլի գիցուհիին գլխադիրն է. կը կարծեմ թէ Բան չաստուածը գիշերները կուգայ ուռիներուն կոճղին խոռոջը կը մտնէ և կը փչէ՝ մատերովը հետ զհետէ ծակերը խցելով, և ՚ի բնէ հաւատացած եմ թէ Գիտոսի սիրուհին Խօ մատ ունէր Բիսվալի ջրվեժին մէջ. այս կարծիքիս հակառակը հաստատուած չէ գեռ:

Վերջին անկիւնը քաղաքական խնդիրներու վրայ կը խօսուէր: Լուի ԺԸ. ի շնորհած Սահմանադրութիւնը կը շարժերուէր: Պոմպոլիէր թուրակի կը պաշտպանէր զայն. Գուրֆէյրազ ազդուութեամբ կը հերքէր: Սեղանին վրայ հռչակաւոր Շարթ-Թուքէյ³¹ շարադէպ (malencontreux) օրինակ մը կար: Գուրֆէյրազ բռնած էր զայն և կը ցնցէր՝ այս թերթին սարուռը իր աւարկութիւններուն հետ խառնելով:

— Եւսի թագաւոր չեմ ուզեր. չեմ ուզեր՝ գէթ խնայ յողութեան անսութեամբ նկատելով. թագաւորները հացկատակներ են. Թագաւորները ձրի չեն թագաւորներ: Ինծի մը տիկ ըրէք, եթէ կուզէք հասկնալ թագաւորներու սղութիւնը երբ Քրանսուա Ա. մեռաւ, Քրանսայի մէջ ահրուժեան ընդհանուր պարտքը երսուն հազար լիւր (livre) եկամուտ էր. երբ Լուի Ժ.Վ. մեռաւ, այս պարտքը երկու հազար վեց հարիւր միլիոն լիւրի ելած է՝ մարկը քսանութ լիւր հաշուելով: Ըսել է թէ 1760ին՝ Տէմարէի ըտածին նայելով չորս հազար հինգ հարիւր միլիոն և այսօրուան հաշիւով տասներկու հազար միլիոն էր. Երկրորդ՝ Գոմպրֆէրէն ներուձն խնդրելով կըսեմ թէ շնորհուած Սահմանադրութիւն մը քաղաքակրթութեան յոռի միջոց մ'է: Անցումը ազատել, անցքը մեղմել, ցնցումը նուազել, ազգը՝ անդրաշայտէս միապետութեան հանրիշխանութեան անցունել՝ սահմանադրական կեղծիքներու կիրառումով, ասոնց ամենն ալ պժգալի պատճառներ են: Այ, ոչ, ժողովուրդը բնաւ չըստուորինք կեղծ լոյսով: Սկզբունքները ձեր սահմանադրական ստորերկրիայ գինեմատանին մէջ կայլայլին և կը տժգունին: Այ պիտակութիւն, ոչ իրաւարարութիւն պէտք է և ոչ ալ շնորհումներ թագաւորէն առ ժողովուրդն: Այդ ամեն շնորհումներու մէջ 1484 յօդուած մը կայ: Պարզեղ ձեռքին քով ճիրան մը կայ որ ետ կառնու պարզեղ: Բացէ 'ի բաց կը մերժեմ ձեր սահմանադրութիւնը: Սահմանադրութիւն մը դիմակ մ'է. ստութիւնը վրան է: Ժողովուրդ մը երբ Սահմանադրութիւն մը կընդունի, կը հրաժարի իր իշխանութենէ: Իրաւունքը անթերի մնալով միայն իրաւունք է: Այ, սահմանադրութիւն չեմ ուզեր:

Եղանակը ձմեռ էր. չմինէային մէջ երկու փայտ կը վառէր ճայթիւնով: Հրապուրիչ էր այս կրակը, և Գուրֆէյրադ շնչաւ դիմադրել: Չեռքին մէջ ճմլեց խնդճ Էարթ-Փուրէն և կրակը նետեց: Թուղթը վառեցաւ: Գոմպրֆէր

Լուի ԺԸ. ին հրաշակերտին այրիւք քիտեց փրկսփայտաբար և բաւական սնպեց ըսելը:

— Սահմանադրութիւնը բոցի փոխուեցաւ: Եւ ահա հեղհուութիւնները, հանձարեղ խօսքերը, երկզիմի կատակները, զաղղիացոց յատուկ եռանդալի զուարթութիւնը, անզլիացոց յատուկ հաճոյքը, կիրթ և անկիրթ ճաշակը, լաւ և յոռի պատճառաբանութիւնները, արամախօսութեան ամեն այլանդակ փամփուշտները սրահին ամեն կողմն վեր ելնելով և ընդհարելով գլուխներուն վերեւ տեսակ մը գլուխթագին ուժակոծութիւն կընէին:

ՔԼՈՒԹ Ե.

ՀՈՐԻՋՈՒՆԻՆ ԸՆԿԼՈՅՆՈՒԹԸ

ԵՐԵՍԱՍԱՐԳԱԿԱՆ Պիտքերու փոխադարձ ընդհարումները սքանչելի յաակութիւն մ'ունին. այսինքն բնաւ չես կրնար այն ընդհարումներուն ոչ կայծը նշմարել, ոչ ալ փայլակը գուշակել: Քիչ մ'ետք ինչ պիտի թայթքի, չես գիտեր: Արգահատութեան միջոցին քահ քահը կսկսի: Ծաղրաշարժ վայրկեանին ծանրութիւն մը կուզայ: Գրգռումները աննշան բառէ մը կախում ունին: Ամեն մէկուն խանգը ինքնիշխան է: Անակնկալի ասպարէզը բացուելու համար խեղկատակ խօսք մը կը բաւէ: Այս խօսակցութիւնները յանկարծադէպ շրջումներ ունին, ուր հեռատեսիլը յանկարծ կը փոխուի: Գիպուածը այս բանակցութիւններու մեքենայեան է:

Գժուարամարս կարծիք մը՝ բառերու շտապիւնէ մը տարօրէն՝ ելնելով յանկարծ եկաւ անցաւ այն բանակութիւն մէջէն ուր խառնիխառն կը պայքարէին Կրանթէր, Պահօրէլ, Բրուլէր, Պօսիւէ, Գոմպրֆէր և Գուրֆէյրադ:

Տրամախօսութեան մէջ ինչպէս կըլայ որ անակնկալ խօսք մը կարտաբերուի, ինչո՞ւ այն խօսքը յանկարծ կը գրաւէ

լսողներուն ուշադրութիւնը : Ինչպէս ըսինք քիչ մ'առաջ : ոչ ոք պիտէ ասոր պատճառը : Ալվիլուկի միջոցին Պօսիւէ յանկարծ Գօմպրֆէրին չդիտեմ ինչ խօսք մ'ուղղեց , և խօսքը վերջացուց յետողայ թուականը յառաջ բերելով :

— 18 յունիս . 1813 . Վաթերլո :

Մարիուս՝ որ սեղանի մը վրայ ջուրի բաժակի մը քով կ'ընթացէր արմուկովը , երբ լսեց Վաթերլո անունը , դաստակը կզակին տակէն վերցուց , և սկսաւ ունկնդիրներուն նայիլ ուղղակի :

— Յիրաւի , աղաղակեց Գուրֆէյրադ , այդ 18 թուանշանը տարօրինակ թուանշան մ'է և զարմանք կուտայ ինձ : Պօնաբարդի աղէտալի թիւն է այն : Լուին առջև և Պրիւմէրը³² ետևը դրէք , և ահա ամբողջակէս կը նշմարէք Պօնաբարդի ճակատողիբը , նաև յայտարար հանդամանք մը նշմարելով . այսինքն թէ վերջը սկիզբին ետևէն հասած է այս ճակատազրին մէջ :

Անծօրա որ մինչև անապեն անմուռնչ կը կենար , լուսթիւնը խղեց և այս խօսքը ուղղեց Գուրֆէյրադին :

— Ըսել կուզես թէ քառութիւնը ոճիրին ետևէն հասաւ : Մարիուս՝ որ արդէն յուզուած էր Վաթերլոյին յանկարծակէս յիշուելէն՝ չէր կրնար ընդունիլ այս «ճէր բառը , որ իր համբերութենէն վեր էր :

Աստի ելաւ , յամրապէս դէպ 'ի Փրանսոյի աշխարհադրական քարտէսը քայլեց որ պատին վրայ կ'ստուած էր և որու տակը զատ խորշի մը մէջ պզտի կզղի մը կը նշմարուէր , մատը այս խորշին վրայ դրաւ , և ըսաւ :

— Գօրսիզան : Պզտի կզղի մը որ շատ մեծցուց Փրանսան :

Այս խօսքը ստանալուն հովի մ'ազդուեմ ունեցաւ : Ամէնքն ալ դագրեցան խօսելէ : Ջղացին թէ բան մը պիտի սկսէր :

Պահօրէլ Պօսիւէին պատասխանելով իրանի գիւրք մ'առնելու վրայ էր , գիւրք մը զոր կը սկսէր : Բայց զանց ըրաւ՝ մտիկ ընելու համար :

Անծօրա որ իր կապոյտ աչքը և ոչ Ա կուսն վրայ յարած էր և կարծեօ դատարկութիւնը կը զիտէր , պատասխանեց առանց Մարիուսին նայելու :

— Փրանսա ամենևին Գօրսիզայի մը հարկաւորութիւն չունի մեծ ըլլալու համար : Փրանսան մեծ է , լսող որով Փրանսան է :

Մարիուս ամենևին ընկրկելու տրամադրութիւն չէր ունէր . Պօնաբարդա դարձաւ , և ձայնը հանեց այնպիսի ճօճումով որ իր աղիքներուն սարսուռէն կուզար :

— Աստուած չընէ որ Փրանսան փոքրեմ , բայց նաբուլէններ Փրանսայի հետ միաւորելը Փրանսան փոքրել չէ բնաւ : Թամանակն է ուրեմ խօսելու : Ես ձեր մէջ նորեկ մ'եմ , բայց կը խոստովանիմ թէ զարմանք կուտաք ինձ : Ա՛ր եհք . ո՛վ եհք . ո՛վ էք . ո՛վ եմ : Այստեղ վրայ մեր կարծիքը յայտնենք : Ինչպէս լսեցի , Պուօնաբարդ կըսէք դուք , արքայապետներու պէս ան շեշտելով , Գիանաք որ մեծ-հայրս աւելի աղէկը կըսէ , Պուօնաբարդէ կըսէ ան : Ար կարծէի թէ երկաստարդներ էք : Ա՛ր է ձեր եռանդը . ինչ բանի կը դործածէք զայն , որո՞ւ վրայ կ'սքանչանաք եթէ չէք սքանչանար կայսեր վրայ , և անորմէ աւելի ինչ պէտք է ձեզ : Եթէ չէք ընդունիր այդ մեծ մարդը , հապա սր մեծ մարդերը կընդունիք : Նաբուլէոն ամէն բան ունէր : Աստարեալ էր ան : Մարդկային կարողութիւններու խորանարդը ունէր իր ուղեզին մէջ : Ժիւսթիտիէնին պէս օրինալիբք կը շինէր , պետարի պէս խօսք կը թելադրէր , իր խօսակցութեան մէջ Բասդալէն փայլալը Թասիթի շունթին հետ կը խառնուէր , պատմութիւնը կը կատարէր ու միանդամայն կը գրէր , իր օրաթերթերը եղիականներ են , Նէվտոնին թուանշանները Մէհէմմէտին այլաբանութիւններուն հետ կը միաւորէր : Արեւիլքի շ բուրդերուն պէս մեծ խօսքեր կը թողար իր ետևը , Թիլիթի մէջ վեհափառութիւն կը դասեր կայսրներու , դիտութիւններու ճեմարանին մէջ Լարլասին պատաս

խան կուտար, Գիտութեան ժողովին մէջ Մէրլէնի դէմ կը դնէր: Տոյի մը կուտար ոմանց երկրաչափութեան և ոմանց ալ կցկցուն խօսքերուն. փաստաբաններու հետ օրէնսդէտ և աստղաբաշխներու հետ աստղադէտ էր. Գրօմէլէի պէս խնայողութեամբ երկու ճրագին մէկը մարեթով Թամփլե կերթար վարագոյրի ծոպի մը սակարկութիւնը ընելու համար. ամէն բան կը տեսնէր, ամէն բան գիտէր, թէ և այս պատճառաւ չէր արդիւնէր իր պղտի մանկան որորանին քով միամտի մը պէս խնդալու. և ահա յանկարծ Եւրոպան մտիկ կընէր ահաբեկ. բանակները կտկտէին քայլել, թնդանօթակիր սայլեր կը շարժէին, գետերուն վրայ նուային կամուրջներ կերկննային, ձիււորներու երամները մըրիկին մէջ կարշաւէին, աղաղակներ, փողարներ, ամենուրեք գահերու դըղղուով, թագաւորութիւններու սահմանագլուխները աշխարհազարկան քարտէսին վրայ կը ճօճէին, պատեանէն ելնող գերմարդկային թուրի մը շանաչիւնը կը լսուէր, կը տեսնուէր նաև ան, որ հորիզոնին վրայ կանպուն կը կենար՝ ձեռքը փայլատակում մը և աչերուն մէջ փողփողում մ'ունենալով, որ որոտումին մէջ իր երկու թևերը կը տարածէր, այսինքն մեծ բանակը և հին պահակները, և որ պատերազմի հրեշտակապետն էր:

Ամէնքն ալ կը լռէին, և Անժօլթա գլուխը վար կը ծռէր: Ունկնդիր մը երբ կը լռէ, խօսողը կը կարծէ թէ ան իր քսածներուն կը հաւանի կամ խոյս տալու հնարը չդանելով անոր կողմը բռնելու կատարուի: Մարիուս գրեթէ առանց շունչ առնելու շարայարեց՝ հետ դժետէ բռնիուն երանդով մը համակուելով:

— Արդարատէր ըլլանք, բարեկամներ, այսպիսի կայսեր մը կայսրութիւնը ըլլալ, ո՛հ, կարի փառաւոր ճակատադիր մ'է ժողովուրդի մը համար, երբ մանաւանդ Քրանսան է այն ժողովուրդը և երբ մանաւանդ այն ժողովուրդը իր հանձարը այն մարդու հանձարին հետ կը միաւորէ: Երևալ և

իշխել, քայլել և յաղթանակել, զօրաց օթեան ընտրել աւան մայրաքաղաքները, կրքնատիէները աւնուլ և թագաւոր ընել, տէրութիւններու սնկումը վճռել, յարձակելու համար քայլելով Եւրոպան այլակերպիլ, զղացնել ամնուն թէ երբ կսպառնաս, ձեռքդ Աստուծոյ սուրբ բռնելու կը պատրաստես, միայն մէկ մարդու մը հետեւելով Աննիպալի, Կեսարի ու միանգամայն Շարլըմաննի հետեւած ըլլալ, անուանիլ այնպիսի ժողովուրդ մը որ անոր ամէն արշալոյսերուն հետ յաղթութեան մը փառաւոր լուրը կաւետէ, զարթուցիչ ժամացոյցի տեղ Էնգլիթի թնդանօթը ունենալ, լուսեղէն անդունդներու մէջ յաւերժապէս փայլատակող ահագին բաւեր նետել, ինչպէս են Մարէնկօ, Արգօլ, Աւստրից, Իէնա, Աակրամ, գաբերու զէնթներուն վրայ ամէն վայրկեան յաղթութիւններու համատեղութիւններ ծագեցնել, պաղղիական կայսրութիւնը հռօմեական կայսրութեան զուգակշիւր ընել, ազգերու մեծը ըլլալ և բանակներու մեծը ծնանիլ, ամէն կողմէ իր արծիւները առաւունջու պիտղ լեռի մը պէս իր հռօմեական կարիճներու գունգերը աշխարհիս չորս կողմը զրկել, յաղթել, ախրել, շանթահարել, Եւրոպայի մէջ ըլլալ այնպիսի ժողովուրդ մը որ փառքի ծայրայեղութեամբ ոսկեղէս կը փայլի կարծեա, պատմութեան մէջէն տիտաններու փողերը մը հնչեցնել, երկու աղլամ տիրապետել աշխարհիս, աշխարհակալութեամբ և ակնախաղ փողփողումով, այս ամէնը մեծ բաներ են. աւելի մեծ ինչ կոյ:

— Ազատ ըլլալ, ըսաւ Գօմպրֆեր,
Հիմակ ալ Մարիուս ակնկոր մնաց. այս պարզ և ցուրտ խօսքը պողպատեայ սլաքի մը պէս անոր վրայառանական աւելնը ծակած անցած էր, և Մարիուս կզգար թէ անհետ կըլլար իր այն աւելնը: Երբ աչերը վեր ըրաւ, Գօմպրֆեր ալ սրահին մէջ չէր: Հաւանական է թէ Գօմպրֆեր Մարիուսի ծայրայեղ դովեստին տուած պատասխանէն զո՛հ ըլլալով, իրօք մեկնած էր, և Անժօլթայէն ՚ի զատ ամէնքն ալ

անոր ետեւէն դացած էին : Սրահը պարպուած էր : Անժօլըս
 Մարիուսի հետ միեակ մնացած էր և ծանրապէս անոր կը
 նայէր : Սակայն Մարիուս երբ իր դողափարնները փոքր ինչ
 վերածողվեց՝ ինքզինքը յաղթահար չտեսնեց , իր ետանդէն
 մտա մը մնացած էր գնու , և անշուշտ Մարիուս անով Ան-
 ժօլըսյի դէմ՝ հաւաքարանութիւններ պիտի հիւսէր , երբ
 յանկարծ ձայն մը լսուեցաւ որ սանդուղին վրայ կէրդէր՝
 հեռանալով : Երրօրն էր Գօմպրֆէր . երգն ալ հետեւեալն էր .

Թէ ինձ սուած ըլլար Կեանք
 Պատերազմեր , փառք , նոխութիւն ,
 Եւ թէ դադրիչ ինձ հարկ ըլլար
 Այ սիրելի մայրս սիրուն :
 Պիտ՝ ընէի մեծ Կեանքի ,
 Մերժեմ քու փառք , իշխանութիւն .
 Ո՞ն , կը սիրեմ մայրս աւելի .
 Սիրեմ միայն մայրս սիրուն :

Գօմպրֆէրի սիրողին և վայրենական ձայնը որով կերդէր
 այս սուները , տարօրինակ վսեմութիւն մը կուտային անոնց :
 Մարիուս որ խորհուն էր և ձեղունը կը նայէր , գրեթէ մե-
 քենայապէս կրկնեց . Մայրս . . . :

Նոյն պահուն զոյց թէ իր ուսին վրան էր Անժօլըսի ձեռքը :
 — Քաղաքացի , ըսաւ Անժօլըս , մայրս ըսածը Հանրապե-
 տութիւնն է :

ՔԼՈՒԹ Զ

ԿԵՆՆԵՐ ԵՆԴՈՒԹՈՒՆՆԵՐ

ԱՅն իրիկուն Մարիուս սաստկապէս զլրդեցաւ , և
 սրտին մէջն ալ տրամալի մթութիւն մը ծաւալեցաւ : Մարի-
 ոս զոյց ինչ որ երկիրը կզոյց թերևս երբ երկաթով կը
 քայտի ցորենի հատը ընդունելու համար , երկիրը նք

վէրքը կզոյց միայն . ետքէն կզոյց բողբոջին սարսուռը և
 պտուղին ուրախութիւնը :

Մարիուսի վրայ սիրութիւն եկաւ : Հազիւ թէ հաւատքի
 մը աէր եղած էր , և ահա պիտի պարտաւէր ուրեմն ուրա-
 նալ այն հաւատքը : Ինքնին բացասական պատասխան տուաւ :
 Քսաւ իւրովի թէ չէր ուզեր տարակուսիլ , այլ իր կամքին
 հակառակ սկսաւ տարակուսիլ : Անտանելի վիճակ մ'է երկու
 կրօններու մէջ դանուիլը , որու մին տակաւին ձգուած չէ և
 միւսն ալ չընդունուած է . արդ աղօտ լոյսը միայն չղջկային
 հողիներու հաճելի կըլլան : Մարիուս կորովաբեր աչք մ'էր ,
 և ճշմարիտ լոյսը կուզէր : Տարակոյսի կիսալոյսերը կը տան-
 ջէին անոր աչքը : Թէև կը փափաքէր մնալ ուր որ էր , և
 անկէ չխտխտիլ , անգլխադրապէս բռնագատուած էր շարու-
 նակելու , յառաջանալու , քննելու , խորհելու , աւելի հեռի
 քայլելու :

Այս բռնագատումը մինչև ո՞ր պիտի տանէր զինքը . այն-
 քան քայլեր սուած և հօրը մտեցած ըլլալէն ետք հիմա կը
 վախնար առնուլ այնպիսի քայլեր որք կրնային զինք հեռա-
 ւորել անորմէ : Մարիուսի անձկութիւնը ևս սուտեւ կը
 շատնար այն ամէն խորհրդածութիւններով որոնք կուզային
 կը գրաւէին անոր միտքը : Գարուվեր մը կը ծրարուէր անոր
 բոլորաիբր : Մարիուս համամիտ չէր ոչ իր հաւին և ոչ իր
 բարեկամներուն հետ . մէկին առջև յանդուգն , միւսներուն
 առջևն ալ յետադէմ կը սեպուէր : Չզայց թէ կրկնակի հե-
 ոացած կը դառնուի , հեռի ծերերէն , հեռի նաև երիտաւ
 սարդներէն : Գաֆէ Միւզէնը երթալէ դադրեցաւ :

Իր խղճին այս շփոթալի վիճակին մէջ Մարիուս գրեթէ
 ակ չէր մտածեր կեանքին քանի մը իրական կողմերը : Սա-
 կայն կեանքի իրութիւնները չեն ուզեր մոցուիլ : Յանկարծ
 եկան զրդեցին Մարիուսը և իրենց ներկայութիւնը յայտնե-
 յին անոր :

Առատաւ մը պանդոկապետը Մարիուսին սենեակը մտաւ ,
 և ըսաւ անոր .

- Պ. Գ. Գ. Ֆելքրադ քեզի համար երաշխուոր եղաւ :
- Այո :
- Քայց ինձի ստակ պէտք է :
- Ըսէք Գուրֆէլքրադին որ զայ և խօսի հետս , ըսաւ Մարիուս :
- Երբ Գուրֆէլքրադ եկաւ սպանդակապետը սենեակէն մեկնեցաւ : Մարիուս պատմեց Գուրֆէլքրադին ինչ որ տակաւին միտքը չեկած էր պատմել անոր . ըսաւ թէ աշխարհիս մէջ դրեթէ անոր և անազգական էր ինք :
- Ի՞նչ պիտի ըլլաս , հարցուց Գուրֆէլքրադ :
- Չդիտեմ , պատասխանեց Մարիուս :
- Ի՞նչ պիտի ընես :
- Ես ալ չեմ գիտեր :
- Ստակ ունիս :
- Տասնուհինգ ֆրանք :
- Կողքս որ փոխ տամ քեզ :
- Ամենեին :
- Չդեստ ունիս :
- Ահա ունեցածս :
- Ստակ ընէ լու զարդեր ունիս :
- Ժամացոյց մը :
- Արծաթ :
- Ոսկի . ահաւստիկ :
- Հանդերձավաճառ մը կը Զանչնամ որ կանեն թիկնոցը և բանթալոնդ :
- Լաւ :
- Ա՛լ մէկ բանթալոն , մէկ բաճկոն , մէկ գլխարկ և մէկ թիկնոց պիտի ունենաս :
- Կաւ կօշիկներս :
- Ի՞նչ կըսես . բոկոտի քայլը չես ուղեր , ինչ կարթամութիւն :
- Այոքանը բաւական է :

- Ժամագործ մը կը Զանչնամ որ Ժամացոյցը կը գնէ :
- Լաւ :
- Ոչ , լաւ չէ : Ի՞նչ պիտի ընես ետք :
- Ինչ որ պէտք պիտի ըլլայ . դէթ ինչ որ պատուիս արատ չպիտի բերէ :
- Անդ լիարէն գիտես :
- Ոչ :
- Գերմաներէն գիտես :
- Ոչ :
- Աւելի դէշ :
- Ինչո՞ւ :
- Վասն զի բարեկամներուս մին , որ գրավաճառ է , տեսակ մը Հանրագիտարան (encyclopédie) կը շինէ , որու համար կըրնայիք գերմաներէն կամ անդլիարէն յօդուածներ թարգմանել : Ստոյգ է թէ մեծ վարձ մը չտրուիր , բայց վերջապէս կապուէիք :
- Ուրեմն անդ լիարէն և գերմաներէն պիտի սորվիմ :
- Հապա ինչ պիտի ընես մինչև սորվիլդ :
- Մինչև սորվիլս զգեստներս և ժամացոյցս կուտեմ : Հանդերձավաճառը կանչեցին , և քսան ֆրանքի ծախեցին աւելորդ զգեստները : Յետոյ ժամագործին դացին , և քսուսուներհինգ ֆրանքի ծախեցին ժամացոյցը :
- Գէշ չեղաւ , կըսէր Մարիուս Գուրֆէլքրադին պանքը կը վերագաւառուլ , իմ տասնուհինգ ֆրանքովս ամենը մէկ ութսուն ֆրանք կըրնէ :
- Հապա պանդոկապետին հաշիւը , ըսաւ Գուրֆէլքրադ :
- Աղէկ ըսիր , մտցեր էի , ըսաւ Մարիուս : Պանդոկապետը հաշիւը բերաւ , զոր հարկ եղաւ անմիջապէս վճարել : Այս հաշիւը եօթանասուն ֆրանք էր :
- Տաս ֆրանք կը մնայ ինձ , ըսաւ Մարիուս :
- Գէշ չէ , ըսաւ Գուրֆէլքրադ . մինչև անդ լիարէն սորվիլք հինգ ֆրանքը կուտես , հինգ ֆրանք ալ մինչև գերմա-

ներէն սորվիլդ : Ասով խիտ շուտ լեզու մը . կամ խիտ յամբաստէս թախեր մը կուլ տուած պիտի ըլլաս :

Սակայն մօրաքոյր թիշօրման որ արտմանի պարագաներու մէջ բաւական բարի անձ մ'էր բնասէս , վերջնասէս կրցած էր իմանալ Մարիուսի ուր բնակիլը :

Առաւօտ մը Մարիուս գպրոցէն երբ վերադարձաւ , մօրաքոյրէն եկած նամակ մը և վախճան քիւիւլ , այսինքն վեց հարիւր ֆրանք գտաւ , ամէնքն ալ լուիճի էին և կնքուած տուփի մը մէջ դրուած :

Մարիուս ետ դրկեց երսուն լուիճին յարգական նամակով մը որու մէջ կրտէր թէ ապրելու միջոցներ ունէր , և ալ կըրնար իր ամեն պիտոյքը հայթայթել : Նոյն միջոցին Մարիուսի երեք ֆրանքը մնացած էր :

Մօրաքոյրը եղև լուծիւնը չիմացոյց հաւին , վախնալով որ ալ աւելի չզայրանայ : Մանաւանդ թէ հաւը միթէ ըսած չէր . Ամենեին չեմ ուզեր որ այն արիւնարբուին խօսքը ընես իմ առջև :

Մարիուս չուղելով պարտք ընել Բօրթ-Սէն-Ժադի պանդոկէն ելաւ :



ԴԺԲԱՂԳՈՒԹԵԱՆ ՎՍԵՄՈՒԹԻՒՆԸ

ԳԼՈՐԻՄ ԵՌԵԱԾԵ

ՄԵՐԻՈՍԻ ԶԵՄԱՐ

ԱՊՐՈՒԸ տաժանելի եղաւ Մարիուսի համար : Զոյեալները և ժամացոյցը ուսելը բան մը չէր : Կերաւ նաև այն անբացատրելի բանը որ կանուանի կառաչէ կ՝ 33 : Այս սուկալի բանին բացատրութիւնն է օրեր առանց հացի , կրակաբան առանց կրակի , շաքարներ առանց գործի , աղաղայ առանց յոյսի , թիկնոց մը որու արմուկը ծակէ , Տէն գլխարկ մը որ նորասի աղջիկներուն ծիծաղը կը շարժէ , դուռ մը զոր իրիկուն գոց կը գտնես՝ տեսեկին վարձերը վճարած չըլլալու համար , դոնապանին և խոհապաշտին անամօթութիւնը , գրացիներուն հեղնալի ծիծաղները , նուաստալի բաները , արժանապատուութեանդ ստնահարութիւնը , որ և է դործ ընդունելու հարկը , ձանձրոյթները , դառնութիւնը , վճատութիւնը : Մարիուս սորվեցաւ թէ մարդս ինչպէս կը լափէ այս ամէն բաները և թէ ինչպէս շատ անգամ միայն այս բաները կը լափէ : Կեանքի այն միջոցին ուր մարդս հպարտութեան պէտք ունի վասն զի սիրոյ պէտք ունի , զոչաց Մարիուս թէ կը ծաղրուէր , վասն զի լաւ հաղուած չէր , զոչաց նաև թէ ծաղրելի էր վասն զի աղքատ էր : Այս հասակի մէջ ուր երկասարգութիւնը կայսերական սիդանքով մը կուտէ մարդու սիրտը , շատ անգամ Մարիուս գլուխը ծռելով իր ծակուած կօշիկներուն նայեցաւ , և ճանցար թըռուաութեան անիրաւ նախատիւնը և կսկծալի նախատիւնները : Փորձ սքանչելի և սոսկալի ուսկէ տկարները անուանաբ

կուժեամբ և հղօրնեը վեհուժեամբ կեննն : Բով, որու մջ ճակատադիրը մարդ մը կը նեաէ ամն անդամ որ անդգամ մը կամ կիսաստուած մը կուզէ ունենալ :

Աստն զի սղաի կուժեարու մջ շատ մեծ քաջութիւններ կը գործուին : Աննկուն և անձանթ արիութիւններ կան որոնք մութին մջ քայլ առ քայլ կը գիմագրեն պիտոյից և խարտաակութեանց աղէտակիր յարձակումին : Ազնիւ և թաղուն յաղթանակներ զոր աչք մը չտեսներ, զոր հուշակ մը չվարձատրեր և զոր փողերդ մը չբարեբեր : Ահանքը, դժբաղդութիւնը, ուռանձնութիւնը, լքումը, աղքատութիւնը պատերազմի դաշտեր են որք իրենց յատուկ դիւցազններն ունին, դիւցազններ որք երբեմն աւելի մեծ են քան թէ մեծանուն դիւցազնները :

Կան հաստատուն և հաղուադիւտ կազմութիւններ որք այսօրէն ստեղծուած են, թշուառութիւնը որ գրեթէ միշտ մտրու է, երբեմն մայր կըլայ, զբիւմը հոգիի և մտքի զօրութիւնը կարտագրէ, կարօտութիւնը ազնուարտութեան դայեակն է, ասիւրանութիւնը անդաւեւտ կամ մ'է վեհազնեբու համար :

Մարիուս կեանքին մջ եղաւ ժամանակ մը ուր իր սանգուզին գաւիթը ինք կուլէր, ուր տասը փարայի պանիր կառնուր նպարավաճառ կնիկէ մը, ուր երկույնան մշուշին կըսպասէր հացադործին կրպակը սպրգելու և հաց մը դնելու համար զոր գաղանապէս իր վերնայարկը կը տանէր իբր թէ գողցած ըլլար զայն : Երբեմն անշնորհ երիտասարդ մը որ թեին տակ դիրք ունէր, որու կերպարանը վեհերոտ և բարկալի կերեար, դէպ 'ի փողոցին անկիւնը կուղզէր ծաղրատէր խոհարարու հինքու մջէն անցնելով որք արմուկով կը դրդէին զան, մնավաճառին կրպակը կսպրգէր, դիւարիկը կը հանէր ճակտին վրայէն ուսիէ քրտինք կը հասէր, յարգալի բարե մը կուտար մնավաճառ կնիկին որ կը զարմանար, նաև միսը կարող ծառային, վեց կամ եօթ սու տալով :

ոչխարի կողի (côtelette) մը կուզէր, թուղթով մը կը պլէր, թեին տակ երկու գիրքի մջ տեղը կը գնէր և կերթար : Մարիուսն էր այս երիտասարդը : Երեք օր կապրէր այս կողիով զոր ինք կեփէր :

Այն օրը միսը կուտէր, երկրորդ օրը ճարպը կուտէր, երրորդ օրը սոխը կը կրծէր : Ծիլնօրման մօրաքոյրը բազմիցս փորձեր ըրաւ, և վաթսուն բիւլծօլը զրկեց անոր : Մարիուս ամեն անգամին ալ ետ զրկեց ստակները, ըսելով թէ բանի մը պէտք չունի :

Մարիուս աակաւին իր հօրը սուգը կը պահէր երբ կրեց այն յեղաջնումը զոր արդէն պատմեցինք : Այն ժամանակէն 'ի վեր սև գգեստները հանած չէր վրայէն : Սակայն զգեստները կը հիննային : Եղաւ օր մը ուր անի ալ թիկնոց չունեցաւ : Իանթալօնը դեռ կը հագնուէր : Ինչ ընելու էր : Գուրջէյրագ որու քանի մը լաւ ծառայութիւն ալ ինք ըրած էր փոխադարձապէս, հին թիկնոց մը աուաւ : Մարիուս՝ դռնապանի մը մէկ ու կէս ֆրանք տալով թիկնոցին ներսը գուրս ընել աուաւ, և ահա նոր թիկնոց մ'ունեցաւ : Եայց այս թիկնոցին գոյնը կանաչ էր : Աստի Մարիուս այնուհետև միշտ արևը մարը մտնելէն ետք գուրս ելնել ըսկաւ : Օրուան այս միջոցին գուրս ելնելով թիկնոցին գոյնը սև կերեար : Մարիուս միշտ սղաւոր ըլլալ ուղեւով մթութիւն կը հագնէր :

Այս ամէն իրերու միջոցին փաստաբանութեան սլաշոն աուա : Անոր բնակարանը կը սեպուէր Գուրջէյրագի սենեակը որու մջ ըստ կանոնի պահանջուած թանգարան մը կար, այս թանգարանին մջ իրաւադիտութեան քանի մը հին մասեաններ դրուած էին քանի մը վիպասանութեանց սլալասուգօր հասարներուն հետ : Մարիուս իրեն ուղղութիւնը նամակները Գուրջէյրագի տունը ուղղել կուտար :

Երբ փաստաբան եղաւ Մարիուս, եղելութիւնը իր հաւին ինոցոյ նամակով մը որ ցամաք այլ պարկեշտութեամբ և

կանը և քանի մը մանր մունր ծախքեր , և ահա ընդ ամենը չորս հարիւր յիսուն ֆրանք ծախս ընելով Մարիուս կուտէր , կը բնակէր , պառաւին ալ ծառայութիւն ընել կուտար : Զգեստներուն համար հարիւր , ճերմկեղէններուն համար յիսուն , լաթերը լուսլ տալու համար յիսուն ֆրանք կուտար : Ընդ ամենը վեց հարիւր յիսուն ֆրանքէն անդին չէր անցներ , հետեւաբար յիսուն ֆրանք կը մնար իրեն . ըսել է թէ Մարիուս հարուստ էր : Առիթը պատահած մամանակ բարեկամի մը տաս ֆրանք փոխ կուտար : Գուրջէլը ըսող անգամ մը մինչև վաթսուս ֆրանք փոխ առած էր անորմէ : Իսկ կրակ վառելը զանց բրած էր շմինէա չունենալուն համար :

Մարիուս միշտ երկու հագ անթերի զգեստ ունէր . մին հին էր և ամեն օրուան . միւսը բոլորովին նոր էր և կարևոր պարագաներու համար պահուած : Երկու հագուստն ալ սեղոյն էր : Երեք շապիկ ունէր միայն . մէկը վրան , մէկը պահարանը , միւսն ալ լաթ լուայող կնիկին քով կը գտնուէր : Քանի որ կը մաշուէին , Մարիուս կը նորոգէր զանոնք : Սովորաբար պատուած էին այս շապիկները , այս պատճառաւ թիկնոցը միշտ մինչև կըակը կը կոճկէր :

Մարիուս տարիներ անցունելէն ետք այս բարեբաստ վեճակին հասած էր : Այս տարիներուն մէկ քանիէն սոսիանութեամբ , մէկ քանիէն ալ դժուարութեամբ մագլցելով անցած էր : Մարիուս և ոչ իսկ օր մը ընկճուած էր : Ամէն տեսակ զրկում կրած , ամէն ինչ բրած էր , բայց պարտքի տակ մտած չէր բնու : Ինքնիրեն կը վկայէր թէ երբեք տաս փարա պարտք ունեցած չէր մէկու մը : Մարիուսի համար պարտք մը գերութեան սկզբնաւորութիւն կը նշանակէր : Ինքնին կըսէր նաև թէ պարտատէր մ'աւելի դէշ է քան թէ տէր մը , վասն զի տէր մը անձիւր կը տիրէ միայն , իսկ պարտատէր մը արժանապատուութեանդ վրայ կը տիրէ և կրնայ սպառակել զայն : Աւելի ասէկ կը սեպէր նոթի մնալ քան թէ

փոխ ստակ առնուլ : Հաս օրեր ծով պահած էր : Զղալով թէ ամէն ծայրեր իրարու կը հպին , և թէ առանց դղուշութեան վիճակի ստորութիւնը կրնայ հոյի նուաստութեան յանդիլ , Մարիուս նախանձապէս կը հսկէր իր արժանապատուութեան վրայ : Մարիուս նուաստութիւն կը սեպէր այս ինչ ձև խօսքը կամ այն ինչ ընթացքը զոր ուրիշ որ և է պարազայի մէջ ակնածութիւն համարէր թերևս : Հետեւաբար կզգուշանար այն խօսքէն կամ ընթացքէն : Անզգուշաբար բան մը չէր ընէր , ընկրկել չուզելուն համար : Երեսին վրայ տեսակ մը խստամբեր կարմրուք ունէր : Ահհերոս էր , և այս վեհերոսութիւնը մինչև դաժանութիւն կը հասնէր :

Իր ամէն փորձանքներուն մէջ քաջալերուիլ , և երբեմն ալ թագուն զօրութենէ մը պաշտպանուիլ կզգար , զօրութիւն մը զոր իր հոգիին մէջ կը կրէր : Հոգին մայրմինին կոզնէ , և երբեմնակի անոր նեցուկ կըլլայ : Այս թուշուրը միայն իր վանդակը կը պաշտպանէ :

Մարիուսի սրտին վրայ հայրին անունին քով ուրիշ անուն մ'ալ քանդակուած էր , այսինքն Թենարտիէի անունը : Մարիուս իր եռանդուն և ծանրաբարոյ բնութեամբը տեսակ մը սրբանուէր պսակ կը բոլորէր այն մարդուն զլուխին , որու պարտաւարիլ կը կարծէր իր հօրը կեանքը , այն կարիճ յիսնապետին որ դնդապետը ազատած էր Ասթերլոյի գունդերուն և գնդակներուն մէջ : Ամենեին չէր զատեր այս մարդուն յիշատակը իր հայրին յիշատակէն , և երկուքն ալ միասին կը յարգէր : Կարծես թէ կրօնական պարտ կը կատարէր երկու խորանի առջև , մեծ խորանը գնդապետին , պզտիկը Թենարտիէին յատկացնելով :

Մարիուս ալ աւելի երախտադիտական խանդաղատանք կզգար երբ միտքը կը բերէր այն անբաղդութիւնը որու անգունդը ինկած և սուղած էր Թենարտիէ : Մարիուս Մօնֆերմէյլի մէջ իմացած էր ասպրջանիկ պանդոկապետին տնանկութիւնը և սնանկութիւնը : Այն ժամանակէն 'ի վեր անլուր

Ջանքեր ըրած էր՝ Թե՛նարտիէի հետքը գտնելու և անոր մօտիլ կարենալու համար թշուառութեան այն խաւարմամբ անդունդին մէջ ուր աներևոյթ եղած էր պանդոկապետը :

Մարիուս ամէն գիւղերը դադարեց և խուզարկութիւններ ըրած էր . Շէլ, Պոնտի, Կուրնէյ, Կոման, Լանիի դադարեց : Երեք տարի շարունակ այս գիւղերուն մէջ ամեն կերպ հետազօտութիւններ ըրած էր անձանձիր, այս հետազօտութիւններու համար ծախս ընելով խնայողութեամբ աւելցուցած իր փոքր ինչ ստակը : Ոչ ոք կրցած էր Թե՛նարտիէի վրայ տեղեկութիւն տալ իրեն . կը կարծուէր թէ օտար երկիր դադարեց է ան : Թե՛նարտիէի պարտաւերները նոյնպէս եթէ ոչ Մարիուսին չափ սիրով, գէթ անոր չափ յարատևութեամբ փնտռած էին զան, այլ չկրցեր էին ձեռք բերել : Մարիուս իր խուզարկութիւններուն անյաջողութեան պատճառ ինքզինքը կը համարէր և գրեթէ ինք իրեն դէմ կը նեղանար : Գնդապետը մի միայն այս պարտքը ձգած էր իրեն, և Մարիուս իր պատիւին պարս կը սեպէր վճարել զայն :

— Ի՛նչ, կրսէր մտովին, երբ հայրս պատերազմի դաշտին վրայ մահուան կէտը հասած կը հոգեւորէր, ինքը, Թե՛նարտիէն, մուսիին և ումբին մէջէն կրցաւ գտնել և շալկելով տանիլ զան՝ առանց բան մը պարտաւորելու անոր, և ես որ այնքան պարտաւոր եմ Թե՛նարտիէին, չկարենամ իրեն հասնիլ այն մթութեան մէջ ուր կը հոգեւորէ, և փոխադարձաբար մահուանէ՛ ի կեանք վերածել զինք : Ո՛հ, անշուշտ պիտի գտնեմ՝ օր մը :

Մարիուս իրօք՝ Թե՛նարտիէն գտնելու համար՝ իր թեկերուն մին կուտար, և թշուառութենէ ազատելու համար իր բոլոր արիւնը կը թափէր : Մարիուսի ամենէն քաղցր և ամենէն փառաւոր երազն էր Թե՛նարտիէն տեսնել, անոր ծառայութիւն մ՛ընել, ըսել . Գուր գիս չէք ճանչնար, լաւ, բայց ես ձեզի կը ճանչնամ : Ահա հոս եմ, պատրաստ եմ ձեզ ծառայելու :

ՊԼՈՒԲ Գ.

ՄԱՐԻՈՍ ՄԵԾՅԵԸ

ԱՅՆ ատեն Մարիուս քսան տարեկան էր : Իր հաւին տունէն ելնելէն ՚ի վեր երեք տարի անցած էր : Երկուքն ալ մի և նոյն վիճակի մէջ մնացած էին, երկուքն ալ փորձ մ՛ըրած չէին մէկ մէկու մօտելու և տեսնուելու համար : Մանաւանդ թէ ինչո՞ւ պիտի տեսնուէին . ընդհարելու համար, երկուքին ո՞րը իրաւունք պիտի ունենար : Մարիուս արդրէ աման մ՛էր, բայց Պ. Թիլնօրման ալ երկաթէ անօթ մ՛էր :

Պէտք է ըսել սակայն թէ Մարիուս սխալած էր իր հաւին սրտին նկատմամբ : Մարիուս երեւակայած էր թէ հաւը բնաւ սիրած չէր զինքը, և թէ այն կարճահաս, խստաբարոյ և զուարթ ծերուկը որ կը հայհոյէր, կը պօսար, կը բարկանար և գաւազանը կը վերցնէր ծծ քաշելու համար, առ առաւելն զինք կը սիրէր կատակերգութեան ծերերու այն սիրով որ թեթեւ ու միանգամայն խիստ է : Բայց կը սխալէր Մարիուս : Կան հայրեր որք չեն սիրեր իրենց զաւակները, բայց չկայ հաւ մը որ չպաշտէ իր թոռը : Ինչպէս ըսինք, Պ. Թիլնօրման ներքնապէս կը սիրէր Մարիուսը սրբտաղին : Սրտազին կը սիրէր իր կերպովը, ամարդի կշտամբանքներով և ապտակներ տալով . բայց՝ երբ այն պատանին աներևոյթ եղաւ, Պ. Թիլնօրման տիրազին գատարկութիւն մը զգաց սրտին մէջ . հրաման ըրաւ որ անոր խօսքը չընեն իրեն հետ, ներքնապէս ցաւելով որ իր այս հրամանը ճշդապէս կը կատարուէր : Առջի ժամանակները յուսաց թէ այն պաշտարարեանը, Ժաղոպեանը, ահալալեանը (terroriste), սեպտեմբերողը (septempriseur) պիտի վերադառնայ : Շարաթներ անցան, ամիսներ անցան, տարիներ անցան, այլ արիւնհարքուն չերեցաւ ՚ի մեծ յուսահատութիւն հաւին . — Սակա

պէտք էր որ արտաքսէի, չէի կրնար ուրիշ կերպով վար-
ուիլ, կրսէր հաւր. եթէ դարձեալ զան արտաքսել հարկ
ըլլայ, պէտք է արտաքսել: Այս՝ կը պատասխանէր անմի-
ջապէս իր հպարտութիւնը, այլ ոչ կը պատասխանէր արքա-
մասպէս իր ծերունական զլուխը զոր լռելեայն կօրէր:

Երբեմն Պ. Թիխօրմանի վրայ վհատութիւն կուղար ծա-
մարով, վասն զի Վարիուսէն զրկուած էր: Ծերերը արևու-
հարկաւորութիւն ունենալու պէս սիրելու պէտք ունին: Սէ-
րը տարութիւն է: Արքան ալ քաջ ըլլար իր կազմութիւնը,
սրտին մէջ փոփոխութիւն մ'եղած էր Վարիուսի տարակա-
յութեամբը: Ար է և թէութեամբ չպիտի ուզէր քայլ մ'առ-
նուլ գէտայ այն «պղտի շուտիկը» մերձեանալու համար, բայց
կը տառապէր: Տեղեկութիւն չէր ասուեր Վարիուսի վրայ,
բայց միշտ մտքին միջն էր ան: Վարէի թաղը կայրէր՝ հետ
դճեակ տաւանձնութեամբ: Առաջուան պէս տակաւին զուարթ
և բուռն էր, բայց իր գուարթութիւնը կարծես վիշտ և բար-
կութիւն կը պարունակէր, վասն զի շղաձղային խտտութիւն
մ'ունէր. բունութիւններուն ալ միշտ տեսակ մը մեղմ և
տխուր վհատութիւն մը կը յաջորդէր: Երբեմնակի կրսէր.

— Ա՛հ, եթէ գալու ըլլար, ինչ պատուական աղտակ մը
պիտի տայի իրեն:

Իսկ մօրաբայրը այնքան քիչ կը մտածէր Վարիուսի վրայ
որ չէր կրնար մեծ սէր մ'ունենալ անոր նկատմամբ: Վա-
րիուս ալ ոչ այլ ինչ էր իր առջև եթէ ոչ սև և անյայտ
չքանկար մը, և վերջապէս ալ սկսած էր ոչ այնքան զբա-
ղիլ անոր որքան կըզարէր իր կատուին կամ թութակին զոր
հաւանական է թէ ունէր:

Պ. Թիխօրմանին թաղուն վիշտը ալ արեւի բուռն կերե-
ւար, վասն զի բոլորովին իր սրտին մէջ կը պահէր զայն և
ամենին չէր յայաներ: Իր վիշտը կը նմանէր այն նորա-
հնար փուռերուն որոնք իրենց մուխը կայրեն: Երբեմն շա-
րագէտ բարեսէրներ Վարիուսի վրայ կը խօսէին անոր հետ

և կը հարցնէին. — Պ. թող ինչ կընէ, կամ ինչ եղաւ:
Ծերունի քաղաքաւորը կը պատասխանէր՝ հառաչելով՝ եթէ
արտում ըլլար, կամ թենոցին պոնդ մը տալով՝ եթէ ուզէր
զուարթ երեւալ. — Պ. Պարոն Բօնմէրսի փաստաբանութիւն
կը ծախէ չգիտեմ ո՛ւր:

Մինչդեռ ծերունին կը ցաւէր, Վարիուս ինքն իր նկատ
մամբ գոհունակութիւն կըզար: Գծբաղղութիւնը՝ ինչպէս
ամեն սիրտերու՝ նոյնպէս և Վարիուսի սրտին գաւնութիւնը
փարատած էր: Քաղցրութեամբ կը յիշէր Պ. Թիխօրմանը,
բայց որոշած էր ալ բան մը չընդունիլ այն մարդէն որ ա-
զնի վարսած չէր իր հոյրին հետ: — Այս էր հիմա իր առջի
զայրոյթներուն մեղմ՝ թարգմանութիւնը: Ասիէ՛րի գառ Վա-
րիուս զո՛հ էր տառապած ըլլալուն և տակաւին տառապելուն
համար: Ար տառապէր իր հօրը համար: Իր կեանքին դա-
ժանութիւնը գոհունակութիւն և հաճութիւն կուտար իրեն:
Տեսակ մ'ուրախութեամբ կրսէր իւրովի թէ այսպէս տառա-
պիլը ափսոսալիքի քան մ'էր, թէ՛ սպաշխարանք մ'էր այն, թէ՛
առանց այս վշտահարութեան թերևս ուրիշ կերպով և ետ-
քէն պիտի պատժուէր իր հօրը և այնպիսի հօր մը նկատ-
մամբ ամոքարիշտ անտարբերութիւն մը ցուցուցած ըլլալուն
համար. թէ արդարութիւնը չէր ներքեւ որ միայն իր հայրը
վիշտ կրած ըլլայ, իսկ ինքը ոչինչ, մանաւանդ թէ իր աշ-
խատութիւնները և զրկումները ինչ էին գնդապետին դիւ-
ցազնական կեանքին հետ համեմատուելով: Թէ վերջապէս իր
հօրը մօտեւու և նմանելու միակ կերպն էր արի ըլլալ չքա-
ւորութեան դէմ՝ ինչպէս հայրը արի եղած էր թշնամիի
դէմ, և թէ գնդապետը անշուշտ այս արիութեան ակնարկել
ուզած է սա խօսքով. Անի կը պարգասորք այս արդարէն արժանի
վարձանդ ունենալ: Վարիուս շարունակ այս խօսքերը կը կրէր
չէ թէ իր կուրծքին վրայ, վասն զի գնդապետին գիրը կար-
սուած էր, այլ սրտին մէջ:

Մանաւանդ թէ այն օրը յորում հաւր արտաքսած էր Վա-

րիուսը, ասի տակաւին պատանի մը, իսկ Հիմա այր մ'էր : Յղղար իր առնուծիւնը : Ար կրկնենք թէ թշուառութիւնը օգտակար եղած էր անոր : Երիտասարդութեան մէջ աղքատութիւնը՝ երբ կը յաջողի՝ շքեղ յատկութիւն մ'ունի, որ է բոլոր կամքը դէպ 'ի ջանադրութիւն և բոլոր հոգին դէպ 'ի վերագոյն փափաքներ շրջել : Նիւթական կեանքը աղքատութեան մէջ շուտ մը կը մերկանայ և իր սոսկումովը կերելայ . ահա ասոր համար աղքատ երիտասարդը դէպ 'ի տեսլական կեանքը կը սաւառնի անմեկնելի եռանդներով : Հարուստ երիտասարդը բիւր զբօսումներ ունի, պատուական և ամբողջի զբօսումներ, ինչպէս են ձիարշաւները, որսորդութիւնը, շուները, ծուխը, խաղը, լաւ ընթրիքները, և այլն . . . , որոնք հոգիին ստորին կողմերուն զբաղումներն են 'ի փնտս բարձր և փափուկ կողմերուն : Աղքատ երիտասարդը դժուարութիւն կը կրէ իր հացը ճարելու համար, կուտէ հացը, և ուտելէն ետք ալ բան մը չունի, եթէ ոչ մտախոհութիւնը : Արթայ տեսնելու այն ձրի ներկայացումները զոր Աստուած կուտայ . կը նայի երկինքը, անջրպետութիւնը, աստղերը, ծաղիկները, մանուկները, մարդկութիւնը որու մէջ կը տառապի, և համօրէն արարածները որոնց մէջ կը ճառագայթի ինք : Այնքան կը հայի մարդկութեան որ հոգին կը տեսնէ . այնքան կը հայի արարածներուն որ Արարիչը կը տեսնէ : Ար մտախոհէ, և կըզայ թէ մեծ է ինք . այլ ևս կը մտախոհէ, և կըզայ թէ գորովալի է : Ար դադրի ինքնամոլ վշտահար մ'ըլլալէ և կըլլայ կարեկից մտախոհ մը : Սքանչելի զգացում մը կարտաբղնի անոր սրտէն, զգացում մը որ է ինք զինքը մոռնալ և ամէնուն վրայ արդահատիլ : Երբ կը մտաբերէ այն անթիւ վայելումները զոր բնութիւնը կընծայէ, առատօրէն կը պարզէ բաց հոգիներու և կը մերժէ փակ հոգիներու, իմացականութեամբ փարթամ այն աղքատը կսկսի մեղքնալ արծաթով փարթամներուն : Հետ զհետէ ամէն տեսակ լոյս անոր միտքը մոռնելով, սրտէն

ամէն տեսակ ատելութիւն կը ջնջէ : Մանաւանդ միթէ գրծբաղդ է ան : Ա՛յ, երիտասարդի մը հիքութիւնը հէք չէ բնաւ : Երիտասարդ տղայ մը, ս'վ կուգէ թող ըլլայ, և որքան աղքատ ալ ըլլայ, իր քաջողջութեամբը, ոյժովը, կայտառ քայլերովը, փողփողուն աչերովը, ջերմապէս շրջաբերող արիւնովը, սևածոյր մազերովը, առոյց այտերովը, վարդապղզ շուրթերովը, սպիտակ ակուններովը, մաքուր շունչովը ծեր կայսրի մը նախանձը կը գրդուէ միշտ : Նաև ամէն առտու կսկսի իր հացը վասակիլ, և մինչդեռ ձեռները հաց կը շահին, իր ողնայարը աղնուութիւն, ուղեղն ալ տեսիլներ կը շահի : Երբ գործը կը կատարէ, նորէն կսկսի անպատում կերպով յափշտակուիլ, հոգեին հիանալ, ուրախանալ, վիշտերու, խոչընդոտաներու, քարայտաակի, մարեներու, երբեմն ալ տղմին վրայ կոխելով այլ գլուխը լոյսին մէջ պահելով կապրի : Հաստատ, զուարթ, հեղ, հանգարտ, ուշադիր, ծանրաբարոյ, քիչը բաւական համարող և բարեսէր է ան և կորհնէ զԱստուած իրեն առած ըլլալուն համար այն երկու հարստութիւնը որմէ շատ հարուստներ զուրկ են, այսինքն աշխատութիւն որու շնորհիւ ազատ կապրի, և միտք որով արժանապատուութիւն կուեննայ :

Մարիուս ահա այս վիճակը ունեցած էր : Բան մը չմոռնալու համար կըսենք թէ Մարիուս փոքր ինչ չափէն աւելի իսկ հայեցողութեան կուտար իր միտքը : Այն օրը յորում ալ սկսած էր գրեթէ ապահովապէս ճարել իր ապրուստը, կանդ առած էր հոն՝ աղքատ ըլլալը լաւ սեպելով և աշխատութեան ժամանակին մէկ մասը կառնէր մաքին տալու համար : Այսինքն երբեմնակի օրերով կը մտախոհէր՝ ցնորատեսի մը պէս սքանչացումի և ներքին ճառագայթումի անմուռնչ հեշտութիւններուն մէջ ընկղմելով և սուզելով : Իր կեանքի ինդիրը որոշած էր սապէս . կարելի եղածին չափ նուազ աշխատիլ նիւթական աշխատութեամբ՝ կարելի եղածէն աւելի աշխատելու համար անջոշափելի աշխատութեամբ :

ուրիշ խօսքով ըսենք, իրական կեանքին քանի մը ժամ տալ, և մնացորդը անասմանութեան անդունդը նետել: Ար և է զրկում մը չկրել կարծելով չէր նշմարեր թէ այսպէս լավ բռնուած հայեցողութիւնը հուսկ յեպոյ ծուլութեան ձեւերուն մին կըլլայ. թէ կեանքի առաջնական հարկերը զսպելը բաւական սեպած էր, և թէ շատ շուտ կը հանդստանար:

Յայանքի էր թէ ասի Մարիուսի զօրեղ և վեհ բնութեանը համար անցուկ վիճակ մը կընար ըլլալ, և թէ Մարիուս՝ ճակատազրին անխուսելի խառնակութեանց հիւստով անգամ ընդհարելուն պէս պիտի սթափէր: Ստոյգ է թէ Մարիուս ակ վաստաբան մ'էր, բայց առ այժմ՝ դաս չէր վարեր, և ոչ իսկ փաստաբանութիւն կը ծախէր, թէև Պ. Ժիւնօրման հակառակը կարծէր: Ինքզինքը մտախոհութեան տալուն համար դատաստաններէ հեռի կեցած էր. փաստաբաններու հետ տեսնուիլ, արդարութեան պալատը յաճախել, դատեր փընտուել, ձանձրալի բան. ինչու կրէր այս ձանձրոյթը: Ար հետը փոխելու պատճառ մը չէր տեսներ բնաւ: Այն գնող և աննշան գրավաճառները վերջապէս սպասով գործ մը կուտային անոր, նուազ աշխատութիւն պահանջող գործ մը, որ՝ ինչպէս բացատրեցինք արդէն՝ կը բաւէր Մարիուսին:

Գրավաճառներուն մին օրոնց համար կաշխատէր Մարիուս, կարծեմ՝ Պ. Մաժիմէլ գրավաճառը առաջարկած էր Մարիուսին իր տունը առնուլ զան, լաւ բնակարան մը տալ, կանոնաւոր գործ մը հայթայթել և ասրին հազար հինգ հարիւր Փրանք վճարել: Հանդստաբար բնակիլ, տարին հազար հինգ հարիւր Փրանք շահիլ, անշուշտ զէշ բան չէր: Բայց իր ազատութենէ զրկուիլ, վարձատու մը, ամասկանով ծառայող տեսակ մը գրապետ ըլլալ, միթէ կարելի բան էր այս: Մարիուս կը մտածէր թէ՛ առաջարկութիւնը ընդունելով՝ իր վիճակը լաւագոյն ու միանգամայն յոռեպոյն կըլլար. բարեկեցութիւն կը շահէր, և արժանապատուութիւն կը կորուսէր. անթերի և զեղեցիկ գժբաղդութեան մը աղեր և ծաղ

րելի նեղութեան մը փոխուելուն, կամ թէ կոյրին միականի դառնալուն նման բան մը պիտի ըլլար Մարիուսի վիճակը՝ այն գրավաճառին առաջարկութիւնը ընդունելով. ուստի մերժեց:

Մարիուս առանձնակի կազրէր: Անէն բանէ դուրս մնալու ճաշակն ունենալուն, նաև ստատիպակտ խրոչած ըլլալուն համար որոշապէս միացած չէր այն խումբին հետ որու կը նախագահէր Անժօլլա: Թէ Մարիուս և թէ այն խումբին անդամները մէկ մէկու հետ իբր լաւ ընկեր կը տեսնուէին. ի պահանջել հարկի ամէն կերպով իրարու օգնելու պատրաստ էին. Բայց ահա այսքան էր միայն անոնց յարաբերութիւնը: Մարիուս երկու բարեկամ ունէր. մին երիտասարդ մը որ էր Գուրֆէյրազ, մուսը ծեր մը որ էր Պ. Մապէօֆ: Երբ ին կը միտէր աւելի. վասն զի նախ անոր կը պարտաւորէր իր կրած ներքին յեղափոխութիւնը, նաև անոր շնորհիւ ը ձանջցած և սիրած էր իր հայրը: Ան Բացաւ ալէս, կըսէր Մարիուս:

Ստոյգ է թէ այս եկեղեցպանը վճար զական փոփոխութիւն տուած էր Մարիուսին:

Այլ սակայն այս պարագայի մէջ Պ. Մապէօֆ ոչ այլ ինչ եղած էր թէ ոչ նախախնամութեան հանդարտ և անտարբեր գործակալը: Պատահաբար և յանգէտս լոյս տուած էր Մարիուսին՝ Ջրաղի մը պէս զոր մէկը կը բերէ: Պարոն Մապէօֆ Ջրաղն եղած էր և ոչ թէ Ջրաղը բերողը:

Իսկ Մարիուսի ներքին և քաղաքական յեղափոխութեան կանարկելով կըսենք թէ Պ. Մապէօֆ բոլորովին անկարող էր այն յեղաղբումը հասկնալու, ուղեւ և կառավարելու:

Անօրուս չենք համարի բանի մը բան ըսել Պ. Մապէօֆի վրայ, վասն զի ետքէն դարձեալ պիտի տեսնուինք անոր հետ:



ՔԼՈՒԹ Գ

Պ. ՄԼԳԻՍԹ

ԱՅն օրը ուր Պ. Մապէօֆ Մարիուսին կըսէր. Անշաշտի
 էր հասնի՞՞ Կապտական կարծիքները, անի իր մտքին բուն վիճակը
 կը յայտնէր: Աձն քաղաքական կարծիքներու նկատմամբ
 անտարբեր էր Պ. Մապէօֆ, և անհանդարտութիւն մը չկրե-
 լու համար անխտիր կը հաւնէր այն կարծիքներուն ամէնն
 ալ, ինչպէս Յոյները կը հաւնէին Աատուհիները՝ զանոնք
 « ցեղանի, բարի, սիրուն և Էօմէնիա » անուանելով: Պ.
 Մապէօֆի քաղաքական կարծիքն էր եռանդալին սիրել տուն-
 կերը, նա մանաւանդ գիրքերը: Աձն մարդու պէս ան ալ
 ակն մասնիկ մ'ունէր, աւանց որոյ կարելի չէր ապրիլ այն
 ժամանակները. բայց ոչ արքայական, ոչ պօնաբարդական,
 ոչ սահմանադրական, ոչ օրէական, և ոչ ալ անիշխանա-
 կան, այլ հին գրքերու վաճառական էր:

Չէր հասկնար թէ ինչո՞ւ մարդիկ զիրար ատելու կըսա-
 զէին խել մը զբարանութիւններու նկատմամբ, ինչպէս են
 Սահմանադրութիւն, Հանրիշխանութիւն, Հարազատութիւն,
 Միապետութիւն, Հանրապետութիւն, և այլն, քանի որ այս
 աշխարհի մէջ ամէն տեսակ մամուլներ, խոտեր և թուփեր
 կան զոր կրնային նայիլ, և մեծահատոր ու փոքրահատոր գիր-
 քերու գէղեր զոր կրնային թղթատել: Անօգուտ ըլլալէ սաս-
 աիկ կըզուշանար. գիրք ունենալովը կարգալէ չէր արդիւ-
 ուներ. բուսակէտ ըլլալովը պարտիզպան ըլլալու չէր արդիւ-
 ուներ: Բօնմէրսիի հետ ծանօթութիւն ըրած ժամանակ, իր
 և զնդապետին մէջ համակրութիւն մը կար, այսինքն ինչ
 որ զնդապետը ծաղիկներուն նկատմամբ, ինքն ալ պաուլ-
 ներուն նկատմամբ կընէր: Պ. Մապէօֆ յաջողած էր սեր-
 մանելով տանձեր արտաբերել որոնք Սէն-Ժէրմէնի տանձե-
 րուն պէս քաղցրահամ էին. կերևայ թէ Պ. Մապէօֆի արն-

կային խառնութիւններուն մէկէն ծնունդ աւած է հոկտեմ-
 բերի Քրապէլ ըսուած գեղին և կլոր սալորը որ հիմա երեւի լի
 է և որ ամառնային Քրապէլէն ոչ նուազ անուշահամ է: Ե-
 կեղեցի կերթար հեղ քանթէ ջերմնուանդ մ'ըլլալուն և մար-
 դերու երեսը սիրելուն այլ անոնց ազմուելը ատելուն հա-
 մար, զման զի միայն եկեղեցիին մէջ կը հաւքուէին և կը
 լռէին մարդիկ: Չղալով թէ՛ պէտք էր բան մ'ըլլալ Պե-
 տութեան մէջ՝ եկեղեցականի պաշտօնը ընարած էր: Սակայն
 երբէք չաջողած էր կին մը կտկաչի սօխի մը չափ կամ մարդ
 մը Ելլելլերի մը (գիրք մը) չափ սիրելու: Երկար ժամանակէ՛ ի
 վեր վաթսուէն տարեկան հասակը մաած էր երբ օր մը հարցուե-
 ցաւ անոր. Մի՞թէ բնաւ ամուսնացած չես: — Մոտցայ, պա-
 տասխանեց Մապէօֆ: Մեյթ բնդ մերթ. Ո՛հ, եթէ հարուստ
 ըլլայի, կըսէր, — և ո՞վ է ան որ ըսած չըլլայ այս խօս-
 քը, — չէ թէ Պ. Ժիլնօրմանին պէս ակնոցովը աղւոր աղ-
 ջիկ մը նայելով այլ հին մատեանի մը վրայ հիանալով կը
 յայտնէր իր այն փափաքը: Մինակ կապրէր պառաւ սպասու-
 հիի մը հետ: Փոքր ինչ ցաւոս էին ձեռները, և երբ-կը
 քնանար, իր անխղիւ սաւաններու ծաշերուն մէջ կը կրծ-
 կուէին մասերը որոնք յօղացաւութեան պատճառաւ չէին
 շարժեր: Ֆլէօք Դեյլ անվերձ Գը Գօթլըբեց անուհով գիրք մը
 շինած և հրատարակած էր դուշաւոր պատկերներով. բաւա-
 կան յարգի էր այս գիրքը որ պղնձեայ կաղապարներ ու-
 նէր և զոր ինք կը վաճառէր: Օրը երկու կամ երեք զնորդ
 Մեղիլերի փողոցը կուգային անոր դուռը զարնելու և գիրք
 գնելու համար: Տարին երկու հազար Ֆրանք կառնէր այն
 գիրքերու վաճառումէն. ահա այս էր անոր ամբողջ հարըս-
 տութիւնը: Թէ և աղքատ էր, բայց համբերութեան, զըր-
 կումներու և ժամանակին շնորհիւր ամէն տեսակ հազուադիտ
 օրինակներու թանկագին ժողովածոյ մը կազմելու տաղանդը
 ունեցած էր: Երբ որ դուրս ելնէր, միշտ գիրք մը կու՛նէր
 նայր թևին տակ, և շաա անգամ երկու գիրքով Գրուհա-

գառնար : Գետնայարկին սենեակներուն մէջ որք պղտի պարտեզի մը հետ անոր բնակարանը կը կազմէին , իբր զարդ մի միայն շրջանակներու մէջ առնուած բոյսերու ժողովածոյներ և հին վարպետներու քանդակներ կային : Թուր կամ հրացան մը տեսած ժամանակ կահաբեկէր : Կետնքին մէջ բնաւ մտածեցած չէր թնդանթի , և ոչ իսկ Ենվալիտի մէջ : Ստամբուր բաւական յաջողակ էր , ժողովրդապետ եղբայր մը ունէր , ժողովրդ թուրքովին սպիտակ էին , ուլ ակոյ չունէր ոչ բերնին և ոչ ալ մաքին մէջ , մարմնովին կը գողար , Բիգարտեանի մը պէս կը խօսէր , մանկաբար կը խնդար , շուտով կը վախնար և ծեր ոչխարի մը կերպարան ունէր : Չմոռնանք ըսել նաև թէ կենդանի մարդերու մէջ ամենեկին բարեկամութիւն կամ յարաբերութիւն մը չունէր բաց 'ի Բոյոլ անուն մարդէ մը որ Սէն-ժազի դուռին քով հին գրաւաճառ մ'էր : Պ . Մապէօֆի երազն էր լեզակը Ֆրանսայի մէջ բնաւորել (naturaliser) :

Անոր սպասուհին նոյնպէս անմեղներու մէկ տեսակն էր : Խեղճ բարեմիտ պառուր կոյս էր : Իր կատուն՝ Սուլթան՝ որ Սիքսթինի մատուռին մէջ թերևս կարենար Ալէկրիի րէր ուղարկան միաւել (miauler) , անոր սրտին տիրած էր և կը բաւէր այն սրտի պարունակած կիրքին : Այս սպասուհիին երազներուն և ոչ մին կըցած էր մինչև մարդս տարածուիլ : Անի բնաւ կըցած չէր կատուն անդին անցնիլ : Պիտեր ունէր կատուին պէս : Իր փոքն էր իր սպիտակ դտակները որք միշտ ճերմակ էին : Կիրակի օրեր պատարադէն ետք ժամանակը կանցանէր իր ճերմկեղէնները արկղին մէջ համբերով , նաև անկողնին վրայ լոպայի գիպակներ տարածելով զօր կը գնէր և զօր բնաւ կարել չէր տար : Կարգալ դիտէր : Պ . Մապէօֆ Պլուլարդ խաթուն մականունը տուած էր անոր :

Պ . Մապէօֆ հաւանած էր Մարիուսը , վասն զի Մարիուս երիտասարդ և հեղաբարոյ ըլլալով՝ Պ . Մապէօֆի ծերու-

թեան տարութիւն կուտար սուանց վախցնելու անոր վեհերոտութիւնը : Երիտասարդութիւնը հեղու թեան հետ ծերերու նկատմամբ ունի այն ազդումը զոր սուանց հովի արևը կուեննայ : Եբբ Մարիուս լուրի կը համակուէր ռազմական փոռքով , թնդանթի վառօդով , զօրական քայլերով , հակաքայլերով (contre-marche) և այն ամէն զարմանալի պատերազմներով որոնց մէջ իր հայրը սուրի այնքան մեծ վէրքեր տուած և առած էր , Պ . Մապէօֆին հետ տեսնուելու կերթար , և Պ . Մապէօֆ Մարիուսի հետ այն դիւցազնին վրայ կը խօսէր ծաղիկներու տեսութեամբ նկատելով գընդապետը :

1830ի միջոցներուն Մապէօֆին ժողովրդապետ եղբայրը մուտ էր , և գրեթէ անմիջապէս , զիշեբայի մուլթ տիրելու ուման , ամէն հորիզոն մթահարած էր Պ . Մապէօֆի համար : Կոտար մը սնանկանալով անորմէ տաս հազար ֆրանքի գումար մը կորզեց . այս էր միայն Պ . Մապէօֆի ունեցած բոլոր գումարը որ եղբորը ժառանգութեամբ և իր սեպհական ինչքովը բաղկացած էր : Յուլիսի յեղափոխութիւնը գրավաճառութեան առուտուրը տաղնապի ենթարկեց : Կեղու թեան ժամանակ չժախուած իրերուն առաջինն է ֆլէօրը : Ֆլէօր րէր աշխարհ րէր Գօֆլէրէր ծախուելէ դադարեցաւ բոլորովին : Շաբաթներ անցան սուանց գնորդ մը գալու : Մերթ ընդ մերթ երբ դուռին պղտի զանդակը կը հնչէր , Պ . Մապէօֆ կարծեղով թէ եկողը գնորդ մ'է , կը սարսուէր . — Պարն , կընէր Բլիլթարդ խաթունը տրտմապէս , ջրկիրն է եկողը : Երկար չըննք , Պ . Մապէօֆ օր մը Մէզիերի գոնհէն ելաւ , եկեղեցականութենէ հրաժարեցաւ , Սէն-Սիւբլիս եկեղեցիին հրաժեշտ տուաւ , ծախեց իր չէ թէ զիբքերուն այլ կաղապարներուն մէկ մասը , որք ամենէն աւելի աչքէն ելած էին , և Մօնթարնասի պուլվարին վրայ պղտի տուն մը բռնեց , ուր սակայն երեք ամիս բնակեցաւ միայն՝ երկու պատճառով . նախ՝ վասն զի զեանայարկին և պարտեղին վարձքը երեք հարիւր ֆրանք էր , մինչդեռ ինք երկու հարիւր ֆրանքէն աւելի վարձ տալու չէր համարձակեր . երկրորդ ֆաթու ձգապայրին

(իր) մօտ ըլլալով՝ պարպուող ատրճանակի ձայները կը լսէր որք անտանելի էին իրեն :

Իր Ֆէօրը , պղնձեայ կազպարները , բոյսերու ժողովա- ծոյնները , թղթակալները և գիրքը առաւ տարաւ , և Սալ- բէթրիէրի քով Աստերլիցի գիւղը տեսակ մը անակի մէջ բնակեցաւ , ուր՝ տարին յիսուն թալեր վարձ տալով՝ երեք սենեակ , յանկափակ պարտեղ մը և հոր մ'ունէր : Այս անափոխութեան (déménagement) առթիւ իր գրեթէ բոլոր կարասիները վաճառեց : Այս նոր առնը մտած օրը Պարոն Մապէօֆ շատ զուարթ էր , և նոյն իսկ ինք գամեց բեռ- ները՝ քանդակները և բոյսերու ժողովածոյնները կախելու համար , ապա մինչև իրիկուն պարտեղը պեղեց , և իրի- կուն ակնունջով թէ Բլիթարդ խաթունը տխուր կերևար և կը մտածէր , անոր ուսին զարկաւ , և ժպտելով ըսաւ . — Լե- զակը ունինք :

Միայն երկու այցելու , այսինքն Սէն-ժադի դուռին զը- րավաճառը և Մարիուս թոյլտուութիւն ունէին անոր հետ տեսնուելու Աստերլիցի տնակին մէջ , աղմկալի անուն որ՝ ամէն ինչ ըսած ըլլալու համար կը թեմէր բաւական ան- ախորժ էր Պ. Մապէօֆի :

Սակայն , ինչպէս քիչ մ'առաջ յայտնեցինք , կեանքի ի- րերը յամրաբար թափ կանցնին այն ուղեղներէ որք իմաս- տութեան մը , կամ յիմարութեան մը , և կամ՝ ինչպէս շատ անգամ կը պատահի՝ երկուքին մէջն ալ միանգամայն ընկրդ- մած են : Այս ուղեղներուն սեպհական ճակատագիրը իրենց- մէջ հեռի է : Իմաստութեան կամ յիմարութեան և կամ եր- կուքին ալ ուղեղի մը մէջ անփոփոխելն կը հեռեի կրաւո- րութիւն (passivité) որ՝ եթէ տրամախոտութեան վրայ հիմ- նուած ըլլայ՝ կրնայ փիլիսոփայութեան նմանիլ : Մարդս կը ծուռի , կիջնէ , կը սահի , կը փլի իսկ՝ առանց լաւ մը նըշ- մարելու իր այս փլումը : Ստոյր է թէ միշտ կուշաբրի հուսկ յետոյ , բայց ուշ կուշաբրի : Մինչդեռ այս է իրերու վիճա- կը , կարծես թէ չէղք կը մնանք այն խաղին նկատմամբ որ կը խաղալուի մեր երանութեան և ապերանուութեան մէջ : Աստ- ակուելու կամ կորսուելու համար խաղի դրուած շահը մենք ենք ,

այլ եկու տես որ անտարբերութեամբ կը նայինք սակախաղը (partie) :

Մինչդեռ Պ. Մապէօֆի բոլորաթիւր այս մթնութիւնը կը տարածուէր , և անոր ամէն յոյսեքք մի առ մի աներեւոյթ կը լլային , անի ահա այսպէս զուարթ մնացած էր՝ փոքր ինչ տղայաբար այլ կարի սաստկապէս : Իր մտքին սովորու- թիւնները կը սոսկաւ ժամացոյցի մը երթեկութիւնը ու- նէին : Միտքը իբր ժամացոյց երբ պատրանքով մը կը լար- ուէր , երկար ժամանակ , նաև պատրանքը աներեւոյթ ըլլալէն ետք կը բանէր : Ժամացոյց մը յանկարծ չպարբիր ձիջք այն պահուն ուր բանակին կը կորսուի :

Պ. Մապէօֆ անմեղ դրօսումներ ունէր : Գիւրադին և ան- ակնկալ էին այս զրօսումները , զոր ամենափոքր դիպուած մը կը հայթայթէր : Օր մը Բլիթարդ խաթունը սենեկին մէկ կողմը քաշուած՝ վէպ մը կը կարդար : Բարձրաձայն կը կար- գար կարծելով թէ այսպէս աւելի կը հասկնար : Ով որ բարձր կը ընթերցումը , իր ընթերցումը ինքնիրեն կը հաս- տատէ : Ան մարդիկ որք բարձր ձայնով կը կարդան և որք այնպէս կերևան թէ կարդացածնին իւրովի կը հաստա- տեն պատիւնին վրայ երգում ընելով : Բլիթարդ խաթունը ահա այս ազգուրութեամբ կը կարդար ձեռքը բռնած վէպը :

Պ. Մապէօֆ ընթերցումը կը լսէր առանց ուշ գնելու : Բլիթարդ խաթունը ընթերցումը շարունակելով հասաւ հետեւեալ տողին : Խօսքը զօրավիշապններու պաշտօնակրի մը և գեղուհիի մը վրայ էր :

« . . . Գեղուհին դէմքը ծռեց , և վիշապը . . . » : Հոս ըն- թերցումը ընդմիջեց՝ ակնոյնները սրբելու համար :

— Պուտաա և Տրակօն (վիշապ) , կրկնեց Պ. Մապէօֆ կէս ձայնով : Այս , իրաւ է , վիշապ մը կար որ իր խոռոչին մէ- ջէն բոցեր կարձակէր բերնովը և երկինքը կայրէր : Արդէն բազմաթիւ աստղեր հողեհամ էին այս հրէշէն որ՝ նաև վաղ- րի մագիլներ ունէր : Պուտաա անոր խոռոչը դնաց և յաջ- րեցաւ հաւատքի բերելու վիշապը : Լաւ գիւրք մ'է կարգա- ցած գիրքը , Բլիթարդ խաթուն : Ասկէ աւելի գեղեցիկ ա- ւանդութիւն չկայ :

Եւ Պ. Մապէօֆ հեշտալի մտախոհութեան մը մէջ ինկաւ :

ՓԼՈՒՔ Ե.

ԱՂԶԱՏՈՒԹԻՒՆԸ ԼՍԻ ԳՐԱՅԻ Է ԹՇՈՒՆՆՈՒԹԵԱՆ

ՄԱՐԻՈՒՍ կախորժէր այս պարզմտ ծերէն որ յամբար պէս չքաւորութեան ճիրաններուն մատնուիլը կը տեսնէր և որ կսկէր կամայ կամայ դարձանալ՝ սակայն առանց տակաւին տրտմելու : Մարիոս Գուրգէյրազին կը հանդիպէր, բայց Պ. Մալեօփը կը փնտռէր : Ար փնտռէր, այլ խիստ քիչ անգամ, ամիսը առ առաւելն մէկ կամ երկու անգամ :

Մարիոսի զբոսանքն էր ժամերով առանձին ման գալ արտաքին պաշտարներուն վրայ, կամ Շան սը Մարսը և կամ Ալեքսանպուրի ամենէն մարդաշատ ծառուղիներուն մէջ : Օրուան կէսը կանցունէր պարտիզպանի մը պարտէզը, աղցանի ածուները, աղբնոցին մէջի հաւերը և նօթիւն³⁵ անիւր դարձունող երիվարը նայելով : Անցորդները զարմանքով կը հայեին Մարիոսին, և ոմանց ալ անոր հագուստը կասկածելի, և կերպարանը սոսկալի կերակար : Սակայն Մարիոս ոչ այլ ինչ էր, թէ ոչ աղքատ երիտասարդ մը որ կը մտախոհէր առանց աւարկայի :

Անգամ մ'այսպէս առանձնակի պտըտելու ժամանակ գտած էր Կորպոյի խարխուղ տղանը, և առանձնութենէն ու ածնութենէն հրապուրուելով հոն փոխադրած էր բնակութիւնը : Այս սուսին մէջ Պ. Մարիոս անուշով կը ճանչուէր ան :

Հին զօրապետներէ կամ իր հօրը վարդապետ ընկերներէն ոմանք երբ ճանչցան զան, հրաւիրեցին որ գայ տեսութիւն ընէ իրենց հետ : Մարիոս մերժած չէր հրաւերը : Հօրը վերայ խօսելու առիթ մ'էր այս : Հետևաբար ժամանակ առ ժամանակ Բաթօլ կոմսին, Պելլալէսնը զօրապետին, Քրիբիօն զօրապետին տունը, նաև Էնվարիտ կերթար : Այս անձներուն տունները երբեմն նուազահանդէս, երբեմն ալ պարահանդէս կըլլար : Մարիոս այսպիսի հանդիսաւոր դիշերներ նոր թիկնոցը կը հագուէր : Բայց եթէ ամենասաստիկ ցուրտ ըլլար, ոչ նուազահանդէսները և ոչ ալ պարահանդէսները կերթար, վասն զի կառքի ստակ չէր կրնար վճարել, ու միանգամայն կուգէր հայելիի պէս մարդը կոշիկներով հասնիլ :

Երբեմն կըսէր առանց գառնութեան. — Մարդիկ այսպէս են, երբ ակումբի մը սրահը կը մտնես, հոյ չէ եթէ վրադ գլուխդ ցետոտ է, բաւական է որ մուճակներդ մաքուր ըլլան : Մարդիկ լաւ ընդունելութիւն մը ընելու համար քեզմէ անսպասանելի բան մը կը պահանջեն միայն որ է, միթէ խիղճդ, ոչ, այլ կօշիկներդ :

Սրտի կերքերէն 'ի զատ միւս ամէն կերպերը մտախոհութեան մէջ կը ցրուին : Մարիոսի քաղաքական տենդերը մտախոհութեան մէջ անհետ եղած էին, անհետնալ որու նպաստած էր 1830ի յեղափոխութիւնը Մարիոսը դո՛հ ընելով և հանդարտելով : Մարիոսի զոյգումները՝ բարկութիւններէն 'ի զատ՝ մի և նոյնը մնացեր էին : Մի և նոյն կարծիքները ունէր, միայն թէ ասոնք հիմա մեղմուած էին : Շիտակը ըսելով, ալ մասնաւորապէս կարծիքներ չունէր : Համակրութիւններ էին ունեցածը : Ո՞րն էր անոր կուսակցութիւնը. — Մարդկութեան կուսակցութիւնը : Մարդկութեան մէջ Քրիստոսն կը նարէր. ազգին մէջ ժողովուրդը կը նարէր. ժողովուրդին մէջն ալ կինը կը նարէր : Ամենէն աւելի կնոջ վրայ կը ծառայէր իր արգահատանքը : Հիմա տեսիլ մը իրողութենէ մը, բանահիւս մը գիւցազնէ մը վեր կը դասէր, և աւելի կսքանչանար Յորին նման զքեի մը քանթէ Մարէնկօյի նման դէպքի մը վրայ : Մանաւանդ թէ՛ ամբողջ օրը մտախոհելէն ետք՝ իրիկունները երբ պաշտարէն ետ կը դառնար և երբ ծառերուն ոստերուն մէջէն անյատակ անջրպետութիւնը, անանուն նշոյլները, վիհը, մթնութիւնը, դաղտնիքը կը նշմարէր, շատ պզտի կերակար անոր ինչ որ լուկ մարդկային էր :

Վեանքի և մարդկային փիլիսոփայութեան ճշմարիտ կողմը ալ հասկցած ըլլալ կը կարծէր և թերևս իրօք հասկցած էր, և ալ զբեթէ մի միայն երկինք կը նայէր. երկինք որու միայն կրնայ նայիլ ճշմարտութիւնը իր անդունդին յատակէն : Բայց և այնպէս Մարիոս ապաղային նկատմամբ շատ մը գիտաւորութիւններ, կարգադրութիւններ, շէնքեր, նպատակներ կը պատրաստէր միտքովը : Աչք մը՝ այս մտախոհու-

Թեան վիճակին մէջ եթէ Մարիուսին ներսը նայելու ըլլար, անոր հոգիին մաքրութեանն պիտի շահնար: Իբրք եթէ մեր մարմնեղէն աշերուն ներքին ըլլար, առանկէ ուրիշն խիղճը, շատ աւելի ստուգապէս պիտի կրնայինք գտնել մարդ՝ մեր դատողութեան աւելի հիմքունք ինչ որ անոր մտախոհութեան առարկան է քանթէ ինչ որ կը մտածէ ան: Մտածումը կամք ունի, այլ մտախոհութիւնը շունի: Մտախոհութիւնը սր ինքնակամ է բողբոջին՝ նաև հսկայակառնիս և տեսակառնին մէջ մեր մարմին պատկերը կառնու և կը պահէ: Այնչ կրնայ այնքան ուղղապէս և այնքան անկողծօրէն ելնել մեր հոգիին խորքէն որքան կելնեն և դէպ'ի ճակատադրին շքղութիւնները կը սաւառնին մեր անխորհուրդ և տարապայման փափաքները: Ամէն մէկ մարդուն ճշմարիտ բնաւորութիւնը կրնանք ալ աւելի այս վերին փափաքներու մէջ գրտնել, քանթէ բաղադրուած, տրամախոհութեան մաղէն անշած և համակարգ տեսիլներու մէջ: Ամէն բանէ աւելի մեր ցնորները կը նմանին մեզ: Իւրաքանչիւր ոք իր բնութեան համեմատ անծանօթին և անհնարին վրայ կը մտախոհէ:

Մարիուսի ծառայող պառաւր 1831ին միջոցները ըսաւ անոր թէ պիտի արտաքսուէին իր գրապիները, այսինքն ծանարէթի թշուառ ընտանիքը: Մարիուս որ դրեթէ իր բոլոր օրերը դուրսը կանցունէր, հազիւ հազ գիտէր գրապի ունենալը:

- Ինչու պիտի արտաքսուէին, հարցուց Մարիուս:
- Վասն զի չեն վճարեր իրենց սենեկին վարձքը, վեց ամիսուան վարձք կը պարտաւորին:
- Արքան է այդ պարտքը:
- Քոսան Ֆրանք, ըսաւ պառաւր:
- Մարիուս գզոցի մը մէջ երսուն Ֆրանք ունէր պահունի:
- Ահա քեզ քսանուհինք Ֆրանք, ըսաւ պառաւրին: Վրճարէ այս խեղճ աղքատներուն պարտքը, հինգ Ֆրանքն ալ իրենց տուր, և մի ըսեր թէ ես եմ աուողը:

ԳՆԱՐԻ Զ.
ՅԱՆՈՐԳԸ

ԴԻՊՈՒԱՅԸ ուղեց որ պահպանութեան համար Բարիզ գայ այն զօրագունը որու մէջն էր տեղակալ Թէօօիւլ: Այստեղ մօրաքոյր Ժիլնօրման երկրորդ զաղափար մ'ունեցաւ: Նախ անդամ մ'երեակայած էր Թէօօիւլին գիտել տալ Մարիուսի ամէն վարմուրդը. երկրորդ զաղափարն եղաւ դատագրել Թէօօիւլը Մարիուսին յաջորդն ընելու համար:

Որ և է պարագայի մէջ անպատրաստ չլանուելու համար, և մանաւանդ ենթադրելով թէ հասը տունին մէջ երիտասարդական երեսի մը հարկաւորութիւն կունենայ, ըստ որում այս արշալուսային ճառագայթները երբեք քաղցր են աւերակներու, օրիորդ Ժիլնօրման կարեւոր սեպած էր ուրիշ Մարիուս մը գտնել: Լաւ, ըսաւ մտապէս օրիորդը, պարզ վերայիկ մ'է այս որ գիրքերու մէջ կը տեսնուի. Մարիուսը կարգաւ Թէօօիւլ:

Թոռան որդի մը դրեթէ թոռ ըսել է. երբ փաստարանը կը պահի, նիզակաւոր մը կառնուի տեղը:

Ըստու մը երբ Պ. Ժիլնօրման Գօթիկէն լրագրին նման բան մը կը կարդար, աղջիկը ներս մտաւ, և իր ամենահեղձայնովը ըսաւ, ըստ որում իր սիրականին վրայ էր խնդիրը:

- Հայր իմ, այս առաւօտ Թէօօիւլ պիտի գայ իր յարգանաց հաւաստիքը ձեզ մատուցանելու համար:
- Ո՛վ է այդ Թէօօիւլ ըսածդ:
- Չեր թոռնորդին:
- Ա՛հ, աղաղակեց հաւր:

Ապա սկսաւ կարգալ, ալ չմտածեց թոռան տղային վրայ որ սանկ կամ նանկ Թէօօիւլ մ'էր, և պահ մ'եռք վիտու թիւն մ'եկաւ վրան, ինչպէս որ ստէպ կը պատահէր այս: Այն «թեթթ» զօր կը կարգար և որ՝ աւելորդ է ըսել թէ՛ արքայական էր, առանց որ և է մարդավարական գիտողութիւն մ'ընելու կը ծանուցանէր թէ հետեւեալ օր տեղի պիտի ունենար այն պղտի դէպքերուն մին որոնք այն ժամանակի Բարիզին օրական դէպքերն էին: — Թէ իրաւայիտու

Թեան և բուժադիտութեան դպրոցներու աշխերունքը կէսօրին Բանթէօնի մայտանը պիտի հասնուին, — խորհրդակցելու համար : — Ինդիերը ներկայ ժամանակի խնդիրներուն մին էր, որ երկու մասի կը բաժնուէր. մին ազգային պահանջներու պատերազմական անօթներու խնդիրն էր. միւսն ալ վէճ մը որ պատերազմի պաշտօնէին և « քաղաքացի մարտիկներու » մէջ ծագած էր Լուզիի բակը դրուած թնդանօթներու նկատմամբ : Ասանողները այս մասին պիտի « խորհրդակցեն » :

Այս դէպքը լիովին կը բաւէր Պ. Թիլնօրմանի զայրոյթը գրգռելու համար :

Միայնք բերաւ Մարիուսը որ ուսանող էր, և որ՝ հաւանալիան էր թէ՛ ուրիշներուն պէս « կէսօրին Բանթէօնի մայտանը պիտի երթար խորհրդակցելու համար » :

Մինչդեռ այս ցաւալի մտածումին մէջն էր, Թէօմիւլ աւղակալը եկաւ՝ քաղաքաւորի հաղուստով, — վարպետութիւն մ'էր ստպէս հաղուելը, — և զգուշապէս ներս մտաւ օրիորդ Թիլնօրմանի հետ : Նիզակաւորը իւրովի տրամաբանած էր սպպէս : Երբ տրիւտը բոլոր հարստութիւնը ցլեանս եկամուտի փոխած չէ : Ասոր փոխարէն ժամանակ առ ժամանակ Բէքինցիի կերպարան առնելով ծպտելը մեծ զոհողութիւն մը չէ :

- Օրիորդ Թիլնօրման բարձր ձայնով մ'ըսաւ հայրին .
- Ձեր թողնորդին Թէօմիւլն է :
- Եւ տեղակալին ալ կամաց մ'ըսաւ .
- Հաւանութիւն ցուցուր ամէն ըսածներուն :

Ապա դուր ելաւ : Տեղակալը որ այսպիսի պատկառելի տեսակցութիւններու քիչ սովորած էր, վեհերոտութեամբ մը, բարի լոյս, հօրեղբայր իմ, թոթովից, և խառն բարե մը աուաւ, այս բարեք կէս մը ռազմական և կէս մ'ալ քաղաքաւորի յատուկ բարե մ'էր :

- Ա՛հ, դո՛ք էք, լաւ, նստեցէք, ըսաւ հաւր :
- Ասի ըսելէն ետք բոլորովին մոռցաւ նիզակաւորը :
- Թէօմիւլ նստաւ, և Պ. Թիլնօրման ոտք ելաւ :
- Պ. Թիլնօրման սկսաւ յաջ և յահեակ քայլել՝ ձեռները դրպաններուն մէջ դրած, բարձրաձայն խօսելով, և ցատկոտ ու նիհար մատերովը իր երկու քսակներուն մէջ դրած երկու ժամացոյցները շարժարեւով :

— Իսեւ մը խնոտներ : ասո՞նք պիտի դուժարուին Բանթէօնի մայտանը . վա՛յ ձեր խեղճին վա՛յ : Գեռ երէկ կաթէ կըտրուեցան, և այսօր մարդ եղեր են ստահակները : Եթէ քիթերնին ճնշելու ըլլաս, կրնայ կաթ ելնել. ոչլ սակայն վաղը կէսօրին պիտի խորհրդակցին եղեր : Ո՛ր կերթանք, ի՞նչ պիտի ըլլայ մեր վերջը : Յայտնի է թէ դէպ անդունդ կերթանք : Ահա՛ տե՛ս թէ ո՛ր տարին մեզ անշապիկները՝³⁵ (descamisados) : Քաղաքացիներու թնդանօթներ, քաղաքացիներու թնդանօթներուն վրայ խորհրդակցիլ, ազգային պահանջներու փութերուն վրայ հրապարակը երթալ և զբարանել, ո՛ր լուսեր է ասանկ բան մը, և ի՞նչ տեսակ մարդերու հետ պիտի գանուին հոն : Տես անդամ մը թէ ժողովուրդութիւնը մինչև ո՛ր կերթայ : Ատուած վիայ, ո՛վ սր կուզէ, պատրաստ եմ գրաւ դնելու հետք թէ հոն վաղեմի վերապարտներ և ազատուած դատապարտեալներ պիտի գանուին միայն : Հանրապետականներ և թիապարտներ, ասոնք մէկ քիթ և մէկ թաշիկնակ կը կազմեն : Գարնօ, ո՛ր կուզես որ երթամ, մատնիչ, կըսէր. — Ո՛ր որ կուզես, աւանակ, կը պատասխանէր ֆուշէ : Ահա այսպիսի մարդեր են հանրապետականները :

- Իրաւ է, ըսաւ Թէօմիւլ :
- Պ. Թիլնօրման գլուխը կէս մը դարձուց, տեսաւ Թէօմիւլը, և շարունակեց .
- Երբ կը մտածեմ թէ սա անզգամը դարսօնարութեան անդամ ըլլալու սրիկայութիւնը ըրաւ : Ինչո՞ւ ելար գայիր տունէս : Հանրապետական ըլլալու համար, հա՛ : Վա՛յ քու խեղճիդ, վա՛յ : Նախ ժողովուրդը չուզէր քու հանրապետութիւնդ, ամենեւին չուզէր, անի խեղճ միտք ունի, դիտէ թէ միշտ թաղաւորներ եղած են և պիտի ըլլան միշտ. շատ աղէկ դիտէ թէ ժողովուրդը վերջապէս ժողովուրդ է, և կը ծաղրէ քու հանրապետութիւնդ, լսեցիր, սի՛նլքոր : Այլանդակութիւն այլանդակութեանց, որու վրայ մարդ ո՛րքան ալ ստսկայ, քիչ է : Հայր Տիւշէնի սիրահարի՛ն, կիլթօթիկն սիրապէս նայի՛լ, ԳՅի պատշգամին ներքե տաղերդել և վանդիւր զարնել, այդ երիտասարդները այնքան ասուշ են որ շիտակը թքնել կուգայ իրենց վրայ : Ամէնքն ալ ահա այս

վիճակի մէջ են : Եւ ոչ իսկ մէկուն զլուսը խելք կնայ : Ան-
միտ մ'ըլլալու համար փողոցը անցնող օդը ծծելը կը բուէ :
Տասնէիններորդ դարը թոյն է : Ա՛ր սրիկային հանդիպի ,
կը տեսնես որ նսկազի մօրուսին պէս մօրուս մը ձգած է ,
ինքզինքը մարդի մը անդ դրած է , և իր ձեռքը ծնողաց վրայ
կը ծիծաղի : Հարցո՛ւր թէ ի՛նչ է ան . հանրապետական է
եղեր , վերական է եղեր : Ախպահան . ինչ ըսել կուզէ ասի .
կազաչեմ , շնորհ բուէ , բուէ ինձ թէ ինչ կը նշանակէ ասի :
Ամէն տեսակ յիմարութիւններ : Ասիկ տարի մ'առաջ Էրեւ-
նի մէջ տեսած էինք ասի : Եւ չըսես ինձ թէ ինչ բան է
այդ Էրեւնէն . հակադրութիւններ , պոզուցներ որք և ոչ
իսկ Փրանսերէն զրուած են : Այս չէր բուէր , և ահա հի-
մակ ալ Լուսիի բակը թնդանութիւններ ունին եղեր : Ահա ա-
ստնք են արգի ժամանակի աւազակութիւնները :

— Իրաւունք ունիք , հօրեղայր իմ , ըսաւ Թէօտիլ :

Պ . Ժիւլիօրման կրկնեց .

— Միւլէօթի բակին մէջ թնդանութիւններ դնել , և ինչ ը-
նելու համար : Ինչ կուզես իզմէ , թնդանութ : Միթէ Պէլ
վէտերի Ապողոնը (Ապողոնի արձանը) ումբակոծել կուզես :
Փամփուշաները ինչ բան ունին Մէտիսիի Աստղիկին հետ :
Իրաւ կըսեմ թէ սրիկայ են այս հիմնական երխտասարգնե-
րը : Քանի՛ կառնես ատոնց Պէնժամէն Գօնսթանը : Իսկ ո-
րոնք որ սրիկայ չեն , դիմնաս որ ապուշ են : Իրենց ամէն
ճիւղ կը թափեն սպեղանալու համար . աղէկ չեն հաղուիր ,
կնիկներէն կը վախնան , պոռնիկներուն բոլորտիքը կը դառ-
նան մուրալու կերպարանով մը որ սպասուէինքրու խնդուկը
կը բերէ : Պատիւիս վրայ կերողնում թէ սիրոյ ամօթահար
աղբատներ են անոնք : Տձև են և այս անուութիւնը իրենց
ապշութեամբը կամբողջանայ . Թէրոյէնի և Բօթիէի բառա-
խտոլերը կը կրկնեն , սոսորակի նման թիկնոց , ձիագարմանի
բաճկոն , հաստ կառուէ շապիկ , հաստ չուխայէ բանթալօն ,
հաստ կաշիէ իօշիկ կը հագնին , և թուշուսի մը փետուրնե-
րուն կը նմանին . խօսուածքնին ալ իրենց հայրուստին կը
յարմարի : Մարդ կրնայ անոնց խառնաշփոթ բարբառը զոր-
ծածել հինուպուտ մուճակին նորոգելու համար . և այս ա-

մն անպիտան լակոսները կը յանդդնին քաղաքական կար-
ծիքներ ունենալու : Պէտք էր խօսիլ արդիւնէլ քաղաքական
կարծիքներ ունենալու : Հաւկիթները դրութիւններ կը շենն ,
ընկերային ժողովը կը վերակազմեն , միաստիտութիւնը կը
քանդեն , ամէն օրէնքները վար կը նետեն , շտեմարանը մա-
ռանի՛ և դռնապանս ալ թաղաւորի տեղ կը գործածեն ,
Եւրոպան հիմնովին տակն ու վրայ կրնեն , աշխարհս կը վե-
րաշինեն , և կինս բէն շնորհքը ընդունիլ կը կարծեն ծածկա-
բար նայի լով լով լուսնոյ կնիկներուն սրունքը , երբ սայ-
լս կը մտնեն ասոնք : Ա՛հ , Մարիւս , ա՛հ , անդամդ դու ,
հրապարակ իջնել պոսալ կանչվաւ լու համար . վիճել ,
քննել , միջոցներ պատրաստել . ասոնք ալ միջոց են , Աստ-
ուած իմ . անխարդութիւնը կը փաքի և կը լայ մարտութիւնը
Քատըր անսած էի , հիմա ալ տղայական վիճուկ կը անսեմ :
Գպրոցի աշիւրաները ե ընեն և ազգային պահակներու վրայ
խորհուրդ ընեն , ասի և ոչ իսկ Օժիպլըվաս և Գապտուշ
ըսուած վայրենիներուն մէջ տեսնուած բան է : Բոկոսն
քայլող վայրենիները իրենց փամփուշտին փեարագունդի նը-
ման գլխանոցով և ձեռքի մահակով աւելի խելք ունին քան թէ
այս ուսման աստիճանաւորները : Թզուկներ , որք հինգ ստակ
չեն արժեր և ելեր են վճիռ տալու , որոշում ընելու , խոր-
հուրդ կազմելու և պատճառաբանելու (ratiociner) : Աշխար-
հիս կատարածն է այս : Անշուշտ սա թշուառական երկրա-
գունդիս վերջն է այս : Աերջնական հեծկլուում մը պէտք էր .
Փրանսա ահա կը հեծկլտայ : Խորհրդակցեցէք , անդամներ :
Այս բաները մեր գլխէն չպիտի պակսին քանի որ Օտէօնի
կամարներուն տակ լրագիր կարգալու կերթան : Այս ընթեր-
ցումը մէկ ստակի կը նստի անոնց , բայց նաև ամէնուն ու-
ղիղ խելքն ալ , իմացականութիւնն սլ , սիրան ալ , հոյին
ալ , միտքն ալ մէկ ստակի կը լայ : Անկէ կե ընեն , և ամէն
մէկը ընտանիքին տունէն կծիկը կը գնէ : Ամէն լրագիրները
ժանտախտ են , ամէնքն ալ , նաև Տրքօ Պա՛ն . իրօք խմբայ իրը
Մարթէնիէլ ծագուէն մ'էր : Ա՛հ , արդար երկինք , հիմա
ալ կրնաս պարծիլ թէ հաւիդ համբերութիւնը հասցոյցիլ :

— Անտարակոյս , ըսաւ Թէօտիլ :

ԳՐԱԾԱՐ ԳՐԱԾՅՈՒՄ

Եւ Պ. Ժիլնորման քիչ մը շունչ առնելու ատեն, նիզա կաւորը յարմար առ իմ սեպեց վարդապետաբար շարայարելու:

— Պէտք էր որ միայն Մօնթիէթը մնար իբր լրագիր և Ռաշ Տական արեւելքը իբր դիւրք:

Պ. Ժիլնորման շարայարեց:

— Իրենց Սիէյէսին կը նմանին. արքայասպան մը որ վերջէն նախարար կը լլայ. ահա միշտ այս է ատոնց վերջը: Ան երեսները ամէն կարգի մարդերու հետ դու ըսելով կը խօսին որպէս զի եաքը պարոն կոմս ըստին: Պարոն կոմս, որ սեպտեմբերի սպաննիչներուն պէս մեծ են: Սիէյէսէս փիլիսոփան. է՛հ, դէ՞ թ փառք կուտամ անձիս որ ինչպէս առոչինչ գրած եմ Թիվօլիի կեղծաւորին ակնոցները, նոյնպէս կարեւորութիւն տուած չեմ այդ ամէն փիլիսոփաներու փիլիսոփայութեանց: Օր մը Մալաքէի ամիուղիէն անցան նախարարները՝ մանիշակագոյն թաւշէ վերարկուներով ուրոնց վրայ միուներ սփռուած էին, և Հանրի Գ. ի ձե զըլխարկներով: Տեսայ անոնց անցնիլը. սոսկալի կերպարանք ունէին: Կարծես թէ վազբին պալատին կապիկներն էին: Քաղաքացիք, կը յայտնեմ ձեզի թէ ձեր յառաջըլխութիւնը յիմարութիւն մ'է, թէ ձեր մարդասիրութիւնը երազ մ'է, թէ ձեր յեղափոխութիւնը ոճիր մ'է, թէ ձեր հանրապետութիւնը հրէշ մ'է, թէ ձեր նորաբոյս և կոյս Ֆրանսան ըողանոցէն (lupanar) ելած է, և՛ ո՞վ կուզէք եղիք, իրաւագէտներ ալ ըլլաք, տնտեսագէտներ ալ ըլլաք, օրէնսդէտներ ալ ըլլաք, կիլիօթիւնին զանակէն աւելի ալ ճանչնաք աղատութեան, հաւասարութեան և եղբայրութեան ինչ ըլլալը, հոյս չէ, ամէնուր ալ կը հաստատեմ իմ ըսածս: Ահա գիտցած ըլլաք, միամիտ արպարներ:

— Անանկ է հապա, պատուական կերպով ճշմարտութիւնը կը խօսիք, պուսաց տեղակալը:

Պ. Ժիլնորման կիսատ թողուց շարժում մը զոր սկսած էր, ետեւ դարձաւ, ուղղակի նիզակաւոր թէօտալիւն նայեցաւ, և ըսաւ անոր.

— Գուն ալ աւանակին մէկն ես եղեր:

ՎԵՐՋ ԻՆՏԵՐՈՐԴ ԿՍՏՈՐԻ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԱՐԳՄԱՆՁԻՆ

1. Արիթմետիկ կամ արիթմետիկ քաղաք կանտոնի այն դպրոցի բարձրագոյն ուսուցանողները, մարզապանները և ուրիշ շարագործներ կը խօսին:
2. Թիվիթի՝ Բարիզի արուարձաններու բանարներուն արուած ժողովրդական անուն մ'է:
3. Բէլիօ՝ տեսակ մը ճարտարութեան խաղ, որ է հողին վրայ գծուած շրջանակէ մը դրամ մը դուրս հանելու նոյն գրամին վրայ ուրիշ գրամ մը նետելով:
4. Գլօր կիտ գրքին հեղինակը նոյն ինքն Ալիվթօր Հիւկոն է:
5. Կրեմլ՝ Բարիզի մէջ մայրան մ'է ուր մահապարտները կը զխառուին:
6. Էնօլի՝ Կալիֆօնի կը նշանակէ ըստ դիցարանութեան, ազազակ մ'է այս որ կարճակուէր բազոտական ինձոյ ընկրու մէջ:
7. Սուրբ Ժանվիէ Քրիստոսի 291 թուականին զխառուած մարտիրոս մ'է: Իր նշխարը Նաբուլի փոխադրուած է ուր երեւելի մատուռ մը կայ, որու մէջ այս մարտիրոսին արիւնը պահուած է սրուակով մը. գիւրահաւանութիւնը կը հաւատայ թէ այս արիւնը ինքնին հեղուկ կը լլայ և կեռայ:
8. Բարթեմնիս Սթեֆի մէջ Միլիթրի համար կանգնուած երեւելի և հոյաքն տաճար մ'է:
9. Ժեմինիս Հառնոյեցեաց իշխանութեան ժամանակ մահապարտներու զըլխատութեան տեղն էր:
10. Հուսովի դիմացի կողմը Թրանսթիվերէ քաղքին մէջ ընկող խուժան է:
11. Այս ատիկներէն սողին թարգմանութիւնն է. Ո՞վ ինչոյ վերաբնութեան վն որ խճապարտ:
12. 1789 յուլիսի 11ին ժողովուրդը տիրեց Պատմիկին որ Ֆրանսայի Տեթրութեան ամենէն հին բանալը, բնակալութեան պատուարն էր:
13. Ֆրանսայի ընդհանուր կարգափոխութեան 1789ին գնդախաղի (թօփ գլունը) հրապարակը երգում ըլին նախ ռահմանագրութիւն մը տալ ազգին և ապա բաժնուիլ Ասանց ուշ գնելու տէրութեան սպանակլիւրին: Ֆրանսա սյս երկուսին կը սարտաւորի իր փրկուէտ յեղափոխութիւնը:
14. Այս ատիկներէն խօսքը կը նշանակէ. Քաղքին ճարտը:
15. Տիրեղթուարի իշխանութեան ժամանակ կառավարութիւնը ազգին ունեցած պարտուց մէկ երբորդը զեղջեց, և հաստատուն եկամուտներու փոխեց մնացած պարտքը: Այս եկամուտներուն գրամաղուին է ահա իէր Բօնօլիթի ըսուածը:
16. Բարիզի արուարձաններու ժողովուրդին վաշտերը զոր 1815ին Նաբուլիս կազմեց և կարգաւորեց (organiser) Քրեթի (գաշուար) կանուանէին:
17. Բառ առ բառ կը թարգմանուի. Հիմովին դարձած Գահէ վերահասարտեւս համար պէտք է ՏՅՂ, ՉՄԵՐՈՑ և ՏՈՒՆ փոխել: Այս սողին մէջ երկու գիմի կատակ մը, հեղնութիւն մը կայ. ԴԵՎ, ՅԲԵՐԿ և ԴՈՒՆ բառերուն Ֆրանսերէնը ճիշդ այն երեք պաշտօնեից անուններուն պէս են, ոյսինքն ԴԵ ՍԵ, ԴԵ ԳԿԿ և ԴԵ ՍԵ:

18. Բառամանեակի գատին ինչ ընտրել Տիմայի և Բոլեի րե Լաբեի անունի վեպը կարդացողը կրնայ գիտնալ:

19. Սիէն քաղաքին շրջականերէն զեղնագոյն հող մը կենէ որով ամեն տեսակ դեղին ներկ կը շինուի:

20. Ավանիէն լեռը որ այսօր Մծիէի քի Կանիա Սապիւն կանուանի այն եօթ ըլլորներուն մին է որոնց վրայ կանգնած է Հռոմ: Այս լեռին վրայ այլ և այլ յիշատակներ էի գտաւ Ազատութեան տաճարը և Տիանի տաճար մը կար: Թողութեամբ անուականներէն դժգոհելով անտամբած և կրագոսի առաջնորդութեամբ այս լեռը քաշուած է 493ին:

21. Ռուսիոյ, Բրուսիոյ և Աստրիոյ տերութիւնները 1772ին Քօլմիան գրաւեցին մասնութեամբ և բռնութեամբ չէ իրենց մէջ բաշխեցին այս երկիրը:

22. Որտեղները հալածի կը պտուան երբ շինեցին գարնուիլը կը տեսնեն:

23. Կիսկիւմ կանուանի կարգինալներու ժողովը:

24. Թագաւորը դէմքը ծոնց, վանս զի լիկը (արծիւ) Նաբոլեոն կայսեր դրօշակն ըլլալով պորպօնեան թագաւոր մը չէր կրնար ակտրօթիլ: Լաի ժժ. Ի սկզբան ակտրօթած չէ ինդրագիրը մատուցանողին անունէն, կարծելով թէ այս լիկը անունին ուղղագրութիւնը արծիւի նշանակութեամբ լիկը (Paigle) գրուած է:

25. Ֆրանսերէն էլ (l) տառը նաև Բե կը նշանակէ երբ էլ (aile) կը գրուի:

26. Վանս զի Կրանիեր անունը Կրանի էր, միծ էր (R) կը նշանակէ:

27. Այս լատիներէն սողը կը նշանակէ. Իմացէ գոտ սր երկրէն էր գոտէի:

28. Պոս ըստած ծփն նման ծփ մ'է պծիւրը:

29. Այս լատիներէն խօսքը կը նշանակէ. Եթէ անտրա-թիւնը սոսի:

30. Արձագանք ժիւնոսին շքադիր յաւերժահարան է. Ժիւնոս Օդին և Կրկրիս աղջիկն է:

31. Շարի-Բոգոփ կանուաներ այն սահմանագրութիւնը զոր Լուի ժժ. Գաղղիացոց շարիէց երբ օտար տերութեանց պաշտպանութեամբը 1815ին Գաղղիոյ թագաւորեց:

32. Պրիւմերի (յեղափոխական ամիս) 18ին Նաբոլեոն Պոնաբարգ Հանրապետութիւնը աստպեց, և իր այս ոճիրէն ետք Հանրապետութեան յաջորդեց ռազմապետութիւնը, որ իր քառութիւնը զաթերլոյն արիւնտարը դաշտին վրայ դրաւ 1815 յունիսի 18ին:

33. Ֆրանսերէնի մէջ մանիէ րե Լու Լու անբաշի ոճ մ'է որու բառական թարգմանութիւնը Խոթապի Խոլ սորէլ, և որու բուն նշանակութիւնն է սակայն սփե րեառ գրի-ծերս- Ենթաբիլ:

34. Նօրիս անեակ մը լքաբաշխական մեքենայ մ'է պարտագիւրը ջրելու համար:

35. Սպանիացի անուականները րեպոփաթոն (անշնայիկ) կանուանեն անսարձած ասիկները:

ՅԱՆԿ ՆԻԻԹՈՑ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ. — ՄԱՐԻՈՒՍ

ԳԻՐԲ ԱՌԱՋԻՆ

ԲԱՐԻՉ ԿԸ ԶՆՆՈՒԻ ԻՐ ՀԻՒԼԵՆ ՄԷՁ

	ԵՐՍ
Գ-ԼՈՒԻ Ա. Մանուկ	5
» Բ. Անոր քանի մը մասնաւոր նշանները	6
» Գ. Ստամբուլը հաճելի է	8
» Դ. Ստամբուլը կրնայ օգտակար ըլլալ	10
» Ե. Ստամբուլին սահմանադրութիւնը	11
» Զ. Սափա ինչ պտուտութիւն	14
» Է. Ստամբուլը թերեւս Նիսիացի դատակարգութեանց մէջ գետեզուի	17
» Ը. Ռեք վերջին թագաւորին սիրուն մեկ խօսքը պիտի կարդացուի	19
» Թ. Գաղղիոյն հին հողին	21
» Ժ. Ահա Բարիդ. ահա մարդը	23
» ԺԱ. Ծագելու, իշխել	27
» ԺԲ. Ժողովուրդին թագուն ապագան	30
» ԺԳ. Պղտի Կապուշ	32

ԳԻՐԲ ԵՐԿՐՈՐԴ

ՄԵԾ ԳՍԱՊԱՔՍՈՐ ՄԸ

Գ-ԼՈՒԻ Ա. Իննսուն տարի և երեսունըրկու ակնայ	26
» Բ. Ասանկ տիրոջ ասանկ տուն	38
» Գ. Լիւդ Էսքրի	40
» Դ. Հարիւրամայ հետամուտ	41
» Ե. Պասա և Նիգոլէթ	43
» Զ. Ռեք կընդհանրուին Լա Մանեօ կիւր և իր երկու պատկերները	45
» Է. Կանոն մը որ է գիշերը միայն մարդ ընդունել	48
» Ը. Երկուքը զոչ չկազմեր	49

ԳԻՐՔ ԵՐՐՈՐԳ
ՀԱՒԸ ԵՒ ԹՈՈՒՐ

ԳՂՈՒԽ Ա.	Հին անձերու ակումբը մը.....	53
» Բ.	Այն Ժամանակի կարմիր ճիւղերուն մին.....	58
» Գ.	Սը հանդիսն.....	67
» Դ.	Աւագակին վախճանը.....	80
» Ե.	Յեղափոխական ըլլալու համար եկեղեցի երթալու օգտակարութիւնը.....	83
» Զ.	Թե՛ Բնչ հետեւութիւն կունենայ եկեղեցականի մը հանդիպիլը.....	85
» Է.	Միջազգեամ մը.....	95
» Ը.	Սրանի՞ծին դէմ մերմեր.....	102


ԱՊԷՍԷԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԵՐԸ

ԳՂՈՒԽ Ա.	Խումբ մը ու քիչ մնաց պատմական պիտի ըլլար.....	110
» Բ.	Գամբանական ճառ զլծնոցի 'ի Պօսիէէ.....	130
» Գ.	Մարիուսի զարմանքը.....	135
» Դ.	Գափե—Միւղէնի ետեի սրահը.....	138
» Ե.	Հորիզոնին ընդլայնումը.....	149
» Զ.	Սեանքի ներութիւններ.....	154

ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԳ

ԴԺԲԱՆԴՂՈՒԹԵԱՆ ՎԱՅՄՈՒԹԻՒՆԸ

ԳՂՈՒԽ Ա.	Մարիուս' չքաւոր.....	159
» Բ.	Մարիուս աղքատ.....	162
» Գ.	Մարիուս մեծցած.....	197
» Դ.	Պ. Մաղէօֆ.....	174
» Ե.	Աղքատութիւնը լաւ գրացի է թշուառութեան.....	180
» Զ.	Յաջորդը.....	183
» Ը.	Մանօթ ազուլութիւնը թարգմանչին.....	189



Հրատարակութիւնք Տեոէեանի

ԳԱՂՏՆԻՔ ԲԱՐԻՁԻ

ԹԱՐԳՄԱՆԻՉ. — ՄԱՏԹԷՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆ

ՏԻՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ԵՂԲԱՐԲ ՏԷՏԷԱՆ

Իօժէն Սիւի այս երեւելի փոխանութիւնը ութ հատորէ պիտի բաղկանայ և հետզհետէ հատոր առ հատոր պիտի հրատարակուի: Արդէն առաջին հատորը 'ի լոյս ընծայեցաւ և ամեն Հայ գրափաճառաց քով ծախու գրուած է: Բաժանորդութիւն կանխիկ վճարելիս 90 զը:

» Միգերապլլի բաժանորդաց համար 80 »

Իւրաքանչիւր հատորը 15 »

Բաժանորդութեան տեղերն են փայն Իզմիր՝ Տեոէեանց գրատունը և Յարգոյ Պ. Գր. Չիլիկիլեանին գրատունը. Կ. Պոլսն՝ Տեոէեանց փաճառատունը, Գուժու. Խան, Թիւ. 11, և Մաթեւ օրագրոյ յարգոյ Խմբագրին գրատունը:

Վիտրանտութեանս բաժանորդ եղողը եթէ Միգերապլլի ալ բաժանորդ ըլլալ ուզէ՝ 125 զը պիտի վճարէ փոխանակ 150ի:

ՎԻԳԹՕՐ ՀԻԻԿՈՅԻ

ԹՂՈՒՍՈՒՆԵՐԸ

ԼԵ ՄԻՋԵՐԱԴԼԸ

ՏԱՍԸ ՀԱՏՈՐԻ ԲԱԺՆՈՒՄԸ

Բաժանորդութիւն ամբողջ գործոյն 150 զը:

Իւրաքանչիւր հատորը 18 զը:

151

2156

24576

. R013

